



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2589

26

ՀԱՅ ԳԵՂԱՐՔՈՒՄ ԱԿԱՐՎԱ
ՄԻԱՅՆԱ
ՏԻՐԱԾՈՅ ՄԱՏԵՎԱԴՐԱՆ
ԳԱՅԻՆ - ՀԱՅՆԱԼ 1943

011

84
8-41

36

Պ. ՏՀ ԳԱՄՈՒ

ՀԵՂԻՆԱԿ

ՕԳԹԱՎԻ ՃԵՍԵՐԻ

ԹԱՐԴՄԱՆԵԱՑ

ԴՐ. ԶԵՂԻՆԱԿԻ ԲԵՐԵՐ

ՀՅԱ ԳԵՂԻ ՌԵՎ ԱՏԱԼԻՔԱՅ
ՄԻ ԲԻՒ
«ՏԱՄԱՍԱՅ» ՄԱՏԵՎԱԴՐԱՅ
ԳԱՀԻՔ - ՀԵՂԻՆԱԿ 1942

2003



ԶՄԻՒՆԵՒԾ

ՏԵՐ ԵԿ ՀՐԱՏԱՐԱԳԻ

Տ. Յ. ՏԻՏԻԿԱՆ

ՏՊԱԳՐԱԹԻՒՆ ՏԵՇԵՐՆ

1876

Պ. ՏԸ ԳԱՄՈՅ

Այս պատմութիւնը գրել սկսելով՝ մեղառաջնորդ ըրինք մտերմաւ պէս հաղորդուած և առաւելասկէս արժանահառատ տեղեկութիւններ։ Ուստի կրնայ վստահութեամբ կարդալ այս Եջերը հասարակութեան այն մասն որ ատենօք Բարիզի մէջ փառաւորապէս ապրող անձի մը կեանքին եղերական գաղտնեաց նկատմամբ սաստիկ հետաքրքրութիւն ունէր։ Վասն զի բուն ճշմարտութիւնը պիտի զտնեմարդու մը բնաւորութեան և ճակատազրին վրայ։ Կ'ակնարկենք այն մարդուն որ իր ժամանակին և երկրին ամենէն ազդու կերպարաներուն մին կ'երեի մեղ, և որ է Լուի Լանժ Տարտէն Տը Գամօր կոմը։

Զարագործի մը համար չարագործ ծնած էր, թեթևաբարոյ կնիկի մը համար բող ծնած էր բսելն ունայն և տրտմալի խօսք մ'է որ ամեն օր կը լսուի և ամեն տեղ կը կարդացուի։ Այս սովորական խօսքն անպատեհութիւն մ'ունի, որ է անցնելու տաեն տապալել բարոյականի քանի մը գալափարներ որոց տակաւին կը հաւտայ բազմութիւնը։ Եթէ մարդս իր գործոց համար միայն զինուորներու առջե պատասխանառու է, ըսելիք չունինք։ բայց քանի որ բոլոր մարդկութիւնը գեռ չընդունած է այս ազնիւ ու միանդամայն փրկաւէտ հաւատքը, պէտք է ջանալ համոզուելու և ուրիշներն ալ համոզելու թէ մարդս անխուսելի ճակատազրի մ'ենթարկուած չծնիր։ Այս համոզումն գէթ խրախոյս մ'է թէ իրենց զաւակները կրթելու գժուարութիւնը յանձն առնող հայրերու և թէ ժողովրդային դաստիարակութեան նուիրուող բարեսէր անձերու համար։ Խակ մենք կը հաւտանք թէ այս գրքին հերոսը* ծնած էր որպէս զի պարկեշտ կամ անպար-

*Աւելի ճշ, +ԵՐԵԿՈՒԹԵԴԻ ՀԸ ԳԼՒԽԱՐՈՐ անչն։

2004



816-2004

36

կեշտ մարդ մ'ըլլայ , կամերկույատկութիւնն ալ սակաւ ինչ ունենայ այն ուղղութեան համեմատ զոր իր բնական վարժապեաներէն պիտի ընդունէին իր միտումներն և կարողութիւնները , այն բարոյական միջավայրին համեմատ որու ազգեցութիւնը պիտի կրէր ան , և վերջապէս այն կերպին համեմատ որով իր բարոյական և ազատ կամքը ինքն իր վրայ պիտի զործածէր :

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա

Մայիս ամսոյն մէջ գիշեր մը , ժամը տասնումէկի միջոցին յիսնառաջ , խիստ բարեձև և սիզադէմ մարդ մը Պարագէ - Տըժոյ փողոցին մէկ պղտի ապարանին մէջ կառ քէ մ'իջնելով քարաշէն սանդուղին բազրութներէն վեր ելաւ տիրական քայլով մը : Երկու կամ երեք ծառայ իրեն կ'սպասէին սանդուղին վերևն որ զաւիթին մէջն էր :

Ծառաներուն մին անոր ետեէն զնաց մինչեւ առաջին դստիկոնն որ աշխատութեան ընդարձակ սենեակ մը կար որ չուխայով ծածկուած կամարէ մը հաղորդակցութիւն ոնէր պառկելու խոցի մը հետ :

Ծառան ներս մտնելով վառեց երկու ճրադները որք այս երկու սենեակները կը լուսառուէին , և կը պատրաստուէր դուրս ելնելու երբ տէրն ըստ իրեն :

— Տղաս չեկաւ :

- Աչ , պարօն կոմս . . . : Միթէ հիւմնդ էք , տէր իմ :
- Հիւմնդ . ի՞նչ պատճառաւ :
- Վասն զի գունատ էք :
- Այս իրիկուն ընին եղբին քով քիչ մը պաղեցայ :
- Բան մը կ'ուզէք , տէր իմ :
- Ոչ ինչ :

Ծառան դուրս ելաւ :

Կոմը մինակ մնալով իտալական նորանեւութեան համեմատ հետաքրքրութեամբ շինուած կաչի մը մօտեցաւ . և երենուսեայ երկայն և տափաձեւ տուփ մ'առաւ : Տուփին մէջ երկու տտրձանակ կար զոր ուշադրութեամբ լեցուց : Խաքն երկու տակու-լ պատրաստեց , և ատրձանակին ծխահանին վրայ դրաւ քիչ մը ձկնելով : Սահ բնելէն ետք ժամացուցին նայեցաւ , զլանիկ (cigarette) մը վառեց , և կէս ժամի չափ իր քայլերուն կանոնաւոր ձայնը գտնիթին օթոցին վրայ ծանրապէս հնչեց : Կոմը զլանիկը բոլորովին ծխելէն ետք կանկ առաւ , կարծես խորհեցաւ քիչ մը , և մօտակայ սենեակը մտաւ հրազդէնները հետը տանելով : Այս սենեակը նախորդին պէս անսպիւտ վայելչութեամբ կարգադրուած և հաշակով զարգարուած էր . զարդերն էին քանի մը պատկերներ , ամենքն ալ երկելի վարպետներէ շինուած , մարմարակերտներ , պղինձներ , փղոսկրներ : Կոմը տարօրինակ հետաքրքրութեամբ անդամ մ'այս սենեկին ներոր նայեցաւ որ իրն էր . ընտանի առարկաներուն , մմագոյն սրահակներուն , քունի համար պատրաստուած անկողիններուն ալ նայեցաւ անզամ մը , և ասկ պատուհանի մը խորշը դրուած սեղանի մը մօտենալով ատրձանակները վրան դրաւ , նստաւ , քանի մը բոպէ խորհեցաւ գլուխը ձեռներուն մէջ դրած , և սկսաւ յետագայ տողերը զրել :

ՈՐԴԻՌՅԱ

Զաւակս , կեանքը ձանձրոյթ կը տոյ ինձ , ուստի ահա կը մեռնիմ ինքնասպանութեամբ : Մարդս զինքը շրջապատող անշարժ կամկրաւոր արարածներէն սառուզապէս բարձր է քանի որ կրնայ իր կամքովն ազատիլ այն ճակատադրսին զերութիւններէն որք բնութեան օրէնք կ'անուանին : Մարդս կրնայ չերանալ՝ եթէ ուզէ . իսկ առիւծը չկրնար : Խորհէ այս բնադրին վրայ . ասոր մէջն է ամեն մարդկային ոյժ :

Ինչպէս զիտութիւնը կ'ըսէ և կը հաստատէ , իմացական և ազատ

մարդս այս մոլորակին մէջ յանկարծագէպ կենդանի մ'է : Անակնկալ կարգադրութիւններու և կերպարանավոխութիւններու շարքէ մը արտադրուելով՝ իրերու հնազանդութեան միջւն երեան կ'ելնէ՝ անմիաբանութեան և ապստամբութեան մը պէս : Ինութիւնն առանց երկնելու ծնած է զայն : Հնդկահաւ մ'է բնութիւնն որ արծիւի հաւկիթ մը թիւց յանդէսու . ապա վախնալով հրեժն՝ ուղեց շղթայէլ զայն . անոր վրայ բեռնաւորեց բնազդումներ զոր պարտաւորութիւններ անուանեց, ոստիկանութեան կանոններ զոր կրօնք անուանեց : Ամեն անդամոր այս խոչընդուաներուն մին կը խորտակուի, ամեն անդամ որ այս զերութիւններուն մին կը յաղթուի, մարդկութեան առնական աղասումն քայլ մ'ես առած կ'ըլլայ :

Ասի ըսել-է թէ գարուս հաւատքն ունենալով կը մեռնիմ: Կը հաւատմանստեղծ, բեղմնաւոր, ամենազօր, յափառնական նիւթին, չիներուն բնութիւնն է այս : Ամեն ժամանակ եղած են իմաստուններ որք ձշմարտութիւնը ընդհամարեցին: Ձշմարտութիւնն այսօր հասուն ըլլալով ամենուն ալ կը տեսնուի . կը վերաբերի այն ամեն անձերու որք կարող են ընդունելու զայն, վասն զի մարդկութեան այս վերջին կրօնքը հզօրներուն հացն է: Այս կրօնքը արտամալի է, վասն զի առանձին կը թողու մարդս, բայց նաև վեհ է, վասն զի մարդուս աղասութիւն և աստուածութիւն կը տայ . իր նկատմամբ միայն սպարաւորութիւններ կը թողու անոր . խելացի և քաջասիրտ մարդկան առ չե վեհ ասսպարէզ մը կը բանայ:

Քաղմութիւնն իր մեռած կրօնքին և բնազդումներուն բռնակալութեան ներքեւ աւելի կամ նուազ ծուռած է և պիտի մնայ միշտ : Աւելի կամ պակաս սիտի տեսնուի միշտ ինչոր հիմա բարիզի մէջ կը տեսնես, այսինքն ընկերութիւն մ'որու ուղեղն անաստուած և սիրտը ջերմուանդ է : Այս բնկերութիւնն ոչ քրիստոսին կը հաւտայ, ոչ ալ Արամազդին, սակայն մեքնապէս կը շարունակէ եկեղեցիներու շինութիւնը: Ալ աստուածեան չէ այն . իր մտքէն բոլորովին կը ջնջէ անձնական և բարոյական, ականատես, օրինագիր և գատարար Աստուածյ հին ցնորդը, սակայն իր հրապարակային կամ մասնաւոր կեանքին մէջ չըսեր խօսք մը, չգերեր տող մը, չըներ շարժում մ'որով չաստատէ այնցնորդը: Ասի թերես օդատակար, բայց արհամարհելի

է : Ելլիր այդ երամէն, և գու ինքդ զրէ վարդապետութիւնդ սպիտակ երեսի մը վրայ :

Իսկ իմ մասիս կ'ըսեմթէ կեանքիս նստատակին չկրցայ հանիլ քաշնի մը տարի կանուխ ծնած ըլլալուս համար: Այս ատեն երկիրն և երկինք աւերակներով ծածկուեր էին: Մարդուս աչքը չէր տեսներ այն ժամանակ: Ասկից ՚ի զատ դիտութիւնը յարաբերութեամբ նկատուելով տակաւին տղայութեան հասակին մէջն էր: Ուրիշ պատճառ մ'ալ կար . նոր աշխարհիս վարդապետութեանց դէմունէի այն նախապաշտումները և գմկամակութիւնները որոնց սովորած էի կրած անունիս պատճառաւ:

Զէի հակնար թէ յաղթողին դէմ տղայաբար խոժուելէն լաւագոյն բան մը կարելի էր ընել, այսինքն անոր զինուց լաւութիւնը խոնտովանիլ, զէնքը ձեռքէն առնուլ և անով խորտակել զայն: Երկար չընեմ, զործողութեան սկզբունք մը չունենալով ըստ դիպուածի տատանեցայ . կեանքս յատկակից մը չունեցաւ: Լոկ հեշտութեան մարդ մ'եղայ . շատ քիչ է այս: Նթէ կ'ուղես հաւտալ ինձ, աւելի կատարեալ պիտի ըլլաս դուն:

Ի՞նչ կրնայ ընել արդի ժամանակուան այն մարդն որ իր կեանքը իր իր հաւտագին յարմարցնելու ուղիղ դատողութիւնը և քաջութիւնը ունի: Ես կ'առաջադրեմ այս խնդիրը, քեզ կը մնայ լուծել զայն . շասագորէն կրնամ միայն քեզ քանի մը զաղափարներ տալ որոց վրայ խորունկ կերպով պիտի խորհիս առանձին: Կիւթապաշտութիւնը լոկ թանձրամիտներու և ակարներու համար անասնութեան վարդապետութիւն մ'է . իրաւ է որ մեր հայրերուն առաքինութիւն անուանած զնեհիկ բարյականին սպատուիրաններուն և ոչ մին կը կարդամ նիւթամարդաստեան օրինագրին մէջ, բայց հօն մեծ բառ մը կը տեսնեմ որ կրնայ ուրիշ շատ բառերու տեղը բռնել . այս բառն է պատիւը, այսինքն ինքնայարդութիւն (estimate de soi):

Ցայտնի է թէ նկութապաշտը չկրնար սուրբ մ'ըլլալ, բայց կրնայ աղնիւ մարդ մ'ըլլալ, և ասի ալ բան մ'է: Բարեբաստ ձիքը ունիս, որդեակս . աշխարհիս մէջ միայն մէկ պարտաւորութիւն ունիս ըստ իս, որ է ընդարձակ կերպով զարդացնել և լիուլի վայելւլ այդ ձիքը: Առանց խղճահարութեան զործածէ կիները՝ հաճոյից համար,

մարդերը՝ զօբութեան համար, բայց անարդ բան մի ըներ ամենեին չամնից եղանակն անցնելուն պէս ձանձրոյթը ժամանակին առաջ քեզի ալ ինձի պէս այս աշխարհէ չէ չարտարաբելու համար առնական հասակիդ մէջ մի վատներ փառասիրութեան և հասարակային կեանքի յուղութերը։ Մի՛ կապուիր իշխող կառավարութեան հետ, վերապահ հուած է քեզ լսել անոր գովեստը այն անձերէն որք առապալած պիտի ըլլան զայն։ Համական նորաձեւութիւնն է այս։ Ամեն սերունդ իր որաք կ'ուզէ։ Ծուտով պիտի զգաս նոր սերունդին բունութիւնը։ Ի հեռուստ պատրաստուէ այս բունութեան զլուխն անցնելու։

Ինչպէս դիմես, քաղաքականութեան մէջ իւրաքանչիւր ոք իր բառ բեխառնութեան յատուկ սկզբունքը ունի։ Մաղնաւորները ուամկավար, արիւնաշատները հանրիշխաննական (démocrate) և զլոտներն աղնուասետական են։ Դու շատ արիւնոտ ու միանդամյն ջղոտ ես։ Գեղեցիկ կազմութիւն մ'է ատի։ Այդ կազմութիւնը թոյլ պիտի տայ քեզ ընտրութիւն մ'ընելու։ Օրինակի աղագաւ կրնաս աղնուապետական ըլլալ քու անձնական հաշխիդ, և հանրիշխանական ուրիշին համար։ Մինակ դու չպիտի ըլլաս այդպէս վարուողը։

Քաջքնէ և սորդէ այն ամեն խնդիրները որք կրնան սասափիյուազել ժամանակակիցները։ Սակայն դու ինքդ ամենեին մի յուղուիր այդ խնդիրներուն և ոչ մէկին համար։ Դրապէս ամեն սկզբունք անտարբեր է։ ամենքն ալ շշմարիտ կամսուտ են ժամին համեմատ։ Գաղափարները գործիներ են զոր կը պարտասորիս յարմարութեամբ գործածելու սովորիլ որպէս զի մարդերուն վրայ տիրեն։ Այդ ճանբուն մէջ ալ ընկերներ պիտի ունենաս։

Գիտոյիր, երգիս, որ իմ հասակիս հասնելով և ամեն բանէ ձանձ լամալով ազգու զգայութիւններու հարիւասորութիւն պիտի ունենաս։ Յեղաշրջումներու արիւնաբոյր խալերն այն ատեն քեզի համար քսան տարեկան հասակի սիրահարութիւն մը պիտի ըլլան։

Կը յոզնիմ, տղան։ Համառօտ կերպով մ'ահա բայցատրեմ բոլոր միաքս։ Կիներէն սիրուիլ, մարդերուն վախ տալ, աստուածի մը պէս անխոռվ մնալ կանանց արտառուքին և մարդերուն արեան առջն, փոքրիկի մը մէջ մեռնիլ, աշա այս է այն հակասապիրը զոր ըլլցայ կատարել, և զոր քեզ կը հրիտակեմ (leguer)։ Գու մեծ կարողութիւն։

Ներովդ քաջ կրնաս կատարել զայն եթէ միանդամ ընդ միշտ՝ ի բաց թողուս սրտի զգիտեմ ի'նչպիսի տկարութիւն մը զոր՝ ի քեզ նշմարեցի, և զոր անշուշտ մայրական կամեն առած ես։ Քանի որ մարդու կնիկէ կը ծնի, միշտ պակասաւոր բան մը պիտի ունենայ։

Խօսքիս վերջ տալով կը կրկնեմ։ Ամեն զանքդ՝ ի գհրծ դիր թօս թուելու ամեն բնական գերութիւններու լուծը, որք են բնազդում ներ, սէրեր, համակրութիւններ, ասոնք ազատութեանդ և զօրութեանդ գէմ խոչընդուներ են։

Մի՛ կարգուիր, եթէ բարձրագոյն պատճառէ մը չստիպուիս կարգուելու։

Եթէ կարգուիս, զաւակ մի ունենար ամենեին։

Բարեկամ մի ունենար բնաւ։ Կեսար ծերութեանը ժամանակ բարեկամ մ'ունեցաւ։ այս բարեկամը Պրիւթիւն էր։

Մարդերու նկատմամբ արհամարհանքն իմաստութեան սկզբն է։

Սրամարտութեան արհեստ փոփոխէ, վասն զի խաղդ շատ ընդարձակ է։

Մի՛ սրդովիր երբէք։ Քիչ խնդական է այդ լուսաւ։ Այդ լուսաւ բնաւ։

ՏԸ ԳԱՄՈՒ

Այդին տկար նշոյլները պատռհանին վանդակապատներուն ծակերէն կ'անցնէին։ Առառ կանուխ արթնցած թուշուն մը կ'սկսէր երգել պատռհանին մօտ կամենիի մը վրայ։ Պ. ՏԸ Գամօր վերը ըրաւ զլուխը, և թարթափուն կերպով մ'ականջ տուաւ այս ձայնին որ իր զարմանքը կը դրաւէր։ Տեսաւ որ արեւ կը ծագէր, և տեսակ մ'ամապարումով ծալլեց զրած նամակը, պահարանը զմոեց իր կնիքովը, վրան զրեց Լուէ ՏԸ Գամօր համար, և ոտք ելաւ։

Պ. ՏԸ Գամօր ճարտարաշինութեանց վրայ մեծ սէր ունեցողմը ըլլալով չերմեռանդապէս կը պահէր տասնուվեցերորդ գարէն մնացած շքեղ փլուսկը մ'որ իր կնկան էր։ այս փլուսկը Քրիստոս մի էր որու ազտ սպիտակութիւնը թաւշեայ մեծ մէտայլօնի մը վրայ զատ կ'երեւէր։ Պ. ՏԸ Գամօրին աչքը Քրիստոսին դունատ և

տրառում պատկերին Հանդիպեցաւ . տարօրինակ հաստատութեամբ մը պահ մ'այն պատկերին նայեցաւ ակնայեռ . ասկա գառնապէս ժայռելով ասրձանակիներուն վին բռնեց հաստատ կերպով մը , և քունքին մօմեցուց . ասդմանակը պարպուեցաւ պայթումով . ծանր մարմին մ'ընկնելով տախտակամածը դղրդեց . ըլեզի բեկորներ շարժեցան օթոցին վրայ : Պ. ՏԸ Գամօր յակտենութեան գողը մտած էր՝ իր կտակը ձեռքը բռնած :

Արուն ուղղուած էր այս գիրը : Ի՞նչ հողի վրայ պիտի ընկնէր այս սերմն :

Նուի ՏԸ Գամօր այն ատեն քսանեեօթն տարեկան էր : Մայրն անտիական հասակի մէջ մեռած էր : Զէր երեեր թէ մասնաւորապէս երջանիկ եղած ըլլար էրիկին հետ : Լուի ար Գամօր հազիւ կը յիշէր իր մայրը իբր նորատի աղլոր և աշնագէմ կին մ'որ կիսաձայն կ'երգէր զինքը քնացընելու համար և որ ստէպ կը լար : Զինքը դիմաւորապէս մեծցուցած էր հօրը մէկ տարիուհին որու անունն էր Տտալլի գերկոմսուհին . բարի և որբեարի կին մ'էր ան : Բնական զբայնութեամբն և բարիզի մէջ տիրողբարուց քաղցր գիւռութեան շնորհիւ գերկոմսուհին կցած էր հոգ տանիւ թէ հօրն երջանկութեան և թէ տղան դաստիարակութեան : Երբ հայրը դադրեցաւ սիրելէ զինքը — և շուտ դադրեցաւ իր սէրը — զաւակը իրեն թողուց վստահութեան և բարեկամութեան այս նշանով զինքը փոքր ինչ սփոփելու համար : Շաբաթն երեք անշամ մանուկը գերկոմսուհին կը տարուէր , որ կը հաղուեցրուէր , կը սանտրէր , կը շոյէր և հետը ժամկը տանէր զան : Կաև թոյլ կը տար որ խաղայ բարեգէմ Սպանիացի մը հետ որ ժամանակէ մ'ի վեր իր քովը զրագրութեան պաշտօն կը վարէր : Ի պահանջել հարիի մաքուր բարոյականի քանի մը պատուիրաններ տեղաւորելու զանցաւութիւն չէր ըներ : Աւստի պատանին իրիւ կուն մը փոքր ինչ զարմանօք տեսնելովոր գերկոմսուհին իր զբազրին ճակատէն կը պազնէր , իր հասակին յատուկ խիստ համար ձակութեամբն ըստ :

— Ինչո՞ւ կը պազնես պարսնը որ էրիկի չէ :

— Սիրելիս , պատասխանեց գերկոմսուհին , վասն զի Աստուած

կը պատուիրէ մեզբարեսէր և գորովասիրտ ըլլալիսեցներուն , Տիւանդներուն և աքսորեալներուն համար : Արդ՝ Պ. Բերէզ աքսորեալ մ'է :

Պէտք էր որ Լուի ար Գամօր լաւազոյն խնամասարութեանց արժանի ըլլար . վեհանձն պատանի մ'էր այն : Լուի-լլ-կրան գարոցին մէջ իր ունեցած ընկերները կը յիշեն անոր վառվուուն սիրու և բնական շնորհըր , որով շաբաթուան մէջ կը ներուէին իր կարողութիւններն և յաջողակութիւնները , ինչպէս նաև կիրակի օրերն իր փայլուն կօշիկներն և մեծ շեփորուկները : Իր ուսումները աւարտելու միջոցներուն մասնաւորապէս բարեկամութիւն հաստատած էր Լեսպանտ անունով ոռնկաւոր խելչ աշակերտի մը հետ , որ զերազանց էր մաթեմաթիզային զիստութեանց մէջ , և որ սակայն խիստ ամեւ , բիբու , վայրենապէս վեհերու և ծաղրելի կերպով փափուկ էր իր թանձրակաղլը կերպարանքին ներքեւ : Ընտաներար Գայլի գլուխ* (tête-de loup) կ'անուանէին զինքը՝ ակնարկելով անոր թանձրախուռն և ապստամբ մազերուն : Այսելշամէրն Գամօր լրեցոց ծաղրողները՝ բարեկամութեամբը պաշտպանելով այս բարեսիրտ տղան : Լեսպանտ այս մասին սաստիկ շնորհակալ եղաւ Գամօրէն և պաշտեց զան : Բարեկամին համար իր լաւ սրտին եռապատիկ կլապակը բացաւ , և կարեռ զաղանէիք մը գուրս հանեց : Լեսպանտ սիրահար էր : Կը սիրէր խարսեշահեր պզսիկ աղջիկ մ'որ իր ազգականն և իրեն պէս աղքատ էր : Այս աղքատութիւնը նա մանաւանդ նախախնամական պարագայ մ'էր թէ ոչերեկ չպիտի համարձակէր անոր վրայ խորհելու անգամ : Տրտմալի գէպէքի մ'առ իրարու մօաեցեր էին : Աղջիկը կորուսած էր իր հայրը , որ պաշտօնատան մը մէջբաժնի մը գլխաւորն էր , և հօրը մահուանէն ետք մօրը հետ կ'ապրէր նեղ կացութեան մը մէջ : Լեսպանտ վերջին անգամ գուրս ելնելունյանկարծ իր տոհմուհից ոյն աղուու թենոցները տեսած , և այս առմիւ յետազայ տամակը ընդունած էր անորմէն .

* Փայտեայ մէջ կ'ու մ'որուն ծայրը բարձրաւ առեւ մը կ'այ : Ծ. Թ.

«Սիրելի՛ բարեկամ, ներէ՛ թեւոյներուս ոչ այնքան սպիտակ ըլլալուն: Պիտի ըսեմ որ մայրս և ես շարամն ալ միայն երեք անդամկրնանք թեւոյն փոխել: Մօրս թեւոյները չեն նշմարուիր, վասն զի թռչունի մը պէս մաքուր է ան. ես ալ մաքուր եմ, բայց երբ կ'ուսնիմ դաշնակս, թեւոյներս կը շփուին: Հիմակ որ այս բացատրութիւնը տուի, սիրելի՛ թէստորս, կը յուսամ թէ գարձեալ պիտի սիրես զիս:

«ԺԻՒԼԻՔԹ»

Լեսդանտ այս տոմսակին վրայ լացած էր: Բարեբազդաբար մասնաւոր դիտաւորութիւն մ'ունէր, այսինքն ճարտարապետ պիտի ըլլար: Ժիւլիէ՛թ իրեն խօսր տուած էր սպասելու: Լեսդանտ մինչեւ տասը տարի կամ աշխատութեան ներքեւ ճշմուած պիտի մունէր և կամտոհուհուոյն հետ հեշտապէս պիտի բնակէր տնակի մը մէջ որույասակացիծը, նա մանաւանդ քանի մը յասակազերը Գամօրին ցոյց տուաւ:

— Ահա միայն այս փառասիրութիւնը ունիմէ կրնամունենալ, կը շարայարէր Լեսդանտ: Խոկ գու ուրիշ ես. գու մեծ բաներու համար ծնած ես:

— Մտի՛կ ըրէ, բարի Լեսդանտ, կը պատասխանէր Գամօր՝ որյադթանակաւ կ'աւարտէր իր ճարտասանակաւն դասերը, չփիտեմ թէ արգեօք զուեհին է ճակատապիլոս, բայց ապահովէմ թէ հոգիս չէ: Հողուոյս մէջ կ'զգամ այնպիտի եռանդներ և աւիւններ որք մերթ ուրախութիւններ և մերթ անասելի վիշտեր կը տան ինձ: Կ'ուզէի նոր աշխարհ մը զանել, ազգ մը փրկել, թագուհի մը սիրել: Միայն երեելի փառքեր կամ երեելի սիրահարութիւններ կ'անցնին մարեւ . . . : Մանաւանդ թէ ոչ այնքան մաքէս կ'անցնի սիրահարութիւնը . . . : Գործունէութիւնս աւելի ազնիւ զապանակի մը պէտք ունի: Կ'ուզէմ անձս նուիրել ընկերային, քաղաքական կամ կրօնական այն մեծ դասերուն մէկին որք այս միջոցիս աշխարհս կը յուզեն: Այս գտակուն որը պիտի ընտրեմ: Տակաւին չղիտեմ: Դեռ հաստատ կարծիք չունենալ պիտի սպասարարութիւնը պիտի

փնտուեմ, և գիւրութեամբ պիտի գտնեմ: Ամեն լրադիրները պիտի կարդամ: Ասկից ՚ի զատ բարիզ իմայականութեան այնպիսի լրսաւոր վառարան մ'է որ հարկաւ պիտի բաւէ անկեղծատէս և անկախութեամբ աչքս բանալու որպէս զի Ճշմարիտ ճամբան գտնեմ: Ունիմ այնպիտի հանգամանք որ այս նպատակիս նվաստաւոր պիտի ըլլայ: Թէ եւ զբուտ աղնուական եմ, բայց նախապաշրում չունիմ ամնանին: Հայրս ազատ կը թողու զիս: Ինքն ալ շատ լուսաւորեալ և շատ ազատամիտ է: Զօրեղբայր մ'ունիմ որ հանրապետական է: Հօրաքոյր մ'որ օրինաւորական, նաև սբրուհի մ'է: մօրեղբայր մ'որ պահպանողական է: Այս վերջինը պարծանք չեմ սեպեր ինձ, բայց միտրս քեզ հասկցընել է թէ ամեն կուսակցութեանց մէջ մատ ունեալով շատ գիւրին է ինձ բարդատելզանոնք և լաւ բնաւութիւն մ'ընել: Երբ գտնեմուռը Ճշմարտութիւնը, սիրելի՛ Լեսդանտս, կրնաս վասահ ըլլալ թէ զրչովս, խօսրվս և սրովս ցմահ պիտի ծառայեմ իրեն:

Գայլի-զլուու կոչուող խեղճ Լեսդանտին աշերէն արտաս ք կը բերէին այսպիտի խօսքեր զոր Գամօր յուզուելով և անոր ձեռքը եռանդագին սեղմելով կ'արտաբերէր:

Ութ կամ ինը տարի ետք Լուի Տը Գամօր առառ մը ձիով գուրս կ'ելնէր պղախ ապարանէ մ'ուր այն ասեն հօրը հետ կը բնակէր: Առտուներն ոչինչ բարիզի պէս զուարթ է: Առտուն ամենուրեք օրուան ուկեղարն է: Սոյն զինյլելի ժամին աշխարհս կարծես մէկզմէկ սիրող բարի մարգերով լեցուած է: Բարիզանդամ՝ որ միամատ թեան պարծանքը չունի՝ այս բարեբաստ աղդեցութեան շնորհիւ անմեղզու արթութեան և սիրուն մուերմութեան կերպարան մը կ'առնու: Փողոցներու մէջ երկուասեք բոժոժաւոր սրբի կառքեր կ'անցնին արագօրէն, և աենազողը կը պարտաւորեն ցողաւէտ գաշտերու վրայ խորհելու:

Հին բարիզի դաշնակաւոր աղաղակներուն սրաձայն խազերը կը լրտին արթնցող մեծ միջնաբալաքին խորունկ բզզումին հետ: Ծաղրասէր գունապանները ճերմակ սալարկները կ'աւլեն. կէս մը հագուած խանութեաններն իրենց կրպակներուն փեղիբը կը հանեն աղմուկով. ապարանաց շեմբուն վրայ Ակովտիական դլխա-

նոցներ դրուող ձիակարմաններու խռւմբեր կը ծիսն և եղբայրաբար կը խօսակցին . բարի գրացութեան հարցումներ , զարթումի մանր մունք խօսքեր , ժամանակի նկատմամբ զուշակութիւններ կը լսես որք գուռէ գուռ կը փոխանակուին համակրութեամբ : Աւշ մնացող և նորաձեռութեան արհեստին պարապող պատանուհիներ քաղաքը կ'իջնեն թեթևաբայլ , չո՞ն հոսյանկարծ փոքր ինչ կանկ կ'առնուն բացուող վաճառատասան մ'առջե , և ծաղկի մը հոտք առնելով թուչող ճաճճերու պէս վերատին կ'սկսին թոչիլ : Կանուխ արթնցող այս զուարթ բարիզի մէջ մուելներն անդամ ուրախութեամբ զերեզմանատուն կ'երթան ծաղրածու կառապաններուն հետ որք անցնելով իրարու կը ժամուն :

Լուի տը Գամօր փոքր ինչ գունատ , աչքը կէս մը զոց , բերանը դլանիկ մը դրած ձիովը կամաց կամաց զուրկոնեի փալցէն կը յառաջանար առանց ամենեին զբալու բարիզի այս ախորմելի տպաւորութիւններու : Շանդ-էլիզէ մանելով սկսաւ արշաւակի վաղել , զուշնեի անտառը հասաւ և ըստ զիպաց ժուռ զալէն եար պատահաբար գուրս ելաւ Մալեօյի ծառուղիէն , որ այն ասեն այսօրուան պէս բաղմանարդ չէր տակաւին : Սակայն արդէն քանի մ'աղւոր տուներ շինուեր էին շեփորուկի և որթոսափ* (clémentite) մացառներուն մէջ , և այս տուներուն առջեր դալաբազեղ մարդեր կային : Այս տնակներուն մէկին բաց վանդակապատին առջե մարդ մը խարսեշահեր մանկան մը հետ կը խաղար : Անյայս էր մարդուն տարիքը . կրնար քանառուհինդէն մինչեւ քառասուն տարեկան սեպտիլի : Թէև արշալոյս էր տակաւին , բայց և այնպէս սպիտակ փողակապ մը կը զարդարէր իր վիզը . Վերսայլի տուսախներուն պէս կարտած թանձրախիտ և կարճ կիսամօրտքներ իր այտերուն վրայ երկու . հաւասարասրուն եռանկիւններ կը զծաղրէին : Գամօր՝ ելէ տեսաւ այս տնձը՝ կարծես ամենեին

*Clémentite. Յանաբէն քլիմա (որին , ասմա) բարեկան ելուծ է որ իւ նշանակէ որին ասոր , և որ սորտաշտա և բաժական լուսէ մ'է հայտաւելու ձաղկիներով :

Հետաքրքրութիւն մը չունեցաւ իր նկատմամբ : Սակայն սիրելին Լեպանտն էր այս մարդը : Իրաւ է որ շատ տարիներէ ՚ի վեր զիբար չափեսեր էին . այս բանը դպրոցի ամենէն ջերմասիրտ բարեկամներու կը հանդիպի : Սակայն Լեպանտ՝ որու լիշողութիւնը կ'երեկի թէ աւելի հաւատարիմէր՝ իր սրախն թունդ եւնելը զգաց տեսնելով այս անտիական վեհաճեմձիաւորը որ կը մօտէր : Շարժում մ'ըրաւ ներուելու համար . նորափթիթ ժայկա մ'արտապատճեցաւ իր բարի գէմքին վրայ , և սակայն փոխանակ ժպիտը շարունակելու քիչ մը գէմքը ծոեց անցայտ կերպով մը . անշուշտ մուցուած կամ ջանացուած էր Լեպանտ : Գամօր աղ միայն երկու քայլի չափ հետուի էր անորմէ , արդէն պիտի անցնէր երթար , և իր զեղեցիկ գէմքը յուզումի ամենափոքր նշան մը չէր յայտներ . բայց յանկարծ՝ առանց երբեք շարժելու իր գէմքին և ոչ մի ծալը՝ կեցուց իր ձին , դլանիկը բերնէն հանեց , և հանդարտ ձայնով ըստ :

— Վայ . Ի՞նչ ըրեր , զայլի զլուխդ :

— Կը ճանչես զիս , զոչեց Լեպանտ :

— Անտարակիցս . ինչու կը հարցընես :

— Կը կարծէի . . . կը վախնայի . . . որ կիսամօրտքներու պատճառաւ . . .

— Կիսամօրուքներդ չփոխեր են քեզի . . . քու զեղեցկութիւն տեսակին աղէկ կ'երթան անոնք . . . : Ի՞նչ կ'ընես հոս :

— Հնա . բայց հոս տունս եմ , բարեկամ . . . : Կ'աղաչեմ , ներս մտիր պահ մը :

— Ինչու չէ — ըստ Գամօր մի և նոյն ձայնովն որ բոլորովին անտարբեր էր :

Գամօր իր ետեկն եկող ծառային տուաւ ձին , և պարտէզին վանդակապատէն ներս մտաւ Լեպանտի երերուն ձեռքէն բռնուելով , հրուելով , զգուելով :

Պարտէզը միջակ տարածութիւն ունէր , սակայն աղէկ նայուած էր , և լի էր լայնատերեւ հազուազիւա թուփերով : Ներսն իտաւական ճաշակով շինուած պլոտի ամառափառն մը կար որ իր շնորհակի ճակար ցցց կը տար :

— Վայ, ի՞նչ սիրուն և կոկիկ բնակարան ունիս եղեր, ըստ Գամօր:

— Երեք թիւր կրող յատակադիս համեմատ շինուած է, միտքդ է անշուշտ, այնպէս չէ:

— Երեք թիւր . . . կատարելապէս . . . : Տոհմուհիդ ալ նմբան է:

— Հոս է, բարեկամ, ըստ Լեսդանտ կիսաձայն՝ ձեռնովը պատշաճամասոր մեծ պատուհան մրցուցնելովոր ամառատան քարաշին անդուղին վերևն էր, և որու լուսարգելներուն (abat-jouur) լեզուները զոյ էին: Այս, հոս է, և ահա մեր զաւակն ալ:

Գամօր հաւանեցաւ որ իր ձեռքը մանկան մազերուն վրայ ծփայ:

— Շուտիկ, ըստ, ժամանակ չկորուսեր ես . . . : Ուրեմն երջանիկ ես, սիրելիդ իմ:

— Այնքան երջանիկ եմ որ վախ կը տայ ինձ այս երանութիւնս, բարեկամ. . . : Բարին Աստուած շաս բարի է ինծի համար, յիրափ . . . : Ստոյպ է որ . . . նեղութիւն կրեցի . . . : Երեակայէ անդամ մը. Սպանիա դայի, Եւռներու մէջ, գժոխային քաղաքի մը մէջ երկու տարի կեցայ . . . : Հոն Պիւէնա-Վիսմա մարքիզին համար գիւթական պալատ մը շինեցի. այս մարքիզը իիստ մեծատուն իշխան մ'է . . . : Արտեսահանդիսին մէջ յատակադիս տեսած և խելքը միտքը այսպիսի պալատ մը շինելու տուած էր բոլորովին . . . : Ահա այսպէս սկսաւ բաղրա . . . : Սակայն կը հասկնաս անշուշտ որ միայն արհեստիս շնորհիւը չէ այսպէս շուտ հարստանալս . . . հետզետէ անհաւատալիյալողութիւններ ունեցայ . . . : Երկրիներու նեատմամբ շքեղ դորձեր ըրի, և կ'աղաւեմ որ հաւտա թէ խիստ պատուառոր կերպով ըրի . . . : Բայց միլիոնատէր չէմ. . . : Գիտես որ բոլորովին անարծաթ էի . . . նոյնպէս կինս ալ . . . ինչ է, տունս շինուելէն ետք տասը հազար ֆրանքի չափ եկամուտ մը միաց ինձ . . . : Մեր վիճակին յատուկ պիտոյից բաւելու չափ մեծ բան մը չէ այս եկամուտը. բայց կ'աշխատիմ . . . և շատ քաջախրտ եմ, սիրելիս. խեղճ ծիւլիէթս նրգան դոհ է այս դրախտին մէջ . . . :

— Ամենելին: Կա մանաւանդ, ինչպէս դիտես, ամեն կիներու պէս ան ալ շուայլութեան թեթև միտում՝ ունի: Բայց ուրախ եմ որ մեր դպրոցի ժամանակուան տղայութիւնները կը յիշես . . . : Սակայն ես բազդիս ամենյանկարծագէպ փոփոխութիւններուն մէջ վայրիեան մ'անդամ չմուգայ քեզի . . . : Սաստիկ փափաք մը ունեցայ անդամքելի հարսանեաց հանդիսին հրամբելու . բայց, ինչ մղքս սպահեմ. . . ձիերովդ այնքան շքեղ ես . . . խելքդ միտքդ այնքան ընկերութիւններու տուած ես որ չհամարձակեցայ: Գիտնաս որ կինս շատ աղէկ կը ճանչէ քեզի. նախ հազար անդամ իսուբդ ըրած եմ: Հետո . . . ասկից՝ ի զատ ձիարշաւները շատ կը սիրէ նէ* . . . : Ագր լրադրին բաժանորդ գրուած է . . . : «Գարձեալ բարեկամիդ մէկ ձին է յալթողը» կ'ըսէ ինձ կինս . . . : Եւ մենք մղի կ'ուրախանանք քու փառքիդ վրայ, սիրելիդ իմ: Դժուար

Գամօրի այտերուն վրայէն վարդանման դոյն մ'անցաւ:

— Յիրափ շատ աղնիւ էք, ըստ:

Լուկեայն քանի մը քայլառին մարզպակետնին բոլորսիքը գարձող ծառուղիին մէջ որ բորակ աւաղ՝ սփուտած էր:

— Հանդա գուն. բարեկամ, կրկնեց Լեսդանտ, յուսամ թէ գուն ալ երջանիկ ես, այնպէս չէ:

— Ե՞ս, բարեկամ, ըստ Գամօր: Զարմանալի՛ Ենուզով Երջանիկ . . . : Երջանկութիւնս պարզ, բայց անամպ է: Ընդհանրագէս առառնելով կ'ելնեմ, Պուլոնեի անտառը կ'երթամ, անկից սղճարանը, ապա անտառը, և նորէն սղճարանը կը դառնամ . . . : Գիշերներն եթէ տեղմառաջին ներկայացում մ'ըլլայ . . . իւկայն կը թուիմ կ'երթամ . . . : Խրօք երեկ գիշեր թատերա-

*Գրանուերէնի մէջ էժական էլլէ ուերանուան՝ քիուանէ ան նարդմանէն՝ ուեւ ուեւ շէումը նիւի լուսաւութելու համար նէ անոնչ նարդմանէն՝ այսուհետու:

+Անկարէն բարեկամ կը նշանակէ զբոսանք, խաղ, որս, որսի զբոսանք, և այլ բարեկամ բարեկամ:

Դան նոր խաղմը ներկայացուեցաւ որյիբաւի զմայլելի էր . . . :
Մէջն երդ մը կայ որ այսպէս կ'սկսի .

Կար մի թռչուն,
Պղծի թռչուն,
Սաստիկ սիրուն :

Հազներդին մէջ թռչունին ձայնին պէս կը ձայնեն երգողները
. . . : Արդ՝ զմայլելի է այս . . . : Բոլոր Բարիզ տարի մը
այս երգը պիտի երդէ հրճուանօք . . . : Ես ալբոլոր Բարիզին
հետեւ լով երջանիկ պիտի ըլլամ . . . :

— Աստուած իմ, ըստ Լեսպանտ զուարթօրէն, եթէ ասի կը
բաւէ երջանկութեանդ, բարեկամ . . . :

— Ատի եւ 89ին սիլիզները — ըստ Գամօր՝ առջի գլանիկին
մոխրէն երկրորդ գլանիկ մը վառելով :

Իրենց տրամախօսութիւնն ընդհատուեցաւ կնային առոյդ ձայնէ
մ'որ պատշգամին վանդակապատին ետեւէն լսուեցաւ և որ կ'ըսէր .

— Հնու ես, Թէօտոր :

Գամօր վեր ըրաւ աշերը, և խիստ սպիտակ ձեռք մը տեսաւ
որ գոյ վանդակապատին լեզուներուն մէկին վրայ դուրսէն
կրինուած էր, և որ արևի Ճառագայթով մը կ'ոռողուէր :

— Կինս է, ըստ Լեսպանտ շտապաւ : Հոն պահուէ :

Լեսպանտ գալականներու (catalpas)* թանձրախիտ անտառակի
մը ետեւ հրեց Գամօրը, դէպ'ի պատշգամը դառնալով չարամու-
րէն զուարթ կերպարան մ'առաւ, և պատասխանեց .

— Այն, սիրելիս, ինչ կայ :

— Մաքսիմ հետո է :

— Այն, ահա հոս է :

— Բարի լոյս, մայրի՛կ, դոչեց մանուկը :

— Օդը պեղեցիկ է այս առտու, կրկնեց ձայնը :

— Խիստ զեղեցիկ . . . : Դուն աղբէկ ես :

— Զգիտեմ . . . : Շատ քնացայ, կարծեմ :

Տիկին Լեսպանտ վանդակապատը բանալով փեղեցիրը հրեց, և
մէկ ձեռնովն արևէն շլացած աշերը վարագուրելով պատշգամին
վրայ երեցաւ : Նրկայնահասակ, թեթեանդամ, շնորհալի և զեռ
ծաղկահասակ կին մ'էր ան, և իր կապտալոյն պատմուժանին
ծփուն լայնոթեանը պատմառաւ իր բուն տարիքէն աւելի մեծ
կ'երեւար : Համագոյն կապեր յունական ձեռվ իրարու կը փաթ-
թուէին իր կաստանագոյն (châtain) մազերուն մէջ զօր բնութիւ-
նը, արուեստն ու զիշերը մրցմամբ ներա շնորհալի զիլուն վրայ
չարչելով զանդուրներ և խոպովիներ շիներ էին : Դեռահաս կի-
նը պատշգամին վրայ կրթեցաւ արմուկովը, յօրանջեց՝ իր բոլոր
ակուաները ցոյց տալով, և էրիկին նայելով՝ ըստ :

— Ի՞նչ պատմառաւ ապուշ է կերպարանքդ :

Ապա յանկարծ Գամօրը նշմարեց, զօր պարագային հետա-
քրքրութիւնը կիսովին գուրս հանած էր իր պատսպարանէն .
Վայրենի պլոտի աղաղակ մը հանեց, բօպային շուրջերը հաւքրտեց
արագորէն և սենեակը փախաւ :

Լուի ՏԸ Գամօր դպրոցէն մինչեւ այս ժամս մեծ զաղափար մը
կազմած չէր այն ծիւլիէթին վրայ որուն Յօմէօն էր իր խեղճ
Լեսպանտը : Ուստի ախորմելի զարմանք մը կրեց տեսնելով թէ
իր բարեկամն այս մասին իր կարծածէն աւելի բարեբաղդ էր :

— Բարեկամ, ըստ Լեսպանտ բոլոր սրտովը խնդալով, կնի-
կէս պիտի կշամքուիմ, նաև դուն . . . վասն զի հոտ պիտի
մաս մեր հետը ճաշելու համար, այնպէս չէ :

Գամօր դեղեցաւ կարծես . ապա յանկարծ պատսպանեց .

— Զէ . . . չէ . . . անկարելի է, բարեկամ . . . : Մո-
ցեր էի որ . . . որ սպասող ունիմ :

Ուզեց մկնիլ . բայց Լեսպանտ կեցուց զինքը, և հետեւալ ե-
րեքշաբթի օրը զալու և իրենց, այսինքն կնիկին, կեսուրին՝ տիւ-
կին Միւրսուային և իր հետ ճաշելու խոստումն առնելէն ետք
միսցն թողուց որ մեկնի :

Այս հրաւերը Գամօրին մոքին վրայ ամակ մը թողուց մինչեւ

որոշուած օրը։ Ոչ միայն չէր սիրեր ընտանեկան ձաւերը, այլ նաև պատշգամին տեսաբանը կը յիշէր որքան որ չուզէր յիշել։ Աես-դանտին անզգոյշ միամմութեանը վրայ կը զրդուուէր ու միանդա-մայն արդահատանք կ'զդար։ Կ'զդար թէ անհեղեղ գեր մը խա-ղալու կոչուած էր այս աղւոր կնկան քով որու ոչըրասէր ըլլուլը կը գուշակէր, և զոր սակայն իր մանկութեան և սպասուոյ յիշա-կը գուշակէր, և զոր սակայն իր առաջնորդութիւնը կը գուշա-կները նուիրական կ'ընէին իր առջնութիւնը ։ Երկար չընեմ, Գամօր մտքի բաւական անհամ արամաղրութեամբ մ'երեցարթի իրիկուն իր ձիւն վար իջառ Մայեօյի ծառուղին ողտի ամառաստան առ-ջնութիւնը ։

Տիկին Լեսպանտին և ասոր մօր կողմէնց ցցց արուած Տիկրամի-
րութիւնը քիչ մը շինեց անոր միբար : Այս կիներն իրեն երե-
ցան ինչ որ էին իրապէս և այսինքն խիստ գիւրակեաց , ազնուա-
բարոյ և պարկէցո անձինք : Մայրն ատենօր գեղեցիկ էր , կան-
խաւ որբեկարի մնացած էր , և իր կեանքին մէջամենէլն բլօ մը
չկար : Տեսակ մ'աղնիւ երկի զածոթիւն իրեն կը ծառայէր հաս-
տատուն սկզբանց տեղ որոնց դարս կողցես չանդութ բժեր : Ան-
ցաղազէտ կանանց (femme du monde) շատերուն պէս աւապի-
նութեան ձաշակը ունէր ան բնչու! ո աբյալը ավիտակութեան ձա-
շակը ունի : Սոլութիւնն ատելի էր իրեն չէ թէ իբր գէ շութիւն
մ'այլ իբր աղը մը : Իր աղջիկն ընդունած էր իրմէն վայելչատէր
զգանսութեան այն բնազդումները որբ կարծուածէն առելի կը
պահուին աշխարհասէր կանանց արտաքին բուռն երկ ոյթներուն
ներըէ :

Սակայն այս երկու սիրուն կիները ցաւալի պակասութիւն մ'ուն-
ին ; պակասութիւն զբ իրենց ժամանակին և վիճակին վերաբե-
րող Բարիդցի կիներուն շատերն առ հասարակ ունին : Թէ և շատ
խելք ունեին , բայց և այնպէս զռեհիկ զարմացումով համակառած
կը հիմնային այն աւելի կամ նուազանարատ ազնուականաց վրայ
որոնց կարգ ըստ կարգէ իրենց բազմազբաղ նանրասիրութիւնները
և նախանշանդիմ սնափառութիւնները Շանդէլիդէի ծառողի-
ին , թարուններուն , ձիարշակ ասպարէկներուն մէջ և երեելի
ժուղազգներուն վրայ ՚ի տես ամենուն ցայց տալը կը տեսնենք :

Տիկին Աւտղանս և իր մայրը թէե շատ պարկեցած քայլ և այն պէս մոլեզնապէս հետաքրքիր էին մինչեւ իսկ իմանալու այն ամենէն կասկածելի արկածներու զայթակլութիւնը որք կրնային յայտնապէս տեղի ունենալ այս մեծ դասի մարդկանց մէջ։ Իրենց երանութիւնն և փառքն էր մի առ մի իմանալ բարիզեան բարձր կեանքի ամենափոքր պարագաները, անոր հանդէսներուն հետեւի անոր արիօթեան լեզուն խօսիլ, անոր պահպաները օրինակել, անոր մէն մի սպասաւորի յատուի համազգեստները զանազանել։ Այս կերպով եթէ իրենք վարդը չէին գէթ վարդին քով կ'ապրէին, անոր հոտերովն ու զոյներովը կը տողորուէին որիսովին, և այսպիսի լնտանութեան մը շնորհիւ այս երկու կանանց իւրաքանչիւրը զարմանալի կերպով մ'ինըզինքը մեծ բանի տեղ կը դնէր և իբր այն կ'երեւեր նաև իր բարեկամուհիներուն առջեւ :

Գամօր՝ տակաւին առանց ունենալու նորաձեռ թեան ոլիմպոսին
մէջ այն աստիճանը զոր օր մը պիտի ունենար, արդէն կրնար
կէս՝ աստուածի տեղ անցնիլ հոն, և իբր կիսաստուած բուռն
հետաքրքրութեան զգացում մը կը ներշնչէր տիիին Լեսպանտին
և ասոր մօրը։ Ասկից՝ ի զատ անոնց մասնաւոր համակրութիւնը
զրաւած էր Լեսպանտի հետ ու նեցած իր հին բարեկամական յա-
րաբերութեան շնորհիւ։ Տիկին Լեսպանտ և մայրն անոր ձիե-
րուն, թերեւս տարփուհիներուն անունը զիտէին։ Իրենց բոլոր
քնական կիրթ Խաշակին շնորհիւ միայն կցան Տը Գամօրէն պա-
հել իրենց ջիղերուն զաղտնի շարժումը զօր կզգային անոր նուի-
րական ներկայութեանը ժամանակի։ Այս մասին այնքան լաւ յաջո-
ղեցան որ Տը Գամօր սակաւ ինչ գրգռուեցաւ, վասն զի երիտա-
սարդ մ'էր ան առանց անձնագովութեան և սոլորած էր հաճելի
ըլլալու։

Գլամ-Կօրիցի իշխանուհին ողբերգով սիրուն մարդուն սահմանը տալ, բայց էր. «Սիրուն է ան, վասն զի միշտ կ'զցաս թէ վասնզի մէջ ես իր քավը» : Եւ Գամօր դիմէր թէ իշխանուհին զինքն ալ քանի մ'օր առաջ այս կարդի սիրուն մարդերուն դասը կարգած էր : Հետեւաբար փոքր ինչ անկանոն երեցաւ իրեն ու վրական և եռգանտին սովորական կեռուրին և սովորական կնոջ

այնքան հանդարտութեամբ իր ճառաղայթումին հանդուրժելը։ Այս պատճառաւ Գամօր թողուց իր նախապատրաստուած զգուշութիւնը, և սկսաւ պչըրիլ չէ թէ տիկին Լեսգանաի համար զօր երդումը ըրած էր յարգելու, այլ տիկին Միւրսուային համար, և իւրիկոն մօրը բոլորակիքը ծաւալեց այնպիսի շնորհալի հրապօյրներ որոնցիք աղջիկը սաստիկ հրձուեցաւ։ Սակայն Լեսգանա՝ բերանը մինչև կոկորդը բաց՝ յաղթանակ կը տանէր իր ընկերին այսյաջողութեամբը։

Երկրորդ օրը Գամօր դէպ անտառն ըրած պտոյտէն ետ դարձաւ Մայեօյի ծառուղիէն։ Տիկին Լեսգանատ պատահաբար իր պատշգամին վրայ կ'աշխատիր, և իր գործած օթոցին վերեւն Գամօրին բարեւ ընդունեցաւ։ Երիտասարդը դիտեց որ անտիական կինը լաւ կը բարեւէր, ոլուխը քիչ մը ծռելով և ուսերը փոքր ինչ աղնուութեամբ շարժելով։

Գամօր խորհած էր երբ երկու կամ երեք օրէն ետք՝ պարտաւորութեանը համեմատ՝ եկաւ այցելութիւն ընելու։ բոլորովին անտարբեր ընթացք մը բռնեց և տիկին Լեսգանատին հետ իր երիկին առափինութեանց վրայ խօսեցաւ։ Այս ընթացքը ձախորդազգեցութիւն մ'ունեցաւ, վասն զի ապահովութեամբ հանդարտցաւ ծավահաս կինը՝ որ նոյնպէս խորհած էր, որու պարկեշտութիւնը դրդուած էր, և զոր անամօթ հալածում մ'անշուշտ պէտի վախցյնէր։ ուստի իր երազներու երկնից գլխաւոր աստղերուն մին իր սրահին մէջ տեսնելու և ցոյց տալու հաճոյից անձնատուր եղաւ նէ առանց կասկած մ'ունենալու։

Այն ատեն մայիս ամիսուան մէջն էին, և հետեւալ կիրակի օր Մարշի մէջարշաւահանդէս սիտի լրացր։ Գամօր հոն անձամբ պիտի արշաւէր։ Տիկին Միւրսուա և իր աղջիկը բռնի Լեսգանատը հոն տարին։ Գամօր՝ կշուոցին մէջը մասընելով և բեմերուն առջեւ ժուռածելով լիուլի կատարած եղաւ։ Տիկին Միւրսուա՝ զոր թէն առած էր Գամօր և որ կարմիր տառատուկ հոնուի մը բռնի աստղապէս զարնուիլ տիկին Լեսգանատին, իր շուտիկ ու միանգամայն միամիտ, հետաքրքիր և ահարեկ, զրդոիչ և երկուտ, վերջապէս իր քծնի, սիրաշունչ և չքնաղ կերպարանքին։

այսպէս ժուռ զալով ցնորագին կ'զմայլէր։ Լեսգանա և իր կինն ետևէն կ'երթային անոր այսցնորական զմայլումին մասնակցելով։ Այս ախորժելի յարաբերութիւնները քանի մը շարաթ շարունակուեցան կարծես առանց փոփոխելու իրենց յատկանիշը։ Օր մը Գամօր կը զար այս տիկնանց քովը կը նստէր Արտեսահանդիմին պալատին առջեւ, և կատարելապէս կ'իմացրնէր անոնց թէ ոյք և ինչին իրենց առջեւն անցնողուն գարձող վայելչասէրները։ Գիշեր մը թատրոնին մէջ անոնց օթեակը կը մտնէր, մէկ կամ երկու առարգին մինչեւ աւարտումն կը զիջանէր հոն մալու, և կաքառողաց խումբին բարուց վրայօք անոնց ունեցած կիսկատար գաղափարները կ'ուղղէր։ Այս զանազան հանդիպումներու միջոցին երիտասարդը տիկին Լեսգանատի հետ արտաքսուած եղանական անկեղծ մտերմութեան մը յատուկ խօսքերով կը տեսնուէր, թերեւս իր աղնիւ որոշումներէն անկեղծապէս չուզելով շեղիլ, և կամ թերեւս գիտնալով թէ ամեն ձամբայ Հուռմ կը տանի, և թէ այս ձամբան ալ ուրիշ ձամբու մը պէս ապահովապէս հոն կը տանէր։ Սակայն տիկին Լեսգանատ ևս քանզիս կ'ապահովուէր։ առջի անզամ վախցած էր որ հարկաւորութիւն պիտի ունենայ թերեւս ինքզինքը պաշտպանելու, բայց հիմա տեսնելով թէ այսպիսի հարկաւորութիւն մը չունի, կարծեց թէ կրնայ թեթև յարձակում մ'ընելու համարձակիլ։ Իբր քոյր մը սիրուիլը կիներուն և ոչմէկուն համար ողոքալի է։ Գամօր իրերուն առած գարձուածքէն փոքր ինչ անհանգիստ ըլլալով քիչ մը շանք ըրաւ անոնց ընթացքը արդիկելու համար։ բայց սրախաղութեան վարժուած մարդիկ որքան ալ ուղին խնայել իրենց հակառակորդին, ակամայ կը պատասխանեն, վասն զի սովորութիւնն աւելի զօրաւոր է։ Սսկից ՚ի զատ այս երիտասարդն սկսած էր սառցապէս զարնուիլ տիկին Լեսգանատին, իր շուտիկ ու միանգամայն միամիտ, հետաքրքիր և ահարեկ, զրդոիչ և երկուտ, վերջապէս իր քծնի, սիրաշունչ և չքնաղ կերպարանքին։

Ճիշդ այն զիշերն ուր Գամօրին հայրն իր տունը մտա ինքզինքը սպաննելու համար, Լեսգանատ Մայեօյի ծառուղիին մէջիր ամառատունին սեմին առջեւ Գամօրը կեցուց, և ըստ։

— Բարեկամ, քանի որ ահա հոս ես, մեծ շնորհ մ'ըրէ ինձ.

— Կը թուի ինձ թէ փոթորիկ կայ : Այսպէս չէ :

Ապա պատուհանին մօտենալով ուսաշղամն ելաւ, և Գամօրն ալիր եաւէն գնաց : Երկինքը պայծառ էր : Իրենց առջեւ կը տարածուէին անտառին մթին սահմանները. մարդերուն վրայ լուսնի քանի մը ճառապայթներ կը քնէին : Տիկին Լեսպանտին և Գամօրին վարանող ձեռներն իրարու հանդիպեցան, և պահ մը բունուած մնային :

— Ժիւլիէթ, ըստ երիտասարդը ցած և յուզուած ձայնով մը ժիւլիէթ սարսուա մը զլաց, և՝ Գամօրին ձեռքը ետ մղելով սրահը մնաւ նորէն :

— Կ'աղացեմ, զայէք ալ, ըստ Գամօրին :

Եւ յանկարծակի իր պղոխ բազմոցին վրայ նստաւ՝ ձեռնովը հրամայական նշան մ'ընելովորու սակայն Գամօր չչնազնակէս կ'ըզ զի համ մը կար, որու զրուիչ ազգեցութիւնը զալորնակէս կ'ըզ զային ամիկին Լեսպանտ և Գամօր : Իրենց տակաւին անմեղ ողեւ որումին ժամանակ ախորթեցան այն սկզբնական մանր մունք զրաթագին յարձակումներէն և պատնէշի փառաւոր կուներէն որք սակալի պատերազմներէ առաջ տեղի կ'ունենան :

Ժաման իննին մօտ անդթաբար սաստկացաւ ամիկին Միւրառուային զլիու ցաւը թերես գլանիկն մտիսն պատճառաւ զոր թոյլ տուեր էին իրեն որ ծիւէ : Տիկին Միւրուա չկօցաւ դիմանաւ այս ցաւ էին, և իմացուց թէ ստիպուած էր իր սենեակը երթալու և պառկելու : Գամօր կ'ուզէր մեկնիլ, բայց իր կառքը չեկած էր ապակելու : և ամիկին Միւրուա թախանձեց որ սպասէ :

— Աղջիկս, շարայրեց, զնա զաշնակ զարնելու մինչեւ կառքին գալիք :

Գաղցր չեղաւ այս զարթումը : Առաջին նայուածքով անդամմը չափեց այն անցատակ և անել անդունդը ուր այնքան յանկարծապէս ընկած էր . իր էրիկը, մայրը, զաւակն իբր ուրուականներ յորձանք կաղմեցին իր ուղեղին քառոսին մէջ : Չեռքը երկու կամ երեք անդամ ճակատը տարաւ՝ ըսելով : Աստուած իմ :

Ապա ելաւ նստաւ, և տարտամկերպով մը բոլորափքը նայեցաւ կարծես նշոյլ մը, յոյս մը, ապաւէն մը փնտուելով : Բայց ոչինչ կը տեսնէր : Իր իսեղք սիրող՝ անդարմանելիին սաստէկ վիշտը զզալով՝ նորէն իր սիրողին զիմեց բոլորովին . խոնաւ աշերով անոր նայեցաւ ակնայեռ, և ըստաւ :

— Ոքան կը պարտաւորիս արհամարհել զիս :

Գամօր՝ որ օթացին վրայ կիսովին ծունր դրած կը կենար՝ ՚ի նշան բացասութեան թեսերը վեր ըրաւ կամաց մը, և տիկին Լեսպանտ և ձեռքը պազաւ թարթափուն (distrait) քաղաքավաշարութեամբ մը :

— Այնպէս չէ, կրկնեց տիկին Լեսպանտ ալերսալի ձայնով մը : Բայք :

Գամօր տարօրինակ և անգութ ժավիտ մ'ունեցաւ :

— Մի՛ պնդէք, կ'աղաւչեմ, մի՛ պնդէք, ըստա :

— Ի՞նչ պատճառաւ . . . : Ասպա ուրեմն իրմա է . . . կ'արհամարհէք զիս . . .

Գամօր յանկարծակի ելաւ կայնեցաւ անոր առջև, և ուղղակի նայելով ըստա .

— Անշնու :

Այս ահարկու խօսքին ամենեին պատասխան չտուաւ մատաղմահաս կինը : Աղաղակ մ'իր կոկորդին մէջ խեղդուեցաւ : Աչքըյան շափս բացուեցաւ՝ կարծես թոյնի մը մերձումէն ընդարձակուելով :

Գամօր սկսաւ բայլել սրահին մէջ, ապա նորէն տիկին Վեսդանտին քովն եկաւ :

— Նողյալի կ'երեկմ քեզ, ըստա կարծ ու կտրուկ և բուռն ձայնով մը, և իրօք նողյալի եմ, բայց ոչ այնքան հոգս է : Խոնդիրն իմ վրայ չէ : Քեզշատ գէշութիւն ընելէս ետք, ծառայութիւն մը, միայն մէկ ծառայութիւն կայ զոր կրնամ ընել իբր փոխարէն, և այս ծառայութիւնը աշա կը մատուցանեմ՝ ճշմարտութիւնը ըսելով : Գիտցի՞ր որ ընկնող կիներուն ամենէն անաշագատաւորներն իրենց մեղսակիցներն են : Այսպէս, ես . . . ի՞նչ կ'ուզես որ խորհիմ քու վրայ : Երիկդ մանկութենէս ՚ի վեր կը հանչեմ . . . վասն իր դժբաղդութեան և յամօթ իմ : Իր երակներուն մէջ չկայ կաթիլ մ'արիւն որ քեզնուիրուած շըլլայ . ցորեներն և դիշերները միայն քեզի համար կը յոդնի, և անքուն կը տադնապի : Բոլոր բարեկեցութիւնդ իր զոհուութիւններովք կաղընուած է . . . բոլոր ուրախութիւններդ իր վիշտերովք կազմուած են : Աչա այս է երիկդ քեզի համար . . . : Բայց գուն անունս օրագրի մը մէջ տեսար, պատուհանիդ տակէն ձիոլանց նիւս տեսար . . . ասկէց աւելի բան չգիտես, բայց այդքանը բաւական է . . . վասն զի ահա այդքանով վայրկենի մը մէջ ինձ կը յանձնես իր բոլոր կեանքը քուինիդ հետ, իր բոլոր երանութիւնը, իր բոլոր պատիւը քուինիդ հետ : Արդ՝ իմ տեսակիս վերաբերող ամեն վատերը . . . ամեն անառակներն ինձի պէս սնապարծութիւնդ և տիկրութիւնդ չարաչար դործածելէն

Ետք եթէ ըսեն թէ կը յարգեն քեզի, զիտնաս որ սուա կը խօսին : Եւ եթէ կը կարծես որ դէթ պիտի սիրեն քեզի, դարձեալ կը սխալիս . . . : Մենք շատով կ'ատենք այս յարաբերութիւնները, որք պարտաւորութիւններ կը կազմեն մել ուր որ լոկ հէշտութիւն կը փնտունք : Այս յարաբերութիւնները հաստատուելուն պէս մեր առաջին մտմտուքն է զարդեցընել զանոնք . . . : Ասկից ՚ի զատ, տիկին, կ'ուղես վերջապէս ամեն բան զիտնալ : Քեզի պէս կիները չեն յարմարիր մեզի պէս անձանց ապականակիր տրիփանաց . քեզի պէս կիներուն հրանդպոյն իրենց համեստութեան վրայ կը կայանայ, և անոնք այս համեստութիւնը կորումելով ամեն բան կը կորուսէն . . . : Պարկեշտ կիներն անձարակ են մեր չարաբոյր հեշտութեանց մասին . . . անոնց սիրային աւիւնները տալցական են, անոնց անկարգութիւնն անգամ ծիծաղելի է . . . և անոնք հազուազիւտ երանութիւն մ'ունեցած կ'ըլլան եթէ իրենց առաջին յանցանքը դորձելու միջոցին այս բաները ըստի ինձի պէս ապիրատի մը հանդիպին . . . : Հիմակ աշխատել զիս մոռնալու . . . : Մնաս բարենաւ :

Եւ Պ. ՏԸՄՕՐ արագօրէն դէպ ՚ի սրահին գուռն ուղղելով գուրիս ելաւ :

Տիկին Վեսդանտ մտիկ ըրած էր անոր խօսքերը՝ անշարժ և մերմերի պէս ձերմիկած . երբ աներեսոյթ եղաւ ՏԸՄՕՐ, ինք մի և նոյն մահատիպ զիրբովը մնաց . աչքն անշարժ, թևերը կախուած էին, և հոգեին կը վափաքէր որ մահն իր հոգւոյն նկատմամբ սխալի և առնու զայն :

Քանի մը բուրէն ետք կարծես մօտակայ սենեկէն եկողտարօրինակ ձայն մը հասաւ ականջներուն . լսողին կը թուէր թէ բուռն և չեղձամլաւուկ խոդումի մը զղաձային հէծկլտանքն էր այն ձայնը : Ամենէն այլանդակ և սոսկալի դարձափարներն ապաբաղդ կնկան երեակայութիւնը գրաւեցին հետզհետէ . յարեցաւ միայն մէկ գաղափարի, այսինքն կարծեց թէ երիկը գաղտնապէս եկած էր, թէ ամեն բան զիտէր, և թէ խեի մ'էր այն խնդումը զոր կը լսէր : Տիկին Վեսդանտ զդալով թէ խելքը դլսէն կը թուէր, ելաւ նետուեցաւ բազմոցին վրայէն, դէպ ՚ի

դուռն վաղեց և բայցաւ : Կից սենեակը սեղանատունն էր զոր կախուած լամբար մը փոքր ինչ կը լուսաւորվէր : Տեսաւ որ Գամօր կիսովին զետինը պառկած էր՝ յիմարաբար հեծկլսալով և ճակատը ամժոռի մը փայտերուն զարնելով զոր կը սեղմէր իրյուսարեկ թեւերովիլը :

Տիկին Լեսդանստ ասոր ըսկլու խօսք մը չդտաւ : Քովը նստաւ, և սիրտն ելնելով լսելեայն լայցաւ : Տը Գամօր մինչեւ անոր քովը գնաց գետինը քսուելով, բօպային ծայրը բոնեց և բազմից համբուրեց, և երբ իր ուռեցած կործքն և երերուն շուրջերը թոյլ տուին իրեն խօսք մ'արտաբերելու, դոչեց .

— Ա՛՛, մեղք, մեղք, մեղք քեզ :

Ուրիշ բան մը ըստաւ : Ոտք ելաւ և մեկնեցաւ : Տիկին Լեսդանստ պահ մ'ետք հեռացող կառքին գլորումը լսեց :

Եթէ բաւական ըլլար սկզբունք չունենալ՝ իողձի տագնազ չունենալու համար, երկու սեռի Գաղղիացիներն ընդ հանրապէս աւելի երջանիկ կ'ըլլային : Սակայն դժնդակ անպատեհութեամբ մ'ամեն օր կը սեսնենք որ անափակած փոքրահաւատ կին մը, ինչպէս էր տիկին Լեսդանստ, և անհաւատ երիտասարդ մը, ինչպէս էր Պ. Տը Գամօր, չեն կընար բարոյական անկախութեան մը հաճոյը ունենալ ինքնովին՝ առանց ասպա սաստիկ վշտանալու, հազարումէկ հին ն խապաշարումներ՝ որք ընդ միշտ թաղուած կը կարծուէին՝ յանկարծ կանդ կ'առնուն մարդուս խոջին մէջ, և այս մեռելները կը մեռցընեն զան :

Սակայն Լուի Տը Գամօր իր Ֆից-Եյմսուն անուն տրոտող (trotteur) երիվարին վրայ հեծնելով մեծաքայլ կըյառաջանար, և գէպ ՚ի բարիզ կ'իջներ՝ իր անձին և երիվարին վայելչազեղութեամբը ճամբուն վրայ դրուելով նախանձի զզացումներ որք կարեկցութեան փոխուէին թերես եթէ հոգուոյն վերքը տեսանելի ըլլար : Գառն ձանձրութը, կեանքի նկատմամբ վշտառնելիքը, ինքն իրմէն զզուումը նոր տպաւորութիւններ չ'ին այս երիտասարդին համար, սակայն երբէք այսքան սաստիկ, այսքան կծուբութեամբ մը կրած չ'էր այն տպաւորութիւնները որքան կը կըէք այն անիծեալ միջոցին ուր արագօրէն խցս կը տար խեղ

Լեսդանտին անպատիւ տունէն : Իր կեանքին դիպուածներուն և ոչ մին երբէք այսպիսի լուսոյ Ճառագայթով մի չէր լուսաւորած անոր բարյական անկումին խորութիւնը : Տը Գամօր այս գոեհիկ նախատինքը ընելով այն անձին որ իր անարատ օրերուն բարեկամն և իր երիտասարդութեան վեհմինքչուրգներուն և վեհ փառասիրութիւններուն սիրելի մաերիմն էր, կ'զգար թէ նոյն իսկ պարկեշտութիւնը ոտնակուս ըրած էր : Մազաէտին պէս չէ թէ միայն քնացած մարդ մը մեռցոցեր էր, այլ նաև անոր քունը :

Երբ Ռուայեալ փողոցին և պուլվարին անկիւնը հասաւ, այս խորհրդածութիւններն այնքան անտառնելի երկեցան իրեն որ հետաշետէ միաբը դրաւ ճգնաւոր ըլլալ, զինուոր ըլլալ, և զդլիսիլ : Այս վերջին խորհուրդը զործագրել որոշեց, և զիսպուածն իր ուզածէն աւելի ծառայեց իրեն այս գիտաւորութեան մէջ : Երբ իր հօրեղբօր դրան առջե ձիէն վար կ'իջնէր, դէմառ գէմ զանուեցաւ նիշար և աշնահար երիտասարդի մը հետ որ ժպտելով ձեռքը երկնցուց իրեն . Տը Գամօր տեսաւ որ Տէրօլ իշխանն էր ան :

— Վա՞ց դժուն ես, իշխան իմ : Կը կարծէի թէ Գահիրէի մէջն ես :

— Այս առտու եկայ Գահիրէէն :

— Իրաւ կ'ըսես . . . : Լաւ, ուրեմն ըսէ նայիմ, ինչպէս է կուրծքդ :

— Բնէ՛ :

— Բա՛, կերպարանքդ աղէկ է . . . : Հապա Գահիրէն, հետաքրքրականն է :

— Բնէ՛, ոչ այնչափ . . . : Բայց աղէկ միտքս եկաւ, Գամօր, յիրափ Աստուած քեզի հոս զրկեց :

— Կը կարծէս, իշխանդ իմ : և ինչու համար :

— Վասն զի . . . հիմակ անմիջապէս պիտի բաեմ քեզ պատշառը . . . բայց նախ և առաջ պատմէ ինձ զործդ :

— Ո՞ր զործը :

— Սարայի համար մենամարտութիւնդ :

— Այսինքն Սարայի դէմ :

— Ի՞նչտեղի ունեցաւ, ի՞նչէ պատճառը . . . : Երբ Գահիւրէ էի, Խիստ անորոշ կերպով մ'իմացայ իրողութիւնը:

— Տէր Աստուած, ահա պատմեմ քեզ գործը, սիրելի բարեկամ. ուզեր էի բարի գործ մ'ընել, և այս պատճառաւ պատիժս կրցի ըստ սովորութեան . . . : Լսեր էի թէ սա մեր ապուշ Լապրեար ստակ փոխ կ'առնու իր մէկ պատի քոյրէն, և Սարայի ահաղին ոտիցն առջեւ կը սփռէ . . . : Հաւասար որ հոգս անդամ չէր այդ բանը . . . : Բայց վերջապէս ջիւերուս կը դպնար աւնոր այս ընթացքը . . . : Օր մը ժողովարանին մէջ չկրնալով համբերել ըստ իրեն. «Սակայն, Լապրեար, ամենեին իրաւունք չունիս այդպէս ինքընքդ, և մանաւանդ քոյրդ կործանելով՝ Սարային պէս անհամ անհօտ խղունջի մը, այսինքն այնպիսի աղջկան մը համար որ միշտ ուղեղի հարբուխ ունի . . . և որ նաև կը խարէ քեզի:

— Կը խարէ զիս, կրկնեց Լապրեար՝ իր մծ թևերը շարժելով, կը խարէ զիս, և որու հետ.

— Ինձի հետ :

— Լապրեար դիմէ թէ ամենեին սուս չեմ խօսիր, ուստի ուզեց մեռցնել զիս . . . : Բարեբաղզաբար կեանքս տոկուն է :

— Ըսին ինձ թէ սուած վէրքովդ զինքըյանկողին դատապարտեցիր երեք ամիսուան համար, իրաւ է :

— Առ առաւելն երեք ամիսուան համար :

— Լաւ, հիմա, սիրելի բարեկամ, աղէկութիւն մ'ըրէ ինձ . . . : Ես արջ մը, վայրենի մը, Ճիւաղ մ'եմ. . . : Օգնէ ինձ վերստին ստանալու առաջուան շարժումներս, հէ, ի՞նչկ'ըսես առաջարկութեանս . . . : Երթանք ճաշենք ուրախասէր և անպարկեշտ կիներու հետ . . . : Այսպէս պատուիրեցին ինձ բժիշկները:

— Գահիրէի բժիշկները: Ատկից աւելի դիրին բան չկայ, իշխան իմ:

Ժամ մ'ետք Լուի Տը Գամօր և Տէրու իշխանն երկու սեռէ բաղկացեալ վեցի չափ սեղանակիցներու հետ կը սեղաւորուէին պանդոկի սրահի մը մէջ. բայց ներուի մեզ բան մը չյայտնելայս դռնիակ սրահին ներսը տեղի ունեցող իրողութեանց վրայ:

Արշալուսոյ դունաս նշոյլներն երևելու միջոցին դուրս ելան սրահէն: Պատահաբար նոյն միջոցին ալեւոր երկայն մօրուօք քրնաժողով մը պանդոկին դրան առջեւ. կը թափառէր՝ կարթովն աղբերու գեղեցը խառնելովորք քաղաքապահ իշխանութեան ճամբաներուն աւելին կ'սպասէին: Գամօր՝ երբ երերուն ձեռքով իր գրամակալը (porte-monnaie) կը դոյլէր, մշէն լուիսի մ'ինկաւ, որ գնաց աներեցիթ եղաւ սալյարկին պատին քով դիզուած տղմուտ աղբերուն միջեր: Քրձածողով վեհերուտ մափառվմը վերըրաւ գլուխը:

— Ա՛յս, պարհն, ըստա, փոսն ընկածը պէտք էր զինուորին տրուիլ:

— Ակրաներովդ առ այդ լուիսին, և քուկդ ըլլայ — ըստ Գամօր:

Մարդը վարանեցաւ և իր արևակէղ երեսին վրայ կարմրուք մը ծաւալեցաւ. ասկա իր բոլորտիքը ինդացող երիտասարդներուն և կիներուն նայեցաւ անզամ մ'անհնարին ատելութեամբ, և ծունկի վրայ զալով պատկեցաւ կուրծքը տղմին տալով, և պահ մը ետք ոտք ենելով անոնց ցոց տուաւ իր սպիտակ և սրածայր ակուաներուն մշջսեղմուած քսան ֆբանքնոց ոսկին: Քովը զտնուող զեղեցիկ երիտասարդներն ու կիները խնդացին. իսկ մարդը ախուր կերպարանով մը ժպակելով կռնակը գարձուց:

— Է՛, բարեկամ, ըստ Գամօր մատովն անոր գպնալով, հիմա կ'ուզեմ հարիւր ֆրանք վասարկիլ. . . : Ապտակ մը տնը ինձ. ապտակը տալովդ զոհ պիտի ըլլաս, նաև ես:

Մարդն ուղլակի Գամօրին նայեցաւ, քանի մ'անորոշ խօսք մնմաց, և յանկարծ անոր երեսին պատակ մ'իջեցոց այնպիսի ուժով մ'որ Գամօր գնաց պատին առաջ զլոտուեցաւ: Երիտասարդները շարժում մ'ունեցան, իբր թէ պատրաստ ըլլային ալեւոր մօրուքին վրայ յարձակելու:

— Թա՞ղ ոչոք մօտի այդ մարդուն, ըստ Գամօր սաստկապէս: Աչամ հարիւր ֆրանք, քաջդի իմ:

— Քեզ պահէ այդ զումարը. ես արդէն առած եմ վարձքս, ըստ միւսը:

Եւ հեռացաւ :

— Կեցցեմ, Պելիզէր, դոչեց Գամօր : — Ինձ նայեցէք, պարոններ, չգիտեմ թէ դուք ալ ինձի պէս Էք արդեօք, բայց ես ստուգապէս շատ ուրախ եղաց մեր այս հանդիսէն . . . : Երթամերազէմ ատոր վրայ : Մնաք բարեաւ, տիկիններ : Վերսախն տեսնուինք, իշխան :

Կոյն պաշտոն փողոցէն առաւօտեան կառք մը կ'անցնէր : Գամօր ներսը նետուեցաւ և իր ապարանքը զնաց որ Պարպէ Տը Ժույ փողոցին մէջն էր : Գաւիթին դուռը բաց էր . տակաւին փոքր ինչ զինով ըլլալով չկրցաւ նշմարել ծառաներու և դրացիներու խումբ մ'որ ախոռներուն առջն կը կենար : Այս մարդիկ Լուի Տը Գամօրը նշմարելով լոեցին, և անոր անցնելուն նայելով համարելուն և կարեկցութեան անմտունչ ցոյցեր ըրին իրարու :

Լուի Տը Գամօր ապարանին երկրորդ դստիկոնը կը բնակէր : Խրբ վեր կ'ելնէր սանդուղէն, յանկարծ իր առջնն ելաւ հօրը ծառան : Այս մարդը խիստ գունատ էր . ձեռքը կնքուած պահարան մը կար զոր Գամօրին երկնցուց երերալով :

— Ի՞նչ է ատի, Յովսէփ, հարցոց Գամօր :

— Կամակ մ'է, զոր Պ. կոմնը ձեզի համար թողոց . . . մեկնելէն առաջ :

— Սեկնելէն առաջ . . . : Հայրս մեկնեցաւ . . . : Ուր : Ի՞նչպէս . . . : Ինչն կը լսա :

Կառաւան, որ չէր կրնար ձայնը հանել, նամակը Գամօրին յանձնեց :

— Աստուած իմ . . . : Ի՞նչէ այս . . . : Ինչու արիւն կայ վրան . . . :

Շուտով բացաւ պատուհանը, և կարդաց առջի խօսքը, որ էր . քաւակս, կեանքը ձանձրոյթ կը տայ ինձ, ուստի կը մեռնիմ ինքնասպան թեամբ :

Զարունակեց ընթերցումը : Խեղճ տղան՝ ամեն բանի հակառակ՝ կը սիրէր իր հայրը : Աւստի սանդուղին դլուխի դաւիթին վրայ ընկաւ սաստիապէս, և անկից իր սենեակը տարուեցաւ :

Բ

Ինչպէս կը յիշէ ընթերցումը, Լուի աը Գամօր՝ դպրոցէն ելնելով կեանքի ասպարեզը կը նետուէր՝ սիրան երիտասարդութեան ամեն սրբազն առաքինութիւններով, այսինքն վստահութեամբ, համակրութեամբ, եռանդութիւնում բոլորովին համակուած :

Իր առաջին դաստիարակութեան սովկալի զանցառութիւնները չկրցեր էին երակներուն մէջ ապակիանել այս զեղեցիկ բնագգումները, կամ եթէ կ'ուզես՝ ըսենք՝ այն ակարութեան բոլորջները — ինչպէս կը կարծէր իր հայրը — զրո թերես մայրական կաթը դրած էր անոնց մէջ : Այս հայրը ասաօք ատրիփ չափ իր տույշին հոգն ու հնունաքը չընենալու համար՝ զան դպրոցի մը մէջ տարագրած, և այսպէս մատուցած էր անոր լոկ այն ծառայութիւնը զրո կրնար մատուցանել : Այս դասական հին բանաերն իւրենց օգուտը ունին . վանքին առողջարար կարդապահութիւնը, ջերմ և անթերի սիրեարու սովորական մերձումը, զեղեցիկ զործերու, առնական հետքերու և հին ժամանակուան վեհ հոգիներուն հետ երկար ատեն ընտանենալն և ուրիշ այսպիսի սպարազաներ անշուշտ բարդական շատ ձիշ կանոն մը չեն տար, բայց կեանքի և պարտաւորութեան նկատմամբ տեսակ մը տեսլական զգացում կը ներշնչեն որ իր արժէքը ունի :

Գամօր այս անորոշ դիւցանութեան խորհուրդը հետը տարած էր . և ինչպէս կը յիշնէր՝ իր լաւագոյն փափաքն էր զտնել այս դիւցազնութեան զործնական ձեւաբանը (formula) որ զործածելի ըլլար այն ժամանակին և երկրին մէջուր ինք նախասահմանուած էր ապրելու : Ինչպէս կ'զգանք արդէն, Գամօր տեսաւ որ իր երեկակայածէն քիչ մ'աւելի դժուարին էր այս զործը, և թէ չշմարտութիւնը, որու իր անձը նուիրելու պահանջումն ունէր, և

որ սակայն կը պարտաւորէր իր հորէն ելնել նախ և առաջ, չեր համեր շուտով ելնելու։ Բայց և այնպէս պատրաստուցաւ իբր մարդ արիաբար ծառայելու ձշմարտութեան երբ իր ձայնը լսելով երևան ելնէր այն։ Իր հասակին յատուկ կրից և պեղճ կեանքի զրգիռներուն հետ արժանիք մ'ունեցաւ, այսինքն տարիներով իմեց ուսանողի մը պէս անաշառութեամբ, ամփոփ մաքով և գործօնէութեամբ ասպեցաւ։ Իր իրաւադիտութեան դասերը աւարաեց, մատենատանց մէջ թաղուեցաւ, հասարակային դասախոս սութեանց հետեւեցաւ, և իր երիտասարդութեան այս եռանդուն և բազմաշխատ ժամանակին մէջ ինքն իրեն կազմեց հմտութեանց հաստատ հիմ մը զոր ետքը զարմացմամբ պ՛տի զտնէինք զրօսասիրի (sportstman) վայելչաղեղ ունայնասիրութեան ներքեւ։

Բայց այս երիտասարդը կոփին համար զինուելու ժամանակ, սակաւ առ սակաւ կը կորուսէր զինուց լաւագոյնը և եղականը, այսինքն քաջարտութիւնը։ Քանի՛ կը վնտուէր ձշմարտութիւնը, այնքան իր առջևէն խոյս կը տար այն, օրէ օր աւելի անորոշ դառնալով, և ինչպէս կը պատահի տաղմուկ երազի մը մէջ՝ քիմերաներու (ցնորք) շարժուն ձեւը և հազար զլուխները կ'առնուր։

Կերկայ դարուս միջնը Բարիզ կերպիւ իւփի խափանուած էր ընկերական, կրօնական և քաղաքական շինութեանց քարուքանն զերովը, որոց մէջէն ամենէն կորովաբիր աչքը գժուարութիւն կը կրէր յստակ կերպով ընդհշմարելու նոր շէներու ձեւը և ասպարային հիմնարկութեանց ծիրերը։ Քաջ կը տեսնուէր թէ ամեն բան քանդուած է, բայց նորէն կանդուած ոչինչ կ'երևէր։

Այս խառնաշփոթութեան մէջ, անցելոյն այս աւերակներուն և բեկորներուն վերել զարու իմացական զօրեղիեանքը, զաղափար ներու շարժամն և ընդհարումը, զաղղիական մստին բոցը, քննադատութիւնը, զիառութիւնը կ'արձակէին լցոյ մ'որ ակնախտիղէր, և որ սակայն կարծես թէ առաջին ժամանակներու արեին պէս քառորդ կը լուսաւորէր առանց արդաւանդելու։ Մահուան և կեանքի բնական երկոյթներն իրարու կը խառնուէին անբաւ եռումով մը, որ և

իցէ բանի մը բողբոջիլը։ Պատմութեան մէջ բնաւ չկայ թերես ժամանակի միջոց մ'ուր ճշմարտութիւնն այնքան ծածկուած, խառնուած և պարզութենէ հեռացած ըլլար որքան ներկայ գարուս միջնը, վասն զի մարդկութեան բոլոր էական զաղափարները կարծես թէ մի և նոյն ժամանակ վերասին բովը գրուեր էին, և թէ անոնց և ոչ մին անթերի պիտի ելնէր անկից։

Վսեմ է այս տեսարանը, բայց սաստկապէս կը խռովէ՛ հոգիները, դէմ այն հոգիները զոր շահն և հետաքրքրութիւնը չեն բաւեր դրաւելու, այսինքն բոլոր հոգիները։ Եռեւի մէջ զտնուող այս քառուէն բարոյական հաստատուն կրօն մը, դրական ընկերային զաղափար մը, ապահովուած քաղաքական հաւատք մը արտադրելը դժուարին ձեռնարկութիւն մ'է ամենէն անկեղծներու համար։ Սակայն պէտք է յուսալթէ քաջակամմարդու մ'ոյժերն անբաւական չեն այսպիսի ձեռնարկութեան մը, և գուցէ Լուի Տը Գամօր զայն կատարելու պատիւր կարենար ունենալ եթէ՝ այս մասին իրեն օգնելու համար հանդիպած ըլլար լաւագոյն առաջնորդներու և լաւագոյն ուստումներու։ Աշխարհիս հրապարակը մտնողներուն ամենքն ալ հաւասարապէս գժրադդութիւն մ'ունին, որ է տեսնել թէ մարդերը զաղափարներուն չափ անարատ չեն. բայց Գամօր այս մասին մասնաւրապէս տրտմալի աստղի մը ներքեն ծնած էր, վասն զի ամենէն առաջ իր բոլոր տիքը զտնուողներուն մէջ, իր ընտանեաց մէջն անդամ զաղափարներուն յոռի կողմերը և ներքին երեսը միայն պիտի զտնէր, կ'ակնարիեմ այն ամեն զաղափարներուն որոնց կրնար յարելու դրդուիլ։

Այս ընտանիքին վրայ քանի մը խօսք ըսելը հարկաւոր է։ Գամօրները ծագումառած են Պրըթանիի մէջ, ուր անցեալ գարուն մէջ անբաւ կալուածներ ունէին, նա մանաւանդ այն ահազին անտառները որք տակուին անոնց անոնը կը կրեն։ Հերվէ Տը Գամօր կոմնը, որ Լուի Տը Գամօրի հաւն էր, նաբուլէոնի անկումէն ետք ուրիշ վատանդիներու հետ ֆրանսա վերագառնալով իր ժառանդային երկիրներուն մէկ պիտի մասը վերատին դնած և հոն տեղաւորուած էր հին սովորութեամբ, և իր կեանքին

մինչեւ վերջն անբուժելի նախապաշտումներ տածած էր զաղղի-
ական յեղաշըռմին և Լուի 18րդ թագաւորին դէմ։ 2որս զա-
ւակ ունեցած էր, երկուքը մանչ և երկուքն աղջիկ, և Քաղա-
քային Օրինալրին հաւասարական հարթութեան դէմ կարծելով
թէ պարտաւոր է բողբեթու, կենդանութեանը ժամանակ՝ օրինա-
կան խուսափանքով մը տեսակ մ'անդրանկութեան իրաւոնք հաս-
տատած էր՝ ի շնորհս իր անդրանիկ զաւակին՝ որ էր Շարլը-
Հանրի՝ և ՚ի վնաս Խօսկէր-Սօսթէնի, Էլէնօր-Յովիչանայի և
Լուիզ-Եղիսաբէթի որք իր միւս ժառանգորդներն էին։ Էլ. օնօր
-Յովիչանա և Լուիզ-Եղիսաբէթ առերևոյթ հնազանդութեամբ
մ'ընդունեցան այս կարգադրութիւնը որ իրենց վնասովն օդտաւէտ
էր իրենց եղբօրը համար, թէկ պարտաւոր էին անոր բնաւ
չներել հայրական այս կարգադրութիւնը. բայց՝ Խօսկէր-Սօսթէն,
որ իբր կրտսեր ճիւղ ազատական անորոշ միտումներ ցոյց կը տար
և որ ասկից՝ ՚ի զատ շատ պարտքի տակ ընկած էր, Համարձակա-
պէս աւստամբեցաւ հօրն այս ընթացքին դէմ։ Կրակը նեսեց
սաղաւարտումը զարդարուած իր այցատումները, այս սաղաւարտին
ներքեւ դրուած էր. Ասպէտ Լանժ Տ'Արտէն Տը Գամօր. նոր այ-
ցատումներ տպել տուաւ սա պարզ անունով. Երեւանորդ Տարտէն
(Մօքայինակ), և անոնց մէկ օրինակը իբր ցոյց իր հօրը ղրիկց։
Այն օրէն սկսելով ինքզինքը հանրապետական ցոյց տուաւ։
Ումանք կուսակցութեան մը կըյարին իրենց առաքինութիւններո-
վը, ումանք ալ իրենց նորութիւններով։ Ամն հաստատուած քաղա-
քական կուսակցութիւն ունի միշտ սկիզբ մ'որ ճշմարիտ է, և մարդ-
կային ընկերութեանց այս կամայն օրինաւոր փափաքին կը պատասխա-
նէ։ Բայց նաև չկայ քաղաքական ընկերութիւն մ'որ մը սեռին
ստորին կրից մէկ քանիին իբր պատրուակ, ապաւէն և յօյս չկրնայ
ծառայել։ Փրանսայի ազատասէր կուսակցութեան ամենէն յառա-
ջացած մասը կը բաղկանայ վեհ, եռանդուն և բայցարձակ միտքե-
րով զոր անշուշտ խիստ բարձր տեսլական մը կը չարչարէ։ այս
տեսլականն է առնական ընկերութիւն մ'որ տեսակ մը փիլիսո-
փայական կատարելութեամբ կազմուած է, ամեն օր և ամեն
ժամ ինքն իբր տէրն է, իբր իրաւանց հազիւ մէկ քանին փոխա-

նորդի կըյանձնէ, անոնց և ոչ մին ուրիշին կ'անցունէ, կ'ասզի
չէ թէ առանց օրէնքի այլ առանց աւերու, և վերջապէս կը
զարդացընէ իր զործօնէութիւնը, բարեկեցութիւնը, հանձարը
այն կատարեալ արդարութեամբ, անկախութեամբ և արժանապա-
տուութեամբ զոր հանրապետական իշխանութիւնը միայն կը տայ
ամենուն և իւրաքանչիւրին։ Այն յառաջադէմ միտքերը կը կարծեն
թէ ուրիշ որ և իցէ ընկերային շրջանակ հին աշխարհի գերու-
թիւններէն և անիրաւութիւններէն րան մը կը պահէ։ թէ եթէ
չպահէ անդամզէթ կառավարողաց և կառավարելոց մէջտարբեր,
երբեմն հակառակ շահէր աղմել ուղելու կասկածը կը տայ ա-
նոնց։ Վերջապէս ժողովուրդներու համար կը պահանջն կառա-
վարութեան այն քաղաքական ձեր, որ անտարակոյս ամենէն ա-
ւելի յարզ կը տայ մարդկութեան։ Յառաջադէմ կուսակցութիւնը
կաղմող անձանց իշերուն գործնական պատեհութեան դէմկրնաս
վիճիլ, բայց չես կրնար չճանչել իրենց սկզբունքին վեհութիւնը։
Իրապէս միտքերու և սիրաւերու սէկ ցեղմ'են անոնք. ամեն ժա-
մանակ իրենց անկեղծ ջերմեռանդները, դիւցազները և մարտի-
րոսները ունեցեր են։ բայց նաև ամեն ժամանակ՝ միւս ամեն
կուսակցութեանց պէս ունեցած են իրենց սուտ ջերմեռանդները,
բաղգամոլները և ծայրայելները, որք անոնց ամենէն վլունդաւոր
թշնամիններն են։ Երիտասարդ Տարտէն իր համոզումներուն երկ-
դիմի ծագումը ներել տալու համար կը պարտաւորէր առջիննե-
րուն կարգը մանել անշուշտ։

Լուի Տը Գամօր մինչեւ գպրոցէն ելնելու օրը չէր ճանչեր
հօրեղբայրը Տարտէն, որ հօրը հետ քէն պահած էր մինչեւ այն
տաեն. սակայն Տը Գամօր գաղանապէս և եռանդապին կը պաշ-
տէր իր հօրեղբայրը, կարծելով թէ հանրապետութեան սկզբուն-
քին բոլոր առաքինութիւնները ունի ան։ 1848ի հանրապետու-
թիւնն այն ատեն կը միւնիք, և Տարտէն յաղթահար մ'էր։
Այս պարտութեան վիճակն աւելի հրապար մ'ելաւ երիտասարդ
Տը Գամօրին համար. ուստի հօրմէն զաղանի գնաց հետը տես-
նուելու իբր ուխտադնաց, և աղէկ ընդունելութիւն գտաւ։ Տե-
սաւ օր սաստիկ զայրացած էր ան ոչ այնքան իր քաղաքական հա-

կառակորդներուն, որքան բուն իր կուսակցութեան դէմ, զբր կ'ամբաստանէր իրը սկառածառ իր գատին կորստեան:

— Մարդու, կ'ըսէր Տարտէն հանդիսաւոր և վարդապետական կերպով մը, թաթպաններով յեղափոխութիւններ չըներ: 93ի մարդերը ձեռնոց չընէին . . . : Առանց հաւկիթ կորելու ձուաղեղ շշինուիր: Ապագային նամբան բացող զինուորները կը պարտաւորին կացին 'ի ձեռին քալել: Ժողովուրդներու բժոջը* վարդերու վրայ չբացուիր: Ազատութիւնը մեծ զոհեր ուղղղիցու հի մ'է: Հանրապետութիւնն եթէ 1848ին ահապետութեամբ (terreur) կառավարէր Ֆրանսան, անոր աէրը կը թար:

Այս ահեղաշուք սկիզբները Լուի Տը Գամօրին զարմանքը գրաւեցին: Իր Երիտասարդական պարզամտութեամբը յանչափս շնորհակալ կ'ըլլար այն պարկեցու մարդերէն որք այն դժուարին օրերն իրենց հայրենիքը կառ ավարելէն ետք իշխանութենէ քաշուեր էին ոչ միայն իրենց առջի աղքատ վիճակովը, այլ նաև աշուեր էին ոչ միայն արենց առջի աղքատ վիճակովը, այլ նաև առանց արեան բիծ տնենալու իրենց ձեռքին վրայ: Այս մեծարանաց հետ, զօր պատմութիւնը պիտի մատուցանէ անոնց և որ ժամանակակից շատ անդրաւութեանց դէմ անոնց վրէմը պիտի լրուծէ, Տը Գամօր յանդիմանութիւն մ'ալ կ'ընէր որ զրեթէ չըր համաձայներ իր հօրեղբօրը տարօրինակ զանդատներուն հետ. Տը Գամօր կը մեղադրէր այն մարդերը՝ ըսելով թէ հանրախելու† մանր պարագաներուն մէջ զէթ նոր հանրապետութիւնը հնցն գէշ յիշատակներէն աւելի համարձակապէս չըստեր էին:

Թէկ իր հօրեղբայրն իրօք կը կարգէր որ եթէ 93ի դործողութիւնները նորոգուեին, 1848ի հանրապետութեան յաղթութիւնը ապահոված կ'ըլլային. բայց Տը Գամօր լնդ հակառակն կը կարծէր թէ նոր հանրապետութիւնը լոկ անցելոյն արինաբոյր շուքին ներքեալուած էր, և թէ այնքան ջասագովուած ահապետութեան շնորհին էր որ աշխարհիս մէջ միւյն Ֆրանսան ազա-

*Chrysalide. Թարթը հեղաւառ:

†Mettre en scène.

տութեան վասանգները աղատութեան օգուաներուն հետ համեմատուած տեսնելու համար տակաւին զարերու կարօւ էր:

Անօդու է աւելի երկար խօսիլ Լուի Տը Գամօրին իր հօրեղբօր՝ Տարտէնի՝ հետ ունեցած յարաբերութեանց վրայ: Ընթերցողը բաւական կը հաւկընայ թէ այս յարաբերութիւններն իր մտքին անվատահութիւն և վհասարութիւն տուին, թէ հանրապետութեան միջակ առաքեալներուն մէկին ոչ այնքան մերժուած բռնութիւններուն պատասխանատուութիւնը բոլորովին հանրապետութեան վրայ նետելու սովորական անիրաւութիւնը գործեց, և թէ վերջապէս ալանկից ետք յառաջադիմութիւն բառը անկարգութիւն բառին, ազատութիւնը լրբութեան և Յեղացրջումը Ահապետութեան հետ շփոթելու սովորեցաւ, աղէտալի սովորութիւն, որ շատ հասարակ է Փրանսայի մէջ:

Այս շփոթութեան շնորհիւ զրգուածեցաւ, հանրապետութեան նկատմամբ խարուիլ զգաց, և այս զգացումներուն բնական արդիւնքն եղաւ իր վառվուուն հոգիս յանկարծ բոլորովին ներհակ կարծիքներու յետին սահմանը նետել վերստորն: Գամօր ըստ իւրովի թէ վերջապէս իր ծնունդը, անունը, իր ընտանեկան պայմաններն իր Ճշմարիտ պարտաւորութիւնը ցցց կը տային, որ էր կոռուիլ այն բանաւորական և անողորմ վարդապետութիւններուն գէմ զօր այսուհետեւ կը կարգէր տեսնել ամեն հանրի շխանական (démocratique) տեսութիւններուն ծայրը: Ասկից 'ի զատ իր հօրեղբօր սովորական խօսերուն մէջ բան մը կար որ նոյնպէս սաստիկ աշախործ երկած էր իրեն, այսինքն բացարձակ անսատութեան մը դաւանանքը: Գամօր ինքը թէ կիսա Ճշգրիտ հաւատք մը չըսնէր, բայց ընդհանրական հաւատքի, պատկառանքի և տեսակ մը կրօնական զգայնութեան հիմ մ'ունէր զօր կը թշնամանէր անամօթ ամբարձառութիւնը:

Ասկից 'ի զատ չէր հասկնար և իր կեանըին մինչև վերջը չհասկցաւ բնաւ թէ ինչպէս այս կամ այն սկզբունքը կը նար բռն իր ուժովը կանգուն մնալ մարդկային խղճին մէջ, եթէ արմատներ և բարձրագոյն վաւերում մը չըւնենար: — Կամ Աստուած մը, կամ չիք սկըսունք, ասի իրեն համար երկասյրաբանութիւն

մեղաւ, ուսկէ Ալմանիայի փկլիսոփաներուն և ոչ մին կրցաւ աւ զատիւ:

Իր գաղափարներուն ընդդիմադործութեան շնորհիւ մօտեցաւ իր գերդաստանին միւս Ճիւղերուն զորս փոքր ինչ զանց ըրած էր մինչեւ այն ատեն: Իր երկու հօրաբոյերը Բարիզի մէջկը բնակեւին: Ասուց երկուեն ալ՝ իրենց օժտին նուռազման համեմատութեամբ՝ պարաւորեցին քանի մը զիջումներ ունենալ ամուսնական վիճակն անցնելու համար: Անդրանիկը, այսինքն Էլեօնօր-Յովհաննան հօրը կենաւութեան ժամանակ ամուսնացած էր Տըլա Բօշ-Ժիւկան կոմին հետ որ յիսուն տարին անցուցած և որ սակայն շատ խաբերայ մարդ մ'էր: Արժանի էր սիրուելու, բայց իր կինը չսիրեց զինքը, վասն զի քանի մ'է ական կէտերու մասին իրարմէ բոլորովին տալ բեր կարծիք ունէին:

Պ. Տըլա Բօշ-Ժիւկան այն անձերու կարդէն էր որք անբռնաբարելի այլ տրտմաբեկ անձնուիրութեամբ մը ծառայեր էին Լուի Աղրդի կառավարութեան: Երիտասարդութեանը ժամանակ Տը Շիշլիէօ գո քսին պաշտօնատան և անձին յարած էր պաշտօնովմը, և այս երեսելի անձին դասերէն և օրինակէն պահած էր զգացութերուն բարձրութիւնը և չափաւորութիւնը, հայրենասիրութեան եռանդը և հատարամութիւնը առանց պատրանքի: Ի հեռուստ անդունդները ակեսնելով և ցոյց տալով անհաջոյ երեցաւ իշխանին և ինքն ալ հետը գնաց գէտ այն անդունդները: Փանաբի հարստութեամբ քաշուելով հրապարակային կեանքէ, և ալ մասնաւորապէս ապրելով իր քաղաքական հաւատքը կը պահէր առելի իրը կրօն քան թէ յօյս մը: Առ Աստուած գարձոց իր յօյսերը, գործօնէութիւնը, բարեսիրութիւնը, վերջապէս իր ամեն զգացումները: Բարեպաշտութեամբը որ ինչպէս լուսառը, նոյնպէս ալ սաստիկ էր, մատ այն ընտիր միտքերու կարգն որք այն ատեն կը ջանային ազցային հին հաւատքը այժմայ մտքին անբառնալի աշխատութիւններուն հետ հաշտեցնելու: Իր ապնիւ բարեկամներուն զատերուն պէս այս ջանադրութեան մէջ մահաբեր արտմութիւններ շատերուն պէս այս ջանադրութեան մէջ մահաբեր արտմութիւններ կրեց, այնքան մահաբեր որ անոնցմէ զտաւ իր մահը: Ստոյդ է իր կինն ալ պատուական կեանքի մ'այս վախճանը ունենալու որ իր կինն ալ պատուական կեանքի մ'այս վախճանը ունենալու

ոչնուազ օգնեց իր եռանդին անչափութեամբն և անձուկ ջերմեանդութեան մը գամանութեամբը: Փոքրողի և շատ հպարտ կին մ'էր ան, որ զԱստուած իր կրից կը ծառայեցնէր, ինչպէս երիւասարդ Տարատէն աղաստութիւնը իր ոխակալութեանց կը ծառայեցնէր: Երբ այրի մասց այս կինը, իր սրահը մաքրեց, ուր ալ կ'երեային թաղեցիներ որք իրենց եսփսկոպոսէն աւելի ուղղափառ էին, զաղլիացին քահանաներ որք Պօփուէն կ'ուրանային, և Հետեարար՝ կրօնը փրկուեցաւ Գրանսայի մէջ: Լուի տը Գամօր՝ իրը ազգական և իրը նորընծայ ընդունուելով այս ընտրեալ սրահը, Լուի մետասաներորդի ջերմուանդութիւնը և Գամթէրին Տը Մէտրայի գթասիրութիւնը զտաւ հոն, և շուտով կորտուեց իր ունեցած գուղնաքեայ հաւատքը:

Ցատօք սրափի հարցուց ինքնովին թէ արդեօք Ահապետութեան և Հաւատաբնութեան մէջ միջին կէտ մը չկայ, և թէ այն միջոցին պէտք էր մուլեռանդ մը կամ ոչինչ ըլլալ: Կուսակցութեան մ'ուժովն և սերու միութեամբը հաստատուած միջին կարծիք մը փնտուեց, բայց չկըցաւ զտնել:

Այն ատեն կը թուէր թէ բոլոր կեանքն ապաւինած էր ծայրայեղ կարծիքներու, և թէ ինչոր քաղաքականութեան կամկրօնի մասին բուռն ու ծայրայեղ չէր, անտարբեր և անշարժ էր, օրն ընդ օք կ'ապրէր առանց մկրտունքի և առանց հաւատքի: Գէթ իրեն այնպէս երեցաւ այն անձը, զօր իր կեանքին տրամալի դիւպուածներն իրեն ներկայեցին իրը չափասէր քաղաքագէտներու տիպարը:

Իր աւելի գեռահաս հօրաբոյը, Լուիզ-Եղիսաբէթ, զօր իր ձաշակները գէտ աշխարհային վայելումները կը մէկն, Ժամանակաւ իր հօրը մահը պատեհ առիթ մը սեպելով անազնիւ հարուստ ընտանեաց մը հետ ամուսնութեամբ խնամութիւն հաստատուած, այսինքն կարդուած էր Պարոն Թօնըլիէյի հետ, որուն հաւը մշաղաց էր ատենօք, և որուն հայրը սակայն արժանիքի աէր և պատուակիր մարդ մ'ըլլալով բարձր պաշտօններ վարած էր առաջին կայսրութեան ժամանակի: Պարոն Թօնըլիէ մնձ հարստութիւն մ'ունէր զոր ամեն օք կ'աւելցնէր հնարադիտական

շահարիտութիւներով։ Երիտասարդութեանը ժամանակ գեղեցիկ ձիաւոր, վօլմերական և պատամիտ մ'էր։ Ժամանակ անցնելով վօլթերական մայած, բայց գեղեցիկ ձիաւոր, նա մանաւանդ պատամիտ ըլլալէ դադրած էր։ Քանի որ լոկ երեսփխան էր, տակաւին հոն հոս քանի մը հանրիշխանական կամեռթիւններ ունեցաւ. բայց այն օրն որ ամենակարութեան պաշտօն ընդունեցաւ, վերջնական կերպով խոստովանեցաւ թէ մարդկային սեռն աղկատարելու յառաջդիմութիւն մը չունէր։ Գաղղիական յեղափախութիւնն իր նպատակին հասած և աղկոյուած էր։ Ալ ոչ ոք կը պարտաւորէր ոչքայլելու, ոչ խօսելու, ոչ զրելու, ոչ մեծնալու. այս բաներն անհանդսութիւն կը տային իրեն։ Եթէ անկեղծ ըլլար, սիտի խոստովանէր որ չէր ըմբռներ թէ ինչպէս երկնից մէջ տակաւին փոթորիկ և որոտում կը պատահէր երբեմնակի, և թէ ինչպէս բնութիւնը կատարելապէս երջանիկ և հանդարտ չէր, մինչդեռ ինքն էր։

Երբ ՏԸ. Գամօր կրցաւ Պարսն Թօնըլիէյի ինչարժէք ունենալը հասկնալ, սա Ֆրանսայի ատենակալ չէր աղ. բայց Պարսնը՝ գտնուելով այն անձերու կարգէն որք ընկնելով միաս չեն ըներ, և որք երբեմն օգուտ անդամ կը դանեն, պատօնական ընկերութեանց մէջ վերսպին խիստ բարձր դիրք մը վաստիած էր, և խղճի մտօք կը ջանար նոր կառավարութեան մատուցանելու այն ծառայութիւնները զոր նախորդ թագաւորութեան մատուցած էր։ Այս ինչ լրացիրը, այն ինչատենաբանը, ուսուցիչը, դիրքը խափանելու, ինքզինքէն 'ի զատ ամեն բան խափանելու խօսք կ'ընէր տարօրինակ դիւրութեամբ մը։ Իր ըստածին նայելով ֆրանսան 1789էն 'ի վեր սխալ ճամբայ բռնած էր, և խնդիրը Գրանսան այն աղէտալի թուականէն անդին վերածելու վրայ էր։ Սակայն ինքն իր հասին իր հաւին ալօրինիքը սիրած չէր ըներ. հակասութիւն մ'էր այս։ Եթէ այս ծերն անտառի մը խորշը հանդիպած ըլլար ազատութեան, որ իր մայրն էր, կը խղճէր զայն։ Ակամայ կը յաւելունք նաև թէ սովորութիւն ունէր պատշինք* անուանելու տէրութեան այն պաշտօնեաները

*1831 և 1832ին գերառեամբ այս անունը էս որուեր դանի քը

որք ազատական տրամադրութիւններ ունենալու կասկածը կը տային իրեն, նա մանաւանդ այն պաշտօնեաները որք ժողովրդային կրթութեան նպաստելու պահանջումը ունէին։ Մէկ խօսքով ըստնք, այս մարդէն առելի աղէտաւոր խորհրդական մը մօտեցած չէր դաշին։ Բարերազդաբար եթէ իր աստիճանին շնորհիւ մօտ էր դաշին, վասահութեան անարժանութեամբը հեռի էր անկից։

Ինչեւ, Պարոն Թօնըլիէ սիրուն, տակախն ուժեղեւ կնասէր, մանաւանդ թէ ուժեղութեան չափէն առելի կնասէր էր։ Հետեւ արար բաւականյոտի բարք ունէր։ Ճատ կը յաճախէր թատերաբեմի խորչերը։ Երկու աղջիկ ունէր՝ նոր կարգուած՝ որոնց առջեւ յօժարակամ կը պատմէր Վոլթերի ամենէն կծու կատակաբանութիւնները և թալլման Տէ Ռէյի ամենէն առելի համեմուած մանր վեպերը. այս պատճառաւ իր աղջիկներուն երկուքն աշետաքբական յարավէպներու շար մը տալ կը խոստանային ժամանակուան մանր մունը թեթեւթիւնները պատմողներուն, ինչպէս արդէն ըրած էր իրենց մայրը։

Մինչդեռ Լուի ՏԸ Գամօր իր ընտանեաց մերձաւոր անդամներուն հետ յարաբերութեամբն և անոնց օրինակովը կ'ուսնէր հաւասարապէս զդոյշկենալ ամեն սկզբունքէ և ամեն համոզումներէ, սոսկալի հայրն ալ կ'աւարտէր անոր կործանումը։

Ծայրացեղապէս հեշտակեաց, մինչեւ սոկրուն ուղեղն ապականուած, սահնաբանակ ինքնամուլ, բարիզական բարձր ծաղրախրութեան մէջ կատարելապէս ճարպիկ վարպետ մը, ամեն բան ցացնելուն համար ինքզինքը ամեն բանէ վերացյն կարծող, և վերջապէս հաճութեամբ սրտի նշաւակաղայն պարտաւորութիւնները զոր իր բռլոր կեանքին մէջ սիրով զանց բրած էր, այսախի մարդ մ'էր աշա Գամօրին հայրը։ Այսու ամենայնիւ իր ակմբին պատիւն էր, և ունէր մեծ կերպարան մ'եւ զդիտեմինչշգեղ հրապոյը մը։ Հայրն ու զաւակ քիչ կը տեսնաւին, վասն զի Պ. ՏԸ.

Հարդիքու որ նշանաւոր էին իրենց հագուստին այլականիւածնը և հանրէշեանական կարծիքներուն ապահովութեամբը։

Ծ. Թ.

Գամօր այնքան ամրաբուան էր որ չէր ուզեր զաւակը խառնել իր անձնական անկարգութիւններուն, սակայն մէկ տեղապրելով երբեմն ընթրիքի ժամանակ իրարու կը մօտէին : Այն ատեն հայրն իր ցուրտ և հեգնալի կերպովը մտիկ կ'ընէր երփասարդին եռանդը կամ վշտառութիւնը ցոյց տուող պատմութիւնները, երբէք անկատակ վիճաբանութեան մը պատիւը չէր ըներ անոր . քանի մը դառն և ուղի խօսքով կը պատասխանէր, և տղան կ'զպար թէ իր հօրն այս խօսքերն իբր սառնահաշար շիմեր իր որտին մէջ մաշցած փոքր ինչ բոյէն վրայ կ'ընկնէին :

Պ. Տը Գամօր քանի կը զրաւուէր վշտառութեամբ, այնքան կը կորուսէր աշխատութեան եռանդը, և իր վիճակակից զատարակաշջիկներուն դիւրին հեշտութեանց ևս քան զւս անձնատոր կ'ըլլար : Անձնատոր ըլլալով ախորժեցաւ այն հեշտութիւններէն . ատոնց մէջ ցոյց տուաւ իր անձին հրապարշները և բարձր կարողութիւնները, նաև տեսակ մը տիսուր և երբեմն սասատիկ տրամաւթիւն մը: Բնաւորութեան խառութեամբն և չարազործութեամբը հանգերձ սիրուեցաւ կիներէն, և մարդկուն ալ վախ տուաւ: Հետևորդներ ունեցաւ: Անժամին երփասարդներու շնորհալի դպրոցին հաստատութեան ինքն ալ օդնեց: Իր ձանձրոյթի և յոդնութեան արաւարին ձեւը սրբ գէթ ձշմարդու պատմաւաւ մը կը ներուէին իրեն կոյր վկուրայն օրինակուեցան այնպիսի պատանիներէ սրբ սաստիկուդ անձ ստամբու մը ցաւերէն ՚ի զատցաւ ընաւչեր էրն բնաւ, և որոնց սակայն հաճելի բան էր թօշնանձ եւ ընկը իրենց ծաղիկ համակին մէջ և արհամարշել մարդկութիւնը: Գամօրը իւր կեանքին այս կերպարանքին մէջ տեսանք արդէն: Ինչպէս հասկցաւ ընթերցողը, ոչինչ այնքան շինովի էր որքան ոյն անհոգ անարդանքն որու դիմակը կը կրէր այս երփասարդը: Երբ տարակոյսին հասարակ փոսն ընկատ, իր ժամանակակիցներուն մեծագոյն մասին վրայ առաւելութիւն մ'ունիցաւ, այսինքն չուզեց վատ համակերպութեամբ մ'անկողին ընել իրեն այն փոսը, ուր անընդհատ և սաստիկ ընդուսումներով վեր կ'ելն ը և կրյուզուէր: Զօրել հոգիները դիւրութեամբ չին քներ: Անտարբերութիւնը ծաղինք կը դայ անոնց: Չարժառիթ մը, ապրելու պատմա-

մը, շարժելու պատճառ մը, հաւատք մը պէտք է անոնց: Առեւ Տը Գամօր ահա վերջապէս պիտի դանէր իր հաւատքը:

Պ.

Հայրն իր կոտիկն մէջ ամեն բասծ չէր անոր: Ճարատութիւն և մեծութիւն գտնելու միջներէն ՚ի զատ նաև հարկը կը թողուր անոր, վասն զի Տը Գամօր կոմն իր հարստութեան չորս մասին երեքը կորուսելով կրծանուած էր: Իր դրամական վիճակն երկար ատենէ ՚ի վեր սկսած էր աւրուիլ, և այս աւրումին առաջքը առնելու և տոչի վիճակը դանելու համար ամուսնացած էր, բայց այս գործառութիւնը չյաջողած էր: Աւրիշ տեղ, այսինքն բարեղործական հաստատութեան մը տրուած էր մեծագումար ժառանգութիւն մ'որ ստած կինիկինը պիտի ըլլար, և որու վրայ վստահելով ըրած էր իր կինային ընտրութիւնը: Տը Գամօր կոմնը պետական խորհուրդին առջեւ գատ մը բացած էր հրիտակառուներուն գէմ: առաւ հաւանած էր խաղաղասիրական կարգադրութեան մը՝ երեսուն հազար ֆիւնքի չափ կինասե (viager) եկամուտի մը փախարէն որ բնականաբար իր կեանքին հետ պիտի վերջանար: Տակարին կը վայելէր քանի մը խոշոր անական բերող անդործ պաշտօններ զոր զանձային մեծ վարչութեանց մէջ կրցած էր զանելի իր անուան, ժողովական հետայրաբերութեանցն և իր անձին իշխանութեան շնորհէւ: Այս գրամական միջոցներն ալ իրեն կեանքին չափ պիտի տեէին հարկու: Միայն վարձակալն էր այն ապրանին ուր կը բնակէր, և նոր Տը Գամօր կոմնը, այսինքն տղան պատապարտուած էր վերջապէս ապրելու լոկ իր մայրին օժիտովը, որ իր աստիճանը և ձաշակները ունեցող երփասարդի մը համար խեղճ պարէն մ'էր:

Հայրն արդէն բազմիցս համկցուցած էր անոր թէ իր մահուանէն ետք ոչինչ ունէր յուալու: Գտտի երփասարդն երկար ատե-

ՆԵՐԻ վեր սովորած էր՝ ի հեռուստ տեսնուող այս իրողութեան, և երբ սուուզապէս տեղի ունեցաւ այն իրողութիւնը, ոչ այնքան անակնկալ և զարմանալի երկցաւ իրեն որքան կը պարտաւորէր երեկը այն անխոհէմինքնամուլութիւնն որու նահատակն էր ինք։ Քայլց նաև այս իրողութիւնը չայլայլց իր հօրը վրայ ունեցած աստիկ սէրը, ընդհակառակն ոչնուալ ակնածութեամբ և լստահութեամբ կարդաց այն տարօրինակ կտակը զոր այս պատմութեան սկիզբը դրինք։ Երեն համար նոր չէին այն բարոյական տեսութիւններն որոնց վրայ իր ուշագրութիւնը կը հրաւիրուէր այս յիշ շատակարանէն. այն տեսութիւններն օդին մէջն էին. շատ անդամ յուզուեր էին Գամօրին տենդահար ուղեղին մէջ. սակայն ոչ վարդապետութեան մը հաւքուած ուժովը, ոչ զործնական դրութեան մը կտարեալ չշրութեամբը, նա մանաւանդ. ոչ ալ այսպիսի ձայնի մ'և այսպիսի օրինակի մ'իշխանութեամբն երեկը էին իրեն մինչև այն ատեն։

Գիպուած մ'ազդու կերպովիր մտքին մէջհաստատեց այն տպաւորութիւնը զոր ըրած էր հայրական կտակը։ Հօրը մահուանէն ութ օր ետք իր ծխարանին բալլոցին վրայ կիսովին պառկած էր երեսը մթին ինչովէն էր դիշերն և իր միտքը դրաւող խորհուրդները, երբ ծառայ մը ներս մտնելով այցատոմն մը բերաւ իրեն։ Առա զոյն և կարդաց. Լեսքանոր, հարդարապէտ դրուած էր վրան։ Իր գունաստ այտերուն վրայ յանկարծ երկու կարմիր բիծ երկցաւ։

— Մարդ չեմ ընդունիր, ըստ։

— Ես ալ արգէն այլպէս ըսի, պատասխանեց ծառան. բայց եկող պարօնն այնքան տարօրինակ կերպով կը պնդէ. . .

— Շատ տարօրինակ կերպով։

— Այն, պարօն, կարծես թէ ձեզի հետ խիստ ծանր բաներու վրայ խօսելու պետք ունի։

— Խիստ ծանր, կրկնեց նորէն Գամօր սպասաւորին աչքին մէջը նայելով։ Թող զայ ուրեմն։

Գամօր ոտք ելնելով սենեկին մէջ քայլեց։ Ցաւադին կերպով գառն ժղիս մ'իր շորթերը փոթեց, և ինքն ապա մումուաց.

— Սիթէ հարկ պիտի ըլլայ զինքը մեռցնել հիմա։

Լեսդանտ ներս մտաւ, և իր առաջին շարժումէն կոմսը հասկցաւ թէ անհիմն էին այն երկիրները զոր կը յայտնէին իր այս խօսքերը։ Լեսդանտ շուտով եկաւ երիտասարդ կոմսին ձեռները բոնեց։ Գամօր նշմարեց սակայն թէ անոր դէմքն այլայլած էր, և թէ շորթերը կը գողցին։

— Կատիր և հանգչէ, ըստ։

— Բարեկամ, ըստ Լեսդանտ պահ մ'ետք, շատ ուշեկայ քեզը առենելու . . . ։ Ներումն կը խնդրեմ . . . բայց ես ալ այնքան գճբաղդ եղայ . . . ։ Կը տեսնեմ որ ահա սղաւոր եմ. . .

Գամօրը իր ոսկրներուն մէջէն սարաւուի մ'անցնելը զգաց։

— Աղաւոր ես, ըստ. թնչ պամատաւ։

— Ժիւլիէթ մեռաւ, ըստ Լեսդանտ։

Եւ աչքը դոյցեց ըայնաբուռն ձեռքովը։

— Եստուած իմ, ըստ Գամօր խորին ձայնով մը։

Վայրկեան մը Լեսդանտին հեծկլատալը լսեց։ Շարժում մ'ըբաւ անոր ձեռքը բոնելու համար, բայց չամարձակեցաւ։

— Կարելի՞ բան է ատի, կրկնեց։

— Այնքան շուտ հասաւ ատի, ըստ Լեսդանտ, որ երազ մը . . . սովորի երազ մը կ'երազ ինձ։ Խնչես զիտես, երբ վերջին անգամ եկար, Ժիւլիէթ հիւանդ էր . . . ըսեր էի քեզթէ հիւանդ է, կը լիշեմ ըսելս . . . ։ Օրն ի բուն լացած էր . . .

• Խեղ սիրելին։ Հետևեալօն երբ վերադարձայ, հիւանդ պառկեցաւ . . . ։ Թոքերուն մէջ. . . նաև զիլսուն մէջհիւթեր ժողովեցան . . . զգիտեմ ինչ եղաւ, վերջապէս մեռաւ . . . թնչ կրնայի ընել . . . բայց նրբան բարեսիրու, նրբան սիրաբոյր էր մինչեւ յետին վայրկեանը, բարեկամ. . . ։ Աէս ժամի չափ առաջ զիս կոչեց . . . և ըստ. «Ահ, նրբան կը սիրէի քեզի, նրբան կը սիրէի . . . միայն քեզի կը սիրէի։ Կերէ ինձ . . . ներէ ինձ . . . ։ Ներեմ իրեն . . . թնչը ներեմ, Աստուած իմ։ Թերես մեռնիլը . . . վասն զի աշխարհիս մէջ. . . այդ ցաւէն առաջ. . . ամե-

նեին ցաւ մը չէր տուած ինձ : Ա'հ , Աստուած :
— Կ'աղաշէմ , բարեկամ . . . :
— Այն , այն , անիրաւ եմ , ներէ : Դուն ալքու ցաւերդ ունիս
. . . բայց մարգս ինքնամոլէ , դիմես . . . : Այս բանիս վը-
րայ խօսելու համար չեկայ , բարեկամ . . . : Ըսէ ինձ . . .
տարածոյնութիւն մը կայ որուն նրբան իրաւ ըլլաւը չփեմ . . .
. . . Պիտի ներես եթէ կը սիմալիմ . . . : Մաքէս չանցնիր վի-
րաւորելքեղի . . . կրնաս հաւտալ խօսքիս . . . ինչև է , կ'ը-
տուի թէ դրամական դժուար կացութեան մը մէջ կը դանուիս . . .
. . . Եթէ իրաւ է ատի , բարեկամ . . .

— Իրաւ չէ :

— Վերջապէս եթէ իրաւ է . . . չեմուղեր պահել այն պլան
տուն . . . կը համինաս . . . հիմակ աղինչը կը ծառայէ . . .
. . . Զաւեկիս դալով , կ'ըսեմթէ կրնայ սպասել , իրեն համար պի-
տի աշխատիմ . . . : Արդ՝ տունս ծախելով երկու հարիւր հա-
զար ֆրանք կ'ունենամ , կ'սը քաւկդ է . . . երբոր որ կարե-
նաս , այն ատեն ետ կը տաս զայն :

— Շնորհակալ եմ , բարեկամ , ըստաւ Գամօր . . . : Յիրաւի
ամենեին պէտք մը չունիմ . . . : Իրաւ է որ հոս անիարդու-
թիւն մը կայ . . . բայց դարձեալ քեզմէ աւելի հարուստ կը
մնամ :

— Այն , բայց ճաշտիներուդ նայելով . . .

— Կ'աղաշէմ :

— Վերջապէս որ որ ըլլամ , միշտ պիտի կրնաս զտնել զիս . . . և քու վրայ կը վստահիմ , այնպէս չէ :

— Այն :

— Մասս բարեաւ , բարեկամ . . . : Ցաւ կը տամ քեզ . . .
ահա կ'երթամ . . . մնաս բարեաւ . . . : Կարեկից ես ինձ , այն-
պէս չէ :

— Այն , երթաւ բարեաւ :

Լեզանս դուրս ելաւ :

Նրիտասարդէ կոմն ուրի վրայ և անշարժ կեցած էր՝ հոն հոս
նայելով ակնայես և առանց բան մը տեսնելու : Գէմին վրայէն

ջլաձկային թեթե սարսուռներ կ'անցնէին : Այս վայրկեանը վճռո-
ղական եղաւ իր կեանքին մէջ : Կան վայրկեաններ ուր չեռթեան
հարկաւորութիւնն այնքան սաստիկ կ'զպաս որ կը հաւասա իրեն և
իր անդունդը կը նետուիս :

Այս տարաբաղդ երիտասարդին առջեւ , որ այնքան անարժանա-
բար մասնուած , այնքան յուսարեկ և այնքան անկասկած էր ,
Գամօր՝ եթէ հողերականութեան Հին բարոյականին մէջ Ճշմարիտ
բան մը կար՝ կը պարաւառորէր խոստովանիլ թէ ինք սոսկալի յան-
ցանք մը գործածէ , որով խոջի գրեթէ անտանելի տաղնապի մը
կը գատապարտուէր . իսկ եթէ իրաւ էր թէ՝ բնութեան զօրու-
թիւնները պատահարար զօրաւոր և տկար արարածներ , դառնուկ-
ներ և առիւծներ կ'արտաղրէ և թէ մարդկային հօտն այն զօրու-
թեանց բոլորովին նիւթական հետեանքն է , այն ատեն Գամօր
իր ընկերը մորթելով իր առիւծի արհեստը կատարած կը սեպուէր :
Ճօրը կատկը աշքին առջեն ունենալով ըստ իրովի թէ այսպէս է
իրողութիւնը , և հանդարտեցաւ :

Թէ այն օրն և թէ հետեալ օրերը քանի՛ մտածեց այն առանձ-
նութեան մէջ , որ թաղուած էր , այնքան համոզուեցաւ թէ այս
վարդապետութիւնն էր այն Ճշմարտութիւնը զոր շատ փնտուած
էր , և թէ հայրը կեանքին Ճշմարիտ ճեաբանը (formule) կտա-
կած էր իրեն : Զգուանքէն և անշարժութենէն մաշուած հողին ,
իր գատապրէ և սառնարեկ հողին տեսակ մը հեշտութեամբ ընդու-
նեցաւ այս յոյսը , որ զրաւեց և տաքցաց զայն : Կոյն միջոցէն
սկսեալ հաւատք մը , զործողութեան սկիզբ մը , կեանքի յատակա-
սկսեալ հաւատք մը , զործողութեան սկիզբ մը , կ'աներեւոյթ
զիծ մը , այսինքն իր ամեն չունեցածները ունէր , և աղաներեւոյթ
եղեր էին իր կատկածները , յուղումները , խոջի տաղնապներն ու-
րոնցմէ կը Ճնշտէր : Ասկից ՚ի զատ այս վարդապե-
պետութիւնը , այսինքն մարդու բնական զօրութեանց սպատահա-
կան մէկ արդիւնքն ըլլալուն և զօրաւորին տկարը ընկճելու իրա-
ւոնքն ունենալուն վարդապետութիւնը բարձր էր կամ զէթ բարձր
անձերու յատուկ . զասն զի անով իր հպարտութիւնը զոհ կ'ըլլար
և արհամարհանքը կ'արդարանար : Ինքն իր առջեւ իրարդը պահե-
լու համար՝ ըստ իր կարծեաց բատական պիտի ըլլար հաւատարիմ 7

մնալ պատիւին, ամենեին նուաստ բան մը չընել՝ ինչպէս կ'ըսէր հայրը, և Գամօր հաստատ որոշած էր իրօք ամենեին չընել նուաստութեան յատկանիշը ունեցող որ և է բան մը։ Մանաւանդ որ կային մարդեր — միթէ չհանդիպած էր անսնի մարդերու — որք նիւթակրօնութեան վարդապետութեալը տողորուած էին բոլորովին, և որք իրենց ժամանակին ամենէն պարկեցաւ անձերուն կարգը կը դուռնուեին։ Թերես կրնար ընել իւրովի թէ այս անուշանալի իրողութիւնն անհատներու և չէ թէ վարդապետութեան զործն է, և թէ ինչպէս բարութեան նոյնպէս և չարութեան մէջ կան մարդիկ որք կը հատտան, բայց չեն զործեր։ Ինչև է, այս գոնածամբն ետք ալ լուի Տը Գամօր հօրը կտակը իր կեանքին նախաղիծ կանոնաղիրը սեպեց։

Գիպուածէն ընդունած իր ֆիզիպային և մտային յատկութիւնները իրենց բոլոր զօրութեամբը զարդացրնել, ինքինքն իր ժամանակին քաղաքակրթեալ մարդուն անթերի տիպարը ընել, կիները հրապուել և մարդերուն տիրել, մարդին, զլայարանքին և իշխանութեան ամեն ուրախութիւնները վայելել, ամեն բնական զգացումները՝ իրը զերութեան բնազդումներ՝ զսպել, հաւատքի մասին հասարակաց ամեն կարծիքը ցնորք կամկեղծաւորութիւնները սեպելով անարդել, միայն պատիւը սիրել, միայն պատիւէն վախսալ, միայն սրատիւրյարդել, և ուրիշամեն բանի նկատմամբ անտարբեր մասը, ահա համառօտարար ասոնք եղան իրեն համար հանչած պարաւառութիւններն և ինքնին առած իրաւունքները։

Այս ամեն զէնքն ընտրելագոյն խելքէ և անդրդուելի կամքէ մը դործածուելովսոսկալի էր, և Գամօր ահա ույն զէնքով պիտի մտնէր նորէն ընկերութեանց մէջ։ իր սովորութեանը համեմատ՝ հանդարտ և ծանրախորհութ հակատով, փաղաքուշներ անողոքերի նայուածքով, ժպիտ ՚ի շրթունք։ Ալանից ետք ամպ մը չունեցաւ ոչ իր միարը, ոչ իր գէմքն որ կարծես թէ ալ և ոչ իսկ կը ծերանար։

Ամեն բանէ առաջորոշեց իր վլճակէն չընկնիլ և՝ իր դրամական միջոցներուն ներփայ ողութեան հակառակ՝ իր վայելչատիրութեան և շոյելութեան սովորութիւնները պահել, եթէ նաև

պարտասոր ըլլար քանի մը տարի իր դրամակղութովն ապրիլ։ Այս խրամը կը տային իրեն թէ հպարտութիւնն և թէ քաղաքականութիւնը։ Գիտէր որ աշխարհս որքան անողորմ է կարօտեալներուն նկատմամբ, այնքան ձեռնտու է ամենեին պակաս մը չունեցողներուն։ Եթէ չգիտնար, հօրը մահուանէն ետք իր ընտանիքին բունած առաջին դիրքն այս մասին բաւական տեղեկութիւն տրամած պիտի ըլլար իրեն։ Իր Լա Իօշ-Ժիւկան հօրաքոյրն և միւս հօրաքեռայրն Պարոն Թօնըլիէ իրօք Տը Գամօր կոմին մահուանէն ետք իր տղուն Լուի Տը Գամօրին՝ հետ վարուեր էին այն ցուրտ զգուշութեամբ որով կը վարուին մարդիկ երբ կրնան կափիածիլ թէ թշուառի մը հետն է իրենց զործը։ Հօրաքոյրն և միւս հօրաքեռայրն աւելի ապահովութեան համար մեկներ էին բարիզն առանց իմացնելու երիտասարդ կոմին թէ հեր ընարիեր էին առանձնական բնակարան մը հօն իրենց վիշտը պահելու համար։ Սակայն Լուի Տը Գամօր շուտով պիտի իմանար անսնց ուր ըլլալը։ Մինչդեռ իր ժառանգութեան հաշիւնները ակնելով կը վերջնէր և իր հարմատութեան ու փառասիրութեան նպատակները կը պատրաստէր, օգոստոս ամսուան դեղէցիկ առաւանդութեան մին բաական սաստիկ դարմանք մը կրեց։

Լուի Տը Գամօր Գանվալօն Տ'Յըմնէի մարդիկ զօրապետ անուամբ ազգական մ'ունէր որ Գրանսայի ամսնէն հարուստ կալուածատէրերուն մին և իր ահարկու ընդմիջումներովն Օրէնտիր ժողովին մէջ երեւելի էր։ Որոտալիր ձայն մ'ունէր, և երբ իր սրատալիր ձայնովը քթէւ ։ Օ՞ն, լոէ ։ ։ ։ բառայս որոտալիր ձայնովը քթէւ ։ կ'ըսէր, կիսաբոլոր սրահն՝ ՚ի հիման կը սարսէր, և կառավարութեան պարոն զործակալներն իրենց աթոռներուն վրայ կը ցայտէին։ Բայց աշխարհիս լաւագոյն մարդերուն մին էր ան, թէւ իր նմաններուն երկուքը մնամարտութեան մէջ մեռցոցած ըլլար։ սակայն ինքն իր պատճառները ունեցած էր։

Գամօր քիչ կը ճանչէր զան։ անոր նկատմամբ կը կատարէր ճիշտ այն պարտաւորութիւնները զոր ազգականութիւնն և քաղաքականութիւնը կը պահանջէին, ժողովարանին մէջ կը հանդիպէր քափարութիւնը կը պահանջէին,

անոր, երբեմն ուշե՞ն կը խաղաք հետք, ահա այսքան էին իր հետն ունեցած յարաբերութիւնները։ Երիու տարի առաջ զօրապետին մէկ եղբօրորդին մեռած էր, սա անոր անուան և հարստութեան ուղղակի ժաւանգորդն էր, և հետեւարար զօրապետը բաղմաթիւ հօրեղբօրորդիներէ և խնամատար մերձաւորներէ կը պաշարուէր, որոնց մէջ առաջին կարգը կը բռնէին տիկին Տը Լա Իօշ-ժիւկան և Թօնըլիէ պարունուին։ Գամօր տարբեղ բնաւորութեան մը տէրն էր, և այն ատենէն ՚ի վեր մասնաւոր զդուշաւորութիւն մը ցոյց կը տար զօրապետին հետ ունեցած յարաբերութեանցը մէջ։

Ուստի առանց զարմացման չընդունեցաւ յետազայ տումսակը։

«Սիրելի աղջական»,

«Երկու հօրաքոյրերդ և իրենց ընտանիքը զիւզը տունս են։ Եթէ հաճելի ըլլար քեզ անոնց հետ զտնուիլ, միշտ երջանիկ պիտի ըլլամ սրտաղին հիւրասիրութեամբ մ'ընդունելով հին բարեկամի և զինակից բնկերի մ'որդին։ Բարիզէն մեկնելէս առաջ տունդ եկայ, բայց անտեսանելի էր։ Հասկայ վիշտ։ Անդարմանելի կորուստ մ'ունեցար, որ սաստիկ վշտացոց նաե զիս։

«Ընդունէ լաւաղոյն զդացոմներս, սիրելի բարեկամ։

«Զօրապետ Գլւնվաւոն Տ'ԵՐՄԵՆԺԻ ՄԱՐՔԻ

«Գանվազնէ ուլւակէ, Աբեմաստի համբով։

«Յետ-Գրութեան, Սիրելի աղջականս, կարելի է որ հետաւ քրքրական նիւթի մը վրայ խօսի՛մ հետդ։»

Այս վերջին խօսքն և միջարկութեան նշանը փոքր ինչխանդարեցին սակայն այն անխոռվ հանդարասութիւնը, զոր Գամօր նոյն միջոցին կ'ուսնէր։ Այս խօսի՛րաւոր Յետ-գրութեան վարադոյքին ետեւէն ստիպուեցաւ տեսնել կարծելու եօթն հարիւր հազար

ֆրանքի հասնողանշարժ եկամուտը, որով կը բաղկանար զօրապետին հոյակապ ժառանգութիւնը։ Յիշեց որ իր հայրը ժամանակ մ'Ափրիկէի մէջ ծառայելով Պ. Տը Գանվալօնին բանակի ողնականի պաշտօն վարած, և թէ ծանր պարագայի մը մէջ բաւական մեծ ծառայութիւն մ'անգամ մատուցած էր անոր։ Բայց իր այս անրջային մտածումներուն որբան ծիծալելի ըլլալը զդաց, և սակայն այս մասին իր իսլամին դէմ զանդատ մը չունենալու համար երկու օր ետք մեկնեցաւ գէսկ 'ի Գանվալօնի դղեակը։

Եօթն կամ ութ ժամուան մէջ կրելէն ետք այն ամեն հանդառանդիւնները և զուարձութիւնները զոր արևմտեան երկաթուղին ուղևորներու վլրապահելու համբաւն ունի, Պ. Տը Գամօր դիշերը հասաւ ի կայարանը ուր իրեն կ'սպասէր զօրապետին կառքը։ Ծուտով Գանվալօնի դւեկին իշխանական զանդուածը տեսաւ բլուրի մը վրայ, որու զառիվայրները շքեղ անտառներով ծածկուած էին։ Այս անտառները մինչեւ գաշտավայրը կ'իջնէին և լայնապէս կը տարածուէին։

Ճաշի ժամն էր. երլուսասարդը փոքր ինչկարգի դրաւ իր հազուատը կապուսալ, և զրեթէ իսկոյն հասաւ սրահը, ուր իր ներկայութիւնը կարծես սրալութիւն մը բերաւ ընտանիքին։ Ասոր փոխարէն զօրապետը սրտաղին սէր և համակրութիւն ցոյց տուաւ անոր. միայն թէ երեակայութիւնն ոչ այնքան բերրի ըլլալով, Տը Գամօրին ձեռքը փշրելու չափ սասակութեամբ բռնեց և իր նամակին բուն խօսքերէն լաւաղոյն բան մը չգտնելով, կրկնեց. Աշին բարեկամի մը, զինակից ընկերի մ'որդին։ Սակայն այս խօսքերը իր թոմովուն և հնչուն ձայնով այնքան սաստկապէս արտասանեց որ իր վրան անդամ սպաւորութիւնը անոնք. վասն զի կրնար նշմարուի թէ զօրապետը միշտ կը զարմանար և կերպիւ մը կ'երկնչէր իր բերնէն ելնող խօսքերէն որք կարծես թէ իր զօրապահներուն բնդարձակութիւնը և զդացումներուն բռնութիւնը կը յայտնէին։ Իր նկարադրութիւնը կատարելապէս ըրած ըլլալու համար կ'ըսենք նաև թէ միջահասակ, բայց յաղթանդամն անձնեայ էր ան. սանդուղներէն վեր ելնելու կամ տափարակ տեղ քայլելու ասեն անդամկը հինինար. երեսը լսցն էր հասկարծն ը-

սուած անհեղեղ զլուսի երեսի մը պէս, որ քթին ժակերէն կրակ արձակով քիմբաները կրիշեցնէր, պեխը ճերմակ, թանձը և տափանաձեւ, իսկ աչքը պղսի և զորշակոյն, որ մանկան աչքին պէս միշտ անշարժ այլ սղակալի էր: Ի հերտուա վրադ կը քայլէր՝ յամբաբար, մեղմիկ, ողիղ և ակնախախլ աչքով՝ իրը մահաշրաէր, մնամարտութեան մը մէջ, և հուսկիետոյ էը հարցընէր միայն թէ ժամի քանի է:

Գամօր գիտեր իր հիրընկալ ազդականին այս անմիսաս մորութիւնը, բայց և այնպէս այն երկրոյն պահ մը միամուաբար խարսեցաւ անոր այս բնաւորութեանէն: Սեղանակիցները ճաշէն կ'ենէին, և երիանասարդ կոմսը թաս մը սուլք՝ ի ձեռին պատուհանի մը խորշը կր կենար մելամաղձութեամբ, երբ տեսաւ որ զօրապեաք սրահին միւս ճայրէն կը յառաջէր այնպիսի խատագէմ և մուերմական կերպարանով որ ամենակարեսոր բան մ'իմայնելու նախակութիւնը ունէր ։ Նոյն միջոցին Գամօր նամակին յետ-դրութիւնը միաբոր բերաւ, և կարծեց թէ կրնար անոր անմիջական բացապատճեանը նորասել: Զօրապեալոյանակելու պէս Գամօրին մօտեցաւ, անոր կոճակներուն մին բանեց, պատուհանին խորշին մինչև ներսը հրեց երիանասարդը, և զինքը կարծես քառացընելու պէս տղակի աչքին մէջը նայելով, ըստ:

— Ըստուներն ի՞նչ կը խմբը, պարն:

— Թէյ, զօրապեալ:

— Քանչեւ ։ Պետրոսին պիտի հրամայէր որ իր ձեր տան մէջ:

Իւ ուազմական քշդութեամբ մ'ետեղ զառնալով տիկնանց հետ տեսնուելու դնաց և թողով որ Գամօր կրցածէն պէս մարտէ իր պղսի պատրանքը:

Աւթ օր անցաւ: Զօրապեամ երկու անդամն ևս իր սոսկալի քայլերուն առ արկան բրաւ իր հոր, առ աջին անդամ քովիր մօտելէն և անոր երեսը առերէն ետք լոկ սա Շէ, բայ նայիմ, երիանասարդը ու բաւ, և քովին նաց: Երկրորդ անդամին ամենին բան մը չբաւ, և նայնպէս զնաց: Յայտնի էր թէ զօրապեալը չէրիշեր ամենափոքը յետ-դրութիւն մը գրած բլուալը:

Պ. ՏԸ Գամօր համակերպեցաւ այս մոռացումին, բայց հարցոց իւրովի թէ ինչու Գանվալօն եկած էր, և ի՞նչ պիտի բնէր իր ընատանիքին հետ, զոր յըթմէ չէր սիրեր, և դիւղին մէջ զոր կը քամահըէր: Բարեբաղգաբար դղեկին մէջ մատենատուն մը կար որ լի էր իրաւաղիտութեան, քաղաքական տնտեսագիտութեան, վարչացին իրաւանց և միջարպային իրաւանց վրայ զրուած զիրքերով: Ասի պատեհ առիթ ոեպէջ վերստին զրաղելու իր ծանր աշխատութեանց զոր ընդմիջած էր իր վհաստութեան միջոցին, և այս գյուղաբին ուսումներու մէջ թաղուած, որք հաճելի էին իր զործունեաց իմացականութեան և զրդուուած փառակիրութեան, բաւական հանդարտութեամբ սպասեց որ պատշաճութիւնը թոյլ տայ իրեն իր հօրը հին քարեկամէն և զինակից ընկերէն զատուելու:

Առառաները ձի կը հեծնէր, սրախալութեան դաս մը կը տար Սիմիսմօնախին որ իր հօրքեւորդին և տիկին Լա Տօշ-Ճիւկանի միածին զաւակին էր, ասդա օրն՝ ի բուն մատենատան մէջ կը կենար մինակ, և իրիկուն զօրապետին հետ պէտէ կը խաղար, այս Ճոխ սրտին բոլորտիբը յուղուուղ շահատենչութեանց կուրը փիլսու փայական նայուածքով մը դիտելով:

Տիկին ՏԸ Լա Տօշ-Ճիւկան զօրապեալը փաղաքչելու զարմանաւի կերպ մ'երեւակայած էր, այսինքն համոզել զինքը թէ կուրքի Տիւանդութիւն մ'ունի: Ամեն վայրիեան անոր երակը կը զննէր իր մնեղ ձեռնովը, և երբեմն սիրտ, երբեմն ալ փրկարէտ երկիւլ մը կը տար անոր, թէ եւ զօրապեան զայշէր կենար իրեն տբուած այս երկիւղին զէմ:

— Բայց ի՞նչ է միտքդ, սիրելի կոմսուհիս. զիս հա՞ գաբա թուղ, նայիմ: Ե՞ս ալ զիտեմոր ամեն մարդու պէս մահանացուեմ: Ե՞, թաքը . . . : Հա, Տէր Աստուած, կը հակնամդիտաւորութիւնդ: Հա, կատարելապէս կը նշմարեմ, սիրելիս, թէ ուր կ'երթաց միտքդ, կ'ուղես զիս գարձի բերել, այնպէս չէ . . . : Հա, Հա, Հա:

Սակայն տիկին ՏԸ Լա Տօշ-Ճիւկան միայն դարձի բերել չէր ուղեր զօրապեալը, կ'ուղէր նաև կարդուիլ հետու, և ասդա թաղել

զան։ Այս մասին իր յոյերը մասնաւորապէս իր տղուն՝ Սիմիսամօնտի վրայ կը գնէր։ Գիտէին թէ զօրապէտը շատ կրցաւէր իր անուանը ժառանգորդ մը չունենալուն համար։ Այս հնունուքէն ազատելու համար պարզ միջոց մը կար, որ էր տիկին առ Լա Բօշ-Ժիւկանի հետ ամուսնանալ և անոր տղան որդեգրել։ Կոմսուհին այս կարդաբրութեան մասին առանց երբէք ինքինքն ուղղակի խարելու՝ կը ջանար այս ամուսնութեան նկատմամբ զօրապէտին միաբը ընելու կիվիկի մը բոլոր յարատե խորամանկութեամբը, մայրի մը բոլոր շահամէնչ եռանդովն և ջերմուանդ կիւան մը բոլոր մեղրաբան քաղաքափառութեամբը։

Իր քոյը՝ տիկին Թօնըլիէ՝ դառնապէս կ'զգար իր ձախողութիւնը։ Այրի չէր ան, և զատակ ալ չունէր։ բայց երկու աղջիկ ունէր, երկուքն ալ շնորհալի, պէտքէն աւելի վայելչաղեղ և վատօդի սկէս կրակոտ։ Մինչ այսինքն տիկին զաղիէր՝ փոխանակութեան յործակալի մը կինն էր. միւսն՝ այսինքն ամիկին վան-Քիւիք՝ բարիզի մէջ բնակող երիտասարդ Հոյանտացի մը կինն էր. երկուքն ալ կեանք և ամուսնութիւն ըսկով ուրախութիւն կը հասկնացին, տարուան սկլիզրէն մինչեւ վերջը խենդ կը դառնային, կը պարիէն, ձի կը հեծնէին, կ'որացին, մակրով կը նաւէին, կը քծնէին և պլատի թատրոններուն յանդուդն երգերը կ'երգէին թեթևութեամբ։ Գասօր՝ իր տիսոր բնասորութեան ժամանակները՝ յայտնի յայտնապէս տարապարտ ոխ ունէր աշխարհային զրուանաց և իդական ունայնասիրութեան այս պլատի սիրուն տիպարներուն գէմ։ Բայց իր աեսութեան կէտը փոխուելէն՝ իւ աւելի իրաւունք կը տար անոնց։

— Ասոնք, կ'ըսէր հանգարաօրէն, իրենց բնազդումին հետեղ աղուոր կիւնանիներ են։

Տիկին զաղիէր և տիկին վան-Քիւիք՝ իրենց ամենասպարկեշտ մայրէն խրատուելով կ'աշխատէին զօրապէտին զյայնելու թէ որպան քաղցը և նորիբական բաներ կան ընտանաց և ընտանեկան յարկին ուրախութեանց մէջ։ Արտաքոյ կարդի ողի մը կը տային անոր տունին, անոր ձիերը սաստիկ կը յողնեցնէին, երէները կը մեռցնէին և դաշնակը կը քանդէին։ Այս թուէր իրենց թէ զօրա-

պէտն այս ոգեորումին և անոյշ ճեղքուն անզամ մը սովորելէն ետք ալ չպիտի կրնար հրաժարիլ այս բաներէն, և թէ մաերմուաթեան զմայլելի ուրախութիւններն անհրաժեշտ պիտի ըլլան իւրեն։ Այս Ճարտար դարձուածներուն հետ կ'ընէին նաև այնպիսի աղնիւ և ընտանեկան ուշադրութիւններ որք ծերունի մը նուածելույատութիւնը ունին։ Իր ծունկերուն վրայ կը յայտէին մանկուհիներու պէս, պետքը կը քաշէին կամաց մը, և իր փողակապին ուաղմական հանգոյցը կը շակէին վերջին նորաձեւութեան համեմատ։

Տիկին Տը Լա Բօշ-Ժիւկան զօրապէտին հետ ծածկապէս կ'ափսոսար իր քրոջն աղջիկներուն յոտի դաստիարակութեան վը բայց, և Թօնըլիէ պարոնուսէին ալ ամենեկին առիթ չէր փախցուաներուն այտնապէս ցոյց տալու երիտասարդ Սիմիզմնատ կոմմին անամօթ և կեղծուպատիր անսպիտանութիւնը։

Սակայն անձ մը կար որ այս պատուանոր վէճերուն չէր խառն նուեր, և որ նախ իր գեղեցկութեամբն և ապա իր ընթացքովը Պ. Տը Գամօրին սաստիկ համակրութիւնը կը դրաւէր, մեծ անուն մը կրողայլ խիստ աղքատ որբուհի մէր այս անձը զօր հաւասարապէս խնամելու և նայելու հոգն իրենց վրայ առնելու սպարտուորուեր էին ամիկին Տը Լա Բօշ-Ժիւկան, տիկին Թօնըլիէ, իրը անոր տոհմուհիները։ Անունն էր օրիորդ Շարլօթ աը Լիւդ տէթրէլ; որ ամեն տարի վեց ամիս կոմմուհին տունը, և վեց ամիս ալ պարոնուհին տուն կը կենար։ Քսանուհինք տարեւ կան էր այն ատեն։ Խնըը մեծահասակ, խարտեշահեր, իսկ աչքը խորունկ էր, որու իր դրեթէ մեծ յօնից բարձրաձեւ կամարը փոքր ինչ ստուեր կը տար։ Իր հաւքուած թանձրախիտ մազերը տրումաբեկ և հոյակապ Ճակատի մը շրջանակը կը կազմէին։ Ճակուտով կէշ կամլաւ ևս է ըսել խեղճ էր, վասն վի ուզած չէր բնաւ իր տոհմուհիներուն մնացորդ զգեստները հազնէլ։ բայց իր ձեռնովքը կարուած և կարուած ասուէ բուպաներ իբր հինաւուրց մարմարեաց արձան մը կ'զցեսսաւորէին զինքը։ Թօնըլիէին աղջիկները ասուածներն իւ անուանէին, և կը քամահրէին զինքը։ Խնըն ալ կ'արհամարհէր զանոնք բայց անոնցմէ տրուած այս աս-

անունը շատ աղեկ կը յարմարէր իրեն։ Երբ օրիորդք Շարլօթ կ'սկսէր քայլվէ, կը կարծէիր թէ պատուանդանէ մը կ'իջնէ։ Դլուխը քիչ մը պատի կ'երևար յունական արձաններու դլուխներուն պէս։ Իր քնքուշեւ շարժուն ռունգերը կարծես թառփանցիկ փղոսկրի մը վրայ քանդակուած էին ընտիր զրոյցով մը։

Տարօրինակ և քիչ մը վայրենի կերպարան մ'ունէր, ինչպէս կ'ենթադրենք թէ ունին որսուհիյանքահարսերը։ սքանչելի էր ձայնը զոր աղնիւ կերպով կը գործածէր։ Ասկից՝ ի զատ կարելի եղածին չափ զիտէին թէ ճարտարութեանց մասին բուռն զգացում մ'ունէր նէ։ բայց Շարլօթ օրիորդ Տըլիւդ Տէթրէլըսակը անձ մ'ըլլալով մարդս կ'ստիպուէր անոր խորհուրդները զուշակեւու։ Այն առենէն շատ առաջդամօր հետաքրքրութեամբ հարցուցած էր իւրովի թէ ինչկ'անցնի այս ամփոփ հողիին մէջն։ Իր բնական վեհանձնութենէն և քիչ մ'ալ թագուն հիացումն ներշնչուելով իրեն պարծանք մը սեպած էր միշտ թագուհիի մ'արձանի մեծարանք նուիրել այս աղքատ աղջկան որ իր տոհմուհին էր, բայց Շարլօթ իր երիտասարդ աղքականին ուշագրութեանցն անտարբեր երեած էր միշտ, ինչպէս երեած էր իր ակամայ բարեգործուհիներուն բոլորովին ներհակ վարմունքն։

Գանվալօնի դղեկին մէջ իր գիրքը տարօրինակ էր։ Ալ բոլորովին լուռ, անմտագիր, օտարական էր։ կարծես խորունկ նպատակի մը վրայ խորհուղի մը պէս յանկարծ կ'արթննար, երկայն արտեանունքը վեր կ'ընէր, հոն հոս կը ժուռածէր կապայտ նայուածքը, և ապայանկարծ Գամօրին կ'ուղղէր, որ սարսուիլ կ'ըղղար։

Կէսօրէ մ'ետք մինչդեռ Գամօր մատենատան մէջն էր, կամայ մը գուռը զարնուեցաւ, և օրիորդ Տըլիւդ Տէթրէլ ներս մտագունաբեկ։ Երիտասարդն սաք ելաւ քիչ մը զարմացած, և բարեւեց զան։

— Ըսելիք ունիմ քեզ, բարեկամ, ըստու օրիորդն իր յասակ և ծանր ձայնովը զոր թեթևակի կ'երազէր ակներե յուզում մը։ Գամօր անոր նայեցաւ, և բազմոց մը ցոյց տալէն եաք առջեն աթոռի մը վրայ նստա։

— Բարեկամ, կրկնեց օրիորդը, զիս զրեթէ չես Ճանչեր։ բայց անկեղծ և համարձակ եմ։ ուղղակի ըսեմ ինչոր զիս կը բերէ։ Իրաւ է կործանուած ըլլալը։

— Ինչո՞ւ համար, օրիորդ։

— Միշտ բարեսիրութեամբ վարուեցար հետս, և այսպէս վարուողը գուն ես միայն։ Ուստի այս մասին քեզ երախտապարտ եմ, նաեւ

Զաւարտեց խօսքը, վարդադոյն կարմրուք մը ծաւալեցաւ իրայտերուն վրայ։ ապա գլուխը օրեց ժամելով իրը այնպիսի անձ մ'որ գժուարաւ իր քաջասրտութիւնը կը զոնէ նորէն։

— Վերջապէս, շարայարեց օրիորդ Տըլիւդ Տէթրէլ, պատրաստ եմ կեանքու քեզ տալու։ Շատ վիսպային պիտի գտնես ընթացքս . . .։ բայց մը երկուքին միացեալ աղքատութիւնը կիսատ քաղցը կերպով կը պատկերի մաքիս առջեւ . . .։ Կարծեմթէ . . . ապահովեմ թէ պատուական կին մը պատի ըլլալ էրիկի մը, եթէ սիրածու ըլլայ ան . . .։ Եթէ՝ ինչպէս լսեցի կը պարստաւրիս մեկնիլ Գրանսայէն, հետո պիտի զամ . . .։ Ամենուրեք և միշտ հաւատարիմ և արի ընկերուհիդ պիտի ըլլամ . . .։ Ներէ, խօսք մ'ես ունիմ, պարն Տը Գամօր . . . այս ընթացքս խայտառակ կը սեպսէր եթէ ներքին խորհուրդ մը պահէր . . . բայց տմեննեին ներքին խորհուրդ մը չպահէր . . .։ Աղքատ եմ . . . հազար հինգ հարիւր ֆրանք եկամուտ ունիմ . . .։ Եթէ իզնէն աւելի հարուստ ես, ետ կ'առնումքուր ըստածներս, և ոչինչ աշխարհիս մէջկրնայ համողելզիս հետդ կարգուելու։

Օրիորդը լուեց, և իր հրաբորբոք աչերը Գամօրին վրայ յառեց տարօրինակ արտայայտութեամբ, անձկութեամբ և անմեղութեամբ մը։

Ճանդիսաւոր լուութիւն մ'եղաւ։ Այս երկու անձերուն մէջ, որոնց երկուքն ալ աղնիւ և շնորհագեղ էին, կարծես թէ նոյն պահուն սոսկալի Ճակատաղիր մ'ի կախ կը մնար, և թէ երկուքն ալ կ'զգային այս կախակայտ թիւնը։

Վերջապէս Պ. ՏԸ Գամօր ծանր կերպով մը պատասխանեց։

— Անկարելի է քեզ ըմբռնել թէ ի՞նչ փորձութեան կ'ենթարս կես զիս . բայց ինքինքս հարցուփորձեցի և տեսայ որ քեզ արժանի բան մը չկայ յիս : Կ'աղաշեմ, հաճէ ինձ հաւտալու թէ ինդիրն ոչքու և ոչ իմ ուներութեան վրան է . բայց որոշած եմ բնաւ չամուսնանալ :

Օրինրդ Տըլիւք Տէթրէլ երկար հառաջանք մը հանելէն ետք ուր ելաւ :

— Մնաս բարեամ, բարեկամ, ըստ :

— Կ'աղաշեմ, կեցիք տակաւին . . . կ'աղաշեմ, կեցիք, ըստ երիտասարդը կամաց մը բաղմոցին վրայ հրելով զան :

Տըլիւք Տէթրէլ նստաւ : Գամօր ըստ դիպուածի քանի մը քայլ առաւ իր յուղումը հանդարտելու համար . ապա կիսովին և ծաղկահաս աղջկան գէմը սեղանին վրայ նստելով, ըստա .

— Օրինրդ Շարլօթ, գժբաղդ ես դռն, այնպէս չէ :

— Քիչ մը, պատասխանեց :

— Եէ թէ այս միջոցին . . . այլ միշտ, ըսել կ'ուզեմ :

— Միշտ :

— Տը Լա Բօշ-Ժիւկան հօրաքոյրս խստիւ կը վարուի հետդ :

— Անշուշտ : Կը վախնայ որ իր տղան չհրապուրեմ . . . հէ, Տէր իմ Աստուած :

— Թօնըլիէի աղջիկները կը նախաձին քեզմէն, և իրենց հայրն ալ . . . կը տանջէ քեզի, այնպէս չէ :

— Անարժանաբար, ըստ Շարլօթ :

Եւ իր աշերէն երկու կամիլ արտսուք բղխեցան իբր երկու աղամանդ :

— Օրինրդ Շարլօթ, ի՞նչ կարծիք ունիս հօրաքեռս կրօնքին վրայ :

— Ի՞նչ կարծիք կրնամունենալ այնպիսի կրօնքի մը վրայ որ առմենին առաքինութիւն մը չտար, և որ ամենեին մոլութիւն մը չբառնար :

— Եյսպէս ուրեմն գերահաւատ ես :

— Մարդս կրնայ Աստուծոյ և Աւետարանին հաւտալ առանց հաւտալու հօրաքեռդ կրօնքին :

— Հօրաքոյրս քեզի վանքը կը մղէ . . . : Ինչու չես մտներ վանքը :

— Կեանքը կը սիրեմ :

Գամօր անոր նայեցաւ պահ մ'առանց խօսելու, և կրկնեց .

— Այո, սիրելի է քեզ կեանքը, այսինքն արել, միտքը, արհեստաները, պերճանքը, այն ամեն բաներն որք քեզի պէս գեղեցիկ են . . . : Լաւ, բայց, օրինրդ, այդ ամեն բաները ձեռքիդ տակին են . . . : Ինչու չես առնուր :

Շարլօթ զարմացաւ և կարծես խոռվեցաւ :

— Ի՞նչպէս, հարցուց :

— Եթէ, պատասխանեց Գամօր, խելքիդ և գեղեցկութեանդ չափ քաջարսութիւն ունիս, ինչպէս կը հաւտամ թէ ունիս . կրնաս յաւիտեան աղատիլ այն թշուառ հպատակութենէն որու բաղդն ենթարկեց քեզի : Քանի որ ատանկ հոյակապ ձիբք և յատկութիւններ ունիս, վաղը կրնաս մեծանուն և անկախ Ճարտարուհի (artiste) մ'ըլլալ, հանդէւներով փառաւորիլ, հարստանալ, պաշտուիլ, բարիզի և աշխարհիս սիրուհին ըլլալ :

— Նաև քուկդ, այնպէս չէ, ըստ տարօրինակ աղջիկը :

— Ներէ, օրինրդ Շարլօթ . . . : Երբ անստոյդ աղքատութեանս մապնակցելու առաջարկութիւնը ըրի ինձ, որ և է երկդիմի խորհուրդ մ'ունենալուդ կասկածը ըլլի . . . : Կ'աղաշեմ, գուն ալ մի և նոյն կերպով անկասկած եղիր այս միջոցիս : Իրաւ է որ բարյականի մասին սկզբունքս շատ ընդարձակ է . բայց քեզի պէտ մէկ եմ, և ստորերկեայ Ճամբաներով չեմ երթար նպատակիս : Թէև կարի զեղանի և սիրագրիու ես ըստ իս, ամեն անձնական շահէ բարձր զգացումնը կը դրաւէր զիս : Սաստիկ յուղը զիս քու առ իս ունեցած համակրական աւիւնդ, և կ'ուղէի Ճշմարիտ բարեկամութեան մը խրաներով յայտնել թէ որքան շնորհապարտ եմքեզ այդ ընթացքիդ համար . . . : Բայց քանի որ կ'ենթագրես թէ յօդուտ իմքեզի մոլորելու ազնիւ դիտարութիւնը ունիմ, կը լոեմ, օրինրդ, և աղքատութիւնդ ետ կը տամ քեզ :

— Շարունակէ, պարմն :

— Վաստահութեամբ մտիկ կընես ինձ :

— Այս :

— Ապա ուրեմն, խօսիմ, օրիորդ Շարլօթ . աշխարհս քիչտեսար . սակայն զինքը բաւական տեսած ըլլալով կրնաս գատում մ'ընել իր վրայ և զիտնալթէ որպան կարեորութիւն կը պարտաւորիս տալ իր համարման : Աշխարհս է քու ընտանիքը և իմն . աշխարհս է Պ. Թօնըլիէ, տիկին Թօնըլիէ, օրիորդք Թօնըլիէ, տիկին Տը Լա Բօշ-Ժիւկան, և պղտի Սիժիսմծնոր . . . : Արդ, օրիորդ Շարլօթ, այն օրն որ մեծանուն, հարուստ, յաղթական Ճարտարուհի մը պիտի ըլլաս, կուռքի մը պէս պաշտուելով, կեանքի ամեն ուրախութիւնները լիարերան ըմպէլով, այն օրը, կ'ըսեմ, անշուշտ հօրաքեռայրս Թօնըլիէ պիտի ըսէ թէ բարոյականը կը թշնամանես, տիկին Թօնըլիէ ամօթխաժութեամբ պիտի նուազի իր ճեր սիրահարներուն զիրիկը, և Տը Լա Բօշ-Ժիւկան հօրաքոյրս ալ հէծելով դէպ երկինք պիտի վերցընէ իր գեղին աչերը . . . բայց, Ճշմարիտը խօսելով, օրիորդ, այս բաններն ի՞նչ կրնան ը ել քեզ :

— Խրատ կը ասս ինձ որ անառակուհի մ'ըլլամ :

— Ամեննեին : Միայն մէկ խրատ կը տամ քեզ, որ է Ճարտարուհի մը, գերասանուհի մ'ըլլալ հասարակաց կարծիքը չնայելով, վասն զի միայն այդ պաշտոնին մէջ կրնաս անկախութիւն և հարստութիւն գտնել : Բան մ'ևս ըսեմ . չկայ օրէնք մ'որ արգիլէ Ճարտարուհի մը կարգուելու և պատուաւոր կին մ'ըլլալու՝ աշխարհիս հասկցած սկասուաւորութեամբը, ասոր շատ օրինակները ունիս :

— Առանց մայրի, առանց ընտանիքի, առանց թէ ու թիւ կունքի որքան ալ ջանամ, օրին մէկը անպատիւ աղջիկ մը պիտի ըլլամ . . . : Միթէ չեմ տեսներ ատի :

Պ. Տը Գամօր չպատասխանեց :

— Ինչո՞ւ բան մը չես ըսեր :

— Տէ՛ր Աստուած . վասն զի, օրիորդ, այս փափուկ խնդրոյն նկատմամբ մեր գաղափարները շատ կը տարբերին, վասն զի չեմ կրնար փոխել իմ գաղափարներս, և վասն զի կը փափաքիմ քեզ թողուլ քուկիններդ . . . : Ես հեթանոս մ'եմ :

— Ինչպէս . . . բարին և չարը քեզի համար անտարբեր են :

— Զէ, օրիորդ, բայց ինձի համար չարն է վախնալ այն անձերու կարծիքէն, զորս կ'արհամարհէնք, կրօնական պարագեր կատարել առանց հաւատալու, ծռուկի այն նախապաշարումներուն և ուրուականներուն ներքե որոնց ոչնչութիւնը զիտենք . չարն է զերի կամ կեղծաւոր ըլլալ՝ ինչպէս են մարդկան երեքուկէս քառորդը . չարն է տղեղութիւնը, տղիտութիւնը, ապշութիւնն և վատութիւնը: Բարին է գեղեցկութիւնը, տաղանդը, դիտութիւնը և քաջութիւնը . . . : Ահա ամեն բան :

— Հապա Աստուած, հարցուց Շարլօթ :

Գամօր չպատասխանեց :

Օրիորդ Շարլօթ պահ մ'անոր նայեցաւ ակնայեռ առանց հանդիպել կարենալու անոր աչերուն զոր Գամօր կը դարձունէր : Անտիական պատանուհին տեսակ մը սաստիկ վհատութեամբ դլուխը ծռեց, ապա յանկարծ վեր ընելով գլուխը, ըստա .

— Կան զդացումներ զոր մարդ մը չկրնար հասկնալ : Գատնազին ժամերուս մէջ ստէպ մտիկս անցուցի այդ պատ կեանքը ու բովագրիլ կը յորդորես զիս . . . բայց միշտ սոսկումովնահանջեցի զաղափարի մը . . . միայն մէկ գաղափարի առջն . . . :

— Ո՞րն է այդ գաղափարը :

— Թերեւս մասնաւորապէս ես միայն ունիմ այս զդացումը . . . թերեւս ծայրայեղ հպատութիւն մ'է այն . . . բայց ի՞նչ և է ես ինքզինքս, անձս շատ կը յարգեմ . անձս իբր նուիրական բան մ'է ինձի համար : Երբ քեզի պէս բոլորովին անհաւատ ըլլամ, թէւ փառք Աստուածյ, շատ հեռի եմ այդպիսի բանէ, դարձեալ պարկեշտ և անարատ պիտի ըլլամ, և միայն մէկ սիրոյ հաւատարիմ ըլլալու եմ պարզապէս մեծանձնութեանս պատճառաւ . . . : Լաւաղոյն կը համարիմ, շարայրեց ցած և զսպուած այլ դրասիչ ձայնովմը, լաւաղոյն կը համարիմ խորան մը պղծել քան թէ ինքզինքս :

Ասի ըսելէն ետք ոտք ելաւ, դլուխովը մնաս բարեկ փոքր ի՞նչ ամբարտաւան նշան մ'ըրաւ, և դուրս ելաւ :

Պ. ՏԸ ԳԱՄՈՐ այս խօսակցութենէն ետք ժամանակ մը տարծուին մոտավանդ մնայ . զարմանք կը տային իրեն այն անդունդները գոր ընդնշմարած էր օրիորդին այս բնաւորութեան մէջ . բաւական դժուհ էր ինքն իրմէն պահանց գիտնալու թէ ինչ պատճառաւ . այս չէր բաւեր , և աշա սաստկապէս սիրահարած էր Շարլօթին որ իր աղջականն էր : Սակայն քանի որ ինք տիար զաղափար մ'ունէր կիներուն անկեղծութեան վրայ , ևս քան վես համոզուեցաւ թէ օրիորդ տը Լիւք Տէթրէլ իր սիրտն ու ձեռքը անոր նուիրելու եկած ատեն զիտէր անշուշտ թէ ինաքը՝ Գամօր՝ դարձեալ խիստ օդտաւէտ ամուսին մ'էր ներա համար . ըստ իւրովի թէ քանի մը տարի առաջմերեւս միամստաբար խաբուեր այս նենդալի անկեղծութենէն . շնորհաւորեց ինքին քը՝ այս հրապուրելի ծուղակին մէջ չընկած ըլլալուն ու դիւրա հաւանութեան և անկեղծ յուղման առաջին շարժում մը զսպած ըլլալուն համար : — Սակայն Գամօր այսպէս ինքինքը շնորհաւորելու հոգէն կրնար ազատ մնալ : Ինչպէս շուտով պիտի իմանար ան , օրիորդ ՏԸ Լիւք Տէթրէլ այս պարապայիս մէջ կատարելապէս անկեղծ , անշահախնիր և վեհանձն եղած էր , ինչպէս երբեմն կ'ըլլան կիները : Միայն թէ ապագային մէջն ալտակալին այնպէս պիտի ըլլալոր արդեօք այս պատանուհին : Ասի կասկածելի էր շնորհիւ Պ. տը Գամօրի : Շատ անդամ կը պատահի որ մարզերը շատ արհամարուելովկ'ապականին , և կիներն ալ շատ կասկածելի սեպուելով կը կորսուին :

Գրեթէ ժամէ մ'ետք նորէն մատենատան դուռը զարկին : Գամօրին սիրտը թէթեակի բաղկեց : Գաղտնապէս յուսաց թէ նորէն պիտի աեսնէ օրիորդ Շարլօթը : Բայց մտնոլն էր զօրաւ պետը :

Զօրապետ Գամօրին մօտեցաւ համրուած քայլերով և ծովային չըէշի մը պէս շնչելով , և զան օձիքէն բռնելով , ըստ .

— Ի՞նձ նայէ , երխասամրդ դու :

— Քեզ կը նայիմ , զօրապետ :

— Ի՞նչ կ'ընես հոդ :

— Կ'աշխատիմ , զօրապետ :

— Շատ աղէկ . . . նստիր նայիմ . . . : 2է , չէ , նստիր , ըստ թոյժովումով :

Այս ատեն ինքն ալ նետուելու պէս բաղմոցին վրայ նստաւ ; Ճիշդ հօն ուր նստած էր օրիորդ Տէթրէլ . այս պարագան յոյսերը կը փոխէր :

— Ի՞նձ նայէ , կրկնեց երկար լուռթենէ մ'ետք :

— Բայց ի՞նչ նայիմ , զօրապետ :

— Ի՞նչ նայիմ . . . ի՞նչ նայիմ . . . : Բայց միթէ չես նշմաներ քանի մ'օրէ ՚ի վեր տարօրէն յուզուած ըլլալն :

— Տէր Աստուած , չէ , զօրապետ , բան մը չնշմարեցի :

— Գրեթէ գիտող չես եղեք : — Տարօրինակ կերպով յուզուած եմ , յայտնի յայտնապէս կ'երեաց յուզունքս , և ասի այնքան սաստիկ է որ , կ'երգնում պատույս վրայ թէ կան վայրկեաններ ուր կը կրգուիմ համարու թէ հօրաքյորդ իրաւոնք ունի , և թէ սրտիս մէջ հիւանդութիւն մ'ունի՞մ :

— Բա՛ , զօրապետ , հօրաքյորդ երազ կը տեսնէ . . . մանկան մ'երակին պէտ է երակիդ զարկը :

— Կը կարծէս . . . թէկ մահէն չեմ վախնար , բայց վերջապէս միշտ ձանձրալի բան մ'է այն . . . : Արդ ինչպէս ըստ արդէն , շատյուզուած եմ . . . պէտք է որ ասի վերջ ունենայ , կը լսեն :

— Եյն , զօրապետ . . . բայց ես ի՞նչ կրնամ ընել ատոր :

— Ճիմնկ պիտի իմանաս : — Ազգականս ես , այնպէս չէ :

— Իրօք , այդ պատիւը ունիմ :

— Բայց շնորհ պղական ես . . . : Քու ազգականութեանդ աստիճանաւ ուրիշ երեսունից ազգական ես ունիմ . . . և բացէ ՚ի բաց ըսնմ , քեզբան մը չեմ պարտաւորիր վերջապէս :

— Բայց բան մը չեմ տվեր , զօրապետ :

— Աղէկ զիսեմ չուզելուք : — Ուստի խիստ հեռաւոր ազգականն ես . . . բայց ուրիշ բան կայ . . . : Ճայրդ կեանքս աղատեց Աթլաս լեռան վրայ . . . : Անշուշտ պատմած է քեզ իրողութիւնը . . . : 2է . . . : Լաւ , չեմ զարմանար չպատմած ըլլալուն . . . : Ճայրդ անանկ շաղակատ մարդ մը չէր . . . :

Մարդ էր ան: — Եթէ զօրականութեան պաշտօնէն քաշուած չըլլար, գեղցիկ ապագայ մ'ունէր . . . Պ. Բելիսիէին, Պ. Գանրօս պէրին, Պ. Մաք-Մահօնին և այլոց շատ խօսքը կ'ըլլայ . . . : Գէշ չեմխօսիր անոնց գէմ, . . . : Կրթուած երիտասարդներ են . . . գէթ ես այնպէս կը ճանչեմ զանոնք, բայց հայրդ զանոնք շատ դերազնցած: Ավախ ըլլար, եթէ առջեւ անցնելու նեղութեան յանձնառու ըլլար . . . : Ինչ և է, խնդիրն ատոր վրայ չէ: — Ահա ըսեմպատմութիւնը. Աթլասի մէկ կիրճէն կ'անցնէինը . . . ետ խուսելով, . . . հրամանակալութիւն չունէի . . . զօրասիւնին ետևէն կ'երթայի իր այսպիսի ռազմային արշաւանք սիրող, աւելորդ է ըսել թէ ի՞նչպարագայով. . . : Արդ՝ ի՞նչպէս ըսի՝ մենք ետ կը խուսէինք. լուսնէն քարերու և զնտակներու անձրեւ մը կը տեղար մեր վրայ . . . և քիչ մ'անկարդութիւն կը սպատճառէր զօրապիսնին . . . : Ես թիկնապահներու մէջն էի . . . : Բաֆ, և ահա ձիս կը մոռնի, ես ալտակը կը մնամ . . . : Կրճէն հաղար հինդ հարիւր ոտք բարձր զարիւրի մը վրայ սանտրի պէս կեղաստ հինդ աւաղակներ կային . . . որք գեռ աչքիս առջեւն չեն երթար . . . : Սահելովար իջան այս աւաղակները, երիվարիս և իմ վրայ ընկան. կիրճը ճիշդ այն տեղ անկիւն մ'ունէր, այնպէս որ ոչ ոք կը տեսնէր ի՞նչվտանդի մէջ դտնուիլս . . . կամ թէ ոչ ոք կ'ուզէր տեսնել, որ մի և նոյն բանը ըսել է . . . : Ինչպէս ըսի, անկարդութիւնն կար . . . : Արդ, կ'ալաչեմքեզի որ հաւտաս թէ ձին և հինդ արաբները կռնակիս վրան դտնուելով շատ անհանդիստ էի . . . : Կը խեղդուէի . . . բոլորովին անհանդիստ վիճակի մէջ էի ես . . . : Ահա այն ատեն հայրդ իրը շնորհալի տղայ մ'եկաւ ազատեց զիս նեղ վիճակէս . . . : Իրեն քիչ մ'օդնեցի երբ ոտք ելայ . . . բայց ինչ է, այս բանը չմոռցուիր: Օ՛ն, համարձակ խօսինք: Մեծ գժկամակութիւն ունին եօթն հարիւր հաղար ֆրանքի եկամուտ մը վայելելու և իզմէն ետք Գանվարօն Տ'Արմէնի մարքիզն անուանելու: Պատասխանէ:

Թեթևակի կարմիրցաւ երիտասարդ կոմը:

— Գամօր կ'անուանիմ ես, բայս:

— Զես ուզեր որ քեզի որդեզրեմ. . . : Կը մերժես անուանս և դոյքիս ժառանգորդն ըլլալը:

— Այս, զօրապետ:

— Կ'ուզեմ որ ատոր վրայ խորհելու ժամանակ տամ քեզէ:

— 2է, զօրապետ. իմ մասիս ունեցած վեհանձնական դիտառ բութի ններէդ անկեղծարար կ'ողքուիմ և երախտագետ եմ, ասկայն պատույ խնդիրներու մէջ բնաւ չեմ մտածեր:

Զօրապետը շողի արձակող շողեկառքի մը պէս աղմկալի շնչումներ ունեցաւ: Ասք ելաւ, սրահին բոլորափք զարձաւ երկու կամերեք անդամ, ոտքերը դուրս, կուրծքը կորտուած, ապա եկաւ նստաւ բաղմոցին վրայ որ հեծեց:

— Ինչ են նսպատակներդ, հարցուց:

— Նախյոյս ունիմաւելցնելու ինչքս որ փոքր ինչ թեթև է: Կարծուածին չափ անտեղեակ չեմզործերու նկատմամբ: Հօրսյարաբերութիւններն և խիններս քանի մը արհեստական և գանձային մած ձեռնարկութեանց գուռը բաց կը թողուն ինձ, և կը յուսամթէ շատ աշխատութեամբ և կամքով պիտիյաջողիմանոնց մէջ: Ասկից՝ ի զատ հրապարակային կեանքի սպատառուելու գաղափար մ'ե պարագաներուն թոյլատութեամբն երեսփխան ըլլալու փափարն ունիմ:

— Լատ, շատ լաւ. պէտք է որ մարդս բան մ'ընէ: Անդոր ծութիւնն ամեն մոլութեանց մայրն է . . . : Քեզի պէս ես ալ ձին կը սիրեմ, աղնիւ կենդանի մ'է ձին . . . : Սասափի հետաքրիր եմ ձիարշափ կուտներուն, ասոնք ձիական ցեղը կը բարովեն, և մեր հեծելազորաց երիվարներուն պակասը լեցնելու մեծապէս կը նսպատեն, բայց ձիարշաւը զուարձութիւն մ'ե չէ թէ արհեստ մ'ըլլալու է . . . : Այսպէս ուրեմն երեսփխան ըլլալ կ'ուզես, հա:

— Ժամանակին շնորհիւ, զօրապետ:

— Անշնչառ, յայտնի բան մ'է այդ . . . : Բայց ես կրնամօգնել քեզ այդ ճամբուն մէջ: Երբ սիրտով ուզէ, հրաժարականս պիտի տամ, բարի և հաւատարիմընտրողներս պիտիյորդորեմ քեզ քուէ տան, և տեղս պիտի բունես: Ասի հաշիւիդ կը դայ:

— Կատարելապէս, զօրապետ, և բոլոր սրտովս շնորհակալ եմ քեզմէ, բայց ինչո՞ւ հրաժարական տաս :

— Հա, պատճառը կը հարցնես, լու . ըսեմ ուրեմն, վասն զի նախ կ'ուղեմօդտակար ըլլալքեզ, երկրորդ՝ ալ կ'սկսիմ ձանձրանալ երեսփոխանութենէն, բայց ուրիշ բան մ'ալ կայ, այսինքն անձնապէս գոհ պիտի ըլլամ կառավարութեան այս պղտի դասը տալով : Կը մաղթեմ որ այս դասէն օգուտ քաղէ այն . . . : Կը ձանչես զիս, յեղափոխական մը չեմ . ՚ի սկզբան կարծեցի թէ այս բանս առջև պիտի երթայ, . . . բայց երբ կը տիսնեմ անցած բաները :

— Ի՞նչ կ'անցնի, զօրապետ :

— Մարդս երբ կը տեսնէ թէ թօնըլիէ մը տերութեան մէկ բարձրաստիճան մարդն է . . . յիրաւի, Տակիտոփի գրիչն ունենալ կ'ուղէ : Երբ 1848ի միջոցներն ինձ եղած անարժան անիրաւութեան մը վրայ դադարական վիճակը մտայ, պահեստականի (րեսերվ) հասակ չունեի տակաւին, և դեռ կարող էի լսու և հաւատարիմ ծառայութիւններ ընելու . . . : Իրերու կանոնաւոր վիճակի մը մէջ կրնայի փոխարինութիւն մը յուսալ . . . : Սակայն այս փոխարինութիւնը գտայ բարի և հաւատարիմ ընտրողացս վիտահութեան մէջ . . . բայց մարդս վերջապէս ամեն բանէ կը ձանձրանայ, սիրելի՛ տղաս . . . : Լիւքսանպուրի . . . ըսել կուղեմ Պուրաօն սպալատին նիստերը քիչ մը յոդնութիւն կը տան ինձ . . . : Երկար չընեմ, թէ և ցաւ մը պիտի զգամ պատուելի ընկերներէս և սիրելի ընտրողներէս բաժնուելովս, բայց և այնահէս պիտի հրաժարիմ պաշտօնէս երբ պատրաստ և տրամադիր ըլլաս : Գաւառին մէջ անշարժ կալուած մը չունիս :

— Այս, զօրապետ, կալուած մ'որ մօրս էր . . . : Պղտի աւպարան և փոքր ինչ երկիր որ բէօյլեի կ'անուանի :

— Բէօյլեի . . . Տէրամէօրէն երկու քայլ հեռի՛ . . . աղէկ, շնոր աղէկ . . . Ահա ատի ձամբայ ելնելու պատրաստութիւնն է :

— Այս, բայց դժբաղդութիւն մը կայ . ըսել կ'ուղեմթէ ստիպուած եմ ծախելու այս երկիրը :

— Ինչո՞ւ համար, շուտիկ տղայ :

— Զօրապէտ, այն երկրէն ՚ի զառ ոչինչ ունիմ ալ : Տասն

հաղար ֆրանքի չափ. եկամուտ կը բերէ այն : Գործերու մէջ նետուելու համար դրամաղլուխներու, ստակ գնելու պէտք ունիմ, և չեմ փափաքիր փոխս ստակ առնուլ :

Զօրապետն ոտք ելաւ, և իր մարտական ու կանոնաւոր քայլովը նորէն սրահին տախտակամածը գղրգեց . ապա վերստին բազմոցին վրայ նետուելու պէս նստաւ :

— Պէտք չէ ծախել երկիրդ, ըստու : Քեզպարտք մը չունիմամենկին . . . բայց սէր ունիմ վրադ . . . : Զես ուզեր որդեղ զաւակս ըլլալ, կրցաւիմ, և կ'ստիպուիմ ուրիշնպատակներու անցնիլ . . . : Կ'իմացնեմ քեզլթէ ուրիշնպատակներու կ'անցնիմ . . . : Պէտք չէ ծախել երկիրդ, եթէ իրօք կ'ուզես երեսփոխան ըլլալ, վասն զի եթէ ծախես, այս զաւակին և մասնաւորապէս Տէրամէօրի մարդիկն ալ քուէ չպիտի տան քեզ : Բայց ստակի պէտք ունիս : Թայլ տուր ինձ որ երեք հարիւր հազար ֆրանք փոխս տամ քեզ : Երբ կարող ըլլաս վճարելու, ետ պիտի տառ ինձ այդ գումարը առանց շահի, և եթէ ետ չտաս, գհհ պիտի ընես զիս :

— Բայց, յիրաւի, զօրապետ . . . :

— Օ՛ն, ընդունէ իբր աղցական, իբր բարեկամ . . . իբր բարեկամի մը տղայ, վերջապէս ի՞նչ անունով որ կ'ուղես . . . բայց ընդունէ, թէ ոչ զիս տուուգապէս պիտի վիրաւորես :

Պ. ՏԵՂԱՄՈՐ ոտք ելաւ, զօրապետին ձեռքը բռնեց, աշխուժով սեղմեց, և կարուկ ձեռվ մ'ըսաւ .

— Կ'ընդունիմ, պարոն, շնորհակալ եմ :

Զօրապետն այս խօսքին վրայ ոտք ելաւ կատաղի առիւծի մը պէս պեխերը տնկուած, ուռնդերը բացուած որք կը ծխէին . Ճշմարիտ դազանութեամբ մ'երթտասարդ կոմսին նայեցաւ, և յանկարծ իր կործքին վրայ քաշելով սրտաքին պակաւ զան : Ապա իր սովորական հանդիսաւորութեամբը դէպ ՚ի դուռը քայլեց, այսին վրայէն անտես մատով մ'արտսուքի կաթել մը սրբեց, և դուրս ելաւ :

Զօրապետը բարի մարդ մ'էր, և բարի մարդոց շամերուն պէս երջանիկ չեղած էր այս աշխարհի մէջ : Կրնայիր իր այլան-

գակութեանց վրայ խնդրալ, բայց չէիր կրնար որ և է մոլութիւն մը տալ իր երեսին : Միաբը փոքր ինչ նեղ, այլ սիրան, անբաւ էր : Երապէս վեհերու էր, նա մանաւանդ կիներուն հետ : Փափոկ, եռանդու և սրբակեաց էր : Քիչ սիրած էր, և ամենեին չսիրուած էր : Կը պնդէր թէ իրեն եղած մէկ անիրատութեան վրայ գագարական վիճակը մասած էր : Ըստնք թէ ստուգապէս ինչէր այս անիրաւութիւնը : Քառասնամեայ հասակին մէջ կարդուած էր թշնամիէն սպաննուած աղքատ զնդապետի մ'աղջկան հետ : Ամստանութիւնէն քանի մը տարի ետք այս օրբուժին խարած էր էրիկը՝ ասսր բանակի օդնականներուն մէկին հետ սիրային յարաբերութիւն հասասաելով : Մատնութիւնը յայտնուած էր անոր մէկ անտախական սոսիէն որ այս պարագայի մէջ Խակոյի վառ գերը խաղացած էր : Պ, ՏԸ Գանվալօն այն ատեն վարդրած էր իր աստղալըրդ ուսադիրները, և հետպէտեէ երկու մենամարտութեամբ՝ որք կը յիշուին Ափրիկէի մէջ՝ երկու օրուան մէջ մեռցուցած էր յանցաւորը և մատնատուն : Իր կինը մեռած էր քիչ մ'ատենէ ետք, և զօրապետն առաջուանէն առելի մինակ մնացած էր : Պատնկային սիրով միսիթարուելու կարող մարդ մը չէր ան, անամօթ խօսէր մը կը կարմրէր : Թասերական կաքաւութիւներու խումբը վախ կը տար իրեն : Թէ է ինք թերեւս չչամարձակէր խոստովանելու, բայց իր հասակաւորութեան հակառակի, իր սպաւնալի սիրսերովիլ ու սոսկալի կերպարանովը հանդերձ երազած էր անձնուիրապէս սիրուիլ հետեւէ մը, որու ու տիցն առջև կարող ըլլար իր դիւցազնական և պարզսրախն բոլոր սիրաւէտ զայտոմները տարածել առանց ամշնալու : և մանաւանդ առանց կասկածելու :

Այս երկու հետաքրքրական յարաւէպներով Գամօրին համար նշանաւոր եղած այն օրուան իրեկունն օրիորդ ՏԸ Լիւք Տ'Էթրէլվար չինալ ընթրելու : Վարդ դիկելովիմաց առեւ թէ գլուխը սաստիկ կը ցաւի, և աղաչեց որ ներուի իր բացակայութիւնը : Այս լուրն ընդունուեցաւ ընդհանուր շշուքով մ'եւ տիկին ՏԸ Լա Իօշ-Ժիւկանի մի քանի կծու խօսքով, իրը թէ այս կինն ըսկէ ու գեղական տիկին մը պէս, չորս գին նայեցաւ շանթարձակ աչերով, և հետ մ'ըստ, որու արձաղանդը կրկնուեցաւ դաշնակին ստուարաձայն թելերէն :

Վիճակին նայելով արտօնութիւն չուներ զլիսի ցաւ ունենալու բայց և այնպէս ուրախալի եղաւ ընթրիքը տիկին Պաղիերի և տիկին Վան-Քիւիրի, նաև անոնց էրիկներուն շնորհիւ, որք նոյն իրիկուն Բարիկէն եկեր էին կիրակին իրենց կնիկներուն հետ անցունելու համար : Այս երջանկաւէտ համախմբութիւնը տօնելու համար չորսն ալման շննչանչայի լիարերան բաժակներ սպարպել, միանգամայն խօսիլ արկոյցառակ խօսքերով և գերասաւնական նմանողութիւններով, որով և ծառաներն ալ խնդացին : Երբ նորէն սրահը զային, տիկին Պաղիեր և տիկին Վան-Քիւիր զմայլելի բան մը սեպեցին իրենց էրիկներուն զլիարկները առնուլ, մէջը գնել իրենց ոտքը, և այս կերպի որահին մէկ ծայրէն միւսը սկսան սստոստելով արշաւել : Նոյն միջոցին տիկին ՏԸ Լա Իօշ-Ժիւկան զօրապետին երակին զարկը կը գննէր, և կը կարծէր թէ սաստիկ անկանոն էր այն :

Հետեւեալ առտու նախաճաշի ժամանակ զօրապետին բալոր հիւրերը նոյն սրահին մէջ ժողովուեր էին օրիորդ ՏԸ թրէլէն ՚ի զատ որու զլիայցաւը կ'երևայ թէ կը շարունակուէր : Կը նշմարուէր նաև զօրապետին բացակայութիւնը, մինչդեռ ան բոլորովին քառագավար և ժամասպահ մարդ մ'էր : Սրահը ժողովովները կ'սկսէր վրդովիլ այս բացակայութեան վրայ երբ գրան երկու թերը յանկարծ բացուեցան, և զօրապետը ներս մտաւ օրիորդ ՏԸ թրէլէն ձեռքը բռնած : Անտիական աղջկան աչերը շատ կարմիր և երեսն ալ շատ զունատ էր : Զօրապետը կա կարմիր գարձած էր : Քանի մը քայլով յառաջացաւ հասարակութիւնը բարեւելու եկող գերասանի մը պէս, չորս գին նայեցաւ շանթարձակ աչերով, և հետ մ'ըստ, որու արձաղանդը կրկնուեցաւ դաշնակին ստուարաձայն թելերէն :

Սիրելի հիւրերս և բարեկամներս, ըստ այն ստեն որոտաւիր ձայնով մը, թոյլառեք ինձ ներկայել ձեզ Գանվալօն ՏԸ թրէնի մարքիզուին :

Երջային բենոի սառնակայս (banquise) մ'ոչ այնքան լոին և ցուրտ է որքան եղաւ զօրապետին սրահն իր այս յայտարարութենէն ետք :

Պ. ՏԸ ԳԱՆՎԱԼԾՆ՝ օրիորդ Տ'Էթրէլը միշտ ձեռքէն բռնածէ կը պահէր իր կեդրունական դիրքը, և իր շանթարձակ նայուածքը տակաւին ներկայ գտնուողներուն վրայ կ'արձակէր, սակայն ինքն իր վրայ այնքան կը զարմանար և իր լրած տնկաւորութեան վրայ այնքան կը շփոթէր որ աչերը կ'սկսէին մոլորիլ և ջլաձային կերպով շրջել ակնակասիճներուն մէջ:

Պ. ՏԸ ԳԱՄՈՐ օգնութեան հասաւ իրեն; և ձեռքը բռնելով լսաւ.

— Կը շնորհաւորեմ զքեզ, զօրապետ . . . : Յիրաւի ուրաշխութիւն մ'է ինձ երանութիւնդ . . . մանաւանդ թէ քեզ արձանի երանութիւն մ'է ատի:

Ապա մօտելով օրիորդ Տ'Էթրէլին խոնարհութիւն մ'ըրած ստուդապէս շնորհալի կերպով մը, և ձեռքը թոթվեց:

Երբ ետել դարձաւ՝ իր ՏԸ Լա Բօշ-ժիւկան հօրաքյորը զօրաշպեափն դիրկը ակեսնելու շուարումը ունեցաւ: Հօրաքյորն զօրապետին զիրկէն օրիորդ Տ'Էթրէլին փարեցաւ, որ անոր զզուանայ բռնութենէն պահ մը վախցաւ կարծելով թէ զուցէ զինքը ինել դելու դաղսնի դիտաւորութիւնը ունի ան:

— Զօրապետ, ըստ այն ատեն տիկին ՏԸ Լա Բօշ-ժիւկան յաւաղին ձայնով, ձեր պաշտպանութեանը կը յանձնեմ օրիորդ Տ'Էթրէլը, այնպէս չէ . . . այն, ձեր պաշտպանութեանը կը յանձնեմ . . . վասն զի աղջիկս է, երկրորդ զաւակս է ան . . . : Սիժիսմօն, համբուրէ տոհմուհիդ . . . : Կը ներէք որ համբուրէ, այնպէս չէ, զօրապետ: Ո՛հ, մարդս այս տեսակ անձերէ զրկուած ժամանակ միայն ստուդապէս կ'իմանայ թէ նրբան սէր ունի անոնց վրայ . . . :

Եւ տիկին ՏԸ Լա Բօշ-ժիւկան ուղիօրէն արտուք թափեց:

Զօրապետը՝ որ կոմուհուն սրտին նկատմամբ բարձր զաղացար մ'երկնելի սկսէր, հաւասանց անոր թէ օրիորդ Տ'Էթրէլին հայր մ'եւ բարեկամմը պիտի բլլայ ինք: Տիկին ՏԸ Լա Բօշ-ժիւկան այս քաղցր խոստումին վրայ առանձին անկիւն մ'երթալով վարպոյրի մը շուքին ներքե նստաւ, ուր ժամէ մ'աւելի անոր լալն և ինջելը լսուեցաւ, վասն զի երանութեանը պատճառաւ ախործակը կտրուած ըլլալով չկցաւ նախաճաշել ան:

Զօրապետին այս յանդապէն ընթացքէն և ՏԸ Գամօրին ու աիկին ՏԸ Լա Բօշ-ժիւկանին շնորհաւորութիւններէն ետք ամեն մարդ վայելչութեամբ վարուեցաւ: Սակայն Թօնըլիէի աղջիկները զորովասիք կոմուհուոյն չափ եռանդով չբացին իրենց սիրաը, և զիւրին էր տեսնել թէ տիկին Պաղիէր և ափին Վան-Քիւիք զառնութեամբ կ'երեւակայէին այն ուկիներու և ապամանդներու անձրեց որ իրենց մօրաքեռ աղջկան վրայ պիտի տեղար և անոր զեղեցիութիւնը պիտի փառաւորէր: Այս մասին բնականաբար Պ. Պաղիէր և Պ. Վան-Քիւիք ամենէն առաջ վիշտ կրեցին, և իրենց գեղաշնորհ կիներն այն օրը բազմից հասկրցուցին անոնց թէ օսատիկ կ'արհամարհուին իրենցմէ: Այն օրը տրտմալի կրակի մ'եղաւ այս պատճներաւն համար:

Թօնըլիէի բնասանկը զպաց սակայն թէ ալ պարսաւոր չէր զպուշութեամբ վարուելու, ուստի հետևեալ օրը փոքր ի՞չ ցորս մարդ բարեներէն ետք մեկնեցաւ դէպ ՚ի Բարիզ:

Տիկին ՏԸ Լա Բօշ-ժիւկան աւելի ազնութեամբ վարուեցաւ: Յայտնեց թէ իր ամենասիրելի Շարլօթին մայրութիւն պիտի բնէ մինչև խորանին առջև և մինչև հարսանեկան մենակին սեամը, թէ անոր օժիտը պատրաստելու պիտի զբաղի եռանդաղին, և թէ հարսնիքն իր տունը պիտի ըլլայ:

Կրոնը տանի զիս, սիրելի կոմուհիս, ըստ զօրապետը յանչափս հընուելով, պէտք է որ բան մը խոստովանիր քեզ. ըստել կ'ուղեմ թէ զարմանք կը տաս ինձ . . . : Աներառութիւն, սասափի անիրառութիւն ըրի քեզի գէմ: Այս, շխտակը յանցանք կը խոստովանիր. կը կարծէի թէ խասասիրս, շահախնդիր, և փոքր ինչեղծ ես . . . : Այլ սակայն սխալէր եմ: Պատաւական կին մը, աղջիւ սիրս մը, զեղեցիկ հողի մ'ես: Սիրելի բարեկամուհիս, զիս հաւաքի բերելու հշմարիտ միջոցը զտար, քա՞ն որ կ'ուղես հաւասրի բերել զիս . . . : Երբեմն կը խորհիւ թէ կրօնի մասին պասիր կը բաէ մարզու, այնպէս չէ, Գամօր . . . : Բայց անկրօն մը չեմ, սիրելի կոմուհիս, և պատույս վրայ կ'երգում թէ երբ քեզի որէս կասարեալ անձեր կը աեսնեմ, զէթ անոնց համելի ըլլալու համար կը փափարիմ հաւաալ այն ամեն բաներու որոնց կը հաւտան իրենք:

Պ. ՏԸ ԳԱՄՈՅ՝ զօրապետին շափ միամիտ ըլլալով՝ հետեւ քրբութեամբ կը հարցնէր իւրովի թէ ի՞նչ կրնար ըլլալ իր հօրաքեռ նոր խորամաննկութեան դաղոնիքը, զօր նախազգալու համար մեծամեծ ջանք ընելու հարկաւորութիւն չունեցաւ։ Տիկին ՏԸ Լա Իօշ-ժիւկան ինքն ևս վերջապէս համոզուած ըլլալով թէ զօրապետն շնչերակի տարածման* (anevrisme) հիւանդութիւնը ունի, կը յուսար թէ ամուսնութեան հողերն ու հնունուքը կրնային իր հին բարեկամին կենաց աւելի շուտ վախճան տալ։ Բայց այս յշոր չունենար անդամ, Պ. ար Գանվալօնի տարիքը վաթսունէն աւելի, իսկ Շարլօթ ծաղկահասակ էր, ինչու նաև Սիմիոն։ Ուստի Սիմիոն՝ եթէ պէտք ըլլար՝ կրնար քանի մը տարի սպասել, և կամաց կամաց սիրաբանելով հաձելի ըլլալան տիական մարքիզուհին մինչեւ այն օրն ուր զօրապետին մօզօլեան շիրմին վրայ թէ իր հետ և թէ իրեն վերաբերող ժառանդական ընչից հետ պիտի կարգուէր։ Տիկին ՏԸ Լա Իօշ-ժիւկան իր ամենյուերը ՚ի գերեւ հանողանակնկալ հարուածին ներքեւ պահ մը ճպմուելէն ետք ահա այսպէս յանկարծ իր դիսաւորութիւնները փոփոխած և իր մարտկոյները կարծես հրարձակ թշնամին առջե փոխած էր։ Ահա այս բանին վրայ կը մտմտար իր վարագոյրին ետեր լալով և ինչելով։

Այս ամուսնութեան լուրէն Պ. ՏԸ Գամօրին կրած անձնական տպաւորութիւնները բոլորովին ախործելի չէին։ Նախ ատիպուած էր ինքնին խոստովանիլթէ խիստ զէշ կերպով դատած էր օրիորդ Տ'Էթրէլը, և թէ սա՝ զօրապետին եօթն հարիւր հաղար ֆրանք եկամուած իրեն կը զոհէր այն պահուն ուր իրմէն կ'ամբաստանուէր իր փոքրագումար հարստութեան վրայ իրքեւ աչք տնկող մը։ Ուստի ՏԸ Գամօր ձանձրութեամբ կ'զզար թէ այս զործին մէջ զեղեցիկ գեր ունեցողը ճիշդ ինը չէր։ Երկրորդ՝ կը տեսնէր որ ստիպուած էր սոյն միջոցէն զսպելու այն թագուն

* Անբնական ելանդն որ արիւնով կը հազո՞ւ և շնչերակին ներէն հետ և շաբանակուն։

տրիփը (passion) զօր իրեն կը ներշնչէր այն գեղանի և տարօրինակ անձը։ Կը խորհէր որ օրիորդ Տ'Էթրէլ ներկային և ասպագային մէջ զօրապետին թէ իրը ամուսնուհին (épouse)։ և թէ իրը այրի կինը բոլորովին խոյս կը տար իրմէն։ այս ձերունիքին և բարեկամին շնորհքը ընդունելին ետք անոր կինը մոլորելը, կամ աղքատութեանը պատճառաւ հետք կարգուելու չհաւանելին ետք օր մը նոյն կինը այրի և հարուատ տեսնելով հետն ամուսնալն իրեն կ'երեւար անարժանութիւն մը կամ նուաստութիւն մը։ զօր պատիւը հաւասարապէս և մի և նոյն ակներեւ անսչառութեամբ չէր ներեր իրեն, եթէ բառ մ'եւ ծաղը մը չէր այն պատիւը զօր իր կենաց միակ օրէնքը ըրած էր։ Պ. ՏԸ Գամօր առանց դեղեւելու հասկցաւ այս կէար և ըստ այնմ համակերպեցաւ։

Պ. ՏԸ Գամօր չորս կամ հինգ օր ևս Գանվալօնի ապարանքը մնաց անթերի վարմունքով։ Օրիորդ Տ'Էթրէլի հետ աղջիւ և զոյց ուշագրութիւններով վարուեցաւ, ուշագրութիւններ օրոց հետ մելամաղձութեան վայելուչ մաս մը խառնուած էր, և որք իր երախտագիտութիւնը, մեծարանքը և միանդամայն ցաւերը յայտնեցին անոր։ Պ. ՏԸ Գանվալօն ևս ոչ նաւազ զոհ եղաւ եղաւ երիտասարդ կոմին վարմունքէն, որ զորովալի յօժարութեամբ մ'իր հիւրքն կալին ակարութիւնը նկատողութեան առաւ, անոր նշանուհիին զեղեցիութեան վրայ քիչ և բարոյական յատկութիւններուն վրայ շատ խօսեցաւ, և այս ամուսնութեան ապագային վրայ խիստ ուղրելի վատահութիւն մը ներշնչեց զօրապետին։

Պ. ՏԸ Գամօր մեկնելէն օր մ'առաջ զօրապետին առանձին սենեակը կանչուեցաւ։

— Սիրելի բարեկամ, բառ Պ. ՏԸ Գանվալօն իր սեղանաւորին վրայ քաշուած երեք հարիւր հաղար ֆրանքի փոխանակագիր մը յանձնելով Պ. ՏԸ Գամօրին, խիզդ հանդարտելու համար կը պարտաւորիմ յայտնել թէ քեզ ըրած այս փանաքի ծառայութիւնս օրիորդ ՏԸ Լիւր Տ'Էթրէլին իմացուցի։ Գիտնա, սիրելի բարեկամ, որ օրիորդ ՏԸ Լիւր Տ'Էթրէլքու վրայ շատ համարում բարեկամական սէր ունի։ Հետեւարար մեծ զոհունակութիւն ցոյց տուաւ այս լուրը առնելով։ Իրեն իմաց տուի նաև թէ որ և է,

ընկալաղիր առնուլ չեմ ուզեր այս դոմարին փոխարէն, և թէ այս մասին երբէք գտա մը շպիտի բացուի քեզի դէմ։ Օժիարդ Տը Լիւդ Տ'Էթրէ ո՞ւ կը խոստովանիմքեղթէ միակ ժառանգուհիս պիտի ըլլայ՝ սրտաղին հաւանեցաւ դիտառութեանցս։ Ճիմա, սիրելի Գամօր, պատի ծաայտ թիւն մ'ըրէ ինձ։ Ճանկցոնեմքեղմիաբս։ ըսել կ'ոզեմթէ շատ ուրախ կ'ըլլայի եթէ օրինաւոր փառասիրութեան նպատակներուդ հասնելու համար անմիջապէս գործել սկսիրդ տեսնէի։ Կոր կացութիւնս, հասակս, յօժարութիւններս, նաև այն յօժարութիւնները զոր կ'ենթաղրեմ թէ ունի մարդիվուհին, բոլոր պարապ ժամանակներս և գործելու բոլոր աղասութիւնն կը պահանջեն։ Ճետեաբար կը փափաքիմ կարելի եղածին չափ շուտյանձն առնել քեզի իմ քաջե հաւատարիմ ընտրողներուս որպէս զի թէ օրէնտիր ժողովին և թէ գաւառական ընդհանուր ժողովին անդամ ընտրուիս, և առէկ կ'ընես եթէ նախ և առաջ յաջողիս ընդհանուր ժողովին անդամութիւնը ստանձնելու։ Ինչու համար ուշանաս։ Քաջահմուտ և քաջարժան անձ մ'ես . . .։ Ուրեմն ի՞նչ հարկ սպասելու, ծն, յառաջերաթանք։ Սկսինք մեր գործողութիւնները, կ'ուզես սկսիլ։

— Զօրապետ, նախասպատիւ կը համարէի փոքր ի՞նչ հասուն ըլլալ . . . սպայցն ձեր բարիյօժարութեանց համեմատ հիմա վարուիլ չուզելը ստոգապէս յիմարութիւն ու միանգամայն ապերախտութիւն մ'է . . .։ Նախ ի՞նչ ընել պէտք է։ Ըսէք, նայիմ։

— Բարեկամ, վաղը փոխանակ դէպ ՚ի բարիլ մեկնելու պէտք է մեկնիլ դէպ երկիրդ որ . . . Իէօյեի կ'անուանի կարծեմ. . . չըսիր թէ Իէօյեի է անունը . . .։ Լաւ, ուրեմն պէտք է Իէօյեի երթալ և Տէրամէօրը շահիլ։

— Ի՞նչ է Տէրամէօր ըսածդ, զօրապետ։

— Տէրամէօրը չանչես . . .։ Բայց, իրաւ է, այն, չես կրնար ճանչելզան . . .։ Կրողը տանի, կրողը, չանչելդ ձախորդ սպարագայ մ'է։ Տէրամէօր զաւառին մէջ ամենազօր է . . .։ Այլանդակ մ'է Տէրամէօր, բայց լաւ տղայ մ'է . . . ի՞նչ պէս պիտի տեսնես, շատ լաւ տղայ մ'է, ի՞նչպէս նաև իր քեռաղջիկը, խի՛ստ յարգելի կին մը։ Ի՞նձ նայէ, պէտք է հաճելի

ըլլալանց . . . այս զոհողութեան փոխարէն միայն կրնասյանողիւ . . .։ Կը կրինեմ թէ Տէրամէօր դաւառին տէրն է։ Ան կը պաշտպանէր զիս . . . եթէ ոչ յիրասի կ'ըսեմ թէ կէտ ճամբան մնացած կ'ըլլայի։

— Բայց, պարն, ի՞նչ պէտք է ընել անոր հաճելի ըլլալու համար։

— Տէրամէօրին . . .։ Ահա ըսեմ . . . պիտի տեսնես զինքը . . .։ Շատ անհեղել անձ մ'է։ 1825էն ՚ի վեր բարիկ դայած չէ։ Բարիկըն և բարիկցիներէն կը սարսափի . . .։ Արդ՝ այս մասին իր ունեցած զաղափարները պէտք է քիչմը շոյել. . . այս աշխարհիս մէջ քիչմը խարեւոթիւն պէտք է, պատանիկ դու։

— Բայց իր քեռաղջիկը։

— Ա՛ս, կրողը տանի. պէտք է քեռաղջիանն ալ հաճելի ըլլալ . . . Տէրամէօր սաստիկ կը սիրէ զինքը. թէն երբեմակի գիմարդութիւն ցոյց կը տայ, բայց և այնպէս անոր ամեն կամքը կը կատարէ . . .։

— Եւ ի՞նչ տեսակ կին է այդ քեռաղջիկը, զօրապետ։

— Ա՛ս, խիստյարգելի, կատարելսպէսյարկելի կին մ'է . . . այրի կին մը . . . քիչմը կրօնամոլ . . . բայց շատ կրթուած . . . խիստ արժանաւոր կին մ'է։

— Եւ ի՞նչովէս վարուիմ սցդ կնկան հաճելի ըլլալու համար։

— Ա՛ս, կը նայիմ որ կարողութենէս վեր բաներ կը հարցնես ի՞նձ . . .։ Ես երբէք չկրցած եմ կնկան մը հաճելի ըլլալ։ Սադի մը պէս ապօւշ կը դառնամ անոնց քով. . .։ Իմ ճեռքս չէ հաճելի ըլլալ անոնց . . .։ Բայց գուն, ծաղկահաս ընկերս, գուն այդ մասին դաս առնուու պէտք չունիս . . . անտարակցոյս հաճելի պիտի ըլլաս այդ կնկան, բաւական է որ վայել չութեամբ և աղնուութեամբ վարուիս . . . ահա ըսի ըսելիքս . . .։ Աերջապէս պիտի տեսնես երկուքն ալ, և ապահովեմ թէ հրեշտակի մը պէս պիտի յաջողիս այս սպարագային մէջ . . .։ Տէրամէօրին և իր քեռաղջիանն հաճելի ըլլալ, ահա այս է յաջութեան գաղտնի միջոցը։

Հետեւեալ օրն առաւօր Պ. ՏԸ Գամօր Գանվալօնի ասլարանէն. մեկնեցաւ այս ան'ատար տեղեկութիւնները, նաև զօրապետէն. Տէրամէօրին դրուած յանձնարար նամակ մ'ունենալով հետը. վարձու կառքով մ'իր թէցեիյի երկիրը զնաց որ տասն մղոն հեռի էր: Ճամբան երթալով կ'ըսէր իւրովի թէ փառասիրութեան շաւզին մէջ ամեն ինչ հեշտ և գիւրին չէ, և թէ խիստ էր ՚ի սկզբան Տէրամէօրի և իր յարգելի քեռաղջկան կերպարաններուն նման երկու սպառնական կերպարանքի հանդիպիլ այն շաւզին. մէջ:

Պ

Իէցեիյի կալուածը կը բաղկանար դաշտերու մէջկորսուած երշ կու աղարակէ և փոքր ինչ բարեձեւ տունէ մ'որու մէջ Պ. ՏԸ Գամօրի մայրական ընտանիքը բնակած էր ատենօր: Խոկ ինք բնաւ չտեսած էր այս կալուածը: Ամառուան զեղեցիկ օրերէն մին երեկոյեան ժամն ութին հոն հասաւ: Իրենց տերեւախիստ կատար ները իրարու խառնող հինաւուց կնձնիներու երկայն և մմին ծառուղի մը զէպ այն տունը կը տանէր. այս բնակարանը չէր համապատասխաներ սոյն փառաւոր յառաջարանին: Եւյիրաւի վերջին դարու մէջ կանդնուած փանաքի շէնք մ'էր, որ իբր զարդ լոկ իր յարկերուն վերել քէօչք մ'և բոլորաձեւ լուսանցոյց մը ունէր, և որու մէկ կուշոր սակայն իշխանական աղանձնուուն մը շինուած էր: Բայց այս տունն արժանապատութեան կերպարան մը կ'առնուր իր առջևի կողմն իրարու վրայ դրուած երկու պղտի դարաստափներէ որոնց երկու սանդուղները կրանիթեայ վանդակներու վրայ կը կոթնէին: Աերին դարաստափին մուտքին քով վանդակին մէն մի կողմն երկու քարաշէն կենդանիներ կային որք ժամանակու թերեւու առիւծներու նմաներ էին, և որք հարիւր յիւուն տարիէ ՚ի վեր մէկզմէկ կը զիշատէին աչքով:

Տան ետեւն էր պարտէզն որու միջնը, ովնէրէ և սպանին ասէներու ձեւեր ընծայող ծաղկոցի եղբերու մէջ որմաշէն պատուանդանի մը վրայ արեային մելամաղձոտ շրջանակ մը կը նշմարուէր. աւելի հեռի կային խոստովանարաններու և տեղտեղ ալ ճատրակի հետեւակներու ձեւով կտրուած տուսախներ, ներսը, Ճիշդ տան դէմորմայեց ծառերու յատովկ կիսարուոր պատ մը, աջ կողմն այն ատենուան Ճաշակին համեմատ նոյնպէս քանդակուած մատաղի նշգրաբիններու ցանկ մը, խորշեր, դալարաշէն հովանոցներ և նշգարիններէ կազմուած լարիւրինդոս մ'որ հազարումէկ շրջաններով կ'ընկղմէր խորհրդաւոր ձորի մը մէջ: Այս ձորին մէջտատմամբ փոքր շշուկ մը կը լսուէր մշանջենապէս. շշուկը հանողն էր եփուն կաւէ շինուած յաւերժահարս մ'որու սափորն ջրարաշիական անծանօթ հնարքով մը զիշեր ու ցերեկ դոցն ինչ ջուր կը թափէր ընակի մ'աւաղանը. այս ընակն իր չորս դին հինաւուց եղեիններ ունէր և անոնց շուքին ներքե Ազերոնին պէս սեաթոյը կ'երեար:

Այս ամեն իրերու տեսքէն Պ. ՏԸ Գամօրին ընլունած առաջին տպաւորութիւնը բոլորսին արտմալի և երկրսրդն ալ աւելի վշտալի եղաւ: Ուրիշ ժամանակներ անշուշտ հետաքրքրութիւն մը պիտի ունենար անցելոյն այս յիշտասկներուն միջնէր մանկուհիի մը հետքը փնտուելու, մանկուհի մ'որ հոն ծնած էր, որ հոն մեծցած էր, որ իր մայրն եղած էր, և որ թերեւ խանդաղատանօք սիրած էր այս ամեն իրերը. բայց Պ. ՏԸ Գամօրին զրութիւնը չէր ընդուներ այս տպական բաները, ուսափ մերժեց այս դաղափարները, եթէ միտքն եկան անոնք, և արադասես նաշուածքէ մ'ետք իր ճաշը ուզեց:

Պահապանն և իր կինն որք երեսուն տարիէ ՚ի վեր Իէցեիյի մինակ բնակիչներն էին՝ առջի օրըյատուկ բանբերէ մ'արդէն իր մայեր էին Գամօրին գալը. ուստի օրն ՚ի բուն տունը մաքրեր և օգաւորեր էին. այս գործողութեան հետեւանքն եղած էր նորողել այն ամեն անպատճութիւնները որոնց առաջքը առնլու նպատակ ունէր այն, և զրգուել բնակարանին հինորիւյ թերափէները զոր իրենց քունին, փոշիին և սարդի ոստայններուն մէջ անհանդիսաւ ըրած էր:

Ճաշի սեղանը գլխաւոր սրահին մէջ պատրաստուած ըլլալով; Երբ Պ. ՏԸ Գամօր ներս մտաւ, մառանի, զերեղմանի և հին ուռ փուտ կառքի անորոշ հոտէ մը դրաւուեցաւ իր կոկորդը: Սեղանին վրայ երկու ճրադ կար. անտիական կոմու կեանքին մէջ ճրադ շտեսած ըլլալով շատ զարմացաւ: Այս երկու ճրադները հնգետասաններորդ աստիճանի վերաբերող երկու աստղի պէս մութին մէջ տկարօրէն կը փողփողէին: Պ. ՏԸ Գամօր այս ճրադներուն մին զգուշութեամբ առաւ երկաթէ աշտանակէն բռնելով, և նախ ժամանակ մը հետաքրքրութեամբ քննեց. ապա այն ճրադին լսյովը մօտէն քննեց իր նախահարց մէկ քանիին պատկերները որք պատը կը զարդարէին, և որք կարծես թէ իրենք ալ անոր կը նայէին ծայրայեղ զարմացմամբ մը: Այս պատկերներու ներկը թօշնած և փեռեկուած ըլլալով շատ տեղ կոտաը կ'երեւար: Ոմանց քիթը կորսուած, ոմանց միայն մէկ աշքը մնացած էր, իսկ մէկ քանին ալ առանց թեփ ձեռներ և առանց ձեռքի թեքը ունէին, բայց ամենքն ալ ամենամեծ բարեսիրութեամբ կը ժպակէին: Սուրբ-Լուգովիկոսի ասպետ մը Յեղափոխութեան ժամանակ սուբինի վէրք մ'ընդունած էր իր խաչին վրայ, և ծակը բայց մնացած էր. բայց այս ասպետն ալ միւսներուն պէս կը ժպակէր և ծաղիկ մը կը հոտոսէր:

Այս քննութեան աւարտումէն ետք Պ. ՏԸ Գամօր ըստ իւրովի թէ այս պատկերներուն և ոչ մին տասնուհինդ ֆրանքի արժեք ունէր, և հառաջելով երկու ճրադին առջև նստաւ: Պահապանին կիսր նախորդ զիշերուան մէկ մասը իր հաւանոյին թոշունները մորթելով անցուցած էր, և այս կոսորածին զանազան արտադրութիւնները հետզիեաէ սեղանին վրայ երեցան կարադի հեղեղներու մէջ խոլուած: Բարեբաղդարար զօրապետն անակնիւալաեւորութեամբ մ'առաջին գծուարութեանց գիմազքելու համար առջի օրը մէկ կողով պաշար բեյքի դրելու հայրական ուշադրութիւնը ըրած էր: Քանի մը շերա կարկանդակի և քանի մը բաժակ Շամթօ-Իքեմ զինիի օգնութեամբն երիտասարդ կոմու կրցաւ զիմազքել այն անհնարին արամութեան զըր կ'սկսէին տալ իրեն պանդիստթիւնը, առանձնութիւնը, զիշերը, ճրադներն

մուխն և իր նախահարց գամբանական ընկերութիւնը: Նորէն ստացաւ իր բարյակին ոյժը զոր ստուգիւ պահ մը կորուսած էր, և իրեն ծառայող ծեր պահապանը խօսեցոց: Աշխատեցաւ անորմ քանի մը տեղեկութիւն առնուլ Պ. ՏԸ Գամօրի հետաքրքրական անձին վրայ. բայց ամեն նօրմանտիւցի շինականներուն պէս պահապանն ալ համոզուած էր թէ հարցումի մ'որոշակի պատասխան տուող մարդն անպատիւ մարդ մ'է: Կարելի եղածին չափ ակնածութեամբ պատասխաննելով ըսել ուղեց Գամօրին թէ ինք միամտաբար չէր խարուեր իր առերևոյթ անդիտութենէն. թէ Պ. ՏԸ Գամօրին առէկ դիսէր Պ. ՏԸ Գամօրին ինչ ըլլալը, ինչ ընելը, ուր բնակիլը. թէ Պ. ՏԸ Գամօր իր տէրն է, թէ իրը իր տէրն իրաւոնը ունի պահանջելու որ յարդանօք վարուի իր հետը, թէ բայց և այնպէս Պ. ՏԸ Գամօր բարիղցի մ'էր, և թէ ինչպէս Պ. ՏԸ Գամօր ճշդապէս կ'ըսէր՝ բոլոր բարիզցիները խեղկատակ են:

Պ. ՏԸ Գամօր բնաւ չբարկանալու երգում ըրած ըլլալով իւրովի՝ չբարկացաւ: Փոքր ինչ համբերութիւն ուղեց զօրապետին հին օղիեն, զլանիկ (cigare) մը վառեց և գուրս ելաւ: Տան առջև ասարածուող գարասափին պղտի վանդակին վրայ կը թնդեցաւ. և ժամանակ մը կեցաւ իր առջև նայելով: Գիշերը՝ թէ կեղեցիկ և յստակ էր, բայց և այնպէս թանձր վարդոյը մը կը ծաւալէր ընդարձակ գաշտավայրերուն վրայ: Ի հեռուստ տափարակներն և բլուրներն երինային գատարկ անջրականներու պէս ահաւոք ըլութիւն մը կը պահէին, լուռթիւն որ զարմանելի է բարիզցեան ականջներու համար: Միայն թէ մերժ ընդ մերժ հեռաւոր հաջումմը կը լուռէր յանկարծ, ապա կը գագրէր, և ամենուրեք նորէն լուռթիւնը կը տիրէր:

Պ. ՏԸ Գամօր՝ որու աշքը սակաւ առ բակաւ սովորած էր մութին՝ գարասափին սանդուղէն իջաւ, և մուա հինաւուրց ծառուղին որ մթին և հանդիսաւոր էր ինչպէս մայր եկեղեցի մը կէս զիշերին: Գամօր ծառուղիին դուռէն դուրս ելնելով զիւղական ճամբաւ մը վրայ զտաւ ինքնինքը, և սկսաւ քայլել առ դիպուածի:

Ճիշգը խօսելով՝ երիտասարդ կոմսն իր կենաց մինչեւ այն ժամանակն երբէք բարիղէն չմեկնած էր։ Այսինքն ամեն անդամոր դուրս ելած էր մայրաքաղաքէն, հետո ատրած էր ասոր աղմուկը, և շարժումը, աշխարհամիական ընթացքը և արուեստական կեանքը. ձիարշաւները, որսորդութիւնը, ծովեղերեայ տուներու կամ հանքային ջուրեր ունեցող քաղաքներու մէջ բնակելու սովորութիւններն երբէք ստոյդ տեղեկութիւն չտուեր էին իրեն թէ դաւառներուն և թէ դիւղերուն նկատմամբ։ Առաջին անդամայն ամեն զգաց իրապէս թէ ի՞նչ են դաւառն ու գիւղը, և այս զգացութիւնը սոսկալի եղաւ իրեն։ Քանի կը յառաջանար այս լոին ճամբուն վրայ, ուր ոչ լոյս և ոչ տուն կար, կը կարծէր թէ լուսնային վայրի մ'աւերուն և մոռած տեղուանքը կ'ուղեռի ։ Նօրմանտիայի այս զաւառը հին Պրիթանեի ամենէն մշակուած կողմերը կը լիշեցնէ։ Նօրմանտիան Պրիթանեի դաշտական (agreste) և փոքր ինչ վայրենի կերպարանքը, խնձորենիները և հաւամբգիները, թանձրախիս հովանավայրերը (coaveri), դալարագրդ ձորերը, խոր ճամբաները, թանձրախուռնցանկերը ունի։ Կան երազուներ որք այս հեշտակէտ և վսիմ բնութիւնը իր զիշերային հանդարտութեան մէջ անդամի սիրեն։ Կը սիրեն այն ամեն առարկաները որք այն ատեն Պ. ՏԸ Գամօրին անտարբեր զգայարանաց վրայ տպաւորութիւն կ'ընէին, կը սիրեն իսկ քնացող զիշերու այս լուսութիւնը և հանգարտութիւնը, առտու մանագալուած մարդադեախններու հոսք, փասերու խոտերուն մէջ հոն հոս փողփողող պղտի պայծառ նշոյները, մօսակայ մարդին մէջ կարկաչողաներեցիթ առուակը, երազող կովի մը տարտամբառաչումը, և այս ամեն իրերու վերեւ տիրող երկնից խորունկ լուսութիւնը։

Պ. ՏԸ Գամօր աեսակ մը յուսահատութեամբ միշտ կը քալէր դիպուածին առաջնորդութեամբը, անշուշտ յոյս ունենալով թէ վերջապէս Մատուլէնի պուլչարը պիտի զտնէ։ Բայց ճամբռն եղան վրայ դիւղայիներու քանի մը յանուցիր տնակներ կտաւ միայն, որոնց յած և մամնուու տանիքը կարծէս թէ ահաղին բշոյի մը պէս այս բեղմնաւոր երկրէն կ'ելնէին։ Այս խղիկներուն երա

կու կամ երեք բնակիչներն իրենց գրան շեմին վրայ զիշերուան օդը կը ծձէին, և Գամօր մութին կրցաւ նշմարելանոնց գուեհիկ կերպարանքը և դաշտերու գժուարին աշխատանքէն ծուռած անդամները։ Անմուռնչ, անշարժ կը կենային հոն, և վաստակաբեկ կենդանիներու պէս մտովին կ'որոճէին 'ի խաւարի։ Խնչպէս ամեն զրաւիչզաղափար մ'ունեցողները, նյոնպէս և Պ. ՏԸ Գամօր հօրը կրօնը իր կեանքին իբր կանոն ընդունած ըլլալէն 'ի վեր՝ սովորութիւն ունէր իր ամեն տպաւորութիւնները և ամեն խորհուրդները այս կանոնին յարել։ Նյոն պահուն ըստ իրովի թէ անշուշտ այս զիւղայիներուն և իրեն պէս քաղաքակիրթ մարդու մը մէջ աւելի հեռաւորութիւն կար քան թէ այս զիւղայիներուն և անտառներու անտառներուն մէջ, և այս խորհրդածութիւնն աւելի հաստատեց անողոքելի աղնուականութեան այն զգացումը որ իր վարդապետաւորեան տրամաբանական կէտերուն մին է։

Գամօր պահ մ'առաջբաւականցից զատիթափի վրան ելած էր, և այս զատիթափին վերէն վհաս նայուած գովլմը խնձորենիներու, չոր խոտէ և խառնաշփոթ դալարիքէ բաղկացող զէզերու նոր հորիզոն մ'ընդնշմարելէն ետք կը պատրաստուէր ետ զառնալու երբ անակնկալ գիպուած մ'իր տեղը կեցուց զինքը. ըսելկ'ուզենք թէ տարօրինակ ձայն մը յանկարծ իր ականջները զրաւած էր։ Զայներու և երածշային զործիներու ախորմելի ներդաշնակութիւն մ'էր լսուածը, որ այս կորսուած անսպատին մէջ երազի և հրաշքի նման բան մը կը սեպուէր։ Երածշուութիւնը լսու և պատուական էր իսկ. Գամօր ուշգնելով զիսեց որ երածշտական եղանակը Պաշի նախերգանքն էր կունոյէն կարգադրուած։ Երբ Ռողէնոսն իր կղզիին աւազին վրայ մարդկային ուաքի մը հետքը նշմարեց, ոչ այնքան զարմացաւ որբան Գամօր այս անսպատին միջեր քաղաքակիրթութեան այսքան բուռն նշանակ մը գտնելով։ Աւստի լսուած ներդաշնակաւոր ձայներուն որ կողմէն զալը հասկենալէն ետք զդուշութեամբ և հետաքրքրութեամբ իջաւ բլուրէն գիւթական սպալատ մը վնասուող արքայորդի մը պէս։ Բլուրին զառիթափին կէս ճամբռն վրան աեսաւ պալատը բարձր պատի մը կերպարանով, որ կոնակը ճամբռող տան մը յետնա-

գոյն մասն էր։ Առաջին դատիկոնի պատուհաններուն մին տաճ կողմանական ճակատներուն մէկին վրայ բացուած էր, և ճիշդ աւհա այս պատուհանէն կ'ելնէր լուսեղէն հեղեղի հետ խառնուած ներդաշնակութեան հեղեղը։ Գանի մը աղեսոր նուազարաններ դաշնակի եղանակներուն հետ համաձայնութեամբ կը նուազէին, և այս նուազային ձայնակցութեան հետ կը լսուէր կնային բարձր ձայն մը, յստակ և ծանր ձայն մը, որ անտիկան վարժապետին մինթիգական նախերը կ'երգէր այնպիսի արտասյայտութեամբ։ և Ճաշակով ոքք նոյն խիլ հեղինակին ախործ և հաճոյք կրնային պատճառել։ Գամօր երաժիշտ էր և շատ աղէկ կրնար դիտելթէ նրբան հմտութեամբ կը նուազահարուէր այն կտորը։ Եր ուշն այնքան զրաւուեցաւ սոյն նուազահարումն որ նուազահարները և մասնաւորապէս երգուհին տեսնելու անդիմազրելի փափաքը զզաց։ Ռւստի այս անմեղ դիտաւորութեամբ ճամբուն եղրին քովի փոսէն վեր ելաւ դէպ ՚ի գաշուալյարին կողմը, և զառիթափին վերնը կանդնեցաւ, և որովհետեւ լուսաւոր պատուհանէն տակաւին շատ վար կը դառնուէր ինք, առանց վարանումի իր՝ մարմնավարժային յատկութիւններուն կիրառութեամբ՝ ցանկին վրայ աճող հինորեայ կաղնիներուն մէկէն մազլցելով մինչեւ բարձրագոյն սոսերն ելաւ։ Այս վերացման միջոցին ինքնին կը խոստովանէր թէ սցապիսի ընթացք մը նրբան թեթեւութիւն կը պարունակէր նահանգային շրջանակի մ՝ ապագայ երեափոխանին նկատմամբ, և չէր կրնար զապելիր ժպիտը մտածելով թէ սոսկալի Տէրամիօր կամիր քեռաղջիկը զինքն այս երկդիմի կացութեան մէջ թերեւսյանկարծ տեսնէր։

Գլխաւոր ոստի մամնէն տերեւախիտ և դրեթէ հետաքրքրական պատուհանին հանդիպակայ մասին վրայ յաջողեցաւ բաւական հանգստութեամբ տեղաւորուելու, և պատուհանէն շատ հետի դանուելով հանդերձ կրցաւ նայիլ սրահին մինչեւ ներսն, ուր նուազահանգէսը տեղի կ'ունենար։ Կրցածին չափածին չափելով տեսան որ տասնի շափ անձինք հաւքուէր էին հօն։ Զանազան տարիք քովքանի մը կիներ սեղանի մը բոլորտիքը կ'աշխատէին։ Անոնց մօտ երիտասարդ մը կարծես նկար կը ծրագրէր։ Հոն հան-

դատաւէտ թիկնաթուներու մէջ թաղուած էին երկու կամ երեք հանդիսական որոնց կերպարանքին վրայ մտքի ամփոփում կը նշմարուէր։ Գաշնակին բոլորտիքը կ'երեւար խումբ մ'որ մասնաւորապէս երիտասարդ կոմին ու շը դրաւեց։ Գրեթէ տասներկու տարեկան աղըոր մանկուհի մը գաշնակը կը բռնէր ծանրապէս։ Ետեր կար ծերունի մ'որ նշանաւոր էր իր բարձր հասակովը, կունդ Ճակատովը, սպիտակ մազերու պսակովն, սեաթոյր թանձը ունքովը, և որ քրմական արժանաւորութեամբ մը քնար կը զարնէր։ ասոր քովը նւտած էր եկեղեցականի հագուստովզրեթէ յիսուն տարեկան մարդ մ'որ արծաթեայ թեւերովահազին ակնոյ մը կը կրէր, և որ ստուարաձայն քնարի մը կնանտոցը կը դորձածէր խորին մոտագրութեամբ մը։ Երկուքին մէջ տեղն էր երգաւահին։ Թխադոյն, զունատ, նրբանձն և վայելչահասակ անձ մ'էր նէ և քանուհինզ տարին չըրացուցած կ'երեւար։ Իր երեսին ձուաձն կերպարանը, որ փոքր ինչ խիստ էր, կենդանութիւն կ'առնուր երկու ու ու մեծ աչքէ ոքք կարծես աղ աւելի կը մեծանոյին երբ երգէր նէ։ Այս կինն իր ձեռներուն մին դաշնակին առջեր նատող պատանուհին ուսին վրայ դրած էր, և այս ձեռնովը կարծես նուազի եղանակին շափք կը զարնէր մնղմիկ, պատանուհին եռանզը փոփոխակի զրգուելով և չափաւորելով, և այս ձեռքը քնորոշէր։ Բալեսթրինայի օրհներդութիւն մը յաջորդած էր Պաշի նախերգութեան (prélude)։ քառերգ (quator) մ'էր երգուածը, որու երկու նոր նուազահարներ իրենց օժանդակութիւնը կ'ընծայէին։ Սոյն պարագային մէջ ծեր քաշանան իր սոսուարաձայն ք արը թողլով ոտքի վրայ ելած, ակնցները հանձ էր, և իր խորունկ բամբի ձայնը կատարելապէս զոհացուցիւ ամրողջութեան մը մէկ մասը կը կազմէր։ Քառերգին ընդհանուր խօսակցութիւն մը յաջորդեց պահ մը։ այս խօսակցութեան միջոցին երգուհին համբուրեց դաշնակահար մանկուհին որ խոլոյն սրահէն գուրա ելաւ։ Այս ատեն տեսակ մը շրջան կազմեցին քահանային բոլորտիքը, որ հաղաց, քիթը սրբեց, արծաթաշէն ակնոյը վերստին աչքին վրայ դրաւ, և իր պարեղօտին տալէն բան մը հանեց որ ձեռագիր մը կ'երեւար։

Սակայն երդուհին սպատուհանին մօտեր էր կարծես օդ առնւ լու համար . հանդարտորէն հովահարը բացաւ մատերուն մէջ . իր շքատեսիլը լուսեղէն սպատուհանին առջև ծրագրուեցաւ : Դէսլ 'ի դուրս և կարծես դիպուածին առաջնորդութեամբն երբեմն դէսլ երկինք , երբեմն դէսլ 'ի մթահար դաշտավայրերը կը նայէր : Պարոն Տը Գամօր կը կարծէր թէ հովահարին թեթև բախումներուն հետ անոր մաքուր և թեթև շունչը կը լսէ : Քիչմը ծռուեցաւ աւելի աղէկ տեսնելու համար , և այս շարժումէն իր բոլոր տիքը ծածկող տերեները շարժեցան . ծաղկահաս կինը՝ այս թեթև խշբուքը լսելով յանկարծ կեցաւ անշարժ , և իր զլխուն ձիգ և ուղղողիքիքը յայտնապէս ցոյց տուաւ թէ ան ակնայեռ կը նայէր այն կաղնին որու վրայ կծկուած պահուած էր Պ. Տը Գամօր : Երիտասարդ կոմուղ զդաց թէ իր կացութիւնը կը ծանրանար , և չկրնալով բնաւ դատել թէ ինք մինչեւ որ աստիճան տեսանելի էր կամ չէր՝ իր կենաց ամենէն անաղորդյն վայրկեաններուն մին անցուց յամառութեամբ կաղնին վրայ յառող այն նայուածքին սպառնալեաց ներքւ :

Երիտասարդուհին դէսլ 'ի սրահին ներսը դարձաւ վերջապէս , և հանդարտ ձայնով քանի մը խօսք ըստ , և ահա իսկոյն պատուհանին մօտեցան հանդիսականներուն երկուքը կամ երեքը ուրոց մէկին քնարաւոր ծերն ըլլալը ճանչեց Գամօր : Նոյն տաղանապելի միջոցին երիտասարդ կոմուղ միայն մէկ ամենապատշաճ հնարք մը գտաւ այսինքն իր գալարաշէն խորշին մէջ զերեզմանաւ կան ըլութիւն և անշարժութիւն մը պահեց : Սակայն և այնպէս չհանդարտեցաւ պատուհանին առջեն եկող մարդերուն դիբբէն , որը իրենց նայուածքը անջրպետին մէջ կը ժուռածէին յայտնի երկմտութեամբ մը , և ասկից հետեցոց թէ իր հոն ծառի մը վրայ գտնուիլն աւելի կասկած քան թէ սասոյդ իրողութիւն մ'էր անոնց առջև : Պատուհանին մարդերը փոխադարձ դիտողութիւններ կ'ընէին եռանդով , որոնց Գամօր ուշադիր ականջ կը տար առանց յաջողութեան : Վերջապէտ աղդու ձայն մ'որ քնարաւոր ծերին ձայնն երեցաւ երիտասարդ կոմուն՝ առ երկու բառը յստակ կերպով լսել տուաւ . ՅՇուները արձակեցէք :

Այս տեղեկութիւնը բաւական երկցաւ Պ. ՏԸ Գամօրին . ծոյլ չէր ան . վագրերու երամի մ'առջև քայլ մը չնահանջէր թերես , բայց ծաղու ծանակի ստուերէն խոյս տալու համար հարիւր մղոն տեղկը քայլէր հետիք : Պատեհ առիթ սեպեց պահ մը դիպողը մ'որու շնորհիւ թուեցաւ իրեն թէ իր առթիւ տեղի ունեցող հսկողութիւնն ոչ այնքան սաստիկ էր , և ծառէն վար սահեցաւ , ցանկին միւս կողմին դաշտն անցաւ ցայտումով մը , և քիչ մը աւելի հեռու պատնէշէ մը ցատկելով նորէն ճամբան մտաւ : Այն տաեն վերասին մկան հանդարտորէն քայլէր իրը ժուռ եկաղմ'որ ման զալու իրաւունք ունենալը կ'զգայ ինքնին : Հազիւ թէ քայլը շուապեց երբ պահ մ'ետք հետուէն լսեց քանի մ'աղմկալի հաջումներ . որք զէթ կը հաստատէին իրեն թէ սառնդիւ պատեհ ժամուն խոյս ստուած էր ծառէն :

Գամօր գարձեալ տնակի մը շեմին վրայ նատած գտաւ այն զիւղացիներուն մին զոր տեսած էր առաջին անգամ անկէ անցած միջոցին , և այն գիւղացիին առջև կանկ առնլով ,

— Բարեկամ , ըստ , որն է այն տունը որ սա վարի բլուրին քով կոնակլ ճամբուն կը գարձնէ , և ուր երաժշտութիւն կայ :

— Թերես շատ աղէկ գիտէք որո՞ն ըլլալը , ըստ մարդը :

— Եթէ դիսնայի , բարեկամ , կրկնեց Գամօր , չէի հարցներ քեզ :

Գիւղացին չպատասխանեց : — Իր կինը քովն էր : Պ. ՏԸ Գամօր նշմարած ըլլալով թէ կիներն ընդհանրապէս ընկերութեան ամեն գասերուն մէջ իրենց էրիկներէն աւելի խելանի և բարեսէր են , այս կնկան հարցում մ'ընելու փորձն ըրաւ :

— Կէ՞ն դու բարի , կը անսնես որ օտարական եմ . . . : Ու բնենն է այն տունը . . . : Արդեօք Պ. ՏԸ Գամօրինն է :

— Զէ , չէ , միրաւի չէ , պատասխանեց կինը . . . : Պ. ՏԸ Գամօր աւելի հետիփ կը բնակի :

— Իրմէ . Հասրա ովլ կը բնակի այն տան մէջ :

— Հոն բնակողն է Պ. ՏԸ Թերելը . . . Պ. ՏԸ Թերելը կոմուր :

— իրաւ կ'ըսեր :

— Լաւ . . . : Բայց ըսէ ինձ նայիմ , մինակ չէ ան . . .

տունը կին մը կայ որ . . . որ կ'երդէ . . . իր քայրն է . . . կինն է . . . ալ է :

— Հարսն է , արկին Տը Թմբլն է . . . արկին Էլիզան է . . . ահա շիփ շիտալը ըսի :

— ԱՇ , շնորհակալ եմ , սիրելի կին . . . : Զաւակ ունիս . . . : Եթէ ունիս , սանդուլ առ ալով :

Գամօր բարեսէր կնկան կոճկէնին վրայ պղտի ոսկի մը ձգեց և հեռացաւ :

Ի գարձին Ճամբան ոչ այնքան երկար և արտումերեցաւ ողքան երեած էր եկած ատենը : Քայլելով Պաշի Նախերդը կ'երդէր : Կոսինը ծագած և իր Ճառապայթն աւելի շքեղութիւն տուած էր գաշտակայթերուն : Երկար չընենք , երբ Պ. Տը Գամօր ընդ միշտ մթին ծառուղիին ծայրն իր պղտի ասպարանը նշմարեց որ իր երկու գարատափներուն վերել կը բարձրանար և սպիտակ լրյա մը կը տողուուեր , կարծեց թէ այս ասպարանին տեսքը սիրուն և ուրախալի է :

Սակայն երբ տունը հասաւ , և իր մայրական աղջականներուն հին ննջեկին մէջ ընկլմելով մղըստած թուղթի և որդնահար փայտակերտներու ծանր հոտը առաւ , հոտ մ'որ այն ննջեկին մթնուլորար կը կաղմէր , մեծ հարկաւորութիւն ունեցաւ յիշելու թէ շրջականերն աղւոր երես , աղւոր ձայն և աղւոր անուն ունեցող կին մը կայ :

Հետեւեալ օրն առատու Տը Գամօր կումը՝ ՚ի մեծ զարմանն ծերունի պահապանին և իր կնօ՞ պաղ ջուրով լի հնձանի մը մէջ բոլորովին մերկ ընկլմելէն եսք առաջնորդի մ'ուղեկցութեամբ իր երկու աղարակները գնաց : Ասոնց շենքերը կուլքերու բարականներուն շատ նման էին , թէև ոչ այնքան հանգստակատ (comfortable) կ'երեային իրեն . բայց զարմացաւ երբ տեսաւ որ իր աղարակապանները իրենց գուշիկ բարբառովը մշակութեան և կենդանաբուծութեան միջոցներուն վրայ կը արամարանէին իրը այնպիսի անձեր որք իրենց արուեստաղիտութեան այժմեայ կատարելազործութեանց և ոչ մէկին նկատմամբ տղէտ են : Իրենց տեսութիւնները և անձնական փորձաւութիւնը հաստատելու հա-

մար ստէպ Տէրամի օրի անտնը կը տային խօսելու ատեն : Պ. Տէրամէօր այս ինչ արօտը ամեն արօտներէ նախալսարիւ կը սեսպէր և կը գործածէր , ցորենը խարբալելու այն ինչմքենան անորմէն հնարուած է , կենդանիներու այս ինչ ցեղն անոր շնորհիւն այն երկիրը բերուած էր : Պ. Տէրամէօր այս ինչ բանը կ'ընէր . իրենք ալանոր օրինակին կը հետեւէին և գոհ էին :

Գամօր հառկացաւ թէ զօրապետը չափազանցաթիւն ըրած չէր անձին տեղական կարեսութեան նկատմամբ , և թէ անպատճառ պէտք էր մարդու տեղ գնել զան : Աւսափ օրոշեց նոյն օրն այցելութեան երթաւլ Պ. Տէրամէօրին :

Բայց նախ զնաց նախաձաշ ընելու : Իր անձին վերաբերող այս պարագը կատարելէն ետք , երիտասարդ կամն առջի օրուան պէտ արմուկովն իր աղարակին վանդակին վրայ կոմնեցաւ , որ ծառուղիին դէմն էր , և միսաւ ծխել :

Այն առեն թէե կէսօր էր , բայց և այնպէս ամենուրեք կը տիրէր կատարեալ լուութիւն և աղետաւոր մենութիւն մ'որք առջի օրը կէս գիշերուան միջոցին տիրող լուութենէն և մենութենէն տարբէր չպիտի թուելին Գամօրին եթէ փոքրիկ տաքբերութիւն մը չտեսնէր , որ էր հաւերու քանի մը կարկաչումներ , մեղուներու քանի մը բզբումներ և հեռաւոր զանդակի մը հնչինը : Արիտասարդ կոմնը միտքը կը բերէր Բարիզի մէջ իր ակրիանոցին (cercle) գարատափը , բազմութեան աղմուկը , համականներու (omnibus) թաւալումը , թատերական ծանուցումները , լրազիթներու վաճառման յատկայեալ էջութերը , սալույտատիկներու տարցած կուպրէն հոսք , և այս գիւթական իրերու փոքրալոյնն իր մաքին մէջանհուն քարցութիւն մը կ'առնուր : Բարիզի բնակիչներն առաւելութիւն մ'ուժին , զօր չգիտեն , կամ լաւ ևս է ըսել , այն առեն միայն զիտեն երբ կը զրկուին անկից . ըսել կ'առզենք թէ իրենց կեանքին կէսն առանց իրենց միջամտութեան զբաղում կը գտնէ : Բարիզին բոլորտիքն անընդհան տիրուառ կ'աղատէ զիրենք այն աստիճան որբան չեն երեակայեր : Այն

սպարզապէս նիւթական աղմուկն՝ որ իրենց բոլորտիքը տեսակ մը անընդհատ բամբ կը կաղմէ՝ 'ի պահանջել հարկի անոնց մարին պակասներուն տեղը կը բռնէ, և երբէք դատարկութեան անախորժ դպայումը չմոլուր անոր մէջ։ Զկայ բարիղցի մ'որ չբարեհաճի կարծելու թէ իր լսած բոլոր աղմուկը ընտղն ինքն է, թէ իր կարգայած բոլոր զիբքերուն հեղինակն ինքն է, թէ նախաձաշէն ետք կարգայած բոլոր լրազիքներուն շարագիրն ինքն է, թէ ընթրիքէն ետք տեսած բոլոր թատրերգութիւնները զրողն ինքն է, թէ իր կրկնած հանձարեղ խօսքերուն հնարիչն ինքն է։ Սակայն այս ողբալի սպատանքն իսկոյն աներեսոյթ կ'ըլլայ երբ ան բարիղցին դիպուածով մը Բարիզի Ակիլիէնի փողոցէն քանի մը հազարամէթը հեռի կը փոխարիրուի։ Այս փորձանքին ժամանակ բան մը կը սպատահի որմէ կ'ամչնայ։ սպատահածն է սոսկալի կերպով ձանձրանալը։ Թերեւս այն ատեն իր թուլցած և վշատած սրտին խորերէն զաղտնապէս կասկածի թէ մահկանացու տկար արարած մ'է ինք. բայց ոչ. Երբ վերստին Բարիզ կը մանէ, հաւաքական ելեկարականութենէն նորէն կը շփուի, ինքինքը նորէն կը դտնէ, ժրութիւն ունի, զործունեայ է, զրազուն է, խելանի է, և 'ի կատարեալ դոչունակութիւն անձինն կը խոստովանի թէ դաբրած չէ ընտիր անձ մ'ըլլալէ, իրաւ է որ սյս անձն վայրկեան մ'ենթ նուաստացաւ դաւառներու բնակիչները կազմող ստորին անձերու հաշորդակիցութեամբը։

Պ. ՏԸ Գամօր ձանձրզթը փարատելու համար այս կամ այն անձին չափ միջոցներ ունէր ըստ ինքեան։ բայց դաւառական կեանքի այս առաջին ժամերուն մէջ իր յարաբերութիւններէն, ձիերէն, զիրքերէն զրկուած, իր ամեն սովորութիւններէն և հաշակներէն հեռացած ըլլալով՝ անհնարին սաստկութեամբ կը սպատառիրէ զգալ և կ'զգար ժամանակին բեռը։ Աւստի զմայլելի յուղոմով մը համակուեցաւ երբ յանկարծ զեսնին վրայ ինչ ինչ բարձրաձայն դիստոմներ լսեց, որբ իր վարժ ականջին քանի մը թանկապին երիվարներու մօսիլը կ'իմայնեին յայտնապէս ։ Այսրէնէ մ'ետք իր ծառուղիին մթին կամարին ներքե երկու ձիաւոր կին նշմարեց որբ ուղարկի դէպ էր անշուք ասպարանը կը

յառաջէին, և որոնց ետեէն և բաւական հեռուէն սեածուկ սպասաւոր մը կը դար։

Պ. ՏԸ Գամօր այս սիրուծ տեսարանին վրայ բոլորովին զարմացած ըլլալովը հանդերձ իր աղնուականիյատուկ բոլոր քաղաքավական ձեռքը ժողովեց իսկոյն, և իր զարատավիէն իջնելու անգամ պատրաստուեցաւ։ բայց եկող կիները զինքը տեսնելով զէթ անոր չափ զարմացմամբ զրաւուած երեցան, յանկարծ կանկ մ'ափոն, և կարծես խորհրդակցեցան ՚ի միասին։ բայց իրենց որոշումը ընելէն ետք սկսան վերստինյառաջել, անցան զավիթէն որ գարաստափներու տակն էր, և աներեսոյթ եղան ուղղուելով զէպ այն պղտի ճակին որ Ագերոնի կը նմանէր։ Երբ վանդակին ստորատէն կ'անցնէին, Պ. ՏԸ Գամօր բարե տուաւ, և անոնք ալ զլիսու թեթև շարժումնվ մը բարեը առեին։ Թէե անոնց վեղացին վրայ քող մը կը ծփառ, բայց և այնպէս թուեցաւ կոմիին թէ ստորապատէս կը ճանչէ զանոնք, թէ մին սեակն երգուհին է և միւսը զաշնակահար մանկու հին։

Քանի մը բոսէէն ետք Գամօր ծեր սպահապանը կանչելով,

— Պարոն Աէօնար, ըստ անոր, միթէ հասարակային է դաւիթը։

— Պարոն կոմիին գաւիթն անշուշտ հասարակային չէ, ըստ Պ. Աէօնար։

— Լաւ, ուրեմն ի՞նչ կը նշանակէ սա երկու կանանց պահ առաջ անկից անցնիլը։

— Մի սրգողիք, պարոն կոմն, Ռէօյելի տէրերն երկար ասրիներէ ՚ի վեր չեկած են . . . : Այս ամիկիները չէին կարծեր թէ ֆիսս կը սպամառեն պարոն կոմիին անտառներուն մէջ ման դալով. . . : Երբեմն ասպարանն անզամ կը զային, կանկ կ'առնէին քիչ մը . . . և կինս կաթ կը տար անոնց . . . : Բայց պիտի ըսեմ անոնց որ պարոն կոմիին նեղութիւն կը տայ իրենց հօս զալը . . . :

— Ամնեին . . . պարոն Աէօնար . . . : Ի՞նչ պատճառաւ նեղութիւն տայ ինձ այդ բանը . . . : Ես պարզապէս տեղեկութիւն ուղեցի . . . : Եւ ով են այդ տիկինները։

— ԱՇ, շնոր պատուառը կիներ են, պարսն կում . . . : Մին տիւկին Տը Թէքըն է, և միւսն ալ իր աղջիկը՝ օրիորդ Ատրի:

— Հասկա տուր է այդ տիկնոջէրիկը՝ Պ. Տը Թէքըլը . . . միթէ ան ալ ման չգար:

— ՈՇ, Հշմարիտ Աստուած չէ, ման չգար ան, բայս ծեր պահապահ՝ նուրբ ժպիտովմը . . . : Խեղջ մարզը շատ ժամանակէ՝ ՚ի վեր մասեներուն տունը գացած է . . . ինչպէս քաջ դիմէ պարսն կոմսը:

— Ենթադրենք թէ դիմէմ ատի, պարսն Վէօնար, բայց աղէ կ դիտնաս որ այս տիկնանց սովորութիւնները չեմ ուզեր շփոթել, հասկցար, այնպէս չէ:

Պ. Լէօնար անախորժ պաշտօնէ մ'ազատելուն զոհ երեցաւ, և Պ. Տը Գամօր յանկարծ խորհելով թէ Ըէօյեկի մէջ երկար ասեն քնակելու պարտաւորիլը դրեթէ ստոյդ էր, ապարանը մտու, անոր զանազան սենեակները քննեց, և պահապահն հետ կարերագոյն նորոգութեանցյատակագիծը շինելու զբաղեցաւ: Լ. . . ի պղտի քաղաքն երկու մղնի չափ հեռի էր միայն, նորոգութեանը հարկաւոր եղածը բաւական կար հոն, ուստի Պ. Լէօնար նոյն օրն իսկ պարտաւորեցաւ այն քաղաքն երթալ և հարտարապետի մը հետ խօսիլ:

Նոյն ատեն Պ. Տը Գամօր ալ անձամբ կ'ուղղէր զէպ ՚ի Պ. Տէրամէօրի տունը, որու վրայ վերջապէս բաւական ճիշդ աեղեկութիւններ ստոցած էր: Առջի օրուան ձամբան բռնեց, անցու այն վանաձև շէնքին առջեւն ուր տիկին Տը Թէքըլը կը շնչէր, անդամնը նայեցաւ այն հինաւուրց կաղնիին զոր դիտարան ըրած էր իրեն, և հազար Քենչչի չափ հեռի դտաւ աշտարակաւոր պղտի շէնքը զոր կը փնտուէր:

Այս շէնքը կրնայ համեմատուիլ այն տեսլական բնակարաններու, որը մեր բոլոր ընթերցողներուն երազել տուին իրենց երջանկան էտ մանկութեան ժամանակ՝ երբ սրբնաքանդակի պատկերի մը ներքեն կը կարդային յետաղայ հրապուրելի խօսքը. Պ. Տը Վալենէնք առարտնը շատեւ բլուրէ ճը էտարին վրայ շնուռած էր . . . :

Աշտարակաւոր պղտի շէնքէն կը տեսնուէին զառիվայր և զմբուխն աւելի կանաչագեղ մարդարետիններու հեռանկար տեսիլը, ա-

նանց մէջ ծառերու ցանուցիր ահադին փունջեր, ասկա մեծ անօթնենեներով զարդարուն ծաղլոցներ, առուտիներու վրայ ձգուած պղտի սպիտակ կամուրջներ, շուքը քաշուած կովեր և ոչխարհներ. կովերուն մաղն այնպան փայլուն և ոչխարհներուն բուրդն այնպան սպիտակ և մամունման էր որ անոնք կրնային զաւեշապնարեզային թատրունի մը տեսարանին վրայ ցոյց տրուիլ:

Պ. Տը Գամօր վանդակապատէ մ'անցաւ, իր առջեն երեցող առաջին ձամբան բռնեց, և բլուրին կատարը հասաւ անցնելով այնպիսի ձամբէ մ'որու երկու կողմը թուփերու և ծաղիկներու թահձրախիտ անտառակներ կային: Դրան առջե նստարանի մը վրայ ծեր սպասաւոր մը կը քնէր, և յերազի կը ժպտէր սյս ամեն աղւոր բաներուն վրայ: Պ. Տը Գամօր արթնցուց սպասաւորը և տան տէրը ուզեց: Խսկյն եղջերուի եղջիւրներով լզարդարուած անդաստակէ մը անցուցին զինքը և տարին խիստ մաքուը սրահ մ'ուր կարձ կռնկէն մ'ե բոլորաձև պղտի վեղջըր մը դրուած նորատի կին մը չինական անօթներու մէջ աերեազարդ ոսաեր անկելու կ'զբաղէր:

Տիկին Տը Թէքըն էր ան, որ դրան ճոխնչը լսելով ետեր դարձաւ:

Մինչդեռ Պ. Տը Գամօր գարմայմամբ և վարանումով բարե կը տար անոր, նորատի կինն իր մեծ աշերովն երիտասարդ կոմսին կը հայէր ափնայեռ և խիստ հանդարտութեամբ:

— Կերեցէք, տիկին, ըստ դեղետմով, Պ. Տէրամէօրը ուզեր էի . . . :

— Ագարակն է, պարսն, բայց շուտ ետ պիտի դառնայ: Աթէ կը հաճիր սպասել իրեն . . . ըստ:

Եւ անոր աթոռ մը ցոյց տալէն ետք ինքն ալ նստաւ՝ իր խիստ փոքր ոտքովը մէկուսի հրելով տախտակամածին վրայ դիցուած ուները:

— Բայց, տիկին, կրկնեց Պ. Տը Գամօր, Պ. Տէրամէօրի բացակայութեան ատեն, արդեօք իր քեռաղջկան հետ խօսելու պատիւը շիմ կրնար ունենալ:

Տիկին Տը Թէքըլի թխորակ, խստաշուք և սիրուն երեսէն մպիտի սպուեր մ'անցաւ:

— Եր քեռաղջիկը : Բայց ես եմ, ըստ :

— Ո՛չ, ամիկին, ներեցէք . . . բայց ըսեր էին ինձ . . . կը կարծէի . . . կը յուսպի զանել անձ մը հասակաւոր և . . .

Գամօր՝ քիչ մնաց յարդել ալ պիտի ըսէր . բայց կանկ առաւ և սպարզապէս ըստ :

— Բայց . . . կը տեսնեմ որ սիսալէր էի :

Տիկին Տը Թեքլը կատարելապէս անզպայ երեցաւ այս ողբքումին նկատմամբ :

— Զով ընդունելու պատիւ ունենալս կրնամ գիտնալ, պարոն, հարցուց ծաղկահաս կինը :

— Պ. Տը Գամօրը :

— Ի՞նչ, Աստուած իմ . . . բայց, պարոն, տը թեմն կը պարտաւորիմ ներումն ինդրել ձեղմէ . . . : Հաւանական է որ գուք էիք այն անձը զոր այս առաւու տեսանք . . . : Ես և աղջիկս մեծ անխոչեմութիւն ըրբնք . . . բայց զիտէինք ձեր դալուառը . . . և Քեցեի այնքան ժտմանակէ՝ 'ի վեր անբնակ մնացած էր որ . . .

— Կը յուսամ, տիկին, թէ դուք և ձեր աղջիկն ամնուին չպիտի փոփոխէք ձեր շրջապայտթեան սովորութիւնները :

Տիկին Տը Թեքլը սպատի շարժում մ'ըրաւ ձեռքովը, կարծես ըսելու համար թէ անշուշտ երախտագէտ էր այս հրաւերին փոխարեն, և թէ անշուշտ չարաչար չպիտի գործածէր զայն . ասսա լուսթիւն մը տիրեց որ Պ. Տը Գամօրը շփոթելու չափ երկարեցաւ : Կոմսին թափառական նայուածքը դաշնակին հանդիպեցաւ, և սա երածիշտ է, տիկինո տարօրինակ խօսքը մինչև շուրթերն եկաւ : Բայց իր ծառը յիշեց, վախցաւ որ չմարնուի այս ակնարկութեամբ, և լոեց :

— Բարիովն կը գաք, պարոն, կրկնեց տիկին Տը Թեքլը :

— Ո՛չ, տիկին . . . Գանվալօն զօրապետին առւնը մնացեր էի քանի մը շաբաթ . ձեր բարեկամներուն մին ըլլալու պատիւը ունի ան, կարծեմ, և խրախուսեց զիս ձեր տունը ներկայանալու :

— Ըստ երջանիկ պիտի ըլլանք, պարոն : Ինչպիսի պատուական մաքր, այնպէս չէ :

— Պատուական է, այս, տիկին :

Կորեն լուսթիւն մը տիրեց :

— Պարմն, ըստ տիկին Տը Թեքլը, եթէ արեկին պասյու մ'ընելէ չէք վախնար, կրնանք մօրելքայրս դիմառելու երթալ . . . անշուշտ կը հանդիպինք անոր :

Պ. Տը Գամօր խոնարհեցաւ :

Տիկին Տը Թեքլը սաք ելած և զանդակը հնչեցուցած էր :

— Օրիորդ Մարին հննէ է, հարցուց սպասաւորին : Խնդրէ որ փեղյարը ցրուի և գայ :

Պահ մ'եաք օրիորդ Մարին եկաւ . հետաքրքիր մանկան մը յասուկ անկիեղծութեամբ անգամ մ'օտարականին նայեցաւ, թեթե բարե մը տուաւ, և ետքն ալ դուրս ելան սրահին մէկ դուռէն, որու սեամը շրջապայտ լեսան պարտիզի զեսնին հետ համահարթ էր : Ապարանին ինչպէս ճակատէն, նոյնպէս և այս կողմէն հետզհետէ կ'երեային բլուրներ և գալարազարդ ձորեր, ծառանտառներ և անծառ վայրեր, պրտիկ և սպիտակ կամուրջներ, փողիսղուն կովեր և գանդրասոր ոչարներ, որ տեսութենին աներեսյթ ըլլալու չափ կը տարածուէին : Տիկին Տը Թեքլը՝ Պ. Տը Գամօրին 'ի նշան զարմացման ազնուաբար արձակած աղաղակներուն բարեկրթութեամբ պատասխանելով հանդերձ արագաշարժ և թեթեահետ քայլով ճամբան կը շարունակի, և իր հիւրիներույատուկ կօշիկներն իրենց երշկու բարեմն գրոշմը արահետներու բարակ աւաղին վրայ կը ձգէնն իրը ծրագրուած : Բարձր ու ձիզ զիրքով, թեթե շարժումով և ծփին վայելչութեամբ կը քայլէր : Եր այս զնացքը պշբասիրական երեար թերես, եթէ շղապայի թէ բոլորովին բնական էր այն :

Տիկին Տը Թեքլը պարտիզին աղակողմեան մասը գոյող պասին առջեր հասնելով գուռ մը բայցաւ, և աչա երեքն ալ խիստ նեղճամբու մը սկիզբը զտնուեցան, այս ճամփան հաստն ցրենով լի ահազին դաշտէ մը կ'անցնէր : Կորասի կինն իր քայլը շարունակեց . եաեկն կ'երթար օրիորդ Մարի, ասոր ալ եաեկն Պ. Տը Գամօր : Օրիորդ Մարի մինչև հնն շատ խելք երեած էր, բայց սպիտակ մարդարածաղիկներու, կտրտիր հարանուկներու և հոլով շուշաններու հետ խառնուած : Այս ամեն ուկեգել հասկերը տեսնելով, և լսելով այն դեպայլելի համերգութիւնը զոր միլիոնաւոր կապոյտ, կա-

նաչ, դեղին և վստորապոյն ճամճեր կը կազմէին այս հրաշալեաց միջեր, օրիորդ Մարի, կ'ըսենք, աւիւնով համակառեցաւ, և իր պատուական դիբքէն մաս մը կորցոյ : Մէն մի բուքէ կանգ կ'առնուր մարդարտածաղիկ մը կամ հարմաւկ մը բրցնելու համար : Իրաւ է որ կանկ առած միջոցին ետին կը դատնար դէպ ՚ի Գամօր, և անըցէք, պարոն, կ'ըսէր» բայց և այնպէս մայրը կը նեղանար աւ ջկան այս ընթացքին վրայ :

— Բաւ է, Մարի, կ'ըսէր մայրը, բաւ է ալ :

Վերջապէս երբ կ'անցնէին այն խնձորենիներու մէ կին քովէն՝ որք ցորեններու միջեն էին ցանուցիր՝ մանկուհին կանաչոստ մը տեսու, որու վրայ աւելի կանաչ և իր մատին ծպրին չափ հաստ խնձոր մը կար : Այս հրաժայրն անդիմագրելի եղաւ :

— Ներցէք, պարոն, ըստ Մարի :

Եւցորեններուն մէջ ընկղմայաւ խնձորենին և եմէ Յաստած թշոյլտար՝ խնձորիկին համանելու համար, բայց թոյլշառուղը տիւկին Տը Թեքլն եղաւ :

— Մարի՛, ըստ սաստկապէս, բնչ կ'ընես ցորեններոն մէջ, աղջիկս, խեցար, բնչ եղար :

Մարի արագօրէն գուրս ելնելով արահետը մասաւ նորէն . բայց չեցաւ դապել իր սոսկալի փափաքը, աղջեսալի աշերովը Պ. ՏԸ Գամօրին նայեցաւ,

— Պարոն, ըստ ոստը յոց տալով անոր, կ'աղաւեմ, շնորհք բրէք Արքան աղէկ պիտի երթայ ծաղկեփունջիս սա խնձորը :

Պ. ՏԸ Գամօր միայն ծռուեցաւ քիչ մ'եւ թել երկնցնելով ոստը և խնձորը ծառէն բրցու :

— Ըստ շնորհակալ եմ, ըստ մանկուհին հանդարտօրէն :

Ապա խնձորենին ոստը իր ծաղկեփունջին կապեց, ամենը մէկ փեղոյրին թելուկին մէջը դրաւ, և դոհունակութեան մեծ հառաչէ մ'ետք սկսաւ սիդանօք քայլել :

Մինչեւ կը մօտէին վանդակապատի մ'որ դաշտին ծայրի կողմը կը բացուէր՝ ափին Տը Թեքլը յանկարծ ետեւ դառնալով,

— Մօրեղբայր է, պարոն, ըստ :

Պ. ՏԸ Գամօր վեր ըրաւ գլուխը, և մեծահասակ ծերունի մը տեսաւ որ վանդակապատին միւս կողմը կանկ առած էր և իրենց կը նայէր ձեռքը՝ իբր լուսարդել՝ աշերուն վրայ դրած : Իր կորպի ոտները պրկուած էին շիկազոյն կաշիէ կօշիկներու մէջ որք պողպատեայ կոճակներ ունէին : Ըստանակազոյն թաւշէ լայն զղեստ մը հագած և կակուղ թաղիէ զլիսարկ մը դրուած էր : Գամօր անոր սպիտակ մազերը և սեամոյր մեծ ունքը տեսնելով խորյոն ճանչեց ով լուլալը . քնարահար ծեր պարոնն էր ան :

— Մօրեղբայր իմ, ըստ տիկին Տը Թեքլը՝ ձեռով մը կոմը ցոյց տալով, Պ. ՏԸ Գամօրն է պարոնը :

— Պ. ՏԸ Գամօրն է, կրկնեց ծերունին նշանաւորապէս մեծ և աղդու ձայնով մը . բարի եկաք, պարոն :

Ապա վանդակապատը բայցաւ, և իր թուխուու մազդոտ ձեռքը երիստասարդին երկնցնելով, շարայարեց :

— Պարոն, շատ տեսնուած եմ մօրդ հետ, և իիստ ուրախ եւմ իր զաւակը առնաս տէսնելուս : Սիրուն անձ մ'էր մայրդ, պարոն, և անշուշարժանի էր :

Ծերունին վարանեցաւ և վերջացոյ խօսքը մեծաձայն հըմ մընելով, որ իր լայնակաղմ լանջին ներքե հնչեց իբր եկեղեցիի զմբեթի մը տակը :

Յետոյ առաւ Պ. ՏԸ Գանվալօնի նամակը զոր կը տար իրեն Գամօր, բացաւ զայն, և աչքէն խիստ հեռի բռնելով սկսաւ կարգալ մօտակայ ցանկի մը շո քին ներքե : Զօրապեսն արդէն իմացոցած էր երիտասարդ կոմին թէ խոհեմութիւն չէր սեպած այժմէն յայտնել Պ. Տէօրամէօրին իրենց մէջ միաբանութեամբ որոշուած նպաստակները, ուստի Պ. Տէրամէօր նամակին մէջ լոկ ջերմ յանձնարարութիւն մը դաստ ՚ի նպաստ Պ. ՏԸ Գամօրի, և վարը յետ դրութեան մը մէջն ալ զօրապետին ամուսնութեան լուը :

— Վայ շուտիկ, վայ, դոչեց Պ. Տէօրամէօր : Գնուաղջիկս, իւրալութիւնը կիսեւ : Պ. Գանվալօն կ'ամուսնունայ :

Ամուսնութեան պատմութիւնները կանանց մասնաւոր չետարքբրութիւնը շարժելու մնաշնորհը ունին : Տիկին Տը Թեքլը հետաքրրութեամբ մօտեցաւ, և օրիորդ Մարին անդամ՝ ականջ տուաւ :

— Երան կ'ըսես, մօքեղբայր իմ, զօրապեալը կը կարգուի : Ապա հմէ ես :

— Կը զարմանամ տարակուսելուդ . անշուշտ ապահովեմ, քանի որ ինքը գրած է : Նշանածը կը ճանչէք, պարոն Տը Գամօր :

— Օրիորդ Տը Լիւդ Տ'էթրէլ ազգականս է, պարոն :

— Ա՛հ, շատ աղէկ, պարոն : Եւ այդ օրիորդը կարծեմ քիչ մը հասակաւոր է անշուշտ :

— Քսանուհինդ տարեկան է, պարոն :

Պ. Տէրամէօր նորէն ըրաւ այն զօրաւոր հըմերէն մին, որոնց սովորած էր :

— Եւ միթէ առանց անպայշ ըլլալու կրնանք հարցնել ներա ինչ ինչ փիղիդական շնորհներ ունենալը կամ չունենալը :

— Հաղորդագիւտ զեղեցկութիւն մ'ունի :

— Հըմ, աղէկ, շատ աղէկ, պարոն . . . : Զօրապեալը քիչ մը հասակաւոր կը համարէի ներա նկատմամբ : Բայց ի՞նչ կայ, իւրաքանչիւր ոք ինքզինքը գիտէ, պարոն, իւրաքանչիւր ոք ինքզինքը գիտէ : Հըմ . . . սիրելի ելիզաս, երբոր ուզես, ետեկդ կը զանք . . . : Կերեցէք, պարոն կոմն, ներեցէք ձեզի այս զեղջկական կերպարամբով ընդունիլս . . . բայց երկրագործ մ'եմ, և հովիւ մը . . . երամակներու պարզ պահնորդ մը, ինչպէս կ'ըսէ բանասաեղձը . . . : Կ'աղաւէմ, առջեւս քայեցէք ուրեմն, պարոն . . . Մարի, աղջիկս, ցորեններուն մի գանար . . . : Եւ կրնանքյուսալ, պարոն Տը Գամօր, թէ մեծ բարելոնը ձգելու և ձեր զիւղական կալուածքին մէջ հասատուելու բարեբազդ խօրհտրու ունիք : Իւրի օրինակ մը կ'ըլլար այդ բանը, պատուական օրինակ մը կ'ըլլար, պարոն . վասն զի այսօր ամեն ժամնակէ աւելի կրնաց գժբարդաբար լասին բանասեղձն հետ քսուիլ . Զեն ի՞նչ արժանիւ արժըն յարժամ շնուշեն երկրու հորժու արդուրաց երեխացեալւ և երբունեալ մասն . . . :

— Ե . . . բայց վերջին մասը մնուցեր եմ : Այս, պարոն, մի ծերանար :

— Ե ի՞ր մանդասով դասանան ՚է ինիսոր սուսեր ըսաւ Պ. Տը Գամօր կիսատ մնացած լատինական խօսքը աւարտելով :

— Ի՞նչ, պարոն, Վիլզիլիսէն օրինակ կը բերէք . հին հեղիս

նակները կը կարդաք . ուրախ եմ, անկեղծապէս ուրախ եմ : Նոր սերոնդին պակառթիւնն այս չէ : Տգէաները կը ասրահայնեն թէ կիրթ ճաշակի դէմ է գասականներէն օրինակներ բերելը . . . : Բայց ես այդպէս չեմ խորհիր, պարոն . . . ամենեն ոցդպէս չեմ խորհիր . . . : Մեր հարքը գասականներէն օրինակներ կը յիշէն, յօմարակամ, վասն զի զիսէին : Խակ Ակրպիլիսոս, պարոն, իմ բանաստեղծս է . . . ասով ըսել չեմուզեր թէ կ'ընդունիմ մշակութեան վերաբերողիր ամեն միջնուերը . . . : Թէ և պարուառ եմ մեծապէս յարգելու զինքը, բայց և այնպէս այս մասին իր զրածներուն վրայօք շատ ըսելիք կայ . . . մանաւորապէս իր կենդանարուծութեան կերպերը բոլորովին անբաւական են . սակայն երկնային է այս բանահիւսը . . . : Այս, պարոն Տը Գամօր, ահա կը տեմնեք պղտի երկիրս . . . իմաստունին մենաբանը . . . : Հնս կ'ապրիմնահապետի մը, ուկեղաբեսն ճեր խաչնարածի մը պէս երջանիկ կ'ապրիմ, գրացիներէն սիրուելով որ զիւրին բան չէ . . . և աստուածները պատուելով որ շատ զիւրին բան է . . . : Այս, պարոն, և՛ որովհետեւ կը սիրեք Ակրպիլիսուր, անգամ մ'ես պիտի ներեւէք . . . ինձի համար գրած է ան հետեւալ տողը .

«Բարեբազզութեամբ՝ ասո՞ի ծանօթ զետու և ՚ի նուիրական աղջիւրս զովացիս, ո՞ւ ծեր, ընդ հովանեսու ծառոց :

Եւ նաեւ սա տողերը, պարոն Տը Գամօր .

«Երջանիկ և նա որ ծանեւա զինական աստուածս, և զիսին բան և զանտառապին ծերն . . . :

Եւ Զքորս յաւերծահարսնան ըսաւ Գամօր ժամելով և զլիի թեթեւ շարժումով մը ցոյց տալով տիկին Տը թէրլը և իր աղջիկը որ իր առջեւն կ'երթային :

— Հաստ աղէկ, քաջայարմաք է, անարատ ճշմարտութիւնն է ատի, ըսաւ զուարթութեամբ Պ. Տէրամէօր : Լսեցիր, քեռաղջիկս :

— Այս, մօրեղբայր իմ :

— Եւ հասկցար, քեռաղջիկս :

— Աչ, մօրեղբայր իմ :

«Երունին սկսաւ բոլոր սրտովը խնդալ :

— ԶԵՄ ՀԱՅԱՐ ԽՈՍՔԻԴ , ՄԻՔԵԼԻՍ , ՀԵՄ ՀԱՅԱՐ . . . : ԴԻՌ Ք
ԱԼ ՄԻ ՀԱՅԱՐ , պարսն ՏԸ ԳԱՄՈՐ . կիներն ամեն լեզուներով ը-
սուած ողոքալի Խոսքերը հասկնալու ձիբը ունին :

Այս Խոսակցութեամբ մինչեւ ասպարանը հասեր էին : Արահին
դրան առջև նստարանի մը վրան նստան բնութեան տեսարանը վայե-
լւու համար : Պ. ՏԸ ԳԱՄՈՐ պարտիզին ծրագիրը և բարեձեռնութիւ-
նը ճանաչողութեամբ գովեց : Ճետեեալ շաբաթուան համար ճաշի
հրաւէր մ'ընդունեցաւ , և խոհեմութեամբ մեկնեցաւ , յուսալովթէ-
արդէն Պ. Տէրամէօրի համարումը քիչմը դրաւած է , բայցցաւելով
որ ըստ ամենայն հաւանականութեան՝ թեթեոտն քեռաղջկանը հա-
մակրութիւնը սակաւ ինչ չգրաւած է :

Ընդ հակառակն ներս համակրութիւնը դրաւած . էր :

Երբ Պ. Տէրամէօր մինակ մմաց տիկին ՏԸ Թէրլի հետ , ըստ :

— Այս երիտասարդը հին ժամանակուան Յոյներուն և Հոռմայե-
ցներուն մէկ գոյնը ունի . և աս ալ բան մ'է . բայց իր հօրը կը
նմանի սաստիկ , և իր հայրը մեղքին պէս մոլի էր : Ժակտն և նա-
յուածքը իր պաշտելի ժպիախն ու նայուածքին կը նմանի փոքր ինչ .
. . . բայց վերջապէս , սիրելի Էլիզաս , այդ երիտասարդն իր քամահ-
քելի հօրը պատկերն է , և կ'ըսուի թէ անոր սկզբունքն ու վարքը
ունի :

— Ո՞վ է ըսողը , մօրեղբայր իմ :

— Հասարակաց ձայնը , քեռաղջիկ :

— Հասարակաց ձայնն երբեմ կը սխալի և միշտ կը չափազանցէ ,
մօրեղբայր իմ : Իմ մասիս , այդ երիտասարդը լաւ կ'երևայ ինձ :
Հատ քաղաքավար և շատ բարեկիրթ է :

— Գիտեմ , գիտեմ , վասն զի քեղի առակին յաւերժահարսերուն
նմանեցուց , քեռաղջիկ , ըստ . Պ. Տէրամէօր :

— Եթէ զիս Առակին յաւերժահարսերուն նմանեցուց , սխալ-
ցաւ . բայց գաղղիարէն լեզուաւ չուղեց ինձ խօսք մ'որ լաւագոյն
քաղաքավարութեան մը գրոշմը չկրէր : Զինքը դատապարտելէ ա-
ռաջ սպասենք մինչեւ որ մնաք անձամբ դատենք զինքը : Կ'ուզես սպա-
սել մօրեղբայր իմ : Ինչպէս գիտես , դուն այդ սովորութիւնը ունե-
նալ պատուիրած ես միշտ :

— Քեռաղջիկս , կրկնեց ծերունին քիչ մը տհաճութեամբ , չես
կրնար չխոստովանիլ այս երիտասարդին բարիզեան ամենասատիկ և
խիստ անախորժ հոտ մ'ունենալը : Ծան քաղաքավար և շատ զդոյշ-
է , ամենեկին եռանդ չունի , երիտասարդութեան խանդ չունի .
չինդար : Ամեն մէկուն իր հասակին համեմատ վարուիլը կը սիրեմ .
. . . : Երիտասարդի մ'իր ժիշտն պատումելու չափ ինդալը կը սի-
րեմ :

— Ի՞նչպէս կը պահանջես որ իր ժիշտն պատումելու չափ ինդայ
քանի որ իր հայրը տակաւին նոր մեռաւ այնպան աղետալի կերպով .
և քանի որ ինքն ալ կիսովին կործանուած է , կ'ըսուի :

— Աղէկ , աղէկ , թող այնպէս ըլլայ . . . : Ճշմարիտը խօսիմ ,
իրաւունք ունիս , և ետ կ'առնում այդ երիտասարդին գէմ ունեցած
կանխահաս դատողութիւններս : Եթէ կիսով չափ կործանուած է ,
պիտի տամ իրեն խրատներս և . . . և . . . 'ի պահանջել հարկի
քսակս 'ի լիշտանկ իր մօրն , որ քեզ կը նմանէր , Էլիքան , և տհա
միշտ այսպէս կը վերջանան մեր կոինները , շուտիկ զաւակ . . . :
զուուալս , կրօստիլս , թաթարի մը պէս բարկանալս կը տերնես . . .
անուշութեամբդ . և ուղիղ դատողութեամբդ . կը խօսիս , միքան աղ-
ջիկս , և աչա վագրը զաւնուկ մը կը զաւնայ . . . : Եւ քեզ մօտե-
ցող ամեն դժբաղդներն ալմի և նոյն կերպովքու դրուժան հրապոյրդ
կը կրեն . . . : Եւ աչա այս պատճառաւ ծեր Աս Փօնմէնս քու
նկատմամբ ըստ :

Մերուն դանազան ծաղիկներու վրայ իր հանդչի ,
և ամեն բանէ մեղր կը քաղէ :

Ե

Այս ատեն Էլիզաս ՏԸ Թէքլը թէկ զբեթէ երեսուն տարեկան
էր , բայց կերպարանքով աւելի փարբահաս կ'երեւար : Տասնութես

տարաւ էր երբ իր մօրեղքօրորդւոյն՝ Քօլսն Տը Թեքլի հետ կարգուեցաւ տարօրինակ սրարադաներու մէջ։

Օրիորդ Տը Թեքլը՝ կանխաւ որբու հի մնալով իր մօրեղքօր՝ Պ. Տէրամէօրի թեկին ներքեւ մեծցած էր։ Քօլան՝ անորմէ երկու քայլ անդին կը բնակի հօրը տան մէջ։ Երենց ընտանեաց փափաքները, դրամական վիճակի պատշաճութիւնները, զրացութեան յարաբերութիւնները, իրենց անձանց համակիր ներգաշնակութիւնը, և վերջապէս ամեն բան Ելլիզան և Քօլան իրարու կը մօսեցնէին։ Երկուքն ալ սիրուն և իւրարու սահմանուած էին իրենց մանկութեան հասակէն՝ ի վեր։ Ամուսնութեան համար որոշուած ժամանակը կը մօսէր Կ-լի վայի վեշտասաներորդ տարւոյն հետ, և Տը Թեքլը կոմսր՝ այս գէպքը կանխաւ նկատելով՝ նորոգել և զրեթէ բոլորովին նորէն շինել տուած էր իր ասպարանին աջակողմը, որ նորակազմը ընտանիքին վերապահուած էր։ Քօլան սիրահարի մ'եռանկովն ինքն անձանմը կը հսկէր աշխատութեանց և բանուորները կ'ստիտէր շուտ աշխատելու։

Առաւօտ մը տան զա թին մէջ շփոթալի և աղետաւոր աղմուկ մը եղաւ։ Տը Թեքլը կոմսր վաղեց եկու, և իր զաւակը բանուորներուն զիւկը նուաղած և արիւնաթաթաւ տեսաւ։ Խեղչ աղան լաստակերտներուն վերէն քարայատակին վրայ ընկած էր։ Երկու ամիս կենաց և մահու մէջ մնաց։ Իր տենդային զառանցութիւններուն ժամանակ անընդհատ իր մօրեղքօր աղջիկը և նշանածը կը կանչէր, ուստի հարկ եղաւ իր քովն ընդունիլ դեռաբայս աղջիկը։ Հիւանդը սակաւ առ սակաւ առաղջացաւ, բայց սոսկալի կերպով կաղև գէմքն ալ խանգարուած մնաց։

Երբ առաջին անգամ Քօլանին թոյլ տրուեցաւ հայլիին նայիլ, իր վրայ թալուկ մ'եկաւ որ կրցաւ մահաբեր կարծուիլ։ Սակայն սրասու և հաւատարիմ աղայ մէքը ան։ Սթափելով հեղեղանման արտսուք թափեց, որբ չկրցան իր երեսին անդութ սպիները ջնջել։ Երկար տաեն աղօթք ըրաւ և հօրը հետ առանձին մնաց ոչ զոք տեսնելու համար։ Ապա երկուքն ալ սկսան զրել, մին Պ. Տէրամէօրին, միւսը օրիորդ Տը Թեքլին։ Պ. Տէրամէօր և իր քեռաղջիկն այն տաեն Գերմանիա կը դտնուէին։ Յուզմունքն և խոնջէքը Ելիդային առողջութիւնը մաշէր էին, և մօրեղքայրը

լով շկայ պատուէրներուն վրայ Էմսի հանքային ջուրերը տարեր էր զան։ Օրիորդ Տը Թեքլ ահա հօն լոնդունեցաւ նամակները որք համարձակապէս կ'ազատէին զիւկն իր խոսառումէն և իր բացարձակ ազատութիւնը ետ կը տային իրեն։ Միայն թէ Քօլան և իր հայրը կ'աղերսէին վինքը որ շուտ ետ զբանայ, ըստ որում երկուքն ալ վիստարութիւն ունէին քանի մը շաբաթէ ետք զաւառէն մեկնելու և Բարիզի մէջ հաստառուելու։ Կը շաբայարէին նաև թէ սպատասիան չեն ուղեր, և թէ անդառնալի էր իրենց որոշումը, զոր ամենապարզ փափկութեան զգացումը մը բանի ստիպուած էին ընելու։

Երենց խնդիրը հնազանդութեամբ կատարուեցաւ։ Ամենին պատասխան մը չկաւա։

Քօլան՝ իր զօհողութիւնը կատարելէն ետք աեսակ մը տկարութեամբ գրաւուեցաւ որ քիչ ասենի մէջ աշարկու կերպով յառաջադադիմց և իսկցին աղերսալի և մօսալուտ վախճան մը զգացուց կանխաւ, վախճան որ փափաքելի կ'երեւար անոր։

Իրիկուն մը Քօլանը հօրը պատուիլին ծայրը գարատափի մը վրան գրին ուր քանի մը թմրի տնկուած էր։ Ճոն, անտառներու բաց աեղերուն մէջէն արևամյըրին ծիրանիին կը հայէր ակնայեր, և հայրը դարատափին վրայ մեծաբայլ ժուռ կը գար՝ զաւիին առջեւն անյած տաեն անոր մպտելով, և քիչ մը հեռի իր մի արտօսրը սրբելով։ Ահա նոյն միջոցին Եղիպա Տը Թեքլը եկաւ իրբ երկնառաք հրեշտակ։ Ճիւանդ երիտասարդին առ ջեռ ծունկի վրայ եկաւ, անոր ձեւները պապաւ, և իր գեղեցիկ աշերուն ճառապայթները անոր վրայ սփուելով ըստ թէ հիմակտան շափ երեք չսիրտծ էր զան։ Երիտասարդը զայց թէ Ճշմարիտ կը խօսի նէ, և լնդունեցաւ իր անձնութիւնը։ Քիչ մ'ատեւն ետք անոնց ամուսնութեան հանգեւոր կատարուեցաւ։

Տիկին Տը Թեքլը երջանիկ եղաւ, բայց մինակին եղաւ։ Երիկը թէ և կնկանը զարովալի սիրոյն յարատե առարկայն եղած էր, թէ և ներա հանդաբան այտածքին մէջ կրնար Ճշմարիտ երանութիւնը կարգալ, թէ և աղջիկը զաւակ մ'ունեցած էր, բայց և այնուին կարծես թէ ընաւ չմիթթալուեցաւ։ Մանաւանդ թէ

ապարօինակ զգուշութեամբ և պաղտմեամբ կը վարուէր կնկանը հետ։ Անձանօթ վիշտ մը կը մաշէր զի՞նքը։ Այս վշտին զադունի պատճառն անոր մեռած օրը հասկցուեցաւ։

— Սիրեցեալդ իմ, ըստ անտիպական կնկանը, օրհնեալ ըլլաս այն ամեն բարեաց փիխարէն զոր ինձ ըրիր . . . : Կերէ ինձ քեզի հրբան սիրելը բնաւ չըսած ըլլալուս համար . . . : Երբ մարդս իմինիս պէս երես մ'ունի, պէտք չէ որ սիրոյ խօսը ընէ . . . բայց սակայն խեղջ սիրոս սիրով զեղուն էր բոլորովին . . . : Այս պատճառաւ շատ վիշտ կրեցի, և շատ տառապեցայ, նա մանաւանդյառաջուց ի՞նչ ըլլալս և այն ատեն քեզ որպան արածանի ըլլալս յիշելով . . . : Բայց վերստին պիտի տեսնուինք, այնպէս չէ, սիրեցեալդ իմ . . . : Եւ այն ատեն քեզի պէս զեղցիկ պիտի ըլլամ, հետևաբար պիտի կրնամըսելթէ կը պաշտեմ քեզի . . . : Մնաս բարեան . . . : Կ'աղաչեմ, մի լար, ելիդա, մի լար . . . : Կը հաւասահմ քեզ թէ երջանիկ եմ. . . : Առաջին անդամն է որ սիրոս քեզ բայցի, վասն զի մեռնող մը ծաղրելի ըլլալու վախէն աղատ է . . . : Կը սիրեմ զքեզ. . . : Մնաս բարեան։

Աւերջինն եղաւ այս անոյշ խօսքը։

Տիկին աը թեքլը՝ ամուսնոյն մահէն ետք կեսրայրին տունը բնակած էր դարձեալ։ Բայց իր օրերուն մէկ մասը մօրեղօր տունը կ'անցունէր, և անհուն հոգասիրութեամբ մ'իր աղջկան դաստիարակութեամբը զբաղելովը հանդերձ երկու ծերունիներէն հաւասարապէս կը պաշտուէր և անոնց տնական կառավարութիւնը կ'ընէր։

Պ. ՏԸ Գամօր այս մանրամասն պարագաներուն մէկ մասը իւմացաւ թէօյեիի ժողովրդապետէն իսկ որու այցելութեան գնաց հետևեալ օրը. ժողովրդապետն արծաթեաց ակնոցներովն իր վինը ուսնելու վրայ էր երբ երիսասարդ կոմն իրեն եկաւ։

Գամօր թէկ տիեզերը համայն արհամարհէլու հաստատ դրութիւնը ունէր, բայց չլրցաւ տիկին աը թեքլի նկատմամբյարդանաց անորոշ զգացամմը չկրել, զգացումոր սակայն վես չտուաւ քնառ իր ոչ այնքան անարատ զգացմանց զոր տրամալիր էր անոր

յանկացնելու։ Հաստատ նրոշած ըլլալով եթէ ոչ հրապուրելտիւ կին ՏԸ թեքլը, գէթ անոր հաճելի ըլլալ և զանի իր գաշնակիւ ցը ընել, հասկցաւ թէ հասարակ գործ մը չէր ձեռնարկութիւններէն երբ այս կերպարանքով կ'երեային իրեն։

Այս խնդրոյն նկատմամբ ըրան խորհրդածութիւններովը շաբաթուան մնացարդ մասը հաճոյապէս անցուց, միանգամայն իր բանսորներուն վրայ չսկելով և ձարանապետին հետ խորհրդակցելով։ Մի և նյոյն ժամանակ իր ձիերը, զիրքերը, օրագիրները, ծառաները հետողիւուէ կը հասնեին և իր ձանձրոյթը վերջապէս կը փարատէին։

Աստի խիստ բարեձեւ կերպարան մ'ունէր երբ հետեւալերկուշարթի օրն իր երիվարէն վար ցատկեց Պ. Տէրամէօրի դրան և տիկին ՏԸ թեքլի աչքին տոջե, որ սպիտակ ձեռնովը կոմսին երիվարին սե և մասն (խոման) ումին զարկաւ մեղմիկ։

Գամօր ահա այն ատեն միայն տեսաւ ՏԸ թեքլը կոմնը, որ հեղլ, տրում և լրին ծերունի մ'էր։ Ժողովրդապետը, նահանգին փոխ-կուսական և իր կինը, ընտանեաց բժիշկը, հարկածողով ու վարժապետը նոյնպէս սեղանի հրամիրուած էին։

Ճաշի ատեն՝ Պ. ՏԸ Գամօր՝ դալունապէս զրգուռելով տիկին ՏԸ թեքլի անմիջական մօսակայութիւնէն աշխատեցաւ զսպելու այն թագուն թշնամութիւնը զոր օտարական մ'իր ներկայութեամբը կը յարուցանէ մտերմական րնկերութեան մը մէջզայն անհանգիս ընելով։ Կոմսին պերձութիւնն ամենամեղմ կերպով հաստատեցաւ և շնորհալի ձեերու զօրութեամբ իրեն ներտեցաւ իսկ Սղաւորութեան անվայել զուարթութիւն մը ցոյց չսալով հանդերձ իր թէօյեիի անական առաջին դժուարութեանց առթիւ հանձարեղապէս կայտառ խօսքեր և զւարձալի նշարանքներ ըրաւ, որը իր քովը նստող տիկին ՏԸ թեքլի ծանրութիւնը զուարթութեան փոխեցին։ Գամօր մ'ն մի սեղանակիցին հարցումներ ըրաւ բարեսիրաբար, անոնց զորձերուն նկատմամբ կատարելապէս հետաքրքրութիւն ունենալ ձեացուց, և բարեհաճեցաւ սմենքը քաջալերելու։ Պ. Տէրամէօրին հեղինակներէ քանի մը բարեպատճէ

օրինակներ յիշելու առիթը տուաւ յաջողակութեամբ։ Առանց սեւ թեկնի անոր հետ խօսեցաւ արուեստական մարդադեսիններու և բնական մարդագետիններու, որի ծնանող (amouillante) և չծնանող կովերու, Տիզէի ոչխարներուն և վերջապէս հաղարումէկ բաներու վրայ, զոր առաւու Տառելիներուն Շեղանական ունակէն դրէն սորված էր։ Տիզէն Տը Թէկլի հետ ուղակի քիչ խօսեցաւ բայց ընթրիքին սկզբէն մինչև վերջը շըսաւ խօսք մը որ անոր նուիրուած չըւլար, և ասկից ի զատ բաժակ մը զինի տալու առթիւ անդամ փայփայուն և աստիտական կերպով մ'անուղղակի կը հասկցնէր կանանց թէ ինք պատրաստ է անոնց համար մեռնելու։

Գւատի սրարդն և բարի տղայ մը կարծուեցաւ երիտասարդ կոմու, թէ և ոչ մին էր և ոչ միւսը։ Աեղանէն ելնելով մինչդեռ սրահին պատուհաններուն առջե, պայծառ աստղերուն հայելով օդ կ'առանին,

— Սիրելի սրարդնս, ըսաւ Գամօրին Պ. Տէրամէօր, որու բնական մաերմաթիւնը փոքր ինչ զրդուուած էր իր ընտիր դինիին ծուխերէն, սիրելի սրարդնս, լաւ կ'ուտեք, լաւ կը խօսիք քաջ կը խմէք, կրյայտնեմ ձեզ, պարոն, թէ ձեզի իրը անթերի ընկեր մ'ակ կատարեալ գրացի մը նկատելու պատրաստ և տրամադիր եմ, եթէ ձեր ամեն արժանեաց հետ նաև երաժշտութիւնը սիրելու արժանիքն ունիք։ Օ՞ն, ըսէք նայիմ, երաժշտութիւնը կը սիրեք։

— Եռանդագին կը սիրեմ, պարծն։

— Եռանդագին, կեցցէ ուրեմն։ Աչա այսպէս պէտք է սիրել ամեն սիրուած բաները, պարծն։ Ուրեմն շատ ուրախ եմ, վասն զի՞ ինչպէս պիտի նշմարես պահ մ'ետք՝ մենք հոս մոլեռանդ նուագաններու խումբ մը կը կազմնէք . . . ։ Ես իսկ, պարծն, վինը յօժարակամ գործածել զիտեմ։ . . Ըկ զիւղաբնակ երաժտափիր մը պէս . . . ։ Սակայն մի երեակայիք թէ այս գեղարուեստին վրայ մը ունեցած սաստիկ սէը մը ամեն կարու դութիւնները և վայրկեանները կը կլլէ։ Ձէ, ստուգիւ չէ, պարծն Տը Գամօր։ Եթէ ինչպէս որ կը յուսամ՝ հաճիս մասնաւ

կցիւմեր պղտի զումարումներուն՝ գարձեալ պիտի տեսնես որ մենք ամեննեին չենք անարդեր այն առարկաները որք արժանի են խորհուող անձներու զբաղութն ըլլալ։ Երաժշտութենէ զրականութեան, զիտութեան, ՚ի պահանջել հարկի փիլիսոփայութեան անզամ կ'անցնինք . . . բայց, պարծն, կ'աղաշեմ ձեզի որ հաւասար թէ այս ամեն նիւթերու վրայ կը խօսինք առանց իմաստակութեան, առանց զուարթ և ընաանեկան խօսակցութեան մը ձեւն հեռանալու . . . ։ Երբեմն սուանաւորներ կը կարգանք, բայց չենք շիներ . . . ։ Անցեալ ժամանակները կը սիրենք, բայց մեր ժամանակին իրաւունքն ալ կը ձանչենք . . . ։ Հին ատենուան ժողովուրդները կը սիրենք, և այժմայ ժողովուրդներէն չենք վախնար . մեզ վախ կը տայ ինչոր միտքը կը փոքրէ, ինչ որ սիրտը կը նուաստէ, և անյայտ ու անորոշ խանդ ու եռանդով կը վառինք այն ամեն իրերու վրայ որք զեղեցիկ, օգտակար և ջշմարիտ կ'երևան մեզ . . . ։ Աչա մենք այսպէս ենք, պարծն։ Մենք զմիզ եռանդուններու (enthousiaste) զաղթականութիւնը կ'անուաննք, և գաւառիս չարասերները Բամբոյիշէի ասպարանը կ'անուանն մեղի։ Ինչպէս զիտեք, նախանձը բոյս մ'է որ գաւառներու մէջ չծաղկիք, բայց հոս բացառութեամբ մը քանի մը նախանձու ունինք . իրենց համար զգբաղդութիւն մ'է այս, և ոչ այլ ինչ . . . ։ Արդ, սիրելի պարծնս, իրագանչիր ոք իր ընթերցումներուն կամ մտածումներուն արդիւնքը, իր զիշերուան հին զիրքը կամատաօտուան լրազիրը կը բերէ հոս, ապա կ'ըսի ին խօսակցիլ, մկնութիւններ տալ, զիմիլ, բայց երբէք չենք սրդողիր։ Քաղաքականութիւնն անդամ՝ որ պառակտումներու մայրէն է՝ ըլլցաւ երկպառակութիւն թողուլ մեր մէջ։ Ասի տարօնակ բան մ'է, քանի որ ամենէն ներհակ կարծիքներն իրենց կուսակցներ ունին մեր պղտի ժողովասան մէջ։ Ես օրինաւորական (légitimiste) եմ. աչա Տէրոչէ, բարեկամն և բժիշկն որ անկեղծ հանրապետական մ'է. Հետուէն հարկաժողովը՝ խորհրդարանական է. Պ. փոխ-կուսակալը, կառավարութեան անձնուեր է, և պարտին է ըլլալ. Ժողովրդապետը քէշմ'անդրախանական է, իսկ ես զաղղիւական եկեղեցիի կուսակց, և այլն։

Քայց և այնպէս շատ աղեկ կը համաձայնինք, պարո՞ն, և ասոր պատճառն է մեր անկեղծութիւնը, որ հարզուագիւտ բան մ'է, ուրիշ պատճառ մ'աւ կայ. ըսել կ'ուզեմ'թէ ամեն կարծիքներն ըսա ինքեան փոքր ինչ Ճշմարտութիւն կը պարունակեն, և թէ քանի մը փոխադարձ զիջումներով ամեն սպարկեշտ մարդիկ. մի և նշյն կարծիքն ունենալու շատ մօտ են . . . : Վերջապէս, երկար չընեմ, սակեդարը կը ափրէ իմ սրահի, կամ լաւ ևս է ըսել, քեռաղջկանս սրահին մէջ. վասն զի եթէ կ'ուզեմ այս հանգստութեան ժամերը մեղ վայելել տուող ասսուածու հին ձանչել, պէտք է քեռաղջկանս նայիլ: Վասն զի, պարո՞ն, իրեն հաճելի ըլլալու, իր կիրթ ճաշակը, ուզեղ դատողութիւնը և ամեն իրերու նկատմամբ պատշաճասիրութեան զգացումը զոհ բնելու համար է որ մեզմէ իւրաքանչիւր որ ՚ի բաց կը թողու կրքին ծայրացելութիւնը որ լաւագոյն դատերը կ'արէ: Վերջապէս, պարո՞ն, Ճիշդը խօսելով սէրն է մեր ամենուս կապակցութիւնն և տուաքինութիւնը, վասն զի ամենքս ալ քեռաղջկանս սիրահար ենք . . . և ամենէն առաջ ես . . . ապա Տիրոշէ երեսուն տարիէ ՚ի վեր . . . յետոյ Պ. փոխ-կուսակալը, տոպա այս ամեն պարոնները . . . նաև դուն, ժողովրդապէտ . . . : Ա՛Հ, . . . մի ուրանար, մի, գուն ալ Ելիզային սիրահարն ես, անշուշտ բարի միտքով և անմեղութեամբ, ինչպէս եմ ես, ինչպէս ենք ամենքս, և ինչպէս շուտով պիտի բրայ նաև պարոն Տը Գամօր, եթէ արդէն չփիրահարած է, այնպէս չէ, պարոն Տը Գամօր:

Երիտասարդ կոմիս վազրի մը մզկ'տովն ըստ. թէ Պ. Տէրամէօրի մարգարէութիւնը հաստատելու մեծ միտում կ'զայ. ապա սրահը մտան: Ճոն ընկերութիւնն առելցած էր երկու սեռի մերաբերող քանի մը ծանօթներէ որո՞նցի ոմանք հետի և ոմանք կառքով եկեր էին մօտակայ պղոտի քաղաքէ մը կամ շրջակայ զիւղերէն:

Պ. Տէրամէօր շուտով իր վիճը առառ, մինչդեռ կը յարգարէր զայն, օրիսրդ Մարի՛ որ քաջահմուտ երածիշտ մ'էր՝ դաշնակին առջելը նստաւ, և իր մայրն ետեր տեղադադար առաջաւածաւ առաջաւածաւ առաջաւածաւ:

վրայ չափը զարնելու պատրաստ :

— Պարո՞ն Տը Գամօր, ըստ Պ. Տէրամէօր, ասի ձեզի համար նոր բան պիտի երևայ. եղանակը պարզապէս Շիւպէրի ցայդանուաղն է, զըր մենք մեր զիտցած կերպովը քիչմը սրբագրեցինք կամ աւրեցինք, այս մասին ձեր գատողլութիւնը սիսոի ընէք: Քեռաղջիկով կ'երգէ, և մենք, այսինքն ժողովրդապէտն և ես կը պատասխանենք իրեն . . . ան իր ստուարաձայն վիճն վրայ, և ես իմ Սթրափիվարիոսի* վրայ: Օ՛ն, սիրելի ժողովրդապէտ, սկսէք . . .

Թէկ ծերունի աղնուականը վարսետութեամբ նուաղեց եղանակը, և թէկ ժողովրդապէտն ալ զիտութեամբ հետեւցաւ իրեն, սակայն երեք երաժիշտներուն ամենէն նշանաւորը տիկին Տը Թէքլը երևցաւ Պ. Տը Գամօրին: Ծաղկահաս կնկան զեղեցիկ դէմիկն հանդարտութիւնն և իր գրքին արժանապատութիւնը հակապատկեր մը կը կազմէին իր ձայնին եռանդգին (accent) հետ: Այս հակապատկերը շատ ախորժելի եկաւ Գամօրին որ խօսակցութեան դարձուածքէն ստիպուեցաւ ինքն ևս դաշնակին առջելը նստելու, և Ճշմարիտ տաղանդով մը յաջողեցաւ երաժշտային դժուար ձայնակցութիւն մը նուագելու: Թենօրական բաւական աղլոր ձայն մ'ալ ունէր, զըր աղեկ զործածեց: Պատեհութեամբ և առանց պատրաստութեան ցոյց տրուած իր սյս ամեն տաղանդը լաւ ազգեցութիւն ունեցաւ:

Երաժշտութենէն ետք Գամօր մինչև իր առունը վերադառնալու ժամը մէկուսի կեցաւ, դիտելը և զարմանալը բաւական համարելով: Այս պզտի ընկերութեան կերպարանն իրաւ զարմանալի էր: Գուեհիկ սնաբանութիւններէ (commérage) և շինովի պահուանքէ հաւասարապէս հեռի կը կենար այն: Որ և իցէ կերպով չէր նմաներ գոնապանի օթեկի մը, ինչպէս են գաւառային քանի մը սրահներ. որ և իցէ կերպով չէր նմաներ համարձակի

*Ալիք (Քէմանէ) այդ Գէրէնէն Անդրաբէլորիս անուն երևելի մատոր ծը շինուած է:

պղտի թատրոնի մը ժողովարանին, ինչպէս են բարիզի շատ մը ակմբարանները։ Գամօր սաստիկ կը վախնար սենեկի մէջ ձեմարանական նիստ մը տեսնելու, բայց Պ. Տէրամէօրի տունը հաւքուող ընկերութեան մէջ այսպիսի բան մ'ալ չկար բնա։ Սակայն պէտք է խոստովանիլ թէ խօսակցութիւնը շատ անդամանկեղծապէս համարձակ զուարթութեան մը չափ գրգռուելով հանդերձ երբէք նուաստ առարկաններու վրայ չէր իջներ, և թէ նախամեծալութեամբ մը բարձր խնդիրներու, դպրութեանց, արհեստից կամ քաշաքականութեան վրայ անդամ կը դառնար։ Բայց այս պարկեցած մարդիկ կինային թեթեակի հպիլ ծանր նիւթերու և պարզապէս հպիլ ամենէն բարձր բաներու։ Ճոն հինգ կամ վեց ընտիր կիներ կային, որոնց մէկ քանին աղջոր էին. ասոնք խորհելու սովորութիւնը ստացեր էին, բայց այս պատճառաւ ոչ ինդալու և ոչ հաճելի ըլլալու յօժարութիւնը կորուեր էին։ Այս տարօրինակ ակմբին մէջ ամեն միտքերը մի և նոյն կերպով հաւասար և մի և նոյն կերպով ընտիր էին, վասն զի ամենքն ալ մի և նոյն սահմանին մէջ կապրէին, և վասն զի բարձր էր այս սահմանը։ Պէտք էյաւելուլ թէ այն ամեն միտքերը նաև մի և նոյն հրապոյրը կը կըեին, և թէ այս հրապոյրը բացարձակ էր։ Տիկին Տը Թերլը առերեցիթս անտարբեր մնալով, իր թիկնաթուին մէջ թաղուած և ձեւագործ օթոցը ծակելու զրազած ատեն ամեն բան կ'ողեսրէր նայուածքով մը, ամեն բան կը մեղմոր բառով մը։ Նայուածքը զմայլելի և բառը միշտ ճիշգ էր. այս անարատ միտքերն անամպ են, ոչ ոք տիկին Տը Թերլի չափ ապահովապէս ընտրութիւն ընել գիտէր։ Ամեն բաներու մէջ իր վճիրին կ'սպասէին իբր ահատու դատաւորի և սիրուած կնկան մը վճիրին։

Այն գիշեր ոտանսաւոր չլարդացին, և Գամօր չցաւեցաւ այս պատճառաւ։ Երած շուռութեան վրայ խօսելու առթիւ Օմիեի մէկ նոր կատակերգութեան, Ժէօրծ Սանի մէկ նոր վիպասանութեան, Թէնիզօնի մէկ նոր քերթուածին և Ամերիկայի գործերուն վրայ ևս խօսակցեցան հետպիտեւ ։ Ապա Պ. Տէրամէօր ժողովրդապետին ուղելով խօսքը,

— Սիրելիդ իմ Մօրսիւս, * ըստու, անցեալ հինգշարթի աւելորդապաշտութեան վրայ քարոզդ պիտի կարգայիր մղղ երբ ընդմիջուեցանքայն սրիկայէն որ ծառի մը վրան ելած էր քարոզդ աւելի աղէկ լսելու համար . . . : Աչա մեր մխար հատուցանելու ժամն է։ Ճոն նստիր, սիրելի հովիւս, և քեզ միտ կը դնենք։

Վրժանապատիւ ժողովրդապետը նստաւ, իր ձեռագիրը բացաւ և սկսաւ կարգալիր քարոզը զոր մեր բարեկամ Մթերնի օրինակին հակառակ չպիտի զրենք հոս կրօնականը աշխարհականի հետ շատ շխառնելու համար։ Բաւական պէտի համարինք ըսել թէ քարոզին նիւթն էր Ծէցեիի վլանակին ժողովրդեան ուսուցանել թէ պէտք էր հոգիին վեմութիւն և Աստուծոյ հաճոյք պատճառող հաւատոյ գործերը երբ զերծ ըսելորդ զանազանել աւելորդապաշտութեան գործերէն որբ արարածը կը նուաստեն և Արարիչը կը թշնամանեն։ Քարոզը, թէ և ձանաչողութեամբ գրուած, բայց սահմանուած էր աւելի Աւետարանի բարցականը քան թէ քարոզչին տաղանդը հաստատելու։ Ընդհանրապէս հաւուուեցաւ այն։ Սակայն քանի մ'անձինք, և ասոնց հետ նաև Պ. Տէրամէօր պախարակեցին ինչ ինչ պարբերութիւնները, առարկելով թէ անոնք հպելի չէին այն պարզ միտքերու որոնց կ'ողջուեր քարոզը։ սակայն տիկին Տը Թերլը իրեն համարական ունենալով հանրապետական Տիւրոչէն պնդեց թէ շատ էր ժողովրդացին իմացականութեան զէմ ցոյց տրուած անվստահութիւնը, և թէ շատ անդամայդ իմացականութեան հաւասար մնալու պատրուակաւ զայն կը ակարէին։ այս գիտողութեան վրայ ընդունուեցան պախարակուած մասերը։

Աւելորդապաշտութեան նկատող քարոզէն ինչպէս Տը Գանլալն զօրապետին անցան, զիտաեմ։ բայց իրաւ է որ խօսքն այս ամուսնութեան վրայ բացուեցաւ, և պէտք էր որ բացուի քանի որ գաւառէն մինչև քսան մղոն հեռաւոր աեղերը տարածայնուած էր այն։ Այս խօսակցութեան բնարանը Պ. Տը Գամօրի երերուն

* Ապրանձն ու բարձն։

ուշադրութիւնը զրգուեց, և իր հետաքրքրութիւնը սաստիկ կերապով զրդուուեցաւ անդամ երբ Պ. փոխ-կուսակալն ամենայն զդուշութեամբ և մեղմի իմացուց թէ զօրապետն ուրիշ հոգեբով զբաղած՝ կրնար երեսիուսանական պաշաճնին հրաժեշտ տալ:

— Ասի մեծ գժուարութեան տեղի կը տայ, աղաղակեց Պ. Տէրամէօր. որ սատանան յաջորդէ իրեն: Յայտնապէս իմաց կը տամ ձեզ այժմէն, սիրելի պարոնս, որ եթէ կռնկարանին վրայ ծաղիկ մը գրուող բարիդցի սրիկայ մը մեղմնարել տալու պահանձնումն ունիք, զինքն իր ծաղիկն և կռնկարանին հետ իր ժողովանոցը ետ կը զրկեմասկից: Այս բանը կրնար իրը ստոյդ նկատել, պարոն:

— Քիչ մը զգուշութիւն, պարոն, բառ Պ. Տէրամէօրին տիշին Տը Թէրլը կէս ձայնով աշբովը Պ. Տը Գամօրը ցոյց տալով:

— Կը հասկնամ միտք, աղջիկս, կրկնեց Պ. Տէրամէօր խնդալով. բայց պիտի աղերսեմ Պ. Տը Գամօրը՝ որ ամեննեին չկրնար ենթագրել զինքը վիրասորելու դիտաւորութիւն ունենալս, պիտի աղերսեմ որ ներէ ծերտնիք մը մոլութիւնը և թոյլ տայ որ բոլորովին համարձակ և աղատ կերպով մը խօսիմ այն միակ խնդրոյն նկատմամբ որու համար պաղարիւն ըլլալէ կը դադրիմ:

— Եւ ի՞նչ է այն խնդիրը, պարոն, հարցուց Գամօրը իր յագուու վայելչութեամբը:

— Պարոն, այն խնդիրն է Բարիզին բոլոր ֆրանսայի վրայ ունեցած անամօթ զերինանութիւնը: Պարոն, 1825էն ՚ի վեր Բարիզ ոտք չկոխած եմ իրեն ցոյց տալու համար այն պմդումը զգոր կը տայ ինձ . . . : Կը թուած և խելանի երիտասարդ մի էք, պարոն, և յուսամթէ նաև լաւ Գաղղիացի մը . . . : Արդ կը հարցնեմ ձեզ թէ մեր զաղափարներուն, մեր հանձարեղիսուքը րուն, մեր երեսփոխաններուն, մեր յեղափոխութիւններուն . . . ամեն առառու Բարիզէն կազմ ու պատրաստ մեզ զրկաւիլը . . . և բոլոր ֆրանսային իր մայրաքաղաքին աղլսկ խօնարհ և զծուա առարձանն ըլլալը միմէ ձեզ օրինաւոր և վայելու կ'երենք . . .

։ ։ Վաղաշեմ, շնորհը ըրեք, այս հարցումիս պատասխան տուէք, պարօն:

— Յիրաւի՛, պարօն, թերեւս ծայրայեղութիւն մը կայ Գրանսային այս անչափ կեղբոնացումին մէջ, բայց վերջապէս ամենքաղաքակիրթ երկիր իր մայրաքաղաքը ունի, և ինչպէս անհատները նոյնպէս և ազգերը գլուխի մը պէտք ունին:

— Խակոյն կը զրաւեմ ձեր առած օրինակը և ձեզի դէմ կը դարձնեմ. . . : Այս, ինչպէս անհատները նոյնպէս և ազգերը գլուխի մը պէտք ունին, բայց եթէ գլուխը տան և հրեշյանէ, խելանութեան նշանն ապշութեան նշան կը դառնայ, և փոխանակ հանձարի տէք մարդ մ'ունենալու ջրգողակլնի (hydrocéphale) մը կ'ունենաս: — Աղէի ուշադրութիւն ըրեք այն պատասխանին զոր հիմակ խակ Պ. փոխ-կուսակալը պիտի տայ ինձ . . . : Սիրելիդ իմ փոխ-կուսակալ, անկեղծ եղիք: — Եթէ վաղն այս նահանգին երեսփոխանութիւնը բաց մար և մէկու մը տալհարկ ըլլար, կրնայիք այս նահանգին կամ բոլոր գտւառին մէջ խակ գտնելմարդ մ'որ աղէկ դէշկարենայ երեսփոխանական պաշտօնին պարտականութիւնները կատարել:

— Շիտակը խօսիմ, ոչ զոք կը տեսնեմ զաւառին մէջ, պատասխանեց փոխ-կուսակալը, և եթէ գուք դարձեալ չհաւանիք երեսփոխան ըլլալու . . . :

— Մինչև մեռնիլս չպիտի հաւանիմ, պարօն: Խենդ չեմ որ այս հասակիս մէջ երթամ ձեր բարիզցի սրբիկաներուն ծաղրաբանութիւնները լուելու վտանգին ենթարկուիմ:

— Ապա ուրեմն այն ասեն օտարական մ'ե հաւանօրէն բարիզցի սրիկայ մ'իսկ ընդունելու պիտի ստիպուիք:

— Լսեյիք, պարոն Տը Գամօր, կրկնեց Պ. Տէրամէօր վառառորապէս: Այս զաւառին մէջ վեց հարիւր հազար հոգին մէջ երեսփոխանութեան արժանի մէկը չկը չկը հաստատեմ, պարոն, թէ այս ժամուս աշխարհիս մէջ չկայ քաղաքակրթեալ երկիր մ'որ այսպիսի զայթակլութեան մ'երկրորդ օրինակը տայ: Անզ վերապահուած է այս նախատինքը, և ձեր Բարիզն է այս նախատինքին պատճառը:

Ֆրանսայի բոլոր արիւնը, բոլոր կեանքը, բոլոր միտքերը, բոլոր դործառնութիւնը կլլողը բարիզն է, բարիզ որ ալազի մը տեղ աշխարհագրական կմախ մը կը թողու . . . : Ահա ասոնք են, պարոն, ձեր կեդրոնացումին բարիքը, քանի որ արտաքերեցիք այդ բառը որ բանին պէս անհեղեղ է :

— Ներեցէք, մօրեղբայր իմ, ըստ տիկին Տը Թեքլը հանգարտուն իր ասեղը հրելով, այդ բանին նկատմամբ ես բան մը չը խում. . . : Բայց կարծեմ լսած եմ ըսելդ թէ քեզայդ քան տհաճոյ երեցող այդ կեդրոնացումը Յեղափոխութեան և առաջին Հիւպատոսին զործն է . . . : Ինչու ուրեմն Պ. Տը Գամօրին դէմ կը դանդատիս . . . : Ինձ անիրաւ կ'երեկի այդ գանդատ :

— Կաեւ ինձ անիրաւ կ'երեկի, տիկին, ըստ Գամօր՝ տիկին Տը Թեքլին բարեւ տալով :

— Կաեւ ինձ, պարոն, ըստ Պ. Տէրամէօր խնդալով :

— Սակայն, ամիկին, կրկնեց երիտասարդ կոմսը, այդ մասին ձեր աղնիւ մօրեղբօր կողմէն ամբաստանուելու արժանի եմ քիչ մը, վասն զի, ինչպէս խիստ իրաւամբ ակնարկեցիք, եթէ կեդրոնացումը ես չըրի, կը խոստովանիմ թէ շատ կը դումեմ այն անձերը որը ըրին զայն :

— Կեցցէ, աւելի՛ աղէկ, պարոն, ըստ ձերունին. մարդուս իրեն յատուկ գաղափար մ'ունենալն և զայն պաշտպանելը սիրեւմ է ինձ :

— Պարոն, կարծիքո պաշտպանելով բայցառութիւն մը կ'ընեմ ձեղպատիւ ըրած ըլլալու համար, վասն զի երբ քաղաքին մէջ կը ճաշեմ, և երբ մանաւանդ աղէկի կը ճաշեմ, ինը ընկալիս հետ համամիտ կ'երեւամմիշտ. բայց ձեղի շատյարգելուս համար է որ կը համարձակիմ ձեղ հակառակ խօսիլ :

Արդ՝ ես կը կարծեմ թէ յեղափոխական ժողովներն և անոնցմէ ետք առաջին Հիւպատոսը՝ Պօնարար՝ աղէկ ներշնչուած եղան երբ վարչական և քաղաքական զօրաւոր կեդրոնացումի մը ներքնեցին քրանսան. կը կարծեմ թէ մեր ընկերային մարմինը լւած ձուլու, շաղելու և իր նոր ձեր տալու, զինքն իր շրջանակին յարւ-

յարցնելու և իր օրինաց մէջ հաստատելու, վերջապէս մեր ազգ զային սկզբնական հանդարը և ոյժն եղողզաղզիւական այս հզօր միտթիւնը հաստատելու և պահելու համար. կեդրոնացումն անհրաժեշտ է :

— Իրաւ կ'ըսէ պարոնը, գոշեց Տիւրօշէ բժիշկը :

— Վահ, կրկնեց ուժնազի Պ. Տէրամէօր, անշուշտ իրաւ կ'ըսէ պարոնը : — Այն, իրաւ է ատի, պարոն. կը հաւանիմ թէ ծայրացեղ կեդրոնացումն որու գէմկը զանդափախմ՝ իր օդապակարութեան, հարկաւորաւթեան իսկ ժամն ունեցաւ. բայց որ մարդկային հիմնարկութեան մէջ գնել կը պահանջես բացարձակը և յաւիսենականը. Է՛, զիտեմ, պարոն, որ աւատականութիւնն ալ իր ժամանակը բարիք և յառաջդիմութիւն մ'եղաւ . . . բայց ինչ որ բարիք երեկ, չարիք և վտանգ մը պիտի չըլլաց վազը: Ինչոր այսօր յառաջդիմութիւն է, հարիւր տարիէն ետք հին սովորաւթիւն և խափան մը պիտի չըլլաց: Միթէ այս չէ աշխարհիս պատմութիւնն անդամ . . . : Եւ եթէ կ'ուղէք զիտեալ, պարոն, թէ ինչնշանէ կը հասկցուի ընկերային կամքալաքական գրութեան մը հինցած ըլլալը, պիտի ըսեմ թէ հինցած ըլլալը կը հասկցուի երբ այն գրութեան անպատճութիւններն և զեղծումները կ'երեւան միայն: Այն ատեն մեքենան իր զործն աւարտած է, ուստի պէտք է փոխել զայն: Արդ՝ ես կ'ըսեմ թէ կաղղիական կեդրոնացումն այն տաղնապելի պայմանաժամին, այն աղետալի կէտին հասած է որ Գրանսան պաշտպանած ըլլալէն ետք կը Ճնշէ, ողեօրելէն ետք կը հաշմէ, փրկելէն ետք կ'սպաննէ:

— Կը բարկանաս, մօրեղբայր իմ, ըստ ափին Տը Թեքլը:

— Այն, կը բարկանամ, բայց իրաւոնք ունիմ: Ամեն բան իրաւոնք. կը տայ, ապահով եմ թէ անցեալն ու ներկան իրաւոնք, իսկ ապագան վախ կը տայ ինձ: Անցեալը, կ'ըսէի . . . : Ինձ նայեցէք, պարոն Տը Գամօր, հաւատացէք որ անցելոյն վրայ կոյրվուրայն հիացող մը չեմ. իղձերովն օրինաւորական, բայց սկզբունքով անկեղծապէս ապատակը եմ, դուն զիտես, այնպէս չէ, Տիւրօշէ . . . : Բայց և այնպէս ժամանա-

կաւ Հռոնոսի, Ալպեան լեռներու և Պիրենեան լեռներու մեջ
մեծ երկիր մը կար որ կ'ասրէր, որ կը խորհէր, որ կը դորձէր
ոչ միայն իր մայրաքաղաքովը, այլ նաև ինքն իրմով . . . :
Այդ երկիրն անշուշտ զլուխ մ'ունէր, բայց նաև սիրտ մը,
գնդերներ, ջիղեր, երակներ ունէր, երակներուն մէջն ալ ա-
րին, և զլուխն ամենեին վասա մը չէր կրեր անոնցմէ: Այն ա-
տեն Գրանսան մը կար, պարօն: Գաւառը կեանք մ'ունէր, ան-
շուշտ մայրաքաղաքին իշխանութեան ներքեած, բայց իրական,
դործոնեայ, անկախ կեանք մը: Մէն մի կառավարութիւն, մէն
մի տեսչութիւն, մէն մի խորհրդարանական կեդրոն իմացականու-
թեան բուռն վառարան մ'էր . . . : Գաւառական մեծ հիմնա-
դրութիւնները, տեղական ազատութիւններն ամենուրեք միաքերը
կը վարձէին, բնաւորութիւնները կը հասպատէին և մարդեր կը
կազմէին . . . : Եւ սա ըսելիքիս ալ աղէկ միտ դիր, Տիւրօշէ:
Եթէ առաջուան Գրանսան այսօրուան պէս կեդրոնացում ունեցած
ըլլար, սիրելի յեղափոխութիւնդ բնաւ տեղի չէր ունենար,
բնաւ, ըսի, լսեցի՞ր, վասն զի յեղափոխութիւնը ընելու մարդեր
չափակ գտնուէին . . . : Կը հարցնեմ քեզ թէ ուսկէ կ'ելնէին
այն սպառազէն գերբնափիր միտքերն և գիւցաղնական սիրտերը զօր
89ի ընկերային մեծ յեղաշրջումը յանկարծ երեան հանեց: Միտք-
բեր այն ատենուան ամենէն երևելի անունները, իրաւագէտները,
ատենաբանները, զինուորները: Անոնց քանի՞ն Բարիզէն էր: Ա-
մենքն ալ գաւառէն . . . Գրանսայի բեղմանաւոր արդանգէն կ'ել-
նէին . . . : Այսօր պարզ եղեափոխանի մը պէտք ունինք ան-
դորրաւէտ ժամանակներու համար, և զան չմ'նք զաներ վեց հա-
րիւր հազար հողիի մէջ . . . : Եւ ինչո՞ւ, պարոնները: Վասն
զի ոչ-կեդրոնաւորեալ Գրանսայի հողին վրայ մարդեր կը բուս-
նէին, և վասն զի կեդրոնաւորեալ Գրանսայի հողին վրայ մայն
պաշտօնատարներ կը բուսնէին:

— Ասուած օրհնէ զքեզ, պարօն, ըսաւ փոխ-կուսակալը:

— Կերէ, սիրելի՞դ իմ փոխ-կուսակալ, բայց աղէկ կը հասկը-
նաս որ գաւառներուն և գաւառական կեանքի ամեն պաշտօննե-
րու համար աւելի անկախութիւն, արժանապատութիւն և մե-

ծութիւն պահանջելովս քու և իմ գատը կը պաշտպանէմ: Այսօր
այս պաշտօնները վարչական և դատաստանական կարգաւորութեան
մէջ այն աստիճանը հասած են, այնքան զուրկ են ոյժէ, հմայա-
կան երեսյթէ և ամսականէ — կը նայիմ որ կը ժպտիս, պարօն
փոխ-կուսակալ — այն, այնքան զուրկ են որ այսօր այն պաշ-
տօններն առաջուան պէս ալ կեանքի, մրցումի, լուսաւորութեան
կեղբուններ չեն, քաղաքացիներ կազմող զպրոցներ չեն, առնական
կրթարաններ չեն, ալ միայն վարչական մեքենային անշարժ ա-
նիւններն են . . . միւս ամեն բաններն ալ նոյնպէս են, պարօն
Տը Գամօր . . . : Մեր քաղաքապահական հիմնարկութիւնները
խաղալիկ մ'են, դաւառական ժողովները խօսք մ'են, անելական
ազատութիւններն ալ ոչի՞նչ . . . : Այսպէս և ոչ մէկ մարդ կայ
. . . : Բայց ինչո՞ւ գանդատինք, պարօն: Միթէ Բարիզիր վրայ
չառնուր մեզի համար ապրելու և խորհելու հոգը: Ինչպէս ա-
տենօք հոռմէական ծերակյան արուարձարնակ ուամիկներուն առ-
ջև նոյնպէս և Բարիզ միթէ ամեն առառ չհաւանիր մեր առջե
նետելու մեր օրական ձարակը, այսինքն հաց և զաւեշտախաղ. .
. . : Այն, պարօն, անցեալ-Են ետք ահաւասիկ ներկան, ահաւա-
սիկ այսօրուան Գրանսան . . . : Ահա քառասուն միլիոնէ
բաղկացող ազգ մ'որ ամեն առառ Բարիզի հրամանաբանին (ոտ
d'ordre) կ'սպասէ որպէս զի ցորեկ կամ զիշեր ըլլալը, խնդալու
կամ լալու պարտասորիլը զիտնայ: Մեծ ժողովնորդ մ'որ ատենօք
աշխարհիս ամենէն ազնիւ և ամենէն խելանի ժողովորդն էր
ամբողջապէս մի և նոյն օրը, մի և նոյն ժամուն, ամեն ակմբա-
ռաններուն և կայսրութեան ամեն քաւուղիներու հրապարակնե-
րուն վրայ պուլարի ալընոցէն օր մ'առաջ ծագումառնող ան-
համ, անլի խեղիատակութիւնը կրկնէ: Արդ՝ ահա ես կ'ըսեմ,
պարօն, թէ իրերու այս վիճակը նուասաւութիւն մ'է, թէ ատե-
նօք նախանձող Խորոպայի արհամարհական ծիծաղը կը շարժէ մեր
վրայ, թէ նոյն իսկ քու Բարիզի համար զէշ և աղետալի վիճակ
մ'է այս: Թէ զաղղիկական ազգն իր բարերաստութեամբը կ'ըզ-
դլուի (griser). Թէ իր աւելորդը հիւանդային զէշ մը
կը կազմէ, և ներէ ինձ որ ըսեմ թէ ինքն իր ամբար-

առաւան առանձնութեամբը և ինքնապաշտութեամբը չինական կայսրութեան, երկնային կայսրութեան նման բան մը, ջերմագին, ապակեանակիր և տղայական քաղաքակրթութեան վառարան մը կը դառնոց . . . : Իսկ ապակային նկատմամբ Աստուած չընէ որ յուսահատիմ, վասն զի խնդիրը հայրենեաց վրայ է : Այս գարս մեծ բաներ, մեծ հրաշներ տեսաւ, վասն զի կ'աղաւ չեմ քեզի որ անդամ մ'ես դիտես թէ ժամանակիս թշնամին չեմ ամենեին . . . : Կ'ընդունիմ Յեղաշրջաւմը, ապատութիւնը, հաւասարութիւնը, մամնւլը, երկաթուղիները, հեռաղիրը . . . : Եւ՝ ինչպէս ստէպ կ'ըսեմ տեղւոյս արժանապատիւ քահանային յաղթելուզող ամեն զատ կը պարտաւորի իր ժամանակին յառաջ գիտութիւները ընդունիլ և զործածելու սովորիլ : Իր ժամանակը առող ամեն դատ կը կորսուի . . . : Արդ, պարհն, ես կը յուս սամ թէ ներկայ գարս մեծ բան մ'ես, այսինքն բարիզի և դիզ դատորութեան վերջը և դաւառական կեանզի վերածնութիւնը պիտի տեսնէ, վասն զի կը կրկնեմ թէ ձեր կեդրոնացումը, որ սպատուական գարման մ'էր, այժմ խիստ զէ վարչութիւն մ'է . . . : Ճնշումի և բռնտորութեան սոսկալի զործի մ'է այն, որ պատրաստ է ամեն ձեռներու համար, և յարմար ամեն բռնակալութեանց, և որու ներքե ֆրանսան կը խոդուի և կը մաշուի : Դուն ալ կը խոստովանիս այս իրողութիւնը, Տիւրօշէ . այս նկատմամբ Յեղաշրջումն իր նպատակէն անդին անցաւ և իր հետեան քը վասնեց իսկ . վասն զի դուն, որ ապատութիւն կը սիրեն և զայն կ'աւզէս ոչ միայն քեզի համար, ինչպէս կ'ընեն քանի մը բարեկամներդ, այլ ամեն մարզու համար, դուն չես կրնար կեդրոնացումը սիրել, որ ապատութիւնը կ'արտաքսէ այն քան յայտնի կերպով որբան խաւարը լոյսը կ'արտաքսէ : Իսկ ես, պարուներ, երկու բան հաւասարապէս կը սիրեմ այս աշխարհիս մէջ, այսինքն ազատութիւնը և Գրանսան . . . : Արդ՝ ինչպէս Ճշմարտիւ կը հաւամ Աստուծոյ, նոյնպէս և կը հաւամ թէ երկուքն ալ կործանման բուռնցնցումի մը մէջ պիտի կորնչին եթէ ազգին բոլոր կենդանութիւնը շարտնակէ ուղեղին մէջ կեդրոնալու, եթէ տեղի չունենայ այն մեծ վերանորոգումը զոր կը

պահանջնեմ, եթէ տեղական ինքնիշխանութեանց, եթէ ընդարձակորէն անկախ և այժմեայ ժամանակիս ողոյնյարմար դաւառային հիմնարկութիւններու հանրածաւալ գրութիւն մը մեր պարպուած երակներուն նոր արիւն մը չտայ և մեր տկարացած երկիրը շբեղմնաւորէ : Ա՛հ, զիտեմ թէ զործը գժուարին և շփոթալի է . անլի հեր և հաստատ ձեռքի մը կարօտ է այն . սակայն այս զործը կասարող ձեռքը զարուս ամենէն հայրենասիրական գործը կատարած պիտի ըլլայ . . . : Պարոն փոխ-տեղակալ, ասի բաէ վեհապետին, բաէ իրեն որ եթէ ընէ այս բանը, հոս Գաղղիական հին սիրտ մը կայ որ պիտի օրհնէ զինքը . . . : Բաէ իրեն թէ շատ բարիկութիւններու, շատ ծիծալներու, թերես շատ վասնդներու պիտի ենթարկուի, բայց թէ իր վարձատրութիւնը պիտի առնու երբ՝ իր պատանքէն և կապերէն ազատեալ Պաղարասին պէտ' բոլոր Ֆրանսային կանդնիլը և զինքը բարեկելը պիտի տեսնէ . . . :

Ծեր աղջուականն արտաքսյ կարզի եռանդով, յուղումով և արժանապատութեամբ արտարերած էր այս վերջին խօսերը : Երբ գագրեցաւ խօսելէ, տեսց տակաւին այն ակնածական լութիւնն որով միտ գրուած էր ըսածներուն : Պ. Տէրամէօր կարծես ամրշցաւ այս լութեան տեսումնէն, և Գամօրին թեր մոնելով և մասենելով ըսաւ անոր լատիներէն լեզուաւ .

— «Ամենեքին միմարեցաք» : Սիրելի պարօնս, խրաքանչիւր ոք իր խենդութիւնը ունի . . . կը յուսամ թէ իմն չփիրաւորեց քեզի, այնպէս չէ : Ամա, ուրեմն չփիրաւորուիլլ հաստատէ ինձ տասնուվեցերարդ զարու սա պարեզը (chaconne) գաշնակին վրայ հետս երգելով :

Գամօր իր սովորական շնօրհըսվը կատարեց ծերին կամքը, և Անրդ գարու պարեզն երեկոյթին վերջն եղաւ . սակայն երիտասարդ կոմոք՝ մեկնելէն առաջ՝ տիկին ըը Թեքին սասակի զարշմանը մը տալու միջոցը զատաւ . կէս ձայնով և շատ ծանրութեամբ խնդրեց ծաղկահաս կնիկէն որ իր պարապ ժամուն համբ մասնաւոր խօսակցութեան ժամանակ մը յատկացընել իրեն : Տիկին ըը Թեքիլը աշերը բայցաւ յանչափս, կարմբեցաւ սակատ ինչ, և ըստ

Գամօրին թէ վաղը չէ միւս օր ժամը չորսին իր առնը պիտի սպասէ անոր :



Իբր սկզբունք Պ. ՏԸ Գամօրի համար դյիմովին անտարբեր քան մ'էր ֆրանսայի կեդրոնացումը կամապակեդրոնացումը . բայց՝ իր բողոքին շատ նախամեծար կը համարէր կեդրոնացումը բարիգցի և փառաւերի բնազդումը : Սակայն կեդրոնացումը նախամեծար դասելով հանդերձ այն խնդրոյն նկատմամբ առանց օր և իցէ խոշահարութեան Պ. Տէրամէօրի հետ համամիտ կ'ըլլար եթէ՝ իր բարձր դասողութեամբ նախ և տուաջ չպար թէ ծերունին հլութեան շնորհիւ վաստկուող մարգերու կարգէն չէ : Ասկից՝ ի զատ՝ կ'սպասէր որ աստիճանաբար դաբճի դալու պատիւը տայ Պ. Տէրամէօրին՝ եթէ պարագաները պահանջէին այս դարձը :

Ինչ և է, երիտասարդ կոմոք տիկին ՏԸ Թէքլի հետ ոչկեդրունացումի և ոչապակեդրոնացումի վրայ խօսիլ յառաջադրած էր երբ օր մ'ետք եկաւ անոր տունն այն ժամուն զոր որոշած էր նէ :

Գամօր տիկին ՏԸ Թէքլը պարտիզին մէջը դառաւ, որ տունին պէս հին, անպահպահ (sénègle) և վանական ձեռով շինուած էր : Գարատափ մ'որու վրայ թմբիներ անկուած էին՝ այս պարտիզին կողմերուն մէկին վրայ կը տարածուէր և քանի մ'աստիճան բարձր ըլլալով բոլոր պարտիզին վրայ տեսք ունէր : Շաղկահաս կինը հօն աեսակ մը հօվանոց կաղմող թմբիներու խմբի մը ներքեւ նստած էր : Այս տեղը սիրելի էր իրեն . կը յիշեցնէր իրեն այն իրիկունը, ուր իր անակնկալ երեւումը յանկարծ երկնային ուռախութեամբ մ'ողողած էր իր խեղձ և վիրակիր նշանածին աշնահար գէմը :

Առջնը շինական պատի սեղան մը կար, և վրան ալբուրեր և

մետաքսներ . աիկին ՏԸ Թէքլը ցած թիկնաթոռի մը մէջթաղուելու պէս նստած, ոտները եղեգնեայ աթոռակի մը վրայ բարձրացոյած էր, և բոլորովին առերևոյթ հանդարտութեամբ օթոց մը կը բանէր :

Պ. ՏԸ Գամօր կենացն այս միջոցին կնային մորին ամեն նրբութիւնները և ամեն աղնիւ խարէութիւնները ճանչելու եղուշակելու մասին անդամարդէն քաջալվարժ ըլլալով դաշտնապէս ժպտեցաւ այս բոլորովին բացօղեայ ունկնդրութեան վրայ : Թուեցաւ իրեն թէ կը հասկընայ այս կարգադրութեան պատճառը՝ Այսինքն Տիկին ՏԸ Թէքլը ուղած էր ժամադրութենէն բառնալ այն մտերմական յատկանիշը զօր փակ սենեկի մը ժամադրութիւնը կ'ունեայ : Բուռն Ճշմարտութիւնն այս էր : Ամենեկին պարզապիտ մը չէր այս երիտասարդուհին . իր սեռին աղնուազոյն անձանց մին էր : Տասն տարուան ծաղկահասութեան, գեղեցկութեան և այրիութեան մէջ ուղղակի կամ անուղղակի կերպով ընդունած էր տասնի չափ սիրահարական յայտարարութիւններ, որը թշնամի սեռին աղնուասրտութեան և խոհեմութեան նկատմամբ ճիշդ և ընդհանրապէս ոչ այնքան ախորմելի տպաւորութիւնն տուեր էին իրեն : Իր հասակը ունեցողամեն կիններուն պէս ինքն ալվանողը դիտէր, և՝ իխտ քիչ կանաց պէս ինքն ալ չէր սիրեր զայն : Անփոփին կերպով բարեկամութեան մեծ ճամբան վերադարձուցած էր այն ամեն մարդերը, որոնց իր բոլորովիքն արդիլեալ շաւիղներու մէջափառիլը յանկարծ տեսած էր . բայց այս գործը ձանձրոյթ կը պատճառէր իրեն : Առջի օրէն՝ ի վեր սասակի մտաւանջութիւն կ'զգար այն մասնաւոր խօսակցութեան նկատմամբ զօր Պ. ՏԸ Գամօր ուղելու զարմանքը տուած էր իրեն : Ի՞նչ կրնար ըլլալ այս խորհրդաւոր խօսակցութեան նիւթը : Տիկին ՏԸ Թէքլը շատ չարչարեց միտքը առանց բան մ'երեւակայել կարենալու : Անշուշտ բոլորովին անհաւանական բան մ'էր Պ. ՏԸ Գամօրին կարծելը թէ գեռ նոր ծրագրուած բարեկամութեան մը սկիզբէն արտօնութիւն ունէր իր սէրքը անոր յայտնելու : Սակայն երիտասարդ կոմսին կնասիրութեան համբաւը յիշեց ծաղկահաս կինը . ըստ իրովի թէ այսպիսի մած կնորս (séducteur)

մը կրնար արտաքոյ կարդի ձեւեր ունենալ, և կարծել նաև թէ գաւառաբնակ խոնարհ կին մը շատ յարդելու պէտք չունի: Երա կար չընենք, Տիկին Տը Թէքլը այս խորհրդածութիւններէն եաք որոշեց իր պարտիզին մէջ ընդունիլ կոմու, իր պղոփի փորձառութեամբը նշմարած ըլլալով թէ բաց օդը, մեծ ու ժամափուռ անշրաբեաները նպաստաւոր չեն յանդուդներուն:

Պ. ՏԵՂԱՄՈՐ բարեւ տուաւ Տիկին Տը Թէքլին՝ թաղուհին բարեսող Անդլիացիներու պէս. ապա նստելով աթուր մօտեցաց թէրեւս փոքր ինչ թագուն չարամտութեամբ, և ձայնը մօտերմապէս խօսելու պէս ցած հանելով, ըստ:

— Տիկին, կը հաճիք ներեւ ինձ որ ձեղդաղանիք մը տամ և ձեղմէ խրատ մ'ուզեմ:

Տիկին Տը Թէքլը քիչ մը վեր ըրաւ. իր աղնիւ գլուխը, կոմսին աշերուն վրայ յարեց իր նայուածքին աղօտ լցոյսը, անորոշակի ժամանեցաւ և այս միմնասկան հարցուփորձին վերջ տուաւ. ձեռ քին մէկ թէթե շարժումովը, որ կը նշանակէր. «Սաստիկ զարմանք կը տաք ինձ, բայց ինչ և է, մաիկ կ'ընեմ»:

— Ահա նախ գաղտնիքս ըսեմ, տիկին. կը փափարիմ այս նահանդին երեսփոխանն ըլլալ:

Այս անակնկալ յայտարարութեան վրայ Տիկին Տը Թէքլը դարձեալ Գամօրին նայեցաւ, ափափումի թէթե հառաջանք մը հանեց բերնէն, և ծանրութեամբ խոնարհեցաւ:

— Տիկին, շարայարեց երիտասարդը, Տը Գանվալօն զօրասեալ հայրական բարեսփութիւն մը ցսց կը տայ ինձ. դիտաւորութիւն ունի ՚ի շնորհ իմ հրամեշտ տալու իր երեսփոխանական պաշտօնին. խոստովանաբար յայտնեց ինձ թէ հետամտութեանս յաջողութեանը համար անհրաժեշտ էր յարդի մօրեղբօրդ պաշտպանութիւնը: Ռւստի զօրապետին թէլազգրութեամբը հոս եկայ յուսալով թէ այս պաշտպանութիւնը կը շահիմ: Սակայն այն զաղափարներն և զզացութերը՝ զոր յարդի մօրեղբայրդ երեկ կը յայտնէր՝ այնքան ուղղակի ներհակ են զիտաւորութիւններուս որ վհաստութիւն կ'զլամ: Կարձ կապելու համար կը խոսափանիմ, տիկին, թէ երկմտութեան մէջ ձեր բարեսփութեան դիմելու և

ձեղմէ խրատ մ'ուզելու անշուշտ խիստ անխոհեմ խորհուրդը ունեցայ, խրատ որու հետեւելու որոշում ըրած եմ, ինչ և ըլլայ այն:

— Բայց, պարհն . . . շատ կը շփոթէք զիս, ըստ ծաղկահասակ կինը, որու աղուր երեսին ախրութիւնն անկեղծապէս զուարթ ժպիտի մը փոխուեցաւ:

— Տիկին, ձեր բարեսփութեանն արժանի ըլլալու մասնաւոր իրաւունք մը չունիմ բնաւ . . . լնդհակառակին թէրեւս . . . բայց ինչ և է, մարդկային էակ մ'եմ և դուք զթափիտ մը . . . Արդ՝ անկեղծապէս կը խօսիմ, տիկին, թէ խնդիրը բալդիս, ապագայիս, բոլոր ճակատազրիս վրայ է. երիտասարդական հասակիս մէջ հասարակային կեանքի ասպարէզը մտնելու առկթն որ հոս ինձ կը ներկայի եղական է. պիտիյուսահատիմեթէ կուրուեմ այս առիթը . . . : Կ'ուզէք բարեհաճիլ, տիկին, զիս ձեր երախտապարը ընելու:

— Բայց ինչպէս, ըստ Տիկին Տը Թէքլը: Ես քաղաքականութեան չեմ խառնուիր, պարհն . . . Ճշգապէս ինչ կ'ուզեն իզմէ:

— Նախ կը ինդրեմ, կ'աղերսեմ ձեղի, տիկին, որ չվասէք ինձ:

— Ինչո՞ վնասեմ ձեղ:

— Ասուսած իմ. ամենէն աւելի իրաւունք ունիք խստախանջ ըլլալու, տիկին . . . : Երիտասարդութիւնս քիչմը շույլութեամբ անցուցի. ինչ ինչ կէտերու մասին շատ աղէկ անուն չունենալս զիտեմ. տարափյու չունիմ թէ մինչև ձեր ականջը հասած է անունս, և կրնամ վախնալ որ ինձ ներհակ քանի մը կանխահաս կարծիք առած է ձեղ թէրեւս:

— Պարհն, մինք հոս քաշուած կ'աղրինք . . . զրեթէ չիտենք բարիզի մէջ անյած գացածը . . . : Բայց այդ բանը զիս չարգիլեր ձեղ ծառայութիւն մ'ընելէ, եթէ ծառայելու միջոցները զիտնայի, վասն զի կը կարծեմ թէ ծանր և բարձր աշխատութիւններ ձեր սովորական զբաղլումներուն. լոկ բարեբազդ փոփախութիւն մը կրնան տալ:

— Յիւսակ, ըստ մեկուսի երիտասարդ կոմար, զմայլելի բան մ'է այսքան խելանի անձի մը յաղթելը:

— Տիկին, կրկնեց իր հանդարտ շնորհաձեռնթեամբը, ես ալ ձեր յոյսերը կը տածեմ. . . բայց քանի որ կը զիջանիք փառասիրութիւնս խրախուսելու, կը կարծէք թէ օրին մէկը յաջողիմ յաղթելու ձերյարդի մօրեղբօր տրամադրութեանցը . . . : Զինքը քաջ կը ճանաչէք . . . ի՞նչ կրնամընել զինքը շահելու համար: Ի՞նչ ընթացք բոնելու կը պարտաւորիմ. վասն զի ստուդի չեմկրնար զանց ընել իր պաշտպանութիւնը, և եթէ կը պարտաւորիմ հրաժարիլ այս պաշտպանութենէն, պէտք է որ հրաժեշտ տպամ նաև նպատակներուս:

— Աստուած իմ, ըստու Տիկին Տը Թեքլը խոկուն կերպարան մ'առնելով, շատ դժուարին է ատի:

— Այսպէս չէ, տիկին:

Պ. Տը Գամօրի ձայնին մէջ այնքան հլութիւն, վստահութիւն և անկեղծութիւն կար որ Տիկին Տը Թեքլի արդահատանքը դրդուեցաւ. սատանան անդամ դժոխոցյատակն արդահատութիւն պիտի զգար այն ձայնը լսելով:

— Թոյց տուէք որ քիչ մը խորհիմ ատոր վրայ, ըստ մէ:

Ապա արմուկը սեղանին և դլուխը ձեռքին վրայ դրաւ: Հովահարի ձեռվքիչ մ'իբարմէ անջատուած մատերը կիսուին կը պահէին իր աչերուն մին, մինչդեռ իր մատնիներուն փողփողումները յարեւու կը խաղային և իր առարկին պէս եղունգները մնջուին կը չարչարէին իր ճակատին թիսաղոյն և յղիուն մակերեսոյթը:

Պ. Տը Գամօր տակաւին անոր կը նայէր մի և նյոն հլու և անկեղծ կերպարանով:

— Պարօն, ըստու յանկարծ տիկին Տը Թեքլը մատելով, ես կը կարծեմ թէ ձեզի համար լաւագոյն միջոցն է շարունակել:

— Կարեցէք, տիկին . . . ի՞նչ . . . շարունակեմ:

— Բայց . . . այն դրութիւնը որու հետևեցար ցարդ մօրեղբօրս հետ. այսինքն առ այժմիրեն բան մը չըսել, աղաչելզօրապետին որ ինքն ալ լուռ կենայ, և հանդարտօրէն սպասել որ դրացիութիւնը, յարաբերութիւնները, ժամանակը և ձեր յատկութիւնները բաւական պարաստած ըլլան մօրեղբայրս 'ի նպաստ ձեր հետամոռնեան: Խոկի իմմասիս, իմ պաշտօնու շատ

պարզէ. այս միջոցիս չեմկրնար օգնել ձեզ առանց մատնելու ձեզի . . . հետեւաբար մինչև 'ի նոր կարգադրութիւն միայն մէկ կերպով կը պարտաւորիմօգնել ձեզ, որ է ձեր արժանիքը ընդունիլում մօրեղբօրս . . . : Չեղկը վերաբերիցոյց տալայդ արժանիքը:

— Երախտապարտ կ'ընեք զիս, տիկին, ըստ Պ. Տը Գամօր: Փառասիրական նպատակներս խոստովանաբար ձեզ յայտնելովս յուսհատութեան և յուրի ճաշակի յատուկ ընթացք մը բոնած եղայ, ընթացք մը զոր . . . հեզնութեան նշոյլ մը խիստ թեթև կերպով կը պատճէ. բայց խիստ անկատակ կերպով խօսելով սրտագին շնորհակալ եմ ձեզմէ, տիկին: Կը վախճայի թշնամի զօրութիւն մը գտնելու 'ի ձեզ, և ահա չէզոք, զրեթէ զաշնակից զօրութիւն մը կը գտնեմ:

— Ո՛չ, բոլորովին դաշնակից, թէ և զաղանապէս, ըստ խնդալովտիկին Տը Թեքլը: Նախ շատ ուրախ եմ ձեզ հաճելի ըլլալուս, երկրորդ՝ շատ կը սիրեմ Պ. Տը Գանվալօնը, և բարեբաղդութիւն է ինձ իր գիտաւորութեանց ծառայելու:

Ապա անդիլիարէն լեզուաւ, Come here, Mary! այսինքն,

— Հան եկուր, Մարի, ըստ:

Մարին օրիորդ Տը Թեքլն էր որ դաբատափին սանդուղներուն մէկին վրայ երեած էր կարմրազեղ այսերովը, խառն 'ի խուռն մազերովը, և ձեռքը չուան մը բանած:

Մարին խսկոյն մօրը մօտեցաւ Պ. Տը Գամօրին տալով այն անշնորհ բարեներուն մին որք մեծցող զեւաբոյս ալջիկներուն յատուկ են:

— Կը ներէք, պարան Տը Գամօր, կրկնեց տիկին Տը Թեքլը: Եւ իր աղջկան անդիլիարէն լեզուաւ քանի մը հրաման տուաւ հետեւեալ կերպով.

— Ծատ տաքցեր ես, Մարի, ալ մի վաղէր . . . : Ըսէ բօղային որ մանրափթ լանջակալս (corsage) պատրաստէ . . . : Հագուելու միջոյլս քրիստոնէականի դասդ պիտի ըսես . . . :

— Կատ, մացը իմ:

— Ծարաղբութիւնդ պատրաստեցիր:

— Այն, մայր իմ։ Մարդու մը համար աղջոյ բառն ի՞նչպէս կ'ըսուի անդիմարեն։

— Ինչո՞ւ կը հարցյանես։

— Շարագրութեանս մէջ . . . իւլյունի, աղջոյ և հոյակատ մարդ մը պլոտի ըսեմ։

— Handsome, nice; charming, ըսաւ մայրը։

— Լաւ, ուրեմն, մայր իմ, սա մեր գրացի աղջուական մարդն է բոլորովին handsome, nice and charming։

— Օրի . . . Foolish creature (խենդ անձ), պոտաց տիկին Տը Թէքլը մինչդեռ պատանուհին խոյս կը տար վաղելով և ջրվէժի մը պէս սանդուղեն վար իջնելով։

Պ. Տը Գամօր որ այս խօսակցութիւնը անխոռով հանդարասութեամբ մը լսած էր, ոտք ելսու։

— Նորէն շնորհակալութիւն, տիկին, ըսաւ։ Ներեցէք . .

։ ։ Այսիէս ուրեմն թոյլ կը տաք ինձ որ մերթ ընդ մերթ խոստովար յայտնեմ ձեզ յաւերս կամ քաղաքական յոյսերս։

— Անշուշտ, պարն։

Պ. Տը Գամօր մնաս բարե ըսելէն ետք մեկնեցաւ։ Երբ գաւիթէն կ'անցնէր, օրիորդ Մարիին գէմը զանուեցաւ, և ակնածական խոնարհութեամբ բարե մը տալով, անոր ըսաւ։

— Another time, miss Mary, take care . . . understand english perfectly well. (Ուրիշ անդամ զգուշացիք, օրիորդ Մարի . անդիմարենը շատ աղէկ կը հասկընամ։)

Օրիորդ Մարիյանկարծ իր աղջորերուն վրայ մնայ շիտակ, մինչ մազերը կարմիրեցաւ, և ամօթով ու բարկութեամբ խառն վայրինի նայուածքով անզար մը Պ. Տը Գամօրին նայեցաւ։

— You are not satisfied, miss Mary, (զոհ չես, Մարի) կրկնեց Գամօր։

— Not at all (Ամենել'ն) ըսաւ ուժգնապէս Մարի իր փոքր ինչ կերկերուն (éprouvé) ձայնովը։

Պ. Տը Գամօր միսաւ խոնալ, նորէն խոնարհեցաւ և մեկնացաւ՝ գաւթին միջնէր Մարին անշարժ և սրամած թողլով։

Քանի մը բառէն ետք օրիորդ Մարի մօրը զիրկը նետուեցաւ

արտասուալի աչերով, և իր սոսկալի ձախորդութիւնը պատմեց անոր հեծիլլալով։

Տիկին Տը Թէքլը իր աղջկան զգուշութեան և պատշաճութեան դաս մը տալու առիթը բանելով հանդերձ եղելութեան ծանր կերպարան-մը տալէ զգուշացաւ, և թէկ խնդարու շատ փափաք չունէր, բայց և այնպէս այնքան սրամին խնդաց որ վերջապէս պատահուհին ալ իր հետը խնդաց։

Ինչ է, Պ. Տը Գամօր իր սուներ ինքզինքը շնորհառերելով իր մշած պատերազմին համար որ մարտադիտական հրաշակերտ մը կ'երևար իրեն, և երեալն առանց պատճառի չէր։

Վարպետութեամբ անկեղծութիւնը և խորամանկութիւնը բանեցընելով տիկին Տը Թէքլը բոլորովին մեղմիկ զրաւած էր իր շահէրուն համար, և ահա նոյն վայրիկինեն սկսեալ իր փառասիրական երազներուն իրանալը հստատու կ'երևար իրեն, վասն զի կանանց մեղսակցութեան անհամեմատ արժէքը կը ճանչէր, և զիմեր թէ որպան ամենազօր են այն թաղուն և անընդհատ աշխատութիւնը, այն դիզուած սրբի ջանադրութիւնները, այն ստորերկեայ ճնշումները, որոնցմով կնային զքրութիւնները բնութեան համբերատար և անդիմագրելի զքրութիւններուն կը նմանին։ Ասկից ՚ի զատ իր և այն աղլոր կնկան մէջ զաղտնիք մը զրած, ներա քովը մաներմական գիրք մը բռնած էր, խորհրդաւոր նայուածներու, զալտագողի փափութներու, ծածուկ խօսակցութիւններու իրաւունքը վաստկած էր, և այսպիսի կացութիւն մ'եթէ սասանութեամբ կաւավարուէր կրնար օդնել Պ. Տը Գամօրին որ քաղաքականութեան աշակերտելու ժամանակը համելի կերպով անցուն։ Տանը մտնելով կսկզբ նամակ մը զբեց զօրապետին կը գործառնութեանց սկզբնաւորութիւնը անոր իմացընելու և իննզրելու համար որ քիչ մը համբերէ . ապա այն օքէն սկսեալ բոլոր Ճիզը թափեց իր երկու նպաստակին յաջողութեան համար, որոնց երկուքն ալ արդէն հաւասարապէս փափաքիք էւ ին իրեն, այսինքն երեափառան ընարտիլ և տիկին Տը Թէքլէն պիտուի։ Կոմնին Պ. Տէրամետօրի նկատմամբ քաղաքականութիւնը պարզ ու միանդամնյաջողակի եղաւ, սակայն այս քաղաքականու-

Թիւնն այնքան մեկին կերպովնշանակուած էր որ իր մանրամասն պարզաները ոչ այնքան հետաքրքրութիւն կը պատճառեն։ Պ. ՏԵՂԱՄՈՐ՝ առանց շինծու եռանդ մըցոց տալու, բայց ևս քան զես ընտանենալով՝ գրացովթեան յարաբերութիւնները պատեհ առիթ սեպեց աղասորդի՛-հովիւ ծերունիին օրինակ-աղարակին դպրոցը մտնելու։ ասկից՝ ի զատ իր սեպհական կալուածքին տեսական վարչովթիւնը անոր թողուց։ Այս դիւրին զիջումովզոր իր գրաւիչ քաղցրութեամբը կը զարդարէր, ծերունիին աչքը մտաւ զգալի կերպով։ Սակայն հետզետէ աւելի ձանչելով Պ. ՏԵՂԱՄՈՐ և այս բնաւորութեան կրանիթեայ կարծրութիւնը զգալով կ'սկսէր վախնալոր ինչ ինչ էական կէտերու նկատմամբ հիմովին անողոքելի ըլլայ ան։

Քանի մը շաբաթ գրեթէ ամեն օր տեղի ունեցող յարաբերութիւններէ ետք Պ. ՏԵՂԱՄՈՐ յօժարակամ կը դումէր իր երիտասարդ գրացին՝ ըսելով թէ աղին տղայ մը, պատուական երաժիշտ, սիրուն սեղանակից մ'է ան։ սակայն այս գովեստին և Պ. ՏԵՂԱՄՈՐ երեսփոխան մ'ընելու խորհուրդին մէջ պղոփ տարբերութիւն մը կար որ կրնար վիհ մ'ըլլալ։ Տիկին ՏԵՂԱՄՈՐ ինքն անդամշատ կը վախնար այս վհէն, և երիտասարդ կոմսէն չէր պահէր այս վախը։

Սակայն իր յօյսերուն՝ ի գերեւ ելնելը տեսնելու տհաճովթիւնը՝ որ կարծես իրեն կ'ըսպառնար այն կողմէն՝ ոչ այնքան հնչնուք կը պատճառէր երիտասարդ կոմսին որքան կրնար կարծուիլ, վասն զի այն միջոցին իր երկրորդական փառամիրութիւնը սակաւ առ սակաւ դիսաւոր փառամիրութենէն աւելի սաստկացած էր։ ուրիշ կերպով ըսենք։ տիկին ՏԵՂԱՄՈՐ նկատմամբ զգայած յօժարութիւնը աւելի սասափի և աւելի ստիպողական դարձած էր։ քան թէ իր երեսփոխանութեան սէրը։

Կը պարտաւորինք խոսավանիլ, թէն իրեն պատիւ չքերեր այս, կը պարտաւորինք խոստովանիլթէ նախ միտքը գրած էր իր գրացուհին հրապութել որսալ իբր պարզզուարձութիւն մը, իբր հետաքրքրական ձեռնարկութիւն մը, և մանաւանդ իբր ծայրաց դժուարէ գմանարին արուեստակերու մ'որ բուն իր առջեն իսկ մեծ

պատիւ պիտի բերէր իրեն։ թէն այս արժէքը ունեցող կիներու քիչ հանդիպած էր, բայց և այնպէս բատական լաւ կը դատէր տիկին ՏԵՂԱՄՈՐ թէրլի։ Կը հասկընար թէ այս ծաղկահաս կինը պարկեցան կին մը չէր միայն, այսինքն պարտաւորութիւնը չէ թէ միայն սովորութեամբ այլ եռանդով ձանչողմ'էր։ սուրբ էր և չէ թէ շինովի պարկեցան բարեպաշտ էր և չէ թէ կրօնամոլ։ Գամօր ներա խիստ ուղիղ ու միանդամայն խիստ համարձակ միտք մը, խիստ բարձր և խիստ արժանապատիւ զգացումներ, մտածուած և արմատայած սկիզբներ, ողոքելի, անարատ և բոցի մը պէս գիւրակոր առաքինութիւն մ'ունենալը կ'ընդնշարէր։ Սակայն Պ. ՏԵՂԱՄՈՐ չյուահատեցաւ։ Նր սկզբունքն էր հաւատալ թէ անընկճելի են այն առաքինութիւնները միայն, որք բաւական առիթ մը չեն ունեցած, և յուսաց թէ ինքն այս զօրաւոր առիթն էր տիկին ՏԵՂԱՄՈՐ թէրլի համար։ Բայց կատարելապէս զգաց թէ կնորսութեան սովորական միջոցներն անոր գէմ զործածուելու անյարմար էին։ Ուստի անհնարին սատանութեամբ մը զէնքը վարդարա այն կնկան առջեւ որու կ'ուղէր տիկիլ։ իր բոլոր ձարսարութիւնն եղաւ բացարձակ յարկ ու մեծարանք ցոյց տալ տիկին ՏԵՂԱՄՈՐ թէրլի, ուրիշ ամեն բանի հոգը ձգելով ժամանակին, ամենօր եայ մուերմութեան և այն դիւթական ահարկու զօրութեան զոր յինքն կ'զգար։

Տիկին ՏԵՂԱՄՈՐ սրտաւուչ բան մ'էրկայա իր առջեւ կեցող այս սրիկացին զգոյշ և զիթեթէ վեհերու զիթքը, որ անկուն և իր անկումէն կարծես ամօթահար ողիփի մը մեծարանքն էր լուսաւոր ողիփի մը առջեւ։ Պ. ՏԵՂԱՄՈՐ թէ ընկերութեան և թէ առանձին խօսակցութեան մէջ չունեցաւ երբէք շարժումմը, խօսք մը, նայուածք մ'որմէ ամենէն կամկածու առաքինութիւնը կարենար վրդովիլ։ Ասկից աւելի բան մ'ալ կար։ այս ամբարտաւան երիտասարդն որ ամեն մարդու զէմհէենութիւն կ'ընէր յօժարակամ, տիկին ՏԵՂԱՄՈՐ թէրլի հետ միշտ զգնութեամբ կը վարուէր։ Երբ ասոր կողմը կը գտանար, եկեղեցին մանովի մը պէս յանկարծ կ'սկսէր ծանրութեամբ ձայնը հանել և խօսիլ։ Ծատ խելք ունէր, և տիկին ՏԵՂԱՄՈՐ թէրլի առջեւ տեղի ունեցող խօսակցութեանց 47

մէջ այս խելանութիւնը կը զործածէր և ծայրայեղապէս կը զեղչ ծէր իբր թէ՝ ի պատիւ ներա հրախաղութիւններ ընէր . ապա ծաղկահաս կնկան քովը դալով յանկարծ կը մարէր , և ալ հլութիւն և ախնածութիւն կ'ունենար միայն :

Որ և է կին՝ երբ բարձր մարդէ մ'այսքան քաղցրահամ շողութորթութիւններ կ'ընդունի՝ ի հարկէ չսիրեր այն մարդը , բայց ի հարկէ սիրուն կը դանէ զան : Քանի որ ո . Տը Գամօր այսքան անթերի ապահովութիւն մը կը թողուր տիկին Տը Թեքլի , նէ այս վստահութեամբ բնականաբար միայն ախորժ և հաճոյք պիտի զդար՝ տեսութիւն ընելով այնպիսի մարդու մը հետ , որ անշուշտ մինչեւ այն ատեն իրեն հանդիպող մարդերուն ընտրելազոյնն էր , և որ՝ իրեն պէս՝ ճարտարութեանց , ընկերային կենաց և մասյին իրերուն ճաշակը ունէր : Վերջապէս՝ փոքր ինչ դայթակղելի անուն մ'ունեցող երիտասարդի մը հետ այս քաղցը և անմեղյարաբերութիւններն անշուշտ պիտի կրնային տիկին Տը Թեքլի սրտին մէջ զրդուլ զպացումմը կամլաւ ևս է ըսել՝ պատրանք մ'որու ամենէն պատուական կիններն աղեկ չեն դիմագրեր :

Անառակները դուեհիկ կիններու տեսակ մը հրապոյր կ'ընծայեն որու ինչ անուն տալ պէտք է չդիտենք աղեկ , և որ ոչ այնքան դովելի հետաքրքրութեան մը հրապոյրն է : Իսկ ընակը կիններուն որիշ հրապոյր : մը կ'ընծայեն որ շատ աւելի աղեկի , բայց հազիւնուաղ վտանգաւոր է , և այս է դարձի դալու հրապոյրը : Առաքինի կինները քիչ անդամ զերծ կը մնան զլսաւոր սխալէ մ'որ է կարծել թէ մարդիկ զանոնք սիրելով առաքինութիւննը կը սիրեն : Համառօտարար ահա ասոնք էին այն դաղմոնի համակրութիւններն որոնց թեթև ոստերն այս խանդաղաթ ու միանդամայն անարատ սրտին մէջ սակաւ առ սակաւ իրարու պլլուելով կ'աճէին , կը բողբոջէին և կը ծաղկէին :

Պ. Տը Գամօր այս ամեն բաները խառն ՚ի խոռոն նախատեսած էր : Միայն մէկ բան չնախատեսած էր , այսինքն չէր կարծած թէ ինքն իր ծուղակներէն պիտի բռնուի և թէ շուտով անկեղծ պիտի ըլլայ այն գերին մէջ զոր այնքան համարապէս ընդունած էր : Երիտասարդն առջի օրէն սաստիկ հաւնած էր ամիկին :

Տը Թեքլի : Ասոր ունեցած փոքր ինչ պարզակրօնութիւնն իր քնական շնորհաղեղութեան և աշխարհային վայելչութեան հետ միանալով տեսակ մ'անօրինակ հրապոյր մը կը կազմէր որ Պ. Տը Գամօրի բժայած երեակայութիւնը սաստիկ կը զբուեր : Եթէ գատապարտեալ մեղաւորները փրկելը հրեշտակներուն համար զգ-բեղ հրապոյր մ'է , դատապարտեալ մեղաւորներն ալ հրեշտակները կրոստեան մատնելու . խորհուրդը ոչ նուազ հեշտութեամբ կը զգուեն . աստուածաշնչային վայրենաբարոյ էրիդիրեաններուն * պէս անծանօթ արբշութիւններու մէջ երկիրը իրենց հետ խառն նելկ'երազեն : Պ. Տը Գամօրին տիկին Տը Թեքլի նկատմամբ ունեցած յօժարութեանցը մէջ սոսկալի ապակինութեան այս բնադր դումներուն հետ ներա աւելի արժանի զգացումմալ միացաւ : Ես զիտասարդ կոմնը զրեթէ ամեն օր անոր հետ տեսնուելով այն վտանգաւոր մտերմութեամբ որու կը նախատէ դիւղական կեանքը , այս կատարեալ , միշտ անացլայլելի , ամեն բանի , պարտաւորութեան ինչպէս նաև հեշտութեան շարունակ պատրաստ , տրիփին (passion) պէս կինդանի և առափինութեան պէս հանդարս անձին ամեն շնորհալի զարգացումներուն (évolution) ներկայ դումնուելով միսաւ ստուգապէս պաշտել զան : Ասի յարդանք չէր ամեննեին . յարդելու համար պէտք է հաւատալ զանդրութեան , արժանեաց , և Գամօր չէր ուղեր հաւատալ : Աը հաւատար թէ տիւ կին Տը Թեքլի այսպէս ծնած է . բայց այս կինը հիացում կը պատճառէր իրեն իր հաղուալիս բոյս մը , իբր վայուելի առարկայ մը , իբր զերընախիր զործ մ'որու վրաց բնութիւնն անթերի համեմատութեամբ և ներդաշնակութեամբ մը ֆիզիզական և բարյական շնորհները կարդաբած էր : — Երկար չընենք , Գամօր կը սիրէր այս ծաղկահաս կինը , և ասոր քով իր բռնած զերիի զիբքն երկար ատեն խաղ մը չեղաւ :

Մեր ընթեցուհիները տարօրինակ բան մը նշմարած պիտի ըլ-

* Էքչէքէրուն աղանդաւոր : Աը հշանոյիկ հեշտակալ և մելուուննանց թահօն :

լան անշուշտ. այսինքն երկու մահկանացու տկար արարածներու վիճակարձ զգացումներն երբ մինչև այն ինչ աստիճանը հասուն կը դառնան, զիպուածն ամեն ժամանակ կը բերէ անխուսելի ողարագայ մ'որ այս երկու սիրտերուն զաղտնիքը դուրս կը հանէ բոնի, և որյամբարար զիզուած ամսէրէնյանկարծ շանթը կ'արտադրէ: Ամեն մէ ըբի տաղնապահամն այս է: Այս պարագան տիկին Տը Թեքլի և Պ. Տը Գամօրի համար ներկայացաւ ձեռվ մ'որ ոչ այնքան բանաստեղծական գէպ մ'էր:

Այն ատեն հոկտեմբեր ամսոյն վերջերն էին: Գամօր ընթրիքէն ետք ձի հեծնելով դուրս ելած էր շրջակաները պտցյա ընելու համար: Յորեկն արդէն անցած և զիշերը ցուրտ, մութ և ոչ այնքան հրապուրիչ էր. կոմը նոյն իրեկուն չպիտի տեսնէր տիկին Տը Թեքլը, և որովհետեւ կ'ալսէր նեղանալներա բացակայութեան ատեն, սիրահարներու յատուկ անդորձութենէն վշտացած՝ իր ժամանակը կ'անցունէր ման գալով: Ասկից՝ ի զատ կը յուսար թէ բուռն վարժութիւն մը փոքր ինչ հանդարտութիւն մը պիտի տար իր մարին որ թերեւ երբէք այսքան սաստիկուլուած չէր: Պ. Տը Գամօր գեռ երիտասարդ և իր անողորմ գրութեան մէջ նորապարժ ըլլալով կը խոռոչէր ափիկն Տը Թեքլի պէս անարտա նահատակ մ'ունենալու խորհուրդէն:

Իր գրութեանը համեմատ պէտք էր այսպիսի կնիան մը կեանքը, հանգստաւթիւնը և սիրտը առաթուր կոխելով անցնիւ այն ունհոգութեամբ և անցթութեամբ որովհամբուն խոտերուն վրայէն կ'անցնէր երիվարովը: Առաջին անգամ իր դրութիւնը այս պէս դորձադրելը խիստ էր: Տիկին Տը Թեքլի հետ կարդուելու զարդարը ունեցաւ, թէ կը նայ կորի տարօրինակ երեալ այս դաղափարը, բայց ասպա ըստ իրովի թէ այս տիպութիւնն իր սկզբանց հակառակ էր ուղղակի, թէ ամօւսնանալովալ ինքն իր տէրը պիտի ըլլար բնաւ, և թէ իր անցեալ կենաց չեւթեանը մէջ պիտի զլուրուեր նորէն: Աւրեմն պէտք էր խարելով որսալ կինը, վասն զի կը սիրէր, կը փափաքէր, կ'ուզէր զան: Տարակցյա չունէր թէ օրին մէկը պիտի ընկնէր նէ. երելի կնորսներու սոսկալի հստառութեամբը զգացած էր արդէն թէ այս

դղրդուած սիրտը մօտալուտ տկարութիւններ կը պարունակէր և կը տեսնէր այն մամը ուր տիկին Տը Թեքլի ձեռքին պիտի դպնէր սիրողի շուրթերով, և անհնարին թուլութիւն մը կը տարածուեր իր երակներուն մէջ: Ֆինչեւու այս տրփաւէտ երեւակայութիւններով կը համակուեր, յանկարծ ծաղկահաս տիկին Լեսագանար յիշեց, և զիշերայն տժգունեցաւ:

Գամօր Ճիշդ նոյն միջոցին կ'անցնէր պղպի անտառի մը սահմանէն, որ Տը Թեքլը կոմինն էր, և որուն մէկ մասը դեռ նոր հերկուած էր: Գամօրին քայլերը զէպ այս կողմն ուղղողը դիպուածը չէր միայն: Տիկին Տը Թեքլը շատ կը սիրէր այս տեղը, ուր շատ անզամտարած էր զան, և զեռ օր մ'առաջալտարած էր իր աղջկան և կեսրայրին հետ: Այրը տարօրինակ էր: Այս անտառը թէ եւ տուներէն քիչ մը կը հեռանար, բայց և այնպէս վայրենածն և կարծես աշխարհէս հազար մղոն անդին կորսուած էր: Տեսնողը կը կարծէր թէ ուահվիրաներու կացին կորուած նոր անտառ մ'է այն: Արմասաքի խլուած ահազին արմիր, ծառերու հսկայածն կոճղեր բլուրին զառիվերները կը ծածկէին խառն ՚ի խոտն, և ձորը հսուղառուակի մ'ընթացքը հոն հսու արժանանկար կերպով մը կը խափանէին: Քիչ մ'աւելի հետի բարձրաբերձ և թանձրախուռն ծառերու անտառ մը տակաւին վանական կէս-լոյս մը կը ծառալէր մամուռներու, ապառածներու, մայստերու, պարարտ հողին և տղմուտ ջրշեղջներու վրայ որք երեսի վրայ ձգուած հին անտառներու շնորհքն ու սոսկումն են:

Այս մնավայրը բլուրին հերկուած մասին եղրին վրայ տեսակի մը տան խճիմ մը կը բարձրանար զոր խելք արարած մը ինքին շինած էր: Սանտալագործ էր այս մարդն որու Տը Թեքլը կոմը թղուտած էր հոն բնակիլ և այն տեղի տիկիները իր խելք աբշեստին օդտին զորձածէր: Այս անսակ մը դնչուն տիկին Տը Թեքլին համակրութիւնը դրաւած էր, թերևս Պ. Տը Գամօրին պէս զէշ անուն մը հանած ըլլալուն համար: Իր խրճիթին մէջ կը բնակիր կնիկի մը հետ, որ ջնջատիներ հագուած ըլլալովը հանդերձ զէռ ախորժելի էր, և երկու տղեկներու

Հետ, որոնց մաղերը ոսկեթել և զանդրաձեւ էին։ Օտարական էր ան այս նահանգին մէջ և կը կարծուէր թէ կնկան էրիկը չէ։ Լուակաց մարդ մ'էր. դէմքը զեղեցիկ, ուժեղ և խիստ կ'երևար իր թանձրաթել սև մօրուքին ներքեւ։ Տիկին Տը թէքլը անոր սանդալշինելը տեսնելով կը զուարձանար. կը սիրէր երկու տղեկները որբ աղտոտուած հրեշտակներու պէս աղլոր էին, և կը ցաւէր կնկան վրայ։ Ներքնապէս կը խորհէր այս կինը իր երիկին հետ կարգել, եթէ ասանկ բան մ'ընելու պարագան ներկայանար, և այս բանս շատ հաւանական կ'երկար։

Պ. Տը Գամօր անտառուտ թլուրին կուշտէն անցնող կոսկուտ և օձապայտ արահետէ մ'իր երիվարին քայլովը կ'երթար այն պահշուն ուր իր առջևն ելած էր ալիկին Լեսդանտին ուրուականը և ուր անոր տրտունջը զբեթէ լսել կը կարծէր։ Յանկարծ պատրանքը տարօրինակ իրութեան մը փոխուեցաւ։ Կնային ձայն մ'իր անունը տալով զինքը կանչեց վշտաղին ելեջով մը։

— Պարն Տը Գամօր։

Ակամոյ ձեռնով մ'իսկոյն կեցուց երիվարը, ու սառնաղին սարսուռվմը զրաւուիլը զղաց։ — Մի և նոյն ձայնը նորէն ելաւ և գարձեալ կանչեց զինքը։ Գամօր ձանչեց ձայնը. տիկին Տը թէքլն էր ձայնողը։ Խրիստասարդ կոմսը մութին մէջանդամ մ'արագօրէն իր չորս կողմը նայելով սանդալադործին խրձիթին ուղղութեամբը տերեներու մէջտեղէն աղօտ լոյսի մը փողփողիլը տեսաւ, այս նշանը տռաջնորդ ըրաւ իրեն և չերկուած դաշտին մէջտեղէն երիվարովն անցնելովլուրէն վեր ելաւ և իսկոյն տիկին Տը թէքլին առջեր զանուեցաւ։ Նէ իրձիթին առջև ոտքի վրայ կ'եցած էր՝ զլուխը բաց և զեղեցիկ մաղերն երկայն սև պանդէլի մը ներքեւ առակնուվրայ եղած։ աճապարանօք հրահանդներ կը տար ծառայի մը։

Երբ Գամօրին մօտիլը տեսաւ, քոմի եկաւ տիկին Տը թէքլը և ըստ։

— Ներեցէր, պարսն. կարծեցի ձանչելձեղի, և կանչեցի . . . վասն զի շմատ ժղբաղդ եմ։
— Շատ դժբաղդ։

— Աս մարդուն երկու զաւակները այիտի մեռնին . . . ։ Ինչ ընելու է, սարհն ։ Եկէք . . . Եկէք, կ'աղաչեմ։

Պ. Տը Գամօր դեսինը ցատկեց, ձիուն սանձը ծառային ձեռքը տուաւ, և ափկին Տը թէքլին ետևէն երթալով իրձիթը մասաւ։

Ուկեդոյն մաղեր ունեցող տղեկները մի և նոյն իշտեկին վրայ քովքովի պառկեր էին անշարժ և սրկուած։ Երկուքին ալ աշերը բաց, բիբերը տարօրէն տարածուած, իսկ երեսները ջլաձղային թեմեւ շարժումներէ յուզուած և հրատապ էին։ Կարծես թէ հոգեվարը մէջն էին։

Բժիշկը որ ծերունի Տիւրօշն էր՝ անոնց վրայ ծռուելով կը նայէր անշարժ, անձկոտ և դողցես յուսահաս աչերով։ Վայրը ծռւնկի վրայ եկած իր զլուխը կը ճղմէր երկու ձեռներովն և կը չեծկլուսար։ Անկունին վարի կողմն ոտքի վրայ կ'եցած էր վայրենադէմհայրը, թեերը վրայ վրայի դրած, աշերը չորաբեկ. մերժը ընդ մերթ ցրասհար կը սրսփար և շլմորոն ձայնով մը կը մրմուար ծածկապէս։

— Երկուքն ալ, երկուքն ալ։

Ապա իր ախուր դիբքը կ'առնաւր նորէն։

Պ. Տիւրօշն ուժդնակի Գամօրին մօտելով։

— Պարհն, ըստ, ինչ կը նշանակէ այս . . . ։ Կարծեմթէ թռւնաւորւած են, բայց վճռողական նշան մը չեմտեսներ. մանաւանդ որ եթէ ատանկ բան մը ըլլար, հայրն ու մայրը զիտցած կ'ըլլային, բայց բան մը չդիտեն . . . ։ Թերես արևահարութիւն (insolation) մ'է . . . ։ Բայց ինչպէս երկուքն ալ մի և նոյն ժամանակ զարնուած ըլլան . . . ասկից ՚ի զատ այս եղանակիս մէջ կարելի՞ է . . . ։ Ախ, մեր արհեստն երբեմն շատ տաժանելի է, պարին։

Գամօր շտապաւ տեղեկութիւններ առաւ, և այսպէս իմացաւ թէ ժամմ'առաջ եկեր փնտուեր էին Պ. Տիւրօշն որ ափկին Տը թէքլի տունը՝ կ'ընթրէր։ Քժիշկը վաղելով եկած և տեսած էր որ տղեկներն արդէն չեն խոփր և արեան զեղումէ առաջ եկած այս հրանդաթեան վիճակին մէջ կը զանոտին։ Կ'երեար թէ քա-

Նի մը վայրիեան նեղութիւն կրէլ և յանկարծապէս զառանցելէ ետք այս վիճակն ընկեր էին :

Գամօր ներշնչում մ'ունեցաւ : Աւզեց տեսնելայն լաթերը զոր տղեները ցորեկը հաղեր էին : Մայրը բերաւ լաթերը . կոմն ուշադրութեամբ քննեց զանոնք և ծերունի բժշկին կարմրանման բիծերցց տուաւ , որոնցմավներկուած էին այս հինումին քուրշերը :

Պ. Տիւրօշէ իր ձակասը զարկաւ , կտաէ պատի թիկնոցները և տակ բանկակները գարձուց , զրաբանները խոզարկեց և մշջն հանեց տասնի չափ կերասանման և կիսովին ձղնուած պատշներ :

— Գեղուհին* է , պոռաց : Տասն անդամ մորէս անցաւ այս բանը , բայց ի՞նչպէս հաւտայի : Ասկէց մինչև քասն մղոն տարածուող տեղերն այս բոյսէն և ոչմէկ հատ կը զտնուի . . . : Միայն սա անհետալ անտառին մշջ կայ . . . և չդիտէի :

— Կը կարծէր թէ տակալին ժամնակ կայ առջել առնելու , հարցուց երիտասարդ կոմնը կիսանայն : Այս աղեկները շաս գէշ վիճակի մշջ կ'երեան ինձ :

— Վախնամ որ կորսուեցան . . . բայց դեռ ամեն բան կախում ունի անցած ժամնակէն . . . կերտած գեղուհիներուն քանակութենէն . . . և այն գեղերէն զոր պիտի կրնամշարել : Ծերտնին արադօրէն խորհրդակցութիւն ըրաւ տիկին Տը թերլին հետ , ըստ թէ իր դիւզի գեղարանին մշջ ոչ ծարքարարուրէ հանուած կտապ , ոչ Սինուտերերոսի ողի ունէր , և ոչալ այն սաստիկ զրդուիչ գեղերէն մին զոր այս խիստ ստիպուղական պարագան կը սրահանջէր : Աւտի պէտք էր բաւական համարիլ սուրճի մուզը . հրաման արտեցաւ ծառային որ աճապարանօք պատրաստէ զայն . իսկ ուրիշգեղերու համար հարի եղաւ . քաղաք մարդ զրկել :

*Belladone համար Belle-dame որ և arroche . Խորմացէն պառակերու ցեղէն պեսուի ըը նոռանառը որունի . Տհ . Քյուան սարմաշը :

— Քաղաքը , ըստ աիկին Տը թերլի . բայց , Աստուած իմ , քաղաքը չորս մղոնի չափ հեռի է . երեք , թերես չորս ժամի կարօտ է երթալ ու գառնալլը :

Պ. Տը Գամօր լսեց այս խօսքերը :

— Դեղապիրդ զրէ , տօքտոր , ըստւ :

— Թրիպղին (ձիուն անունը) դուռն է , և անոր հետ ժամանուան մը մէջ կրնամ չորս մղոն տեղ երթալ : Մինչեւ մէկ ժամ հստ զտնուելու խօսք կը տամ :

— Ո՛չ , շնորհակալ եմ , պարմն , ըստ աիկին Տը թերլը :

Պ. Տը Գամօր առաւ զեղազիրը , զոր Պ. Տիւրօշէ իր թղթակալին մէկ թերթին վրայ արագօրէն զբած էր , ձին հեծաւ և մեկնեցաւ : Բարեբազգաբար մօտ էր մեծ ձամբան : Երբ հասահոն , սկսաւ գէպ ՚ի քաղաքը վաղելարշաւելով իբր այն ուրուականներուն մին որք գաղղիական պալու ըսուած հին բանահիւսական երգերուն մէջ կը յիշուին :

Ժամն ինն էր երբ տիկին Տը թերլը Գամօրին մեկնիլը տեսած էր . ժամը տասնէն քանի մը բոպէ ետք բլուրին ստորոտն անոր երիփարին սորի գփուտոյը լսելով խոճիթին դուռը վաղեց . այն միջոցին մանկանց վիճակն աւելի ծանրացած կ'երեար : ասակայն ծերունի բժիշկը շատ յոյս ունէր սցն աղդու զեղերէն զիր Պ. Տը Գամօր բերելու զայած էր : Տիկին Տը թերլը եռանգաղին անհամբերութեամբ կ'ապասէր երիտասարդ կոմնին , ուսապիտին ընդունեցաւ զան յետին յոյս մը ընդունողի պէս : Սակայն Գամօրին միայն ձեռքը մեղմելը բաւական սեպեց երբ ան ձիէն վար կ'իջնէր բոլորովին շնչասպաւ : Բայց այս պաշտելի արարածը Թրիպղին վրան նետուելով որ փրփուրով ծածկուեր էր և զեհեանի մը պէս կը միւէր :

— Խեղջ Թրիպղի , ըստւ երկու թերթովը զրկելով վան , ըստ թրիպղին , սիրելի թրիպղին , մեռար , այնպէս չէ : Բայց զիսնամ որ շատ կը սիրեմ քեզի . . . : Գայէք , պարմն Տը Գամօր , շնտ զայէք , ևս Թրիպղին կը նայիմ :

Մինչեւ Գամօր խոճիթը կը մանէր , տիկին Տը թերլը ձին ծառային պահպանութեանը կը յանձնէր , պատուիրելովոր ային մը ծառային պահպանութեանը կը յանձնէր :

Խոռը տանի զայն, և հաղարումէլ մանրմունք հրահանդներ կը տար այն խնամոց, զգուշոթեանց և մտադրութեանց նկատմամբ որոնցմով կը վայելէր հոդ տանիլ անոր իր ազնիւ ընթացքէն ետք:

Տիւրօշէ նոր գեղերը դժբաղդ՝ մանկան սեղմուած ակուաներուն մէջ տեղէն անցունելու համար պարտաւորեցաւ Գամօրին օդութեան դիմել: Մինչդեռ երկուքն ալ այս գործով կ'զբաղէին, տիկին Տը Թեքլը աթոռակի մը վրան նստած էր դլուխը իրձիւթին պատին կոթնցնելով: Պ. Տիւրօշէ յանկարծ վեր ընելով աշերը անոր նայեցաւ և ըստ.

— Բայց, սիրելի՛ տիկին, անհանդի՛ստ էք . . . : Շատյուազացաք, և ասկից ՚ի զատ այս գեղին հոտը սոսկալի է . . . : Պէտք է որ մեկնիք ասկից, ծն, ոտք ելիք:

— Ցիրաւի շատ աղէկ չեմ դաներ ինքզինքս, մրմուայ տիկին Տը Թեքլը:

— Պէտք է որ շուտով երթաք: Մենք ձեղ լուր կը զրկենք: Ձեր ծառաներուն մին հիմա ձեղի տանի:

Տիկին Տը Թեքլը ոտք ելաւ փոքր ինչ երերալով. բայց սանադալագործին ծաղկահաս կնկան մի աղերսալի նայուածքը կեցուց զինքը: Այս կնկան համար նախախնամութիւնը պիտի մեկնէր եթէ մեկնէր տիկին Տը Թեքլը:

— Լաւ, ուրեմն չեմերթար, ըստ տիկին Տը Թեքլը իր երկային քաղցրութեամբը: Միայն երթամ քիչ մը հով առնում: Խօսք կը տամ քեզ թէ մինչև անոնց աղստումը դուբուր պիտի սպասեմ:

Եւ ճպտելով դուրս ելաւ:

Քանի մը բոպէէն ետք Պ. Տիւրօշէ Գամօրին ըստ.

— Սիրելի՛ պարոն, շնորհակալեմ քեզմէ. աղջիրաւի հարկաւորութիւն չունիմ քեզմէ. դուն ալ զնա, հանդիսաւ առ . . . : Անկատակ կը խօսիմ. Ժամէ արդ երթալու. երեսիդ զոյնը կանաչի կը փոխուի՛:

Գամօր իր արշաւէն սաստիկյոդ նած և խրձիթին մթնոլորտէն խեղդուած ըլլալով: Եւրունիին թախանձանցը հաւանեցաւ, իւ

մաց տալով սակայն անոր թէ չէր հեռանար: Երբ ոտքը խրձիւթէն դուրս կը դնէր, տիկին Տը Թեքլը՝ որ դրան առջեւ նստած էր՝ յանկարծ ոտք ելաւ, անոր ուսերուն վրայ նետեց այն լուգիկներուն մին որք իրեն համար բերուած էին, ապա առանց խօսելով վերատին նստաւ:

— Բայց դիշերն ՚ի բուն հոդ չէք կը նար կենալ, ըստ Գամօր:

— Տանս մէջ շատ անհանդիստ պիտի ըլլայի:

— Լաւ, բայց այս դիշեր շատ ցուրտ է . . . : Կ'ուզէք որ կրակ վառեմ ձեզ:

— Եթէ կը հաճիք, պատասխանեց:

— Նայիմ. . . ուր կը նար նք վառել քիչ մը կրակ: Այս շիղեւրուն միջեն անկարելի է. կը նայ հրդեհ մը ծաղիլ և մեզի բոլորվին ներկել . . . : Կը նամաք քայլել . . . կը հաճիք թեսմանել. . . երթանք մեր բանակման (campement) յարմար տեղ մը դանենք:

Տիկին Տը Թեքլը անոր թերին կը թնեցաւ թեթեսկի և հետք քանի մը քայլ առաւ դէպ ՚ի ծառանտառն ենելով:

— Կը կարծէք թէ աղատին տղեկները, հարցոց:

— Կը յուսամ, պատասխանեց Գամօր . . . Պ. Տիւրօշէի եռեսն աւելի աղէկ էր:

— Ուբան գոհ կ'ըլլայի:

Երկուքն ալ արմատի մը զարկին իրենց ոտքը, և սկսան տղայի պէս խնդալ: Քանի մը քայլ ևս առնելէն ետք,

— Բայց հիմակ անտառին մէջ պիտի զանուինք, կրկնեց տիկին Տը Թեքլը. կը խոսավանիմ թէ ալ չեմ կը նար քայլել. . . :

Աղէկ կամ դէշ, այս տեղը կ'ընտրեմ:

Դեռ շատ մօտ էին խրձիթին. սակայն կացինէն խնայուած հինօրեայ ծառերու առաջին սատերն արդէն մթին զմբեթ մը կը տարածէր անոնց գլուխին վերալու: Հոն, զետնին հաւասար մեծ քարի մը քով կտրուած կոճղերու դէզ մը կար որոնց վրայ տիկին Տը Թեքլը նստաւ:

— Շատ աղէկ ըրիք, ըստ Գամօր զուարթութեամբ: Երթամ պաշարք բերեմ:

Պահ մ'ետք վերստին երեցաւ՝ զիրկը սպիտակ շիղեր և մանր սատեր առած, նաև ուղեորութեան վերջակ մը, զոր ծառաներուն մին յանձնած էր իրեն: Քարին քով, տիկին Տը թէքլի առջեւ իր երկու ծունկերուն վրայ տեղառուեցաւ, սպատաստեց դիւրավառ սատերու և շիղերու զէզ մը, և քանի մը չոր տերեներու և ծխողի յաստեկ իր զործիներուն օգնութեամբը վառեց զայն: Երբ բոյն այս վայրենական վառարանէն սկսաւ սրանալ կայծեր արձակելով, տիկին Տը թէքլը ուրախութեամբ սարսուեցաւ, և իր երկու ձեռքը կրակին տանելով, ըստ:

— Ի՞նչ լսաւ կրակ! ասկից 'ի զատ զուարձալի բան մ'է այսալիսի կրակի մ'առջեւ զանուիլը, կարծես թէ նաւարեկութենէ աղաւաեր ենք: Հիմա, սպարն, կ'ուղելք վերջին շնորհ մ'ես ընել ինձ: Գայդէք լուր ուղելքէք Պ. Տիւրօշէն:

Գամօր վաղելով դնաց: Ետ գատնալու ատեն չկրնալով համբերել կանկ առաւ կես ճամբան՝ հիացմամբ դիմելու համար նորատի կնկան վայելչահասակ և փափուկ շքանկարը (silhouette) որ անտառին մթալցուին (clair-obscur) վրայ կը ծրագրուէր, նաև անօր արարտկան դէմքը զրո բոլորովին կը լուսաւորէր կրակին լոյսը:

Տիկին Տը թէքլը երբ տեսաւ զան,

— Ի՞նչ լուր, պոռաց:

— Շատ յոց:

— Ո՛չ, ի՞նչ երանութիւն, սպարն:

Եւ Գամօրին ձեռքը սեղմաց:

— Հոգ նստէք:

Երիտասարդ կոմիը սպիտակ մամուռներով ծածկուած սպատամին վրայ նստաւ, և անօր սախորդական հարցումներուն սպատասնանելով բժիշկէն առած բոլոր մանրամասն տեղեկութիւնները տուաւ, և զեղուհիէն մարդուս ինչպէս և ինչու թունաւորուիլը կատարեալ սեսութեամբ հասկցուց: Տիկին Տը թէքլը նախ հետաքրքրութեամբ միտ դրաւ, ապա սակաւ առ սակաւ իր քողը մազերուն վրայ տեղառորելով և էր ետել զտնուած ծառերը զլուխին յենարան մ'ընելով այնպէս երեցաւ թէ դժուարաւ կըդիմադրէ յոդնութեան:

— Կարող էք հոգ քնանալու, ըստ Գամօր խնդալով:

— Կատարելապէս կարող, մրմրաց:

Եւ մպաելով քնացաւ:

Այնքան անմեղութեամբ կը քնէր, սիրոն այնքան հանդարտութէն կը բախէր, կուրծքին շունչն այնքան թեթև էր որ իր քունը մահուան կը նմանէր: Գամօր նորէն կրակին առջեւ ծունկի վրայ եկած էր առանց շշուքի զայն վաս սպահելու համար: Մերթ ընդ մերթ կարծես մարի ամիսիսումով ուշկըդնէր, թէև վառող շիղերուն չթըռտուքը միայն կը խոռվէր դիշերուան և մնութեան լուսթիւնը. Գամօր բոյէն մերթ ապառաժին սպիտակ մակերեսոյթին վրայ, մերթ ծառանտափին խորին կամարներուն ներքեւ արձակուող երերուն լոյսերուն կը նայէր իրը թէ այս հեշտաւ տեսարանին ամեն մանր սպարադաները յիշողութեանը մէջ ուղէր հաստատ կերպով պահէր: Ապա նորէն իր վայելու շնորհազեղութեամբն և վատահութեամբ նիրհող նորատի կնկան կը նայէր ակնայեւ:

Նոյն միջոցին այս մմին հողիին վրայ ի՞նչ խորհուրդներ իջան յերկնուաստ. Ի՞նչ վարանումներ, ի՞նչ կավկածներ յարձակեցան իր վրան: Խաղաղութեան, Ճշմարտութեան, առաքինութեան, երանութեան ի՞նչ պատկերներ անցան այս մըրկալի ուղելին և թերես սե խմաստակութեաններու ուրուականները անկէ ետ մէկցին: Զդիմաներ. միայն ի՞նք զիտցաւ և ամենեին չյայանեց զիտցածը:

Կրակին մի յանկարծական շատաշինեն տիկին Տը թէքլը արթընցաւ: Բացաւ աշերը, որք զարմացած կ'երեսային, և իսկոյն իր առջեւ ծունկի վրայ նստալ երիտասարդին ուղելով խոսքը,

— Ի՞նչպէս են, պարուն:

Գամօր չէր կրնար ըւել թէ ժամէ մ'ի վեր ներա վրայ կը խորհուրդ միայն: Պ. Տիւրօշէ յանկարծ պղափի վառարանին Լուսաւոր շրջանին մէջն երեալով կոմիը դժուարութիւնէ աղտաց:

— Ազատացան, սիրելի տիկին, ըստ ծերունին յանկարծապէս: Ակէք, շուտով պագէք տղեկները և ալտոնը զացէք, թէ ոչ վաղն ալ ձեզի աղատելհարկ պիտի բլլայ: Յիբաւի ինենդ էք եղեր որ զիշերով խոնաւ անտառի մը մէջ կըդիմանաք, և սպարոնին ալ ատոր հաւանիլն այլանդակութիւն մ'է:

Տիկին Տըթեքլը խնդալով տօղթորին թեւ մտաւ և քիչ մը ետք անոր հետ իրձիթը հասաւ : Տըեկները, որք այն ատեն իրենց աղետալի թմրութենէն սթափեր և որք սակայն ընդնշմարուած մահէն դեռ բոլորովին ահաքեկ կ'երեային, իրենց բոլորշի դլուխները վեր ընելու փորձ մ'լրին, բայց նէ ձեռքովընշան ըշտաւ որ հանդարտ կենան, ծուռեցաւ բարձին վրայ, անոնց աշքին մէջընայելով ժպտեցաւ և ամէն մէկըսկեզոյն մազերէն համբուրելէն ետք,

— Վազը, հրեշտակներս, ըստ :

Բայց մայրը, որ յուղուած և տենդահար էր, խնդալով և լալով քայլառ քայլտիկին Տը Թեքլին ետեւէն կ'երթար, խօսք կ'ըմբ անոր, քովը կը դար և անոր զգեստները կը պատնէր :

— Ալ հանդարտ սիտի թողթու զինքը, դոչեց ձեր բժիշկը կատղութեամբ : Տիկին, զացէք . . . : Պարոն Տը Գամօր, տարէք ամիկնը :

Տիկին Տը Թեքլը գուրս ելնելու միջոցին սանդալաղործը, որ մինչև այն ատեն առանց բան մ'ըսելու իր խրձիթին մէկ անկիւնը նստած էր իրը անդամալըյժ, յանկարծ ոտք ելաւ և անոր թեւ բունեց . նորատի կինն ետին դարձաւ քիչ մը վախնալով, վասն զի այս մարդուն շարժումը զրեթէ սպառնական սաստկութիւն մ'ունէր : Իր գոգաձեւ և չորապեկ աշերով անոր կը նայէր եռանդգին, և կարկամձեռքովընտակաւին անոր թեւ կը սեղմէր :

— Բարեկամ . . . ըստ ամիկին Տը Թեքլը բոլորովին տարակուած :

— Այն, ձեր բարեկամը, թոթովից այս մարդը խորին ձայնով . այն, ամիկին . . . այն, ձեր բարեկամը . . . այն, ամիկին . . . :

Զկրցաւ շարունակել խօսքը . բերանը կարծես ջղաճային ցնյումը մը շարժեցաւ . ահալի չեծկլատանք մ'ելաւ իր խստապինդ կուրծաքէն . նորատի կնկան ոտքն ընկաւ ծունկի վրայ դալով, և իր երեսը ծածկող երկու ձեռներուն մէջտեղէն արտսուքի անձրեւ մը տեսնուեցաւ :

Տիկին Տը Թեքլը կը լար :

— Բայց չտանէք ամիկինը, պարօն, գոչեց ծերունի բժիշկը : Գամօր իրձիթէն դուրս մղեց զան մեղմովին և ինքն ալ ետեւէն դնաց :

Թեւ 'ի թեւ ական քայլել և ձորն իջան Տը Թեքլի կոմսին տռւնը տանող արահէտը մտնելու համար : Անտառէն մինչեւ տռւնը քսան վայրկենի ձամբայ կար : Այս ձամբուն մինչև կէտը հասերէին առանց որ և է խօսք մ'ըսելու իրարու : Մի կամերկու անդամերը լրւոնի ձառագայթներն ամսերը կը ձղքէին, Գամօր կարծեց տեսնելթէ ամիկին Տը Թեքլը արտօսր մը կըսրբէ թալսանին ծայրովը : Զգուշութեամբ անտիական կնկան կ'առաջնորդէր 'ի խաւարի, մութը ներա թեթևաբայլզնայքը հազկիւ հազկը մղմէր : Իր գիւրափոր և բարձրաձեւ քայլն առանց շշուքի կը կոնէր թափուած տերեներուն վրայ, առանց ցնցումի զգուշանալով անոյ հետքին և ձաշիճներէն, իրը թեւ մողական կորովատեսութիւն մ'ունենար : Երբ իրենց առնեւ երկու կից ձամբայ կ'ելնէր, Պ. Տը Գամօր զեղեռոն կ'երեար, և ահա ամիկին Տը Թեքլը ձամբան ցցց կը տար իրեն անոր թեւ թեթևակի ձնչելու :

Անշուշտ երկուքն ալ կ'ամշնային իրենց լրւութենէն : Առաջ տիկին Տը Թեքլը խղեց այս լրւութիւնը :

— Այս զիշեր բարեսիրաբար վարուեցաք, սկարմն, ըստ ցած և սակաւ ինչ երերուն ձայնով :

— Վասն զի շնա կը սիրեմ ձեզի, ըստ երիտասարդը :

Այս պարզ խօսքը այնքան խորո նկ և տրիտիին ձայնով մ'արտասանած էր որ տիկին Տը Թեքլը սարսուո . մը զգաց և խոկցն կանդ առաւ :

— Պարօն Տը Գամօր :

— Ինչ է, ամիկին, հարցուց տարօրինակ ձայնով մը :

— Աստուած իմ . . . բայց . . . ոչինչ, կրկնեց Տիկին Տը Թեքլը, վասն զի ատի բարեկամական յայտարարութիւն մ'է, կարծեմ, և ձեր բարեկամութիւնն ուրախութիւն կը տայ ինձ :

Տը Գամօր յանկարծ անոր թեւ թողուց, և բիրտ ու բուռն ձայնով մը,

— Ձեր բարեկամը չեմ, ըստ :

— Ի՞նչ էք ուրեմն, պարսն :

Տիկին Տը Թեքլին ձայնը հանդարտ է թ. բայց յամրաբար քանի մը քայլնահանջեց, և ճամբուն եղերող ծառերուն մէկին կութնեցաւ քիչ մը ծռուած. երկար ժամանակի ՚ի վեր զսպուած պայթումը տեղի ունեցաւ, և երիսասարդին շուեներէն խօսքի հեղեղ մը հոսեցաւ անասելի ուժնութեամբ մը :

— Ի՞նչեւմ. . . Զղիսեմ. . . աղջիտեմինը ըլլալս : Աւզիտեմթէ ես ի՞նքս եմ. . . բարի թէ չար եմ. . . երազկրանեանեմթէ արթուն եմ. . . մեռած եմթէ կենդանի . . . : ԱՇ, տիկին, բան մը միայն դիտեմնակայս . . . այսինքն կ'ուղէի որ արեւ աղջձագէր . . . որ այս զիշերն երբէք չփերջանար : Ա'ուղէի միտրովս, սրտովս, բոլոր մարմինովս միշտ զլալ. . . միշտ զդալ ինչոր քովկ քեզի համար կ'զգամշնորհիւդ . . . : Վ'ուղէի յանկարծահաս և անցյա հիւանդութենէ մը բունուիլ որպիս զի այն մանկանց պէս իմ վրայ ալ հսկէիր, աշերափէ լայիր և արտաքառվդ ողողէիր զիս . . . որպէս զի հնն, իմ առջև աշարեկ ծռուիլլ տեսնէի . . . : Բայց սոսկալի՛ են այս խօսքերս : Բայց յանուն հասուծոյդ, զար շնորհիւդ պիտի սիրեմ . . . յանուն հասուծոյդ, մի վախնար : Կ'երդնում թէ նուիրական ես ինձի համար . կ'երգնումթէ իր հօրը զիրիլ հանդչողերեխան ոչայնքան պապհաղ է որբան ես զուն իմ քով :

— Զեմ վախնար, մրմրաց ախկին Տը Թեքլը :

— ԱՇ, չէ . . . մի վախնար կրկնեց անհանապէս քաղցր և սիրաբայր ձայնի մ'ելեկէ ջններով : Ինչուս կրանեսնես, ես եմ վախացողը, վասն զի քանի որ խօսեցայ, ամեն բան լմացաւ : Աւ ոչ ինչ կ'սպասեմ, ոչինչ կրյուսամ. . . : Գիտեմ որ այս զիշերին վաղուան օր մ'ունենալն անկարելի է . . . : Հետդ կարգուելու . . . չեմ համարձակիր : Աիրող ըլլալ չեմուզեր : Բան մը չեմ ուզեր քեզմէ, կրյունս . . . : Վ'ուղէմ սիրաս սոսքիդ առջեւ այրել իր խօսքին մը վրայ . . . աչա մցս է միայն բոլոր ուղածս : Կը հաւատան ինձ, ըսէ՛ : Ճանդարտ ես : Վ'ուղէս միտ գնել ինձ : Կը ներեւս ինձ, սիրեցեալդ արարած, կը ներեւս որ ըսեմ քեզթէ ինչպիսի պատկեր մը կը թողուս երեակայու-

թեանս մէջ, պատկեր որ իբրյալիտենապէս դադտնի յիշատակ մը հետո պիտի տանիմի՛ ԱՇ, գու զիտես թէ ի՞նչկ'արծես . . . և ես այնքան կը վախնամ շնորհագեղ ձրիցդ մին . . . առաքինութեանցդ մին անհետ ընելու որ կ'երկնչիմայդ արժէքը ցոյց տաւ լու . . . : Եթէ գու անձնական արժանիքովդ հպարտանայիր, ինչպիս որ իբրաւոնք ունիս հպարտանալու, արդէն նուազ կատարեալ պիտի ըլլայիր . . . և ես ալ նուազ պիտի սիրէի քեզի . բայց սակայն կ'ուղեմ ըսել թէ նրան սիրուն . . . նրան հրաշագեղ ես : Երբ կը քայլես, երբ կը խօսիս, երբ կը ժապիս, շնորհագեղ ես : Գնեն միայն չես տեսներ մեծանեւ աշերուդ սիրուն բոցը, գիւցանական սրակդ ծանրաշուք ճակատիդ վրայ արձակուող լոյսը . . . : Ծնորհալի գեղեցկութիւնդ . . . ամեն գործերուդ վրայ կ'երեայ, փոքրագոյն շարժումներդ անոր գրոշմը կը կրեն : Մէն մի օրուան ամենէն հասարակ սրարտառութիւններդ նուիրական վայելչութեամբ մը կը կատարես . . . իր կը օգոնքին փափուկ արարողութիւնները կատարող անտիական քրմուհին մը պէս : Զեռներդ, մերձումդ, շունչդ ամեն բան կը մաքրէ . . . կը մաքրէ ամենէն շնչին իրերը . . . և ամենէն անարժան էակները . . . և ամենէն առաջդիս . . . զիս որու զարմանքը կը զրաւեն բերնէս եւ նող խօսքերը . . . նաև այն զգացումներն օրոնցմէ կ'ողղուսիմ . . . զիս որու կը հասկրցներ ինչոր մինչեւ հիմա անըբբռնելի եղած էր ինձ . . . : Այս, բանահիւսներուն, սիրահարներուն, մարտիրոսներուն բոլոր նուիրական յիմարութիւնները հիմա քու առջն կը հասկնամ : Բոլորովին շշմարիտ է ըսածս : Կը հասկնամ հիմա թէ ինչու մեռան որոնք որ իրենց հաւատքին համար չարչարուելով մեռան, վասն զի քեզի համար կ'ուղէի՛ տառապիլ և մեռնիլ . . . վասն զի հաւատամ ՚ի քեզ . . . վասն զի կը յարգեմ . . . կը սիրեմ . . . կը պաշտեմ քեզի :

Պ. Տը Գանօր սասանելով լուեց, ապա կիսովին ծունք զնելով տիկին Տը Թեքլի առջև անոր քողին ծայրը բունեց և պաղաւ :

— Հիմա, կը կնեց տեսակ մը ծանր արտմութեամբ, զնա, տիկին . . . : Հանդստութեան սէտոք ունենալդ շատ մոցայ . . .

Ներէս Գնա ։ ։ ։ Հեռուստ պիտի դամ, մինչև տունդ ետեկդ պիտի դամ քեզի պաշտպանելու համար բայց ամենեին վախ մը ունենար իզմէ:

Տիկին Տը Թեքլը երփասարդին հրաբորքոք խօսերուն միտ դրած էր զանոնք և ոչ իսկ շունչովմ'ընդհատելով: Թերես կենացը մէջ առաջին անգամն էր լսելն այն սիրերգութիւններուն մին, տրիփին այն հրատոչոր օրհներգութեանց մին զոր ամեն կին մեռնելէ առաջ լսելու դաղղնի փափաք ունի, եթէ նաև պարտաւորի մեռնիլ զայն լսած ըլլալուն պատճառաւ:

Վայրիեան մ'ևս անմոռնչ իեցաւ. ապա կարծես նոր երազ աեսնողի մը պէս բերնէն փախցուց սա խօսքը որ հառաջի մը պէս անոյշ և մեղմ էր.

— Ասուուած իմ:

Պահ մ'ևս հանդարտելէն ետք դէպ ՚ի ճամբան յառաջեց: — Թեկդ ինձ տնար մինչև տունս, պարհն, ըստ:

Գամօր հնալանդեցաւ, և սկսան քայլել դէպ ՚ի տունը, որու լոյսերը շուտով նշմարեցին: Ամենեին խօսք մը չըսին իրարու: Միայն թէ ափին Տը Թեքլը վանդակապատէն ներս մտնելու ատեն ետին դարձաւ և զլխովի երթաս բարեի նշան մ'ըրաւ աշոր:

Պ. Տը Գամօր մնաս բարե ըսելէն ետք հեռացաւ:

Անկեղծ եղած էր ան: Ճշմարիտ տրիփը շատ անդամ այսպէս յանկարծակի հասնելով ամեն դիտա որութիւնները կը խոլէ, ամեն տրամաբանութիւն կը խորտակէ, ամեն հաշիւ կը փշը: Եր վեհութիւնն և փանդամյն իր վոտանդն է այս: Յանկարծ քեզի կը բռնէ հին ժամանակուան աստուածին պէս որ մարդարէու հիները իրենց եռուտանիին վրայէն կը յափշտակէր. և քու բերնովդ կը խօսի: Կ'արտաբերէ խօսքեր զոր հազիւ կը հասկնաս. խորհուրդներդ կը ջրէ, միտքդ կը շփոթէ, գաղտնիքդ երեան կը հանէ: Տրիփը այս վեհ յիմարուհին քեզի կը դրաւէ, կ'առեանդէ, կ'այլակերպէ. յանկարծ գուեհիկ արարած մը բանահիւսի, վատ մը զիւցաղնի, ինքնամոլ մը մարտիրոսի, և Տօն ծիւանը անդամմարաբոյ հրեշտակի մը կը փոխէ:

Կանանց սրտին մէջտրփին այս աւիւններն և այլակերպութիւնները կրնան տեսական ըլլալ, բայց մարգերու սրտին մէջ խիստ քիչ անդամկըտեեն. այս տեսումը պատիւ է կանանց համար: — Երբ անգամ մ'այս մրրկալի ամպերուն վրայ կը փոխադրուին կիւները, իբենց կեանքը հօն կը հաստատեն սլարդամութեամբ, և շանթին մօտաւորութենէն ոչայնքան հօղ կ'ընեն: Տրիփին իբենց տարբին է. անգամ հօն իրը իրենց տան մէջն են. Ստուդապէս կին ըսուելու արժանի կանանց մեծապոյն մասը պատրաստ է գործադրելու այն ամեն խօսքերը զոր տրիփն իբենց շուրջերէն կ'արտահուէ: Եթէ փախելու խօսք ընեն, պատրաստ են պէսորման. Եթէ մեռնելու խօսք ընեն, պատրաստ են մահուան: — Բայց մարդիկ կիներուն չափ չեն յարատեեր իրենց դաղափարներուն մէջ:

Սակայն Պ. Տը Գամօր չէ թէ նոյն զիշեր, այլ հետեւեալ օրը ցաւեցաւ իր յանկարծահաս անկեղծութեան վրայ. վասն զի զիշերը մինչև առաջ զեռ իր արբշուութեամբը համակուած, Աստուծոյ անցքէն յուզուած ելոդնարեկ, խառնաշփոթ և տենդային մտախոյութենէ մը պաշարուած ըլլալով չուզեց որ և է կերպով խորհիլ. բայց երբ արթնցաւ և պաղարիւնովկ օրուան Ճշմարիտ լոյսովն երեակայեց նախորդ գիշերուան դէպքերը, պարտաւորեցաւ խօսոովանիլ թէ խիստ միամտաբար խարուած էր իր զլային գրութենէն: Տիկին աը Թեքլը սիրելը շատ օրինաւոր էր, և միշա կը սիրելը, վասն զի կատարելապէս սիրուն և փափաքելի էր նէ. սակայն այս սէրը կամուրիչոր և է սէր իր կենացը փօխանակ խաղալիկը ընելու տէրը ընելն այն տկարութիւններուն մին էր զոր իր սկզբունքն ամեն տկարութիւններէ առելի կ'արգիլէր: Ճիշդը խօսելով հանկարիան ժամանակ վայելողաշկերտի մը պէս վարուած էր. խօսքեր, երդումներ ըրած էր, նաև խօսաւումներ որք չուզուեր էին իրմէն: Ասկից աւելի ծաղրելի բան մը չէր կը նար ըլլալ:

Բարեբաղդաբար ոչինչ կորսուած էր, և տակաւին ժամանակ կար իր սիրոյն տալու այն ստորին տեղը զըր այս տեսսակ քմածին հաճոյք մը կը պարտաւորի բռնել մարդուս կեանքին մէջ: Ան-

խոհեմ զտնուած էր. բայց վերջապէս իր անխոհեմութիւնն իսկ կրնար ծառացել իրեն։ Այն ամեն իրերէն միայն մէկ բան կը մնար, այսինքն քաջալու, անպատճառատական, բնական յայտարարութիւն մ'որ տիկին առ թերթը հայած էր երկու կերպով, նախ միսթիգական կուպաշտութեամբ որ հաճելի է իր սեռին, երկրորդ առնական բռնութեամբ որ հաճայ չէ անոր։ Աւելին իրօքցաւելու բան մը չկար, թէկ' սկզբանց աեսութեամբ նկատելով անշտաշտ լաւագոյն էր ոչ այնքան տղայութեամբ վարուիլ։ Բայց ի՞նչ ընթացք բռնելու էր։ Պարզ ընթացք մը։ Տիկին Տը Թեքլի տունն երթալ, ներումն հայցել, նորէն զի՞նքը յատենապէս յարդելու երդում ընել և այս յարդանքը կատարելազործել։ Այսպէս կը խորհէր Պ. Տը Գամօր։ Հետեաբար ժամը տասնին յետագայ տումակը շարադրեց։

«Տիկին,

«Չեմուզեր մեկնիլ առանց մնաք բարեաւ ըսելու ձեզ և առանց անզամմ'ալ ներումն խնդրելու։ Ուստի ձեր հրամանին կ'սպասեմ։

«ԳԱՅՈՒՄ»

Այս նամակը դրելէն եաք դրկելու կը պատրաստուէր երբ ինքն ընդունեցաւ նամակ մ'որ յետագայ տուշերը կը պարունակէր։

«Երջանիկ կ'ըլլայի, պարան, եթէ այսօր ժամը չորսին ձեզի առենէի։

«ԷԼԻԶԱ Տը Թեքլը Կ

«Եսոր վրաց Պ. Տը Գամօր կրակը նետեց իր նամակը, որ ալ տակըրդ էր։

Ի՞նչ կերպով որ մեկնէր այս տումակը, յաղթական սիրոյ մ'ե յալլահար առաքինութեան մ'ալիներեւ ապացոյցն էր. վասն զի առջի օրն իր և տիկին Տը Թեքլի մէջ տեղի ունեցալ իրազութեան եաք անդրդուելի առաքինութեան մ'ընկըր միակ որոշումն

էր վերստին չտեսնել Պ. Տը Գամօրը, վասն զի վերստին տեսնելը ներել, և ներելն աւելի կամ նուազգարձուածներով անձնատուր ըլլալէր։ Նըկտասարպը սաստիկ ցաւեցաւ իր արկածին այսքան շուտով դռեհիլ կերպարան մ'առնելուն։ Մենախօսութիւն մ'ըրաւ կանանց գիւրաբեկութեան վրայ։ Գմզոհեցաւ տիկին Տը Թեքլէն աեսնելով առ աելի երկար ատեն պահած չէր այն բարձր գիրը ուր Գամօր զինքը տեղաւորելու անմղութիւնը ունեցած էր։ Կանխապէս կերպիւ իւիր կ'զցար սիրային յօժարութիւններու այն բարձումը որ վայելումն կը հետևի, և հետեաբար Գամօր արդէն նորատի կինը իր հմայական հրապոյրէն զրկուած և ձաւկատին վրայ թուանշանով իր սիրահարական յիշատակներուն ոսկերթէն յիշատակարանին վրայ պառկած աեսնել կը կարծէր։

Սակայն տիկին Տը Թեքլին բնակարանին մօտելով, անոր մօտաւատ ներկայութեան հրապոյրը նախազգալով խուզիցաւ. քիչ մը տարակցու և անձկութիւն ունեցաւ։ Երբ ծառերուն մէջտեղէն նշմարեց անոր բնակած սենեկին պատուհանները, սիրան այնքան ոժգնակի ցայտեց որ երկասարդը կանկ առաւ և պահ մը փասին եղրին վրայ նստաւ։

— Խեի մը պէս կը սիրեմ այս կինը, մրմրաց։

Ասկա յանկարծ ուրք ելնելով՝

— Բա, ըստա, վերջապէս կին մ'է ան, և ոչ այլ ինչ։ Երթամբ։ Տիկին Տը Թեքլը իր սենեկան ընդունեցաւ Գամօրը։ Առաջին անշամն էր հոն ընդունիլը։

— Շատ յոցնած և քիչ մը հիւանդ է նէ, ըստ ծառան։

Այս խիստ մեծ և բարձր սենեկալը զըր Գամօր չաեսած էր բնաւ ծածկուած և դոցուած էր մթագոյն օթոցներով, որոնց միջնը պատկերի ոսկեզօծ շրջանակները, սղնձեայ զարդերը, բաժակները, կաչ կարասիներու վրայ շարուած ոսկերչական հին դորձերը՝ որք ընտանեկան էին եկեղեցական զարդերու աեւքը տնեկին։ Այս խիստ ընչափաց ալ զիրեմէ վաճական սենեկին մէջ կը տիրէր ծաղկիներու, տանդէլայի տափերու, ինկաէտ զզլոցներու և անուշաբայր ձերմկեդէններու այն անորոշելի հոտն որ վայելչասէր կիներու ընդհանուր մթնոլորտը կը

կաղմէ, և որու մէն մի կի՞ն կը տայ սակայն չփխտեմ ինչպիսի անձնական բան մ'որ իր սեպհական մթնոլորտը կը կաղմէ և որով սիրահարները կ'արրւածին:

Տիկին Տը Թեքլը՝ այս ընդարձակ սենեկին մէջ փոքր ինչ կորսուած ըլլալով՝ քանի մը նախամեծար կաշերը կրակրանին մօտ կարդադրած և ներքին պղտի բնակրան մը կազմած էր զոր իր աղջիկը այօլս մատուռը՝ կ'անուանէր:

Ճրագի մ'աղօտ լոյսին շնորհիւ Պ. Տը Գամօր հոն նշմարեց տիկին Տը Թեքլը որ պատի բազմոցի մը վրայ նստած էր՝ սովորութեանը հակառակ ամենեին դործ մը չունենալով ձեռքը:

Հանդարա կ'երեար նէ. սակայն աչքին տակը կապցայ երաշ խէպներու նման երկու կապտաննան շրջաններ փորուած էին. անշուշտ շատ տառապած և շատ լացած էր. Պ. Տը Գամօր վշտին հետքը և ճնշումը այս երեսին վրայ տեսնելով մոռցաւ քանի մը խօսք զոր ներս մտնելու համար պատրաստած էր, մոռցաւ ամեն բան, և անոր վրայ ունեցած հողերոյը սէրը միայն միտքը պահէց. Տեսակ մ'աճապարումով յառաջեց, երկու ձեռքովն անտիական կնկան ձեռքը բոնեց, և սաստիկ արդահատութեամբ ու կաթողին սիրով անոր աչերը հարցուփորձեց անքարբառ:

— Բան մը չէ, ըստ տիկին Տը Թեքլը՝ ձեռքը քաշելով կը դունաբեկ դէմքը մեղմիկ շարժելով. աւելի աղէկ եմ . . . : Կրնամ երջանիկ ըլլալ խակ, շաս երջանիկ, եթէ ուղէք:

Անոր ժպիալ, նայուածքը, ձայնն անսահմանելի բան մ'աւնէր որ Գամօրին արիւնը սառեցոց. անորոշապէս զզաց թէ տիկին Տը Թեքլը կը սիրէ զինքը և թէ սակայն իրեն համար կորսուած էր նէ. թէ իր առջե կար տեսակ մ'էակ զոր ինք չէր ճանչեր, և թէ սակայն այս յաղթահար, յոդնաբեկ և սիրով արրշիու կինն աշխարհիս մէջ բան մ'իր սէրէն աւելի կը սիրէք:

Տիկին ար Թեքլը Գամօրին թեթև նշան մ'ըրաւ, որու հնագնեցաւ սա իբր տղայ մ'ե անոր առջել նստաւ:

— Պարհն, ըստ այն ատեն ծալվահաս կինը խիստ յուղուած ձայնով մ'որ սակայն սակաւ առ սակաւ հաստատուեցաւ, եթէկ

ձեզի մտիկ ըրի թերես քիչ մը շատ համբերութեամբ . . . : Կը խնդրեմոր գուք ալ մի և նոյն շնորհն ընէք ինձ . . . : Ես սիք թէ զիս կըսկրէք, պարհն, և անկեղծաբար կը խոստովանիմ թէ ես ալ ձեզի համար սատոփի յօժարութիւն մը կ'զգամ: Իրաց այս վիճակին մէջ երկու բան կը անք ընել միայն, կամ յափտեան բաժնուիլ, և կամ մեր երկու քին արժանի կապովմը միանալ . . . : Բաժնուիլը շատ ծանր է ինձ, և կարծեմ թէ ձեզի համար ալ վիշտ մ'է . . . : Խոկ միանալը, ամուսնանալը. . . : Պարհն, իմ մասիս պատրաստ եմ կեանքս ձեղ տալու . . . բայց չեմկրնար կարգուիլ ձեր հետն առանց ակներեւ յիմարութեան մը. . . վասն զի իզմէն աւելի փոքրահաս էք . . . և ձեզի որքան ալբարեսիրտ, որքան ալվեհանձն համարիմ, դարձեալ պարզիսելքը կ'ըսէ ինձ թէ գառնադառն զզջումներ պատրաստած կ'ըլլամ ինձի համար եթէ ամուսնութեան հաւանիմ . . . : Բայց ուրիշ բան մ'ալկայ. ես իմտէրս չեմ. աղջիկս, ընտանիկս, յիշատակներս կը հրամայեն ինձ. եթէ անունս ձերինին համար թողում. իզմէ պիտի վիրաւորուին, սաստիկ պիտի վշտանան այն ամեն անձերն որ բոլորտիբս կ'ասպրին, և կարծեմ նաև այն անձերն ուրք ալ չեն ապրիր: Բայց սակայն, պարհն . . . շարայարեց տիկին Տը Թեքլը երկնային համբերատարութեամբ և վայելչաղեղութեամբ ժպելով անզամ մը, մեր երկու քին սիրելի յաբարերութիւնները չկտրելու . . . և ընդհակառակն աւելի քաղցր և մտերմական յարաբերութիւններ ունենալու միջոցը դտայ . . . : Կախ քիչ մը պիտի զարմանաք հիմա . . . բայց բարեհաճեցէք խորհելու և անմիջապէս մերժողական պատասխան շտալու ինձ:

Գամօրին նայեցաւ և անոր սաստիկ գունատիլը տեսնելով վախցաւ, և ձեռքը բոնելով մեղմիկ, ըստ:

— Ի՞նչ ունիք, պարհն, ի՞նչ ունիք:

— Խօսեցէք, մըմրաց Գամօր խորին ձայնով մը:

— Պարհն, կրկնեց նորատի կինը հրեշտակային բարեգթութեան ժպիտովմը, փառք Աստուծոյ, տակալին երկտասարդ էք . . . : Չեր կացութեան և մեր աշխարհին մէջ մարդիկ կանուխ չեն կարգուիր, և կարծեմ թէ իրաւոնք ունին . . . : Երդ՝

ահա ըսեմթէ ինչ ընել կ'ուզեմ, եթէ կը հաւանիք . . . : Այսուհետեւ սրտիս երիտ սասակալոյն զգացումները կ'ուզեմ 'ի մի մէր ձուլել . . . : Կ'ուզեմ բոլոր խնամատարութեանցն, բոլոր կաթողին սիրոյս, բոլոր ուրախութեանս նպատակ ընել ձեզ արժանի կին մը կազմելը, նորարոյս հոգի մ'որ երանութիւն պիտի տայ ձեղ, բարձր և աղնուասոն իմացականութիւն մ'որ ձեր պարծանքը պիտի ըլլայ . . . : Պարհն, խօսք կը տամ, կ'երդնում այս սիրելի և նուիրական դործին յատկացնելու զամենայն ինչ որ լաւագոյն է յիս . . . : Կեանքիս ամեն օրը, ամեն րու պէն այս գործը կատարելու պիտի աշխատիմ իր հոգւոյն փրկութեանն աշխատող սրբուհիի մը պէս . . . և կ'երդնումթէ շատ երջանիկ պիտի ըլլամ . . . : Գէթ ըսէք ինձ թէ կը հաւանիք այս առաջարկութեանս:

Գամօր հեղնութեան և բարկութեան անորոշ աղաղակ մը հանեց:

— Պիտի ներք ինձ, տիկին, ըստու, եթէ զգացումներս ձեր կարծիքին պէս ատանկ շուտով մը չայլակերպին:

Տիկին Տը Թեքլը թեթևակի կարմբեցաւ, և,

— Աստուած իմ, կը ինց տակաւին ժամելով, դիտեմ թէ ինչ չն այս միջոյիս քիչ մը տարօրինակ զոքանշ մը կրնամ երեալ ձեղ. . . բայց քանի մը տարիէն, տակաւաթիւ տարիներէ ետք իսկ պառաւ մը պիտի ըլլամ, և պառաւութիւնս շատ պարզ բան մը պիտի երեայ ձեղ:

Խեղձ կինն իրցաւազին զըհոդութիւնը իրուարելացործելու համար չէր գեղեցեր պառաւութեան քուրձով ծածկուելու այն մարդուն առջև զոր կը սիրեր: Գամօր՝ որ ամբարիշտ այլ ոչ նուաստ հոգի մը կը կրէր յանկարծ զցաց թէ ինչպիսի սրտառուչ բան մը կար այս պարզ զիւցանութեան մէջ, և անոր փոխարենը տուաւ ինչ որ իր կողմէն ամենամեծ մեծարանք էր, այսինքն աչքը լեցուեյաւ: Տիկին Տը Թեքլը նշանաց անոր աշերուն թըզուիլը, վասն զի անյաղ նայուածքով մ'անոր ամենէն պղտի տառառութիւնները զաղանի կը դիսէր, և այն ատեն զըեթէ զուարթօր, և կը կիննաց:

— Կը տեսնէք, պարհն, թէ առաջարկութիւնս ի՞նչպէս ամեն բան կը կարգադրէ . . . : Այս կերպով կրնանք շարունակել մեր յարաբերութիւնը անվտանգ, քանի որ պղտի նշանուհիդ միշտ մեր երկուքին մէջ տեղը պիտի ըլլայ . . . : Մեր զգացումները շուտով ներդաշնակութիւն պիտի ունենան մեր նոր խորհուրդներուն հետ . . . ձեր ապագային նկատող նպատակներն անդամ որք հիմա իմիններս պիտի ըլլան, քիչ խոչընդուներու պիտի հանդիպին . . . վասն զի շատ աւելի քաջաբար պիտի ծառայել մանոնց . . . : Առ անցյայտնելու մօրեղբօրս ինչ որ մեր մէջ կը պարտաւորի գաղտնի մնալ, կրնամկերպիւ մը զգացնել իրենց սերս . . . և այս կերպիւ անշուշտ պիտի համոզուի ձեզ նպաստաւոր ըլլալու . . . : Ասկից ՚ի զատ կը կրկնեմթէ ամեն բանէ առաջ զիս շատ երջանիկ պիտի ընէք . . . : Արդ՝ ըսէք ինձ, միթէ կ'ընդունիք մայրական սէրս:

Պ. ՏԸ Գամօր կամքի սոսկալի ջանադրութեամբ մը նորէն ստացած էր իր հանդարտութիւնը:

— Ներեցէք, տիկին, ըստու ինքն ալ ժպտելով, բայց կ'ուզէի գէթ պատիւը ազատել. . . : Ինչ կ'ուզէք իզմէն: Գիտէք ինչէ ձեր ուզածը: Աղէկ խորհեցաք այդ բանին վրայ: Գուք ևս կրնամք այսքան երկար պայմանածամով այսպիտի փափուկ խոստումով մը կապուիլ առանց ծանր անխոչեմութեան:

— Ես որ և է խոստում չեմ ուզէք ձեզմէ, կը կնեց Ելիզա Տը Թեքլը. կ'զգամ թէ ինելքի գէմ բան է այսպիսի պահաջում մը: Միայն ես կը խոստանամ, որքան որ կրնամ խոստանալ առանց վտանգելու աղջկիս բաղդր: Ձեզի համար պիտի մեծնեմթարին, սրտովս կալտնապէս ձեղ պիտի սահմանեմզինքը. այս զգացումով ձեր վրայ պիտի խորհիմ այսուհետեւ: Հաւանեցէք, ընդունեցէք առաջարկութիւնս իբր պատուակիր մարդ, և ամուրի մնացէք. . . : Յիմարութիւն մ'է այս, սակայն ասով միայն իմ հանդստութիւնս վտանգի կ'ենթարկուի, և այս վտանգին ամեն հաւանական հետեանքը յօժարակամ պիտի կրեմ, վասն զի անոր ամեն ուրախութիւններն ալ պիտի մայելեմ. . . : Բայց այս մասին հազարումէկ խորհուրդներ ունիմզոր չեմ կրնար բոլորովին ըսել ձեզ:

և զոր այս դիշեր Աստուծոյ ըսի . . . : Կը կարծեմ, մանաւանդ համողուած եմթէ աղջիկս՝ երբ պիտի ըլլայ ինչոր գիւտեմն կրնամընել զինքը՝ ձեզի համար պատուական կին մը պիտի ըլլայ, շատ աղէկութիւն . . . և շատ պատիւ պիտի ընէ ձեզ . . . և յուսամթէ ինքն իսկ սրտազին շնորհակալ պիտի ըլլայ իզմէն . . . վասն զի արդէն կըտեսնեմթէ ինչ արժեք ունենալու է . . . և ինչ սիրելու է ան: 24ք կրնար ճանչել զան . . . և ոչ իսկ կրնաք գուշակել իր ինչ ըլլալը . . . բայց ես աղէկ կրժանչեմաղջիկս . . . այս մանկուհին նաև կին մ'է արդէն . . . և շնորհագեղին մը . . . կը հաւասաեմձեզ թէ իր մայրէն աւելի շնորհագեղ կին մը . . . :

Տիկին Տը Թեքլը յանկարծ ընդմիջեց խօսքը:

Իրօք դուռ մը բացուած, և օրիորդ Մարի յանկարծ սենեակը մտած էր՝ մէն մի թեկին վրայ ահազին պէտէ՛ + մ'ունենալով: Պ. Տը Գամօր ոտք ելաւ և ծանրութեամբ բարեկց պատանուհին շուրթերը խածնելովորպէս զի զսպէ ժափա մը զօր սակայն կըցանշմարել ափիկն Տը Թեքլը:

— Մարի՛, զոչեց մայրը, Ճշմարիտ կ'ըսեմ թէ պէտէկներովդ անտանելի ես:

— Պէտէկներս: Պէտէկներս շատ կը սիրեմ, ըստ օրիորդ Մարի:

— Ծաղրելի ես, կորի՛ր, ըստ մայրը:

— Բայց նախ պիտի պազնեմ քեզի, ըստ պատանուհին:

Ապա օթոցին վրայ գրաւ երկու պէտէքը, մայրին վրայ նետուեցաւ, երկու այտերը սասակապէս սրագաւ, եաքը երկու պէտէքները գետանէն առաւ ըսելով.

— Եկէք, սիրելիներս:

Եւ իսկոյն աներեւոյթ եղաւ:

— Տէ՛ր իմ Աստուած, ահա ձախորդ դիպումն մը, կրինեց ափիկն Տը Թեքլը խնդալով. . . բայց կըպնդեմ. . . և կ'ալերսեմձեզի որ հաւտաք խօսքիս. շատ իսելացի, բարեսիրտ և քաջ պիտի ըլլայ ան: Հիմա, շարայարեց ծանր ձայնովմը, ասոր վրայ խորհելու և ձեր որոշումը՝ եթէ բարի է՝ ինձ բերելու ժա-

մանակ կըտամ ձեղ. . . : Իսկ եթէ բարի չէ որոշումը, պէտք է մնաս բարեւ ըսել իրարու:

— Տիկին, ըստ Գամօր անոր առջև ոտքի վրայ կենալով, կը խոստանամ երբէք չուղղել ձեղ խօսք մը զոր զաւակ մը չկարենայ ուղղել իր մօրը . . . : Միթէ ձիւդ այս չք ձեր փափաքը:

Տիկին Տը Թեքլը անհնարին ուրախութեան և երախտագիտութեան արտայայտութեամբ մը պահ մ'իր գեղեցիկ աշերը Գամօր ըին վրայ յառեց. ապայանկարծ իր երկու ձեռներովն երեսը գուցելով,

— Շնորհակալութիւն, մրմրաց, շատ գոհ եմ:

Չեռներուն մին որ արտառուքէն բոլորվին թրջուած էր՝ երկրնցոց. Գամօր շուրջերը այս ձեռքին տարաւ, ծանրապէս խոնարհեցաւ. և գուրս ելաւ:

Այս երիտասարդին աղէտալի կենացը մէջեթէ եղաւ վայրկեան մ'ուր ներելի ըլլար սրանշանալ իր վրայ, այս վայրկեանն էր այն յօրումտիկին Տը Թեքլին խօսք տուաւ հետն իրը զաւակ վարուելու: Այս նորատի կնիան համար զգացած սէրն որքան ալլատոն ըլլար, մնձ սէր մ'էր: Այսպիսի Ճշմարիտ արիփ մը զգալն առաջին անդամ էր: Երբ տեսաւ թէ յափատեան կըփախի իրմէն այս սէրն որույալթեանակ տանիլն ապահովէ՛ երեար իրեն, ոչ միայն իր հապատութիւնը շանթահարեցաւ, այլ նաև սիրաը հիմնովին պատուեցաւ և կտոր կտոր եղաւ. սակայն իրը ազատորդի կրեց այս հարուածը: Գեղեցիկ եղաւ իր հոգեվարը: Խսկոյն զսպուած վշտալի խօսք մը հազիւ հազ յայտնեց իր առաջին անձկութիւնը: Անզութ եղաւ իր վշտին նկատմամբ ինչպէս կ'ուզեր ըլլալ ուրիշներուն վշտին համար: Արտաքուած միքահարներու սովորական անիրատ թեանց և ոչ մին ցցց տուաւ: Կրցան խոստովանիլ թէ ափիկն առ Թեքլի որոշումին մէջ Ճշմարիտ, վժուղական, յափատեանական բան մը կայ, և վայրկեան մ'անդամ չգրդուեցաւ այս որոշումին մէջ տեսնելու այն երկեփի սակարկութիւններուն մին զոր կիներն երբեմն կըյառաջադրեն և զոր մարդիկ կը տնօրինեն միշտ: Հասկաւ թէ անբռնարարելի էր այն նուիրական ապաստանարանն ուր նետուած էր ափիկն Տը Թեքլը:

Ռւստի ոչ վիճեցաւ, ոչ ալ բողոքեց. այլ խոնարհեցաւ, և աղնուարար համբուրեց այն ձեռքը որ իրեն կը զարնէր:

Ասկից ՚ի զատ զդուշացաւ երկարօրէն խորհրդածելու քաջասրտութեան, սրբակեցութեան և հաւատագին այն հրաշքին վրայ որով նորատի կինն իր սէրը այլակերպած և սրբաւրած էր: Նեղութիւն կը տար Գամօրի աեսութեւններուն տիկին Տը Թեքըի այս ընթացքն որ կրնայ ըսուիլ թէ երկնային հոգի մը ցոյց կը տար մերկապէս: Մինչդեռ Գամօր իր առնը կը հասնէր, բերնէն ակամայ խօսք մ'ելաւ որով կը հասկցուէր թէ իր տեսութեամբը նկատելով ինչպէս կը դատէր այն ընթացքը:

— Տղայութիւն մ'է այս, բայց վեհ տղայութիւն, մրմրաց: Գամօր տունը մտնելով զօրապետին մէկ համակը զտաւ հոն: Պ. Տը Գանվալօն նամակովը կ'իմացընէր թէ օրիորդ Տ'Էթրելի հետ ամուսնութեան հանդէսը քանի մ'օրէն Բարփղի մէջ պիտի կատարուի, և երիտասարդ կոմիը հարսնիքի կը հրաւիրէր: Բայց բոլորովին ընտանեկան մտերմութեամբ պիտի կատարուէր ամեն բան: Գամօր չգժգոհեցաւ այս պարագայէն որ մտային խոսորումի բնական մը կը հայթայթէր, առիթ որու պէտքը զդալի էր իրեն. իր վիշտերը թմբելու համար նոյն օրն իսկ մեկնելու դրդուեցաւ սաստիկ. սակայն յաղթեց այս տկարութեան: Հետեւելորը Պ. Տէ Բամէօրի տունը գնայ երեկոյեան ժամանակը հոն անցունելու համար. թէ եւ արիւն կ'անցնէր սրտէն, բայց և այնպէս տիկին Տը Թեքըի հետ հանդարս դէմքով և անխոռվժպիտովմը խօսելուցոյն ըրաւ: Իմացուց թէ սակաւատեն միջոցի մը համար բացակայ ըլլաւ դիտաւորութիւն ունի, և պատճառն ալ ըստ:

— Քարեմաղմութիւններս ըսէք զօրապետին, պարն, ըստ Պ. Տէ Բամէօր. յուսամթէ երջանիկ պիտի ըլլայ, թէ կը խօստավանիմ թէ շատ տարակումելի է ինձ այդ երջանկութիւնը:

— Չեր ազնիւ խօսքերը պիտի իմացնեմ իրեն, պարն:

— Բայց . . . ՚ի բաց առեալ զբացաւելին, կրկնեց ծերունին լեզուաւ:

Սակայն տիկին Տը Թեքըի ձեռքովը կարուած զրիչ մը պէտք է լաւ բացարելու համար այն ամեն աներևոյթ ուշադրութիւններ

բը, դաղտնի շնորհաձեռութիւնները, ընտիր փափկութիւնները և կնական կաթողին հանձարը զըր այն իրիկուն ցուցոց նէ իր տուած մէքը բուժելու և իր մայրական զերին մէջը մեղմիկ սպրդելու դիտաւորութեամբ:

Երկու օր ետք Պ. Տը Գամօր դէպ ՚ի բարիկ մեկնեցաւ: Հոն հասնելէն օր մ'ետք առտու կանուխ զօրապետին զնաց որ Վանո փողոցը շքեղապարանի մը մէջ կը բնակիէր: Ամուսնական դաշնադիրը նոյն օրն իրիկուն պիտի ստորագրուէր, և քաղաքային ու կրօնական ամուսնութիւնն ալ հետեւեալ օրն առտու տեղի պիտի ունենար:

Զօրապետն արտաքոյ կարգի յուղուած էր. Գամօր տեսաւ որ ան իր ապարանի գետնայարկին երեք սրահներուն մէջ ման կը դար:

Երբ տեսաւ Գամօրը,

— Հա, հա, աղէկ եկար, աղէկ, պօռաց վայրենական նայուածքը սլաքի պէս Գամօրին ուղելով, շիտակը ձախորդութիւն մը չէ զալուստգ:

— Բայց, զօրապետ:

— Է՛, ի՞նչ է. արայց, զօրապետ . . . : Զհամբուրեմ զիս:

— Այս, զօրապետ:

— Լամ, զիտես որ վաղը պիտի ըլլայ հարսնիքը:

— Այս, զօրապետ:

— Այս, զօրապետ . . . : կ'ըսես անդադար: Կեցցես, սլարն: Կը նայիմ որ գուն շատ հանդարտ ես, բայց ես . . . : Տեսամը զինքը:

— Դեռ ոչ. հիմակ եկայ, զօրապետ:

— Պէտք է այս առտու երթալ տեսնուիլ ներա հետ: Պարտքդէ պիտիսի համակրութիւն միցոյց տալ իրեն . . . ասկից ՚ի զատ եթէ բան մը նշմարես, պիտի ըսես ինձ, այնպէս չէ:

— Բայց ի՞նչ կրնամ նշմարել, զօրապետ:

— Զարմանալի՛ հարցում. միթէ ես զիտեմ . . . : Դուն իդմէ աղէկ կը ձանչես կիները. . . : Վլսիրէ զիս, չսիրեր . . . : Յայտնի է թէ ներա խելքը դլուխէն առնելու պահանջութիւն

Նը չունիմ . . . բայց և այնպէս չեմ ուզեր վանողական զգացուամի մ'առարկան ըլլալ . . . : Իրաւ է որ ամենեին պատճառ մը չունիմ այսպիսի բան մ'ենթադրելու . . . : Բայց նորասոփ օրիորդն այնքան պղոյշ . . . այնքան անթափանցելի է որ . . .

— Օրիորդ Տ'Էթրել անտարբեր բնաւորութիւն մ'ունի, ըստ Գամօր:

— Այն, կրկնեց զօրապետը, այն, անշուշտ . . . և ինչ ինչ նկատմամբ կը . . . բայց ինչն է, եթէ բան մը նշմարես, կը յուսամթէ պիտի իմացնես ինձ . . . : Ինձ նայէ, հետք տեսնուելէդ ետք բարեհաճէ քիչմը հոս գալու, պիտի դաս, այնպէս չէ: Շնորհ մ'ըրած կ'ըլլաս ինձ:

— Ծատ աղէկ, զօրապետ:

— Ես սպուշի մը պէս կը սիրեմ զան:

— Պատուական է այդպէս սիրելու, զօրապետ:

— Հիմ, ինեղատակ դու . . . : Աղէկ միսքս եկաւ, ինչըուր Տէ Բամօրէն:

— Կարծեմ թէ բոնեցինք զան, զօրապետ:

— Ապրիս, ատոր վրայ ուրիշ անգամ կը խօսինք . . . : Ի, հիմա դնա ալ, սիրելի աղաս:

Գամօր Աէն-Տօմինիքի փողոցը տիկին Տը Լա Բօշ-Ժիւկանին տունը դնաց:

— Հօրաքոյրս հնա է, Յովսէփ, բասւ ծառային, որ նախասենեկին մէջ սաստիկ կ'զբաղէր պարադային պահանջած պատրաստութիւններովը:

Այն, պարոն կամ . . . Տիկին կոմսուհին իր սենեակն է . . . կրնայ տեսնուիլ:

— Լաւ, ըստ Գամօր:

Եւ բնակարանին մէկ ծայրէն միւս ծայրը տանողերկայն փողը մտնելովդէպ 'ի ափկին Տը Լա Բօշ-Ժիւկանի սենեակն շուղուեցաւ:

Բայց այս սենեակը տիկին Տը Լա Բօշ-Ժիւկանին բնակածը չէր: Այս արձանապատիւ կինն ուզած էր նոյն սենեակը բայց արձակապէս օրիորդ Տ'Էթրելին թողուլ, որուն կատարեալ նուռաս

տութեամբ հպատակութիւն ցոյց կը տար զօրապետին եօթն հարիւր հազար ֆրանդ եկամուտին հետ ներա նշանուելէն 'ի վեր: Շարլօթ անարզու անտարբերութեամբ մ'ընդունած էր այս կարգադրութիւնը: Գամօր այս մասին անդէտ ըլլալով անմեղութեամբ օրիորդ Տ'Էթրելին սենեկին դուռը զարկաւ:

Բայց պատախան չառնելովներս մասս դեղեռումով, վեր ըրաւ վարագոյրը և յանկարծ տարօրինակ տեսարանի մ'առջև կանգ առաւ: Սենեկին միւս ծայրն և իր դիմացի կողմը յարդուզարդի մեծ հայլի մը կար, որու առջև ոտքի վրայ կեցած էր օրիորդ Տ'Էթրել. հետեւապէս կոնակը Գամօրին դարձուցած էր. Ճերմակ գաշմիրէ անժեւ վարշամակ մը հազած կամվրան նետած էր, ուրով իր ուսերն և թեսերը մերկ կ'երևային. մոխրագոյն և ծփին մազերը քակուած էին, և մետաքսեայ ծածկոյթի մը պէս վարընկնելով մինչև օմոցը կը հասնէին: Աէկ ձեռքավը զարդասեղաւանին վրայ կոթնած էր թեթեւակի, իսկ միւսսին իր վարշամակին ծալքը կուրծքին վրայ բռնած էր, և հայելին նայելով կը լարւ Արտսուքը խորին աշերէն իր սպիտակիայլ և մաքուր ծիծերուն վրայ կը հոսէր շիթ առ շիթ և հոն կ'սպրէր ցողի կաթիլներու պէս որոնց առաւուները պարտէզներու մէջ մարմարաշէնյաւերժահարսանց ուսերէն հոսիլը կը տեսնուի:

Պ. Տը Գամօր կամաց մը վարագոյրը ձեզ որ ընկնի, և իսկ կոյն քաշուեցաւ սակայն այս փախումիկ այցելութենէն յաւիտենական յիշատակ մը տանելով հետը:

Տեղեկութիւն առաւ, և վերջապէս կրցաւ կիրկնդիառն ըլլալ մօրաքեաը հետ որ զաւակին սենեակն ապաստանած էր. իսկ ասոր տրուած էր այն սրբի սենեակն որու մէջ ատենօք օրիորդ Տ'Էթրել կը բնակէր: Տիկին Տը Լա Բօշ-Ժիւկան սրտի զգայնութեանն առաջին ցոյցերէն ետք իր քեռորդին սրահը տարաւ, ուր 'ի տես շարաւած էին հարսանեկան շքեզարդեները: Գաշմիրները, տանթէլները, թաւիշները, թանկապին մետաքսելները կաչ կարսաիները կրծածէկէին, իսկ կրակարանին մերմերին, սեղաններուն, գօնսօներուն վրայ բայցած տուփերու աղամանդները կը փողփակէին:

Մինչդեռ տիկին Տը Լա Բօշ-Ժիւկան այս ամեն փառաւոր իւրերը ցցց կըտար Գամօրին՝ ամեն մէկին զինը ըսելու հոգը տանելով, օրիորդ Շարլօթ՝ որու իմաց արուած էր երիտասարդ կուս պին դալուատը, սրահը մտաւ, Ներա դէմքն ոչ միայն հանդարտ այլ նաև ուրախ զուարթ էր:

— Բարի՛ լոյս, Լուի, ըսաւ զուարթութեամբ Շարլօթ ձեռքը իր ազգականին՝ Գամօրին երկնցնելով: Մեծ աղջուութիւն մ'է հոս զալդ Տեսար թէ ի՞նչպէս երես կը տայ ինձ զօրապեազ:

— Եշխանուհին յատուկ պարզեներ են ատոնք, օրիորդ:

— Եւ եթէ զիւնայիր, Լուի, ըսաւ տիկին Տը Լա Բօշ-Ժիւկան, թէ որբան կը վայլեն ատոնք այս սիրելի աղջիս Կարծես թէ ստուդի զահի մը վրայ ծնած է Շարլօթ: Բայց զիտե՞ս որ Արակոնի թաղաւորներէն սերած է ան:

— Բարեսիրտ մօրաքոյրս, ըսաւ Շարլօթ տիկին Տը Լա Բօշ-Ժիւկանին Ճակատին վրայ համրոյր մը տեղաւորելով:

— Գիտե՞ս, Լուի, որ հիմա կ'ուզեմ մօրաքոյր ըսուիլ Շարլօթէն, կրկնեց կոմսուհին՝ այն ցաւազին ճայնը ձեացնելով որ մարդկային խանդաղատութեան ամենամեծ նշանը կ'երեար իրեն:

— Ա՛չ, ըսաւ Գամօր:

— Օ՛ն, սիրելի աղջիկս, կ'աղաշեմ, պսակդ միայն փորձի համար դի՛ր անդամ մ'ազգականիդ առջե:

— Հաստ զոհ կ'ընես զիս, Շարլօթ:

— Բարեկամ, ըսաւ օրիորդ Շարլօթ՝ որու ներդաշնակաւոր և ծանր ճայնը հեղնական նորը հնչիւն առաւ, ամենափոքր փափքը հրաման մը կը սեպեմ:

Սրահը գրաւող զարդերուն մէջ մարդիզուհին լեցուն պսակ մը կար որ աղամանդներով գրուազուած և մարգարտահիւս ծաղիկներով զարդարուած էր: Անտիական աղջիկը հայլիին առջե այս պսակը գլուխը դրաւ, և իր հանդարտ վեհափառութեամբը Գամօրէն երկու քայլ անդին ոտքի վրայ տնկուելով,

— Ահաւասիկ, ըսաւ:

Եւ մինչդեռ Գամօր տեսակ մը սբանչացումով անոր կը նայէր,

վասն զի այս պսակը դրուած ատեն հրաշապէս զեղեցիկ և սէդ էր փոքրահաս աղջիկը, օրիորդ Տ'Էթրել յանկարծ իր նայուածքը երիտասարդին աչքը մաեց, և իր ձայնը անմէնելի դառնութեամբ մը շեշտելով,

— Գէթ շատ սուղ կը ծախուիմ, այնպէս չէ, ըսաւ:

Ապա կրնակը Գամօրին դարձուց, սկսաւ խնդալ և պսակը դլախէն հանեց:

Քանի մ'անտարբեր խօսքէ ետք Պ. Տը Գամօր դուրս ելաւ ըսելով իւրովի թէ այս սբանչելի անձը սոսկալի անձի մը փոխուելու վրայ էր անշուշտ, բայց չէր ըսեր թէ ինք կրնար մատունենալ այս փոփոխութեան մէջ:

Խոստուիին համեմատ խօսյն զօրապետին քովը գնաց, որ տակալին ժաւու կրգար իր երեք սրահին մէջ, և 'ի հեռուստ Գամօրը նշմարելով, պուաց.

— Ի՞նչ լրո՞ :

— Լաւ, զօրապետ . . . կատարեալ է . . . ամեն բան կարդին է:

— Զեմ կարծեր . . . զինքը տեսամը :

— Եւ նէ ի՞նչ ըսաւ քեզ:

— Մեծ բան մը չըսաւ. բայց սաստիկ ուրախ կ'երեւայ:

— Շիտակը խօսէ, բան մը չդիտեցիր ամենենին:

— Դիտեցի որ շատ ալոր է:

— Հարկան . . . : Բայց կը կարծես թէ քիչ մը կըսիրէ զիս:

— Անշուշտ . . . կրցածին չափ կըսիրէ . . . իր կերպովը, վասն զի անտարբեր բնաւորութեան աէր օրիորդ մ'է ան:

— Ո՛չ, զիտես արդէն թէ այդ կէալ մեծ ցաւ մը չէ ինձի համար: Իմբոլոր ուզածս է տհաճոյ չըլլալ իրեն . . . : Տհաճոյ չեմ, այնպէս չէ . . . : Լաւ, ապրիս ուրեմն. անբաւ ուրախութիւն մը կըսպատճառես ինձ . . . : Հիմակ աղատ ես ալ, սիրելի տղաս:

— Տեսնուինք, զօրապետ:

Ամուսնական դաշնագրին հանդէսը նշանաւոր դէպք մը չունե-

յաւ։ Միայն թէ երբ նօտարը համեստ ձայնով մը կարդաց դաշնաղրին այն պայմանը, որով զօրապետն իր բոլոր ընչից ժառանդրող կ'անուանէր օրիորդ Տ'էթրելը, Գամօր հաճութեամբ նշմարեց օրիորդ Շարօթին վեհ անսարքերութիւնը, տիկին Պաքիէրի և տիկին Վան-Քիւիրի ժպտուն զայրջթը և տիկին Տը Լա Բօշ-Ժիւկանի սիրաբոյր նայուածքը որով մի և նոյն միջոցին իր աղան Սիմբլոնտին, օրիորդ Տ'էթրելին և նօտարին կը նայէր։ Ապա կոստուհին զօրապետին նայեցաւ սաստիկ համակրութեամբ մը, և կարծես հաճութեամբ առողեց թէ շատ դէշ կթրպարանք ունէր ան։

Նորատի մարզիզուհին հետեւալ օրը սուրբ Թովմաս Տագէնի Եկեղեցիէն ելնելով իր հարսնութեան զարդերը Ճամբորդութեան հագուստի փոխեց, և Գանվալոնի Երկիրն երթալու համար Էրիկին հետ Ճամբայ ելաւ՝ թրջուելով տիկին Տը Լա Բօշ-Ժիւկանի արտսուքովը, որուն աչերուն արտօսրային դեղձերը ծայրայեղապէս փափուկ և կակուղ էին։

Ուժ օր ետք Պ. Տը Գամօր ևս Տէօյեի դարձաւ։ Բարիզի մէջ նոր ոյժ առած էր. իր ջիղերը զրայեր էին։ Այսուհետև իր գործնական մարդ՝ աւելի ողջամուռութեամբ կը դատէր տիկին Տը Թէքլի հետ ունեցած արկածը, և կ'սկզէր ինքզինքը շնորհաւորել այն արկածին վախճանին նկատմամբ։ Եթէ անտարեր դարձած մ'առած ըլլար այս սիրահարութեան խնդիրը, Գամօրին Ճակատագիրը կրնար անով կապուիլ և վասնդիլ։ Մասնաւորապէս իր քաղաքական ասպարան հաւանական էր թէ պիտի կրտուէր կամ անորոշ ժամանակի մը պիտի ձգուէր, վասն զի տիկին Տը Թէքլի հետ ունեցած յարաբերութիւնն անշուշտ օր մ'երեւան ելնելով Պ. Տէ Բամէօրի միտումները մշտնջենապէս սպիտի փոխէր։ Այս մասին ինքզինքը չէր խարեր Գամօր։ Իրօք տիկին Տը Թէքլի հետ ունեցած առջի խօսակցութեան մէջ նորատի կինն իմացաց իրեն թէ օրին մէկն իր աղջիկը Գամօրին հետ կարդելու դաղափարը խնդալով նշմարել տուած էր մօրեղբօրը, և թէ այս կերպով Պ. Տէ Բամէօր ծանր հնչնուք մ'ապատած կ'երեւար։ Գամօր այս առիթը բռնելով յիշեցուց տիկին Տը Թէքլին որ

թէկ կը յարդէր ապադային նկատող նպատակները զոր կը բարեհանձէր կաղմելու, բայց և այնպէս ամենակին խօսք չէր տար իբացործելու այն նպատակները, և թէ բանաւորութիւնն և ուղամտութիւնն կը հրամայէր իրեն այս մասին բայց բարձակ անկախութիւն մը պահէլ։ Տիկին Տը Թէքլի իր սովորական հեղութեամբն իրաւունքունք տուած Գամօրին, և այն ատենէն սկսելով թէկ միշտ մի և նոյն բարեկամական մէրը ցոյց կը տար անոր, բայց ալչհամարձակեցաւ ամենաթեթև ակնարկութիւն մ'ընելու այն սիրելի երազին զօր կը զգուէր։ Միայն թէ աղջկանը վրայ ունեցած կաթողին սէրն աւելցաւ, և կնքպինքը անոր դաստիարակութեան հոգերուն տուած այնպիսի աճուն եռանդով որ Պ. Տը Գամօրի սիրտը կրնար ՚ի զութ շարժել եթէ Պ. Տը Գամօրի սիրտն իր մերջին առաքինական ջանադրութեանն առթիւ իր մարդասիրութեան մնացորդ մասը կորուսած չերեւար։


Գամօր իր միտրը տիկին Տը Թէքլին անկեղծապէս բացատրելով իր պատիւը ապահովելէն ետք չլեցեցաւ կատարելապէս օգուտ քաղելու այս կացութեան շահէրէն։ Ուստի թողուց օր տիկին Տը Թէքլի ուզածին չափ ծառայէ իրեն, և նորատի կինն եռանդապին ուզեց ծառայէլ։ Կրցաւ սակաւ առ սակաւ հաւտացնել իր մօրեղբօրը թէ Պ. Տը Գամօր իր բնաւորութեամբն և տաղանդներովը մեծ ապաղայ մ'ունենալու սահմանուած է, թէ օրին մէկն օրիորդ Մարիին համար պատուական էրիկ մը պիտի ըլլար, թէ ևս քան զես զաւառական կեանքէն և երկրացործութենէն ախորժ կ'զգար ան, թէ ապակեղբունացումի սկզբունքին անզամ կը միտէր, թէ վլրջապէս պէտք էր հասպատ կապէրով կապէլ զան դաւառի մը հետ օրուն պատիւն ըլլալու էր։ Այս միջոցներուն Տը Գանվալոն զօրապետն եկաւ նորատի մարգիզուհին տիկին Տը Թէքլին ներկայելու համար. Պ. Տէ Բամէօրի հետ մասնաւոր խօսակցութեան մը միջոցին իր նպատակները յայտնեց։ Ըստ թէ Խոտլիա պիտի երթայ երկար ժամանակ հոն բնակելու դիտաւորութեամբ. թէ սակայն նախ և առաջ կը փափաքէր հրամարիլ զաւառական ընդհանուր մոլովին և օրէնտիք ժողովին անդամութենէն, և Գամօրը իր բարեսէր և հաւատարիմ

ընտրողներուն յանձն առնել։ Պ. Տէ Բամէօր՝ արդէն շահուած ըլլալով՝ խօսք տուաւ օգնելու, և այս օդնութիւնը ընտրութեան յաջողութիւնը կ'ապահովէր։

Սակայն Պ. ՏԸ Գամօր պարտաւորեցաւ անձամբ տեսութիւն ընել ամենէն աւելի ազդեցութեան տէր ընտրողներու հետ. իր անձը հրապուրիչ ու միանդամայն աշարկու էր. և այն անձանց մին էր որք սիրա մը կամ քուէ մը կը յափշտակեն ժպիտով մը։ Վերջապէս իր գիրքը բոլորովին կանոնաւոր ընելու համար . . . ը գնաց որ զաւարին զլխաւոր քաղաքն էր, և քանի մը շաբաթ հոն բնակեցաւ։ Կուսակալին կնկան ալ պաշտօնաւորը ողոքելու և էրիկը անհանգիստ չընելու չափ քծնեցաւ։ Կուսակալն իմաց տուաւ ներքին գործոց պաշտօնեին թէ ՏԸ Գամօր կոմնն անդիմադրելի իշխանութեամբ մ'երեսփոխանական ընտրելի կը ներկայանայ զաւարենակ ժողովրդեան, թէ երիտասարդ կոմսին քաղաքական գոյնն անորոշ և քիչ մը կասկածելի անդամ կ'երեայ, և թէ սակայն վարչութիւնը՝ չյուսալով յաջուղութեամբ կրուիլ այս ընտրութեան գէմ՝ խոհեմութիւն կը սեպէ պաշտպանել զայն։ Պաշտօնեան որ կուսակալին չափ խելք ունէր, անոր համամիտ եղաւ։ Եւ այս ամեն պարագաներուն զօրութեամբն իր քսանութերորդ տարուան վերջերը զաւառական ընդհանուր ժողովին անդամ և քիչմ'ետք ազգային երեսփոխան ընտրուեցաւ։

— Ուզեցիր որ ընտրաւի, աղջիկս, ըսաւ Պ. Տէ Բամէօր այս երկու ընտրութիւնը լսելով, ուզեցիր որ ընտրուի, և բոլոր վարկովս պաշտպանեցի այդ բարիկցի երիտասարդը. բայց վատաշութիւն չունիմ վրան, թէ և շատ կ'ուզէի վատահիլ իրեն . . . ։ Իցիւ թէ օրին մէկը չզլջանք մեր յաղթութեան վրայ, սիրելի՛ ելիզատ, . . . ։ Իցիւ թէ բանահիսին հետ գթշնամի աստուածան մեր մաղթանքը ընդունեցին չըսէինք երբէք։

2589



2013

